

4672

232-9

B-80

1 OCT 2009

232.9

4-80

ՀԱՐԻ ԷՄԵՐՍՈՒՆ ԳՈՍՏԻՔ

ՏԻՐՈՁԸ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆԸ

Թարգմանեց

ՄԻՀԱՅ ԹՈՐՈՍԵՆՑ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՆ ԸՆԴ ՀԱԿՈՂՈՒԹԵԱՄՑ  
ԶԱՐՄԱՆՅ Ա. ՊԱՆ. ԿԵԶՐԻՐԵԱՆԻ

«Եւ եղեւ Ասուածն կատարեալ մարդ  
կատարեալ, հոգւով և մօսէւ մարմնով:»  
ԺՈՄԱԳԻՐԻՔ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԿԵՒԹԷՄՊԱՐԿ

Կ. Ն. ՄԻ.Գ.Ա.Ա.ՋԵՆԱՆ

Ա. ՊԱԼԻՍ

1932

06.09.2013

**Ե Ր Կ Ո Ւ Խ Ո Ս Ք**

Հատորը զոր կը ներկայացնենք Հայ. Ա. Եկեղեցւոյ հարազատ զաւակներուն, զործն է ամերիկացի քաջածանօթ Հովհիք մը: Առիթ ունեցած չէինք անգլիերէն բնագրին մէջ կարդալու այս գիրքը: Բարեպաշտ Հայ մը, որ հիացումով կարդացեր էր զայն, անոր թարգմանութիւնը ներկայացուց մեզի՝ իբր գերազանցօրէն հոգեշահ գործ մը, զոր Ամերիկայի երիտասարդաց Քրիստոնէական Ընկերակցութիւնը հրատարակութեան տուած էր, երիտասարդաց բարոյական դաստիարակութեան համար:

Դրբին ընթերցումը խորունկ տպաւորութիւն թողուց մեր վրայ ալ, եւ այսօր բարեբախտութիւնը ունինք հայ ընթերցողներու մատուցանելու:

Ասիկա ընելով, կը կարծենք թէ հաւատարիմ հետեւող մը կ'ըլլանք մեր երանաշնորհ Նախնեաց ընծայած բարձր օրինակին: Անոնք ներշնչուած էին քրիստոնէական կրօնի վսեմ գաղափարականով, բայց իրենց մտքի հարազատ ծնունդը բաւական չհամարեցան: Ա. Գրոց ուսման եւ հոգեւոր կեանքի նուիրուած ներշնչեալ աղօթքներ, ճառեր, մեկնութիւններ գրելով հանդերձ, չվարանեցան հայերէնի թարգմանել, հայ ժողովուրդին ծանօթացնել օտար մեծ միտքերու, Եկեղեցւոյ Հայրերու, վիլիսոփաներու բարձր հեղինակութիւնները, ճոխացուցին մեր ոսկեղենիկ մատենագրութիւնը, ու իրենք ալ անմահացան իբրեւ բարգմանիչ:

Տիրոջը ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆԸ գործը, զոր իբրեւ յաւելուած Հայ Խօսնակի կը նուիրենք ընթերցողներուն, արդարեւ թարգմանուելու արժանի հոյակապ գործ մըն է: Ան հեռու է ասուուածաբանական, վարդապետական խրթնութիւններէ,



58239-87

եւ ծիսական — դաւանական խնդիրներէ. կը ներկայացնէ Յիսուսի կեանքը, տիպար, վսեմ կեանք մը զոր մեր Տէրը վարեց իբրև մարդ, յատակ, դիւրահասկնալի, վճիտ ոճով մը կը պարզէ Յիսուսի չքնաղ ծիրքերը, որոնք այնքան թելադրող, բարերար աղղեցութիւն մը կոչուած են ունենալ այն ընթերցողներուն վրայ, որոնք երկիւղած սիրտով սը կը մօտենան այդ կեանքի ուսումնասիրութեան:

Եթէ ճիշտ է որ մեծ մարդոց կեանքը կոչուած է նշանակելի դեր մը կատարել նկարագիրներու կազմութեան համար, աշխարհի վրայ ապրած մեծագոյն Մարդը, որ Աստուած է միեւնոյն ատեն, իր կեանքով, իր չքնաղ ծիրքերով, իր բարութեամբ եւ վեհանձնութեամբ, իր սրբութեամբ եւ արիութեամբ, իր լաւ իմացուած ուրախութեամբ եւ տըրտմութեամբ, ու մանաւանդ մարդկութեան հանդէպ իր կարեկից սիրով եւ գերագոյն զոհողութեամբ բարերար յեղաշըրջութեան մը Հիմնադիրը եղած է աշխարհի վրայ:

Յիսուսի այդ մարդկային կեանքին ներկայ ուսումնասիրութիւնը մասնաւոր կարեւորութեամբ կը յանձնարարենք հայ ընթերցողներուն:

Այո՛, կը յանձնարարենք կարդալ այս գիրքը, բայց կարդալ զայն՝ ոչ թէ վէպի մը պէս, հեւ ի հեւ եւ աճապարանօք, այլ կարդալ՝ բարին լաւագոյն առումով, մտադիր ուշադրութեամբ, վերլուծելով եւ ծանօթագրելով։ Կը յանձնարարենք մասնաւորապէս, «Նոր Կտակարան» մը ունենալ միասին, եւ վերծանել Աւետարանի ցուցուած գլուխներն եւ համարները, լաւագոյն կերպով ըմբռնելու եւ օգտուելու համար եղած խորհրդածութիւններէն։ Ասիկա մերայնոց զեղեցիկ առիթ մը պիտի ըլլայ Ս. Գրոց ուսումնասիրութեան, ինչ որ դժբախտաբար անտեսուած է մեր մէջ։ Հակառակ որ Հայ. Եկեղեցւոյ Ս. Հայրերը հոգածու գտնուած են Ս. Գրական ամենօրեայ ընթերցումներ դնելու եկեղեցական պաշտամունքի ատեն, դժբախտաբար, այն ծեւով որ կը կատարուին անոնք, հեռու են փափաքուած աստիճանով

խոր ագիճցութիւն գործելու բարեպաշտ հոգիներու վրայ։ Օգտակար է որ Հայ-քրիստոնեան ամէն օր, իր Ս. Հայրապետներէն սորված հոգեշոնչ աղօթքները կատարելէ ետքը, գոնէ հինգ վայրկիան նուիրէ այս գրքին մէկ կամ մէկ քանի էջերուն ընթերցման, եւ պահ մը խոկայ անոնց վրայ։

Գործը կը հրատարակուի մեր հսկողութեան տակ, թարգմանութիւնը մեր կողմէ եւս աչքէ անցուելէ եւ բնագրին հետ խնամով բաղդատուելէ ետքը։

Եթէ գտնուին մէկ քանի երկիւղած եւ բարեպաշտ հոգիներ, որ այս գրքի վերծանումով սովորութիւն ընեն քանի մը վայրկեան քրիստոնէական խոկումի տալ ինքինքնին, ներշնչուին մեր Տիրոջը նկարագրի բարձր գիծերէն եւ կեանքի վսեմ դասերէն, հայ հոգեւոր կեանքի ու բարոյականի բարձրացման օժանդակած ըլլալու քաղցր վայելքը ընծայած պիտի ըլլան մեզի։

Եւ այս մեր վարձատրութիւնը եւ միսիթարութիւնը պիտի ըլլայ։

ԶԱՐՄԱՅՐ Ա. ՔՀ. ԿԷԶԻՒԻՐԵԱՆ



## ՆԵՐԻՆԱԿԻՆ ՅԱՌԱԶԱԲԱՆԸ

Այս գիրքը Տիրոջը կենսագրութիւնը չէ, ո՞չ ալ Անոր ու սուցման ուսումնասիրութիւնը, այլ ճիզ մը հասկնալու եւ զնահատելու Անոր նկարագրին գիծերը: Նկատի առնուած են Անոր կեանքին նշանակալից դեպքերը, բայց միայն անոնց մէջէն տեսնելու համար ոգին այն Անձնաւորութեան որ գործօն դեր մը ունեցաւ այդ դեպքերուն մէջ: Առձանագրուած են Անոր ուսուցման զիխաւոր ժետերը, բայց հասկնալու համար միայն որակը այն Անձին որմէ եկաւ ուսուցումը:

Այս գիրքը Յիսուսի ժուրջ Եկեղեցին ասուածաբնութեանը նպասելու փորձ մըն ալ չէ, այլ ճիզ մը՝ տեսնելու նոյն ինքն Մարդ Քրիստո Յիսուսը, այնպէս՝ ինչպէս կ'ապրի աւետարաններու հզերուն մէջ: Այդպիսի փորձ մը ունի իր առաւելաւթիւններն եւ աննպաս հանգամանքները: Բազմարիւ ժփորեցնող հարցեր որոնք կը վերաբերին Յիսուսի կեանքն ժամանակագրութեանը եւ Անոր կարգ մը ուսուցումներուն նշգրիս կարեւորութեանը, ուստի չեն վրդովեր անոր նկարագիրն ուսումնասիրողը: Անոր անձնաւորութեան յայն նախագիծները յսակ են ու չեն կրնար մթագնիլ մեկնութեան մանրամասնութիւններով: Նոյնիսկ աւելի խորունկ խնդիրներ որոնք կը վերաբերին աւետարաններու քուականներուն եւ խմբագրութեանը՝ չեն ներկայացներ լուրջ դժուարութիւն մը, որովհետեւ մեր Տիրոջը հիմնական բարեմասնութիւններն ու դիրք կը զծուին բոլոր աւետարաններուն մէջ, եւ այս գրքին ջանքը եղած է սահմանափակուիլ այս տարրական նիւթերուն մէջ:

Միւս կողմէ, Տիրոջը նկարագրին, ինչպէս ուրիշ ո եւ է նկարագրի, զնահատումը անհրաժեշտութիւններն ենթակայական է: Ան անխուսափելիօրէն գունաւորուած է այն մժով, որ քրած այդ զնահատութիւնը: Ասիկա նշմարիս է աւետարաններուն մէջ:

րուն մեջ, որովհետեւ դիւրին է զանազանել Տիրոջը կեանիին երեւոյթներն եւ ձիրքերը, զորս աւետարանիչներն իւրաքանչիւրը շեւած է: Այսու հանդերձ, Յիսուս Քրիստոսի ոգին եւ նկարագիրը զնահատելու անկեղծ նիզ մը արժեին զուրկ չի կրնար բլալ անոնց համար, որոնք կը նետելին անոր՝ անկախ մտածութեամբ եւ երկիւղած սրտով. եւ այլպիսիներուն է որ կ'ընծայուի այս զիրքը:

Իւրաքանչիւր ուսումնասիրութիւն բաժնուած է երկու հատուածի. Առօրեայ լիրեցումներ, եւ Խորհրդութիւններ շարքուան համար: Այս կարգադրութիւնը փորձ մըն է առօրեայ բարեպատճակն ընթեցման («Առօրեան ժամ»ը) եւ մտածիոնի ուսումնասիրութեան համար, նաև Ս. Գրոց ուսումնասիրութեան նուիրուած խորհրդակցական ժողովներուն համար: Հեղինակը լինուած է Ս. Գրէն այնպիսի հատուածներ, որոնք ամեն շաբար կը ներկայացնեն Նոր Կատարաննեն ցայտուն հատուածներ, որոնք ի վեր կը հանեն Տիրոջը նկարագրին այն կողմը որ նկատի կ'առնուի: Առօրեայ լիրեցումները մասնաւոր նպատակով անհատական եղած են իրենց կիրարկման մեջ, մանաւանդ թելուրական եւ բարեպատճական բան տեղեկատուական: Նաբարական խորհրդածութիւնները կը ներկայացնեն մեծ չափով պատեհութիւն՝ ուշադիր ուսումնասիրութեանց, ու անոնց բովանդակ արժեիր պիտի զգացուի միայն անոնց կողմէ, որոնք կը կարդան եւ խոնուն կերպով նկատողութեան կ'առնեն Ս. Գրէն ակնարկուած հատուածները, որոնց վրայ հիմնուած են նեղինակին եզրակացութիւնները:

Կը յուսանք որ գրէն այս կերպ դասաւորումը օգտակար պիտի բլալ սրչափ անհատական բարեպատճական ընթեցման, նոյնչափ ալ Ս. Գրէն ուսումնասիրութեանը նուիրուած ըրջանակներուն համար:

## ՏԻՐՈՋԸ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆԸ

Գ. Լ. Ա. Խ. Խ. Ա.

Տ ի Ռ Ո Զ Ը Ա Կ Բ Ա Խ Ո Ւ Թ Ի Կ Ն Բ

ԱՌՈՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առաջին Շաբաթ, Առաջին օր

Կարգաւ Մատրիու թ. 10—15:

Խորհած էք Տիրոջը վրայ, ինքնազոհողութեան տիսուր օրերուն մէջ: Խնամով արձանագրեցէք ուրեմն այսօրուան պատկերը Անոր մասին, թէ ի՞նչպէս Ան կը նոտի սեղան: Լիովին երջանիկ է Ան: Իր բարեկամներուն հետ է, և կ'օգնէ մարզոց սրոնք պէտք ունին օգնութեան, ու այնքան ուրախ է իր զործին մէջ, որ իր աշակերտներն ու ինքինքը կը նմանցնէ հարանիքի և մեղրալուսինի հրաւիրեալներուն: Նոյնիսկ երբ այսպիսի տեսարանէ մը աչքերնիս զարձնենք, մտածելու համար Յիսուսի հալածանքի օրերուն վրայ, կը գտնենք անշէջ ուրախութեան չեշտաք: «Աւրախացէք ալդ օրը»՝ կ'ըսէ Ան, «և ցնծացէք ուրախութեամբ»: «Հոգիին պատուիները» ըստ Պողոսի, «աէր, ուրախութիւն, խոտղազութիւն են»: Զեր կեանքը իրական բարի ուրախութեան և բարեկացակամութեան իր ճառագայթումով վկայութիւն կուտա՞յ Տիրոջը հետ ձեր բարեկամութեանը մասին:

Առաջին Շաբաթ, Երկրորդ օր

Մատր. թ. 2. Յովի. ԺԶ. 33. Գործ Առաքելոց ԽԴ 11.

Տէրը ուր որ բլալ, Անոր շրթունքներուն վրայ ամէ-

նէն ընտանի խօսքերէն մէկն էր «Բաջալերուէ»: Նկատութեան առէք մարդիկը երջանիկ բնելու, ազգեցութիւն վաստիելու, կեանքը ուրիշներուն օգտակար ընելու կարողութիւնը որ կը գտնուի այդպիսի ընթացքի մը մէջ: Յիշեցէք առածը: «Ծանրութիւնը սրտին մէջ՝ կը տիրեցնէ, բայց բարի խօսք մը զայն կ'ուրախացնէ:» Պոսթոնեան լրագիր մը անգամ մը սա յօդուածը տպեց: «Ճիրագին, անձրեւոս օր մըն էր, երբ իրերը կ'երեւէին մութ ու միւգապատ, բայց Ֆիլիք Պոսուք փողոցէն անցաւ և ամէն բան փալիցաւ:» Այդպիսի կիցուածքով մը կ'ըմբոնէք ձեր քրիուտոնէակն Աւետարանը: Աւետարան կը նշանակէ բարի լուր:

Առաջին Շաբար, Երրորդ օր

Մատք. Զ. 28—29. Յովի. ԺԵ. 13—15. Յովի. Բ. 1—2.  
Ո և է մէկուն նկարագրի գլխաւոր մէկ գիծը՝ իր համոյքներուն ընոյթն է: Ի՞նչ բան կը կոչէք իրական ուրախութիւն: Յիսուս սիրեց բնութիւնը, բարեկամութիւնը և բնիերական կեանքը, և մնիք ալ պէտք է այսպէս ըլլանք: Յիսուս սիրեց բաջառողութիւնը, և իր ժամանակին մնձ մասը վատնեց մարզոց մարմինները բժշկելով: Յիսուս սիրեց լաւագոյն ընթերցումները, իր նպաստակին համար, և կատարելապէս իր տան մէջ էր մարզարէներուն հետ: Բուլոր իր ուրախութիւնները նուրբ և բարձր էին: Առանց խորամիութելու Յիսուսի ուրախութեան զուտ կրօնական աղքիւրներուն մէջ, քննեցէք ձեր սեփական սիրաը և տեսէք թէ կրնա՞ք ենթարկուիլ այս հարցումին: — Ուր կը փնտուի ես իմ երջանկութիւն:

Առաջին Շաբար, Չորրորդ օր

Կուկաս ԺԵ. 3—10.

Գրեթէ ամէն երիտասարդ կամ երիտասարդուհի ուրախութիւնը փնտուիլ կը սկսի նիւթական շահու մէջ, և փորձառութեամբ է որ պիտի սորզի թէ կեանքի ամենախոր զոհունակութիւնը կը գտնուի ծառայելու մէջ: Կրնա՞ք յի-

շել թէ իրական բարիք մը ըրած էք մէկու մը որ մասնաւոր պատճառ մը չունէր զայն ակնկալելու ձեզմէ: Զեր կեանքին մէջ կը յիշէք բան մը որ աւելի խորապէս զոհունակութիւն պատճառած ըլլայ ձեզի: Յիսուսի ուրախութիւնը առաջ կուզայ կորսուած և աղքատ մարզիկ գտնելուն և անոնց օգնութեան հասնելուն ընծայած իրական զոհունակութիւնն: Սնապաս ուրախութեան այս աղքիւրը ամէն մարզու ձեռքն է ամէն օր, և տակաւին քանինսի՞ր կ'անցնին այդ գանձերու մօտէն, ու չեն փնտուիր զանոնք:

Առաջին Շաբար, Հինգերորդ օր

Մատք. ԺԳ. 44, ԽԵ. 21—23

Երր կը հրաժարինք անմիջական հաճոյքէ մը՝ նկարագրի սիրոյն համար, կը տպաւորութիւնք մեր ըրած զոհութեան չափով: Յիսուս կը տպաւորուէր այնչափ որչափ կը շահէր մարդ մը: Նայեցէք թէ ինչե՛ր շահած էք ու եւ է զոհողութեամբ զոր ըրած էք երբեք նկարագրի համար: — Ասուծոյ հաւանութիւնը խոնի միջոցաւ, ձեր բարոյական թեմամիին յաղելու գոհունակութիւնը, աւելի մեծ կարօղութիւնը տիեկու յաջորդ ժամանակին վրայ, հանութիւնը անոնց որոնի ամենէն աւելի հոգ կը տանին ձեզի, ուրիշներուն օգտակարութեան անող կարսղութիւնը: Զեր զոհողութիւններէն ո՛րչափ աւելի կը շահիք: Զէ՞ վայեր որ ամէն այդպիսի զոհողութիւն ուրախութեամբ կատարուի: Ոչ ոք կը գտնէ բնաւ ու եւ է իրական, ամուր և տեսական զոհունակութիւնն հակատակը գործելով:

Առաջին Շաբար, Վեցերորդ օր

Մատք. Ե. 3—12.

Մեր քարոզներէն, հոգեւոր երգերէն և գիրքերէն շատերը կը կարեկցին Յիսուսի, իր կրած տառապանքին պատճառաւ: Ան խօսեցաւ իր սեփական կեանքին, նոյնիսկ իր հալածանքներով յեցուն կեանքին վրայ, իրեւ երանելի, այսինքն երջանիկ կեանք մը: Նայեցէք Յիսուսի ուրախու-

թեան անողառ ազրիւրներուն .— Եր վսահութիւնը Եր Հօրք վրայ, Եր անսահման յայսը ապագային համար, Եր զիտակցութիւնը թէ ինք գտած եր եւ կ'ըներ Ասուծոյ կամբը Անոր համար, Եր զգացողութիւնը թէ Հայր Ասոււած կր զնահատէր իր կ'եանքը, եւ Եր զիտութիւնը թէ ինք կ'ըներ մեծ եւ մեայուն ծառայութիւն մը մարդոց համար: Մատածեցէք ասունցմէ իւրաքանչիւրին վրայ, զայն յարմարցնելով ձեր սեփական կեանքին: Մեզմէ ու եւ է մէկը չի կրնար իր կ'եանքը խորապէս երանելի ընել բոլոր այս ճամբաներով:

Առաջին Շաբար, Եօրերորդ օր

Յովի. ԺԵ. 11. ԺԶ. 22. ԺԿ. 13.

Ուշ կամ կանուխ ու եւ է կ'եանքի պարագաները կը ձախողին: Ուշ ոք կատարելապէս կը խուսափի զժբախտութենէ: Չեր բոլոր ուրախութիւնները կախեալ են թէ ոչ՝ իրեւէ որոնի կրնան պատահիլ ձեզի: Ունի՞ք ուրախութեան ազբուրներ զոր ո՞չ մէկ մարդ և ո՞չ մէկ զժբախտութիւն կարենայ խլել ձեզմէ: Յիսուս ունէր: Նայեցէք երէկ յիշուած իր ուրախութեանց ազրիւրներուն, և տեսէք թէ անոնք բոլորզին անկախ են մարդոց թշնամութենէն կամ պարագաներու ձախորդութենէն: Օր մը ամէն մարդ պէտք կ'ունենայ ուրախութեանց այնպիսի պահեստի ազրիւրներու, զորս Յիսուս ունէր վերնատան մէջ: Ունի՞ք այդ պահեստի ազրիւրները:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. ԾԱԲՈՒԱՆ ՀԱՍԱՐ

Նոր կտակարանը ամենէն ուրախ զիրքն է աւարհի մէջ: Ան կը բացուի ուրախութեամբ Յիսուսի Ծնունդին վրայ, և կը գերջանայ չքեզ պատկերովը բազմութեան մը զոր մարդ չի կրնար համրել, և որ ալելուիա կ'երգէ խմբովին: Հոգ չէ թէ անոր ու եւ է մէկ էջը բանաք, բարերաստիկ

կամ վհատեցնող պարագաներու մէջէն, գուք միշտ կը լոեք ուրախութեան չեցար: Նոյնիսկ երբ բարեկամներու խումբ մը կը հաւաքուի հրաժեշտի ձայի մը, իրենց Տիրոջը խաչուելէն առաջ, Ան կ'ըսէ իրենց. «Այս բաները ձեզի խօսեցայ, որ իմ ուրախութիւնս ձեր մէջ մնայ, և ձեր ուրախութիւնը լման ըլլայ» (Յովի. ԺԵ. 11): Նոյնիսկ երբ իրենց լաւագոյն բարեկամը զացած է, ոգաւորները «կ'ընէին իրենց ձաշը ուրախութեամբ և սրաի միամտութեամբ», և կ'օրհնէին կ'ընէին զԱստուած» (Գործ Առաք. Բ. 46-47): Եթէ կը խարապանուին իրենց հաւատքին համար, աշակերտները կը հեռանան Ատեանէն, «ուրախանալով որ Անոր անուանը համար արժանի եղան անարգուելու» (Գործ Առաք. Ե. 41): Երբ առաքեալ մը բանտ կը գրուի գիշեր ատեն, ան իր ժամանակը կ'անցընէ զԱստուած օրհներով (Գործ Առաք. ԺԶ. 25), և եթէ մտիկ ընէք զայն իր հսոմէական բանտին մէջ, պիտի լսէք որ կը թելազրէ, «Ուրախ եղէք Տիրոջմով ամէն տեղ՝ գարձեալ կ'ըսեմ, ուրախ եղէք. (Փիլ. Դ. 4): Նոր կտակարանին մէջ բաւական ոլլերզութիւն կայ՝ զայն ընելու համար աչխարհի ամէնէն ուրամտիթ գիշերը, և փոխանակ ասոր՝ ամէնէն ուրախ գիշերն է ան:

Կրօնիր որ ինեզիներ կ'արտայայէ այս զիրքին մէջ, եւ ինչ որ կը յայտնուի անկէ, ամենեն ուրախ կրօնն և Երկրի վրայ: Այսօր երեք մեծ միսիօնարական հաւատքներ գոյութիւն ունին. — Մահմետականութիւնը, Պուտաայականութիւնը, Քրիստոնէութիւնը: Առաջինը օրհներզներ չունի և բնաւչերզեր: Երկրորդը միայն հիմա է որ կը ջանայ մրցիլ Քրիստոնէութեան հետ, ընդորինակելով մեր հոգեւոր երերը: Աւասիկ նմոյշ մը պուտաայական բանագուղութիւնէն.

«Ո՞հ, հազար լեզուներով երգեցիք  
իմ բարձր Պուտաայիս զովեսր,  
իմ մեծ ուսուցչիս փառենրը,  
Յաղանակները իր տեսրին:

Պուտասա՛, անուն որ կը սպանեն մեր վախերը,  
Որ կը հրամայէ մեր ցաւերուն՝ դադրիլ.  
Ան երածութիւն է խօսողին ականջներուն մէջ,  
Ան է կեաներ, առողջութիւնը եւ խաղաղութիւնը:

Լսեցիք զի՞նքը՝ դուք խուլեր, իր ներբողը՝ դուք համեր,  
Կործածեցիք ձեր հակուած լեզուները.  
Գուք կոյեր, ահա ձեր Պուտասան կուզայ.  
Եւ ուրախութեամբ կայտուցիք դուք, կաղեր:»

Այսպէս, պուտասայական եկեղեցին կը ջանայ կեանքի  
իր յառեւես մտածումին վրայ պատուաստել քիչ մը այն  
ճառագայթարձակ օրհներդութենէն, զոր քրիստոնեայ վաթ-  
ուն սերունդներ արտայայտեցին իրենց երգերուն մէջ:

Այս ուրախ գրքին և այս ուրախ կրօնքին ետին կը  
կանգնի ուրախ Անձնաւորութիւն մը: Միջին դարու արուես-  
տին մէջ Անոր նկատմամբ եղած տիսուր պատկերացումնե-  
րուն սիսալ ըլլալը կ'ապացուցուի Անոր կեանքին պատմու-  
թեամբը և Անոր աղդիցութեան հետեւանքներովը: Գոյու-  
նար ներշնչուած ըլլալ մերամազնու Մարգով մը:  
Սիւինպըրն կ'երգէ Անոր մասին.

«Դու յադրանակը տարիր, ո՞վ սժզոյն Գալիլիացի,  
Աժսարն ալեբեկեցաւ ուռ ունչովդ:»

Յիսուս առժոյն Գալիլիացի<sup>8</sup> էր: Անոր շունչն աշ-  
խարհ աղերեկեցաւ: Նայինք Անոր և տեսնենք:  
Երկու առթիւ, երբ Յիսուս նեղութիւն առաւ արգա-  
րացնելու իր ընթացքը՝ իր թշնամիներուն, Ան կը բացառ-  
քէր անոնց թէ ինչու համար ինք և իր աշակերտները  
այնչափ ուրախ էին: Մարկոսի Բ. զլուխ 18-19 համար-  
ներուն մէջ Ան կ'արզարացնէ իր աշակերտներուն ծոմա-

պահութիւն ըլնելը: Փարիսեցի մը շարաթը երկու օր ծոմ  
կը պահէր, երկուշարթի և հինգշարթի, ատոր համար փո-  
փաք զգար թէ ոչ: Յիսուս կ'ըսէ թէ կեղծաւոր և ստիպ-  
մամբ ծոմ պահելը անօդուտ է, և թէ ինք ու իր աշակերտ-  
ները այնքան երջանիկ են որքան հարսնեւորները, և չեն  
փափաքիր ծոմ պահնել: Ասիկա հանձարեղ եղանակ մըն է  
հարցը լուծելու, որովհետեւ, ըստ հրէտան օրէնքին,  
հարսնեւորները միշտ զերծ էին ծոմապահութենէ: Յիսուս  
կը պահէ թէ ինք և իր բարեկամները շարունակական մեղ-  
րալունի մը մէջ են, և թէ փարիսեցիական օրէնքները  
իրաւունք չունին ընդմիջելու իրենց անձնիշխանութիւնը:

Ուրիշ առթիւ մը Փարիսեցիները երբ կը տրանջան թէ  
Ան իր բարեկամութիւնը մէջ կ'ընդունի մեղաւորները,  
կ'ըսէ անոնց (Ղուկաս ԺԵ.) թէ այն զործը զոր ինք կը  
զործէ կորսուած մարդիկը գանելով և զանոնք իրենց ծշմա-  
րիտ կեանքին վերագարձնելով, ամէնէն ուրախ զործն է  
աշխարհի վրայ: Անիկա կ'ըսէ թէ ինք տյնքան ուրախ է  
ասոր համար, որքան հովիւ մը որ կոչունքի կը հրաւիրէ  
իր զրացիները, երբ կորսուած ոչխար մը կը զանուիր: այն-  
քան լի է գոհունակութեամբ որքան այն տանտիկինը որ  
կորսոնցուցած է զրամ մը և զայն զտած: այնքան երջանիկ  
որքան հայր մը որուն անառակ որդին տուն դարձած է:  
Ան կ'ըսէ թէ այսպիսի զործեր զորս ինք կը կատարէ, եր-  
գելու առիթ կուտան հրեշտակներուն, և թէ այդպիսի ու-  
րախութիւն մը չպիտի ուզէ փոխանակել Փարիսեցիներուն  
տարամերժութիւն հնատ:

Յիսուս այնչափ ուրախ էր իր բարեկամութիւններուն  
և իր գործերուն մէջ որ պէտք տեսաւ ինքինը պաշտպա-  
նել այդ մասին, իր թշնամիներուն առջեւ: Յիսուսի բերկ-  
րութեան պատճառը կը համապատասխանէ տիեզերական այն  
օրենին քէ ամենին երջանիկ մարդիկը անոնք են երկրի վրայ  
ուռնի ամենին տա բան կ'ընեն ուրիշներու համար: Մենք  
կ'ըսնենք թէ Յիսուսի երկրային կեանքը իր խոնարհու-

թեան և անձնագոհութեան ժամանակը եղաւ. բայց երբ ինք կը խօսի այդ մասին, կ'ըսէ ուրախութեամբ. «Իմ կերակուրս է ընել կամքը Անոր որ զրկեց զիս»» Անիկա կը սիրէ իր կեանքը: Ճեսէք Զինքը իր ամէնէն որտարեկ օրը, երբ թշնամիներ կը յարձակին իր վրայ և բարեկամներ կը լրէն. և տակաւին դուք կը զգաք թէ սչինչ կրնար բաժնել կամ տարհամոզել զինքը ծառայութեան զործէն զոր կը կատարէր: Ան կը սիրէ այդ զործը, անով կը պարծի, թշուառ պիտի ըլլար եթէ զրկուէր անկէ: Ան կը զանէ կեանքը, զայն կորսնցնելով (Մատթ. Ժ. 39), և մեծութիւնը կը սահմանէ օգտակարութեան բառերով (Մատթ. ի. 25—28): Մենք փոքրոցիներս, երբ մեծազոյն օգուտի համար կը հրաժարինք պղտիկ զիւրութիւններէ, մեր մտածումները և մեր յիշողութիւնը կը սեւենինք այն զոհողութեան վրայ զոր ըրած ենք: Բայց Յիսուս կ'ըսէ թէ մարդ մը զառ զանձ մը ազարակի մը մէջ, և իր ուրախութեան մէջ ծախսեց ինչ որ ուներ և դնեց այդ ազարակը (Մատթ. Ժ. 44): Յիսուս կը շեշտէ ոչ թէ զոհողութեան, այլ հոգեւոր կեանքը զըսնելու և ամէն զնով զայն շահելու ուրախութեան վրայ: Միայն միծ հոգիներուն մէջ լիովին կը զանէք այս ուրախութիւնը ծառայութեան մէջ: Պօղոս ուրախ է իր զարհութիւնի նեղութեանց մէջ. «Մենք եւս կ'ուրախանանք մեր փորձութեանց մէջ»» կ'ըսէ ան: Այդ ուրախութիւնը կը գըտնինք Դաւիթի Լիլինկաթընի մէջ, որ Ամրիկէի խորերը ենթարկուած սոսկալի ասուազանքէն վերջ կ'ըսէր. «Ես բնաւ զոհողութիւն չըրի կեանքիս մէջ»» Անոնք ուրիշներու համար իրենց կատարած աշխատութեան մասին զգացին ինչ որ նելուն զգաց Ապուրիբի ճակատամարտին ատեն. երբ նուակամուրջին վրայ իր շուրջը կը թոշտէին բեկորներ ու սումբեր, ըստու. «Անիկա ասք աշխատութիւն է և ո եւ է ժամանակ կրնայ մեր վախճանն ըլլալ»» . . . Ու յետոյ, երբ հետացաւ, աւելցուց. «Բայց եթէ հազարներ ալ տան ինծի՞ ես չպիտի ուզէի ուրիշ տեղ ըլլալ»»


582 39-67

Յիսուսի մէջ այս ցնծալից ոզիին ուրիշ մէկ հիմնական պատճառը աս է: Ան ուներ ասենեն ուրախ զայտափար Աւտուծոյ մասին, գաղափար մը որուն վրայ երբեք մտածուած ըլլար: Անիկա կ'ուսուցանէր իր աշակերաներուն թէ իրենք կրնային առնել մարզկային կեանքի ամէնէն զեղեցիկ կողմերը, ինչպէս հայրութիւնը, և բարձրացնելով զանոնք վեր, գէպի լաւագոյնը, կրնային երեւակայել, կրնային ըսել թէ Աստուած ասկէ շատ աւելի լաւագոյն է: «Անսոսի եթէ զուք որ չար էք, կ'ըսէ Յիսուս, և զիտէք ձեր զաւաեներուն լաւ պարփեւներ տալ, ո՛րչափ աւելի, ձեր Հայրը որ երկինքն է, բարիքներ պիտի տայ անոնց որ իրմէ կը խնդրեն»» (Մատթ. է. 11) Ասիկա մեր զիտացած ամէնէն ուրախ զայտափարն է Աստուածոյ մասին: Դարեր շարունակ՝ մարզիկ երկնքի զանը բարձրացուցած էին իրենց չարերը իրենց բարիներուն հետ, իրենց նախանձները, նոյնիսկ իրենց ցանկութիւններն ու կիրքերը: Յիսուս սորվեցուց մարզոց՝ ճանչնալ զԱստուած հոգեւորապէս երեւակայելի լաւագոյն եղբերով: Ամէն ինչ որ արդար է, ճշմարիտ, պատուարեր, մաքուր, պաշտելի և գնահատութեան արժանի, Յիսուս զանոնք կը հաչակէ Աստուածոյ զործերը:

Աստուածոյ մասին այս մտածումը յատկապէս Յիսուսի նպաստն է աշխարհի. և իր ուրախութեան մէջ ոչինչ կըրնայ բազգատուիլ անոր: Կրնայ հաւասարուիլ թէ ոչ մէկ տիսուր հոգի երբեք իրապէս որդեգրած է զայն, մանաւանդ թէ ոչ ոք կրցած է ինքնին ունենալ այդպիսի բերկրալից յլացում մը Աստուածոյ մասին:

Աստուածոյ մասին այս մտածումն գուրս կուզայ անխուսափելիօրեն՝ անսահման յոյս մը:

Որովհեաեւ Աստուած աներեւակայելիօրէն բարի է, մեր իննդրել, մեր երեւակայել կրցածէն աւելի՛ բարի, կարելի է ամէն ինչ սպասել անոր բարութենէն: Եթէ Յիսուսի գործին երեք բառուրզը իյնայ ամուլ հոգի վրայ և կորսուի Յիսուս վսառն է որ մէկ քառորզը պիտի տայ փա-



ուաւոր պտղարերութիւն (Մատք. ԺԳ. 4—9) : Եթէ Անոր գործը շատ նիհար է իր սկզբնաւորութեան մէջ, կասկած չունի որ ի վերջոյ մեծ արդիւնք պիտի տայ, ինչպէս մանանեխի հատիկ մը որ ծառ կը դառնայ, կամ ինչպէս խմոր մը որ կը խմորէ երեք գրիւ ալիւրի ամբողջ զանգուածը (Մատք. ԺԳ. 31—33) : Եթէ կը տեսնուի թէ որոմներն ու ցորենը կը մրցակցին աշխարհի դաշտին մէջ, Յիսուս բնաւ մտքէն չանցըներ թէ որոմները պիտի տանին յաղթանակը, Անիկա գիտէ թէ ցորենն է որ պիտի տանի յաղթանակը (Մատք. ԺԳ. 24—30) : Երբ իր թշնամիները սպառնալից կը դառնան և աշխարհաները կ'ահաբեկին, Յիսուսի յոյսը բնաւ չի տկարանար. «Ամէն տունկ զոր իմ երկնաւոր Հայրս չէ անկած, պիտի խլուի» (Մատք. ԺԵ. 13—14) : Յիսուս կատարելապէս վմտահ է թէ իրաւունքը պիտի յաղթէ անիրաւութեան: Այս ուզզութիւնը Անիկա խորապէս լուատես է: Արտառոցութիւն է ենթադրել թէ տիսուր հոգի մը կրնար ունենալ այդպիսի անվհատ և ցընծալից յոյս մը, ինչպէս է այս յոյսը:

Աւետարանները յատակօրէն կը ցուցնեն որ Յիսուսի այս ուրախութիւնը կը յորդի բալոր այն ծանօթ նամբաներուն մէջ ուրնի ամեն տեղ լուսաւող բնաւորութեան մը նշանենքն են: Երբ իր թշնամիները կ'ըսեն թէ ինք «շատակեր և արքեցող մարդ մըն է» (Մատք. ԺԱ. 9) ասիկա կոչտ զըրպարտութիւն մըն է. բայց պարզ է որ այդպիսի ամբաստանութիւն մը հաւատացող չպիտի գտնէր, եթէ իր առաջին աշխարհաներուն նման, Անիկա «Իր ճաշը ուրախութեամբ ըրած չըլլար»: Միայն ուրախ հոգի մը կը սիրէ մանուկները ինչպէս սիրեց Յիսուս. ու անոնց միամիտ և անհոգ ընկերութեան մէջ կը գտնէ հաճոյք և բերկութիւն (Մարկ. Ժ. 16) : Միայն ուրախ հոգի մը կը սիրէ բնութիւնը ինչպէս սիրեց Յիսուս, զիտելով փոփոխական օդի նշանները ամառ իրիկուան ամպի մը մէջ (Մատք. ԺԶ. 2—3), կամ նայելով շուշաններուն որոնք կ'աձին, աւելի գեղեցիկ

քան Սողոմոն իր բոլոր փառքին մէջ (Մատք. Զ. 28—29) : Ուրախ հոգի մը միայն կրնար իր ուսուցման մէջ, — ամենալուրջ ուսուցումը որ կայ ցեղին պատմութեան մէջ —, ցուցնել լաւագոյն արամազրութեանց այնպիսի ինքնաբուխ շեշտ մը որպիսին ունեցաւ Յիսուս: Անիկա բնաւ չի ծաղրեր ինչպէս Սոկրատ կը ծաղրէր. բայց Անիկա յաճախ կը թողու երջանիկ սիւքի մը ալեակը որ խաղայ իր ուսուցման հզօր խորքին մակերեսին վրայ: Երբ աշակերտաներուն կը սորվեցնէ համբերատար և յարատեւ աղօթքի անհրաժեշտութիւնը, կը նկարազրէ Աստուծոյ երեւալը անհամբեր մարդոց, ինչպէս երեւցաւ իր զաւակներուն հետ անկողին մտած զրացի մը որ գիւրաւ չ'ելլեր անկողնէն երթալ բանալու համար զուոը (Ղուկաս ԺԱ. 5—8) : Երբ Անիկա կը փափաքի պատկերացնել ստորնութիւնը աններող ոգիի մը, կը խօսի ծառայի մը մտածն որուն տասը հազար քառարի (2,400,000 անգլ. ոսկի) պարտքը ներուածէր, բայց որ զուրս ելաւ և կը խեղդէր ծառայակից մը որ հարիւր գահեկան (4 անգլ. ոսկի) պարտական էր իրեն (Մատք. ԺՀ. 23—35) : Երբ Անիկա կը փափաքի յանդիմանել անողոք զատաստանը մարդու մը որ կը մոռնայ իր մեղքերը, կը պատկերացնէ մարդ մը որ գիրան մը ունի իր սեփական աշքին մէջ, և կը ջանայ տեսնել շիւլ մը իր եղբօրը աշքին մէջ (Մատք. Է. 3—5) : Ասիկա կը յիշեցնէ Կոմիտուկիոսի մէկ հետաքրքրաշարժ վճիռը. «Թող ամէն մարդ աւլէ ձիւնը իր սեփական զուաններուն առջեւ, և չնեղուի իր զրացիին տանիքին վրայ գտնուած սառոյցին»: Երբ Յիսուս կը զրացի մեղաւոր, հիւանդ, թշուառ մարդոցմով, իր սովորական հրաւերն է՝ «Բաջալերու է»: Նոյնիսկ Անոր երկրէս հեռանալէն վերջ, Պօղոս երազին մէջ կը լսէ Յիսուսի սովորական սրտապնդող խօսքը. «Բաջասիրտ եղիքը» (Գործ. ԻԳ. 11) Անպիսի ժամանակներ երբ Յիսուս ծանրաբեռնուած է, նոյնիսկ երբ կը հրաժարի ուտեստէ և անձնատուր կ'ըլլայ առանձնական աղօթքի, անշուշտ հետեւած

Ը/Մ' լու է իր աշակերտներուն տուած խրատին. «Երբ դուք ծոմ կը պահէք, կեղծաւորներուն պէս ՏՏՕՒՄԵՐԵՍ մի րլ-լուք: Բայց դուն երբ ծոմ կը պահես, գլուխդ օծէ և երեսդ լուա, որպէս զի մարդոց ծոմ պահողի պէս չերեւնաս:» (Մատք. Զ. 16—18): Յիսուս Պաղեստինի մէջ իր օրով զբանուող մարդոց ամէնէն ուրախ զուարթը եղած ըլլալու է: Անիկա իրեն հետ ունեցած ըլլալու է բարեացակամութեան մթնոյրա մը: Ծովու մօտիկը գտնուած մոքուր ջուրի ակեռուն նման, նոյնիսկ երբ տրտմութեան ազի ալիքները իր վրայ իր խուժէին, Անիկա դարձեալ պահած ըլլալու է անսպառ քաղցրութիւն և ուրախութիւն: Ինչ որ Աւետարանները մէկ անդամ կը պատմեն, եղած ըլլալու է իր յատկանշական ներգործութիւնը բոլոր անոնց վրայ որոնք սիրեցին Զինքը. «Այն ատեն ուրախացան աշակերտները, երբ տեսան Տէրը:»

Յիսուսի անձին այս կերպ ներկայացուիլը առաջին ակենարկով գուցէ հակասել բուի Անոր կեանին ամենանիմնական մէկ իրողութեան քէ Անիկա ՏՏՕՒՄ մարդ մըն էր ու բներացած տառապանի: Արուեստի և ոտվորական մտածումի մէջ Յիսուսի նկարագրին վրայ տրուած այս մեկնութիւնը գլխաւորաբար առաջ եկած է հոգեվարքի իր ճիշերէն. «Հիմա իմ հոգիս խռոված է, և ի՞նչ ըսեմ:» (Յովի. Ժ. 27) «Իմ հոգիս մեռնելու չափ արտում է» Մարկ. Ժ. 34): եւ սակայն, «արտմութեան մարդ» Յիսուսին և «ուրախութեան մարդ» Յիսուսին միջնու ոչ մէկ հակասութիւն կայ: Ուրախութիւնն ու արտմութիւնը իրարու օտար և հակասակ չեն. երկուքն ալ կուգան նրբազգածութեան միեւնոյն կարողութենէն, զգայունութեան միեւնոյն մակարդակէն զոր հոգին կ'արտայայտէ Աստուծոյ և աշխարհի ներգործութեամբ:

Ավկիանոսը որ իր անհուն արածութեան և խորութեան մէջ ունի ահաւոր փաթորիկներ, ունի նաև հանգարափի օրեր, խաղաղութեան այնպիսի սահմանի և հորի-

գոնի մը մէջ զորս ոչ մէկ լճակ կրնայ ունենալ: Այն վայրը ուր մէծ փոթորիկներ կը ծագին, ճիշտ այն վայրն է ուր մէծ անգորսութիւններ կը տիրեն: Երկուքն ալ կը պահանջեն միեւնոյն ընդունակութիւնը: Խոր տիրութիւններով և խոր ուրախութիւններով լիցուն մարդ մը միշտ միեւնոյն մարզն ըլլալու է, զգացման բնդարձակութեան և խորութեան միեւնոյն աստիճանով: Յիսուս այնչափ ուրախի է իր Հօրը հետ հաղորդակցութեան պահուն, որ յերան մը գաղաթին վրայ իր իսկական գէմքը կ'այլակերպի. և Անիկա այնչափ սրտաբեկ է Գեթսեմանիի մէջ որ իր ճակատը արխն կը քրանի: Երբ Անիկա տիտուր է, ոչ մէկ տիրութիւն Անոր տիրութեան կը հաւասարի. և երբ ուրախի է, ովկիանոսի ի՞նչ արածութիւն և երկնքի ի՞նչ խորութիւն իր ուրախութեան մէջ:

Յիսուսի մեծագոյն ուրախութիւնը ակնբախ կը դառնայ իր տիրութիւններուն պատճառով իսկ: Յիսուս եղաւ մարդոց իրական քաջալերողը որովհետեւ Անոր ուրախութիւնը առկաց անգութ պարագաներու և օրհասական պարագաներու միջնումն, և յաղթական գուրս եկաւ: Անոր ուրախութիւնը յաճախ արդիւնքն է իր տիրութեան, ծիրանի գոտիի մը նման որ կը կազմուի նախընթաց փոթորիկի մը ամպերուն վրայ: Երբ Անոր տագնապը իր բարձրագոյն կէտին հասուծ էր Վերնատան մէջ, վերջին ընթրիքին, իր ուրախութիւնը անշէջ էր: «Քաջալերուեցէք, կ'ըսէք Ան, ես յաղթեցի աշխարհի» Այն մարդիկը որոնք ամէնէն աւելի խրախուսած են իրենց ընկերները, չեն այն մարդիկը որ անվրդով կեանք մը ունին, այլ անոնք որոնց հոգիները տիրութեամբ ողողուած ըլլալով հանգերձ ուրախ են ամենաբարձր աստիճանով: ինչպէս Ռոպէրդ Լուի Սթիվենսըն, որ Սամօա աքսորուած էր առողջութեանը համար, և վստահ թէ հոն չուտով վրայ պիտի հասնի մահը. և կ'ագոթէր. — «Տուր մեզի արթնանալ ժպիտներով. տուր մեզի աշխատիւ ժպտելով. և ինչպէս արեւը կը լուսաւորէ աշ-

խարհը, այնպէս ալ թող մեր մարդասիրութիւնը փայլեցնէ մեր բնակութեան այս տունը» Այդպիսի մարդիկ եղած են ցեղին ուրախութիւն բերողները, և Յիսուս անոնց Վարդապետն է:

Յիսուսի ուրախութեան ժուրջ ամենեն նշանակալից իրողութիւնը այն է որ անոր աղբիւրները մարդոց եւ պարագաներու ազդեցութեան տակ չեն: Յիսուսի կեանքին մէջ կային ուրախութեան աղբիւրներ որոնք կախում ունեն մարդոց բարեացակամութենէն: Անոր գոհունակութիւնը արարածներու կեանքի հանգստաւէտութենէն, Անոր ուրախութենը՝ ժողովրդեան ազատ և անարդել ուսուցումն, Անոր վատահութիւնը իր աշակերտներուն վրայ — Յուզան ալ մէջն առնելով —, ասոնք և ուրախութեան ուրիշ գուռներ Տիրոջը կեանքին մէջ, մարդոց ազդեցութենէն կախում ունեն: Ու անոնք գոցեցին այդ գուռները: Իր պաշտօնին վերջին ամիսներու ամբողջ ընթացքին, գուք կրնաք լսել իր կեանքին շուրջը գուռներուն գոցուելուն ձայնը, մինչեւ որ վերջապէս փակեցին զայն վերնատան մէջ, դիմաւորելու համար տհարկու վազ մը: Ամէն գուռ որուն կրնար հասնի մարդու ձեռքը, գոցուեցաւ: Այն ատեն սա զարմանալի բանը պատահեցաւ, որ նշանն է բարձրագոյն հոգիներուն, և գերազանց ասափանով՝ մեր Տիրոջը: Անիկա հասաւ գոհունակութեան բարձրագոյն սահմանի մը, որուն չէր կրնար հասնիլ ո եւ է մարդ: «Իմ ուրախութիւնն ես կուտամ ձեզի, բսաւ Ան, եւ ձեր ուրախութիւնը ոչ մեկ մարդ կ'ունի ձեզմե:» Յիսուսի երանութիւնը չէր նմանիր հալող ձիւնի մը մէջն հոսող առուակի մը որ կրնայ ցնդիլ արեւէն, այլ գետի մը որ ունի անսպաս ակեր որոնցմէ ծագում կ'առնէ: Անիկա կրնար զիմարել ո եւ է բանի դոր մարդիկ և պարագաներ կարենային ընել իրեն, և տակաւին ունենալ ուրախութեան աղբիւրներ: Անիկա անլազթելի հոգի մըն էր: Անիկա նոյնիսկ բսաւ իր աշակերտներուն թէ երբ իրենք հալածուէին, տակաւին կրնային ցնծալ և ուրախանալ» (Մատթ. Ե. 12):

Ուրիշ ինչ որ ալ ձշմարխութեայ Յիսուսի մասին, Անիկա առժգոյն Գալիլացի» չէր: Առաջին տպաւորութիւնը գոր Անիկա կը գործէ, յորդառատ պայծառութեան և ուրախութեան տպաւորութիւնն է:

ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐԴՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1. Հաւաքեցէք օրինակներ ուր Յիսուս գուցուց ուրախութիւն կամ տիրութիւն, եւ արձանագրեցէք Անոր յուզումին պատճառը:

2. Յիսուսը «Ուրախութեան Մարդը» կոչելու այնչափ տաս պատճառ կայ որչափ «Տիրութեան Մարդը»: Համաձա՞յն ե՞ն ասոր:

3. Ի՞նչ բաներու մէջ կը կայանայ նեմարիս ուրախութիւնը, ըստ Քրիստոսի կեանեին:

4. (Ա) «Ասուծոյ վախր իմաստութեան սկիզբն է:» Հին կտակարանը նուազագող կը քուի բան նորը: Եւ ինչո՞ւ:

(Բ) Ի՞նչ է որ աւելի ուրախ եւ զօրացուցիչ կը դարձնէ Քրիստոնեութիւնը բան Պաւսալյականութիւնը:

#### ԿԱՐԵՒՈՐ ՎՐԵՊԱԿ ՄՔ

«Տիրոջ Մարդկութիւնը»ին նախորդ Ա. պրակին 14րդ էջին մէջ (վարէն Տրդտոյ) «Աշխարհ աղերեկեցաւ բու շոնչափի» կարդալ «Աշխարհ մբազնեցաւ բու շոնչափի», նոյնպէս առ մը վարը՝ «Աղերեկեցաւը կարդալ «մբազնեցաւ»:

ՅԻՍՈՒՍԻ ՎԵՀԱՆՁՆՈՒԹԻՒՆԻ

ԱՌՈՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄԾՆԵՐ

Երկրորդ Շաբար, Առաջին օր

Դուկաս Զ., 27—28, 32—38:

Յիսուսի այս խօսքերուն մէջ պիտի տեսնենք ոչ թէ մեր վրայ դրուած դժուարին պատուիրաններ, այլ յայտնութիւն մը Անոր սեփական սպիթն։ Հոգեկան ի՞նչ վեհանձնութիւն, և ո՞րքան յեցուն բարեացակամութիւն կ'արտայայտեն անոնք։ Կարգացէ վերի հատուածները որոնք յօսակօրն մեր աչին ունջեւ կը պարզեն Յիսուսի սիրը։ Յիշեցէք որ Անիկա ոչ միայն խորապէս կը զգար այս խօսքերը, այլև իրապէս կ'ապրէք զանոնք։ Բազգատեցէք ձեր անձնական կիանքը Անոր անսահման վեհանձնութիւնը հետև Այսքան բարձր հոգիի մը հանգէպ, ինքինքնիդ ակամայ համակուած չէք զգար ամօթով։

Երկրորդ Շաբար, Երկրորդ օր

Մատք. ԺԷ. 21—24, 27—30:

Յիսուս կ'ուղէ ցուցնել թէ անողոք և սիսակալ սիրամը խորապէս արհամարհելի է։ Խորհեցէք թէ մարդիկ ձեզմէ ո՞րքան նեղութիւններ կրած են։ յիշեցէք ձեր ծնողաց ներողամտութիւնն ու համրերութիւնը, և բարեացակամ նե-

րողամտութիւնը որով ձեր բարեկամները աչքերնին կը զուցեն ձեր սիսակութիւն և անբարեացակամութեան վրայ։ Խորհեցէք որ բարոյական կիանքի մէջ անցեալ սիսակութեան զարմանելու ձեր միակ յոյսը կրնաք զնել Աստուծոյ զթութեան և ներումին վրայ։ Եւ այն ատեն պիտի զգաք թէ ո՞րքան անարդ բան է սիսակալ ըլլալ մեզի անիրաւութիւններ ընողներուն դէմ։ ողջամիտ ոգիով գիտեցէք ձեր զրացիին հանդէպ ունեցած ձեր քինախնդրութիւնը, և չափեցէք թէ ո՞րքան գծուձ, անարդ է այդ զգացումը։

Երկրորդ Շաբար, Երրորդ օր

Մարկոս, ԺԱ. 25. Մատք. Զ. 12—15:

Երբեք յաջողած էք աղօթել երբ ձեզի հակակիր մարդու մը նկատմամբ։ Աղօթքի փափաքը ցամքած չէ ձեր մէջ։ Մաքաքթի համար ըսուած է թէ երբ Տընքանը սպաննելն վերջ փորձեց աղօթել, աղօթքը «մաց իր կոկորդին մէջ»։ Այսօր ջանացէք աղօթել ձեզի ատելի մէկու մը համար, ձեր սրաին խորէն բարիք ուզելով անոր համար։ Աղօթեցէք անոր համար այնչափ անկեղծօրէն որ, եթէ դուք առիր ունենաք անոր օգնելու յաջորդ վայրեկանին, կարենաք այդ օգնութիւնը ընել սրազին։ Դուք ձեզ պարտաւոր նկատեցէք լիովին ներելու անոր, երբ պատեհութիւնը կը ներկայանայ։ ոտեղծեցէք պատեհութիւնը հիմա եթէ կրնաք և մի թաղուք որ սրտի ու եւ է զառնութիւն արգելք ըլլայ ձեր հաղորդակցութեան Առաւելոյ հետ։

Երկրորդ Շաբար, Չորրորդ օր

Մատք. Ե. 21—24:

Ի՞նչ նշանակութիւն ունի ձեզի համար «կրօնք» բառը։ Ձեր կեանքին մէջ պարզ ձեւականութիւնն մըն է ան, կամ սովորութիւնն մը միայն պաշտամունքի ներկայ զանուելու։

Մարիկ ըրէք ուրեմն թէ ինչ կ'ըսէ Յիսուս. «Ճշմարիտ կրօն-  
ին պայմանն է եղբայրական սէր, խոր՝ իրական սէր, մը,  
եւ առանց անոր ոչ մեկ պատամունք նշանակութիւն չունի:  
Եղբայրութեան ամէնէն սովորական արտայայտութիւնն է  
գործոն, գործնական ծառայութիւնն իր ընկերին։ Նուազ  
յաճախաղէպ է նախատինքներու հանդուրժելու կարողու-  
թիւնը՝ առանց վրէժինդրական զգացումի, առանց փոխա-  
գարձ նախատինքի, և ընդհակառակն բարիքով փոխարի-  
նել չարիքը։ Ահա՛ եղբայրական սէրը, իր ամէնէն աղնուա-  
կան և գուարին ձեւին մէջ։ Այս խմաստով կրօնասէ՞ր  
մըն էք։

Երկրորդ Շաբար, Հինգերորդ օր

Ա. Պետրոս Բ. 21—24: Ղուկ. իդ. 32—34:

Երբ կը խօսինք ինքնամոռացումի վրայ կ'ակնարկենք  
ծառայական վեհանձն ոգիի մը որ գիտէ գոհաբերել։ Բայց  
միայն մենք չէ որ կ'ազդենք ուրիշներու վրայ։ մեր ըն-  
կերն ալ կ'ազդէ մեր վրայ։ Անձնասիրութիւնը որ ուրիշ-  
ներու գործերուն գէշ ընդունելութիւն ընելն է, ա. ելի յա-  
ճախաղէպ է քան մերգումը անոնց ծառայելու։ Դիւրա-  
գքուութիւն, անհամերութիւն, զերզայութիւն, չնչին բանէ  
մը իր հպարտութիւնը վիրաւորուած կամ ինքինքը նախատ-  
ուած զգալու արագութիւն, բոլոր ասոնք անձնասիրութեան  
ձեւեր են։ Ասոնք կը մատնեն անափառութիւն, ամբարտա-  
ւանութիւն, երեւալու փափաք մը, և արհամարհուելու,  
մէկդի թողուած ըլլալու դաժան վախ մը։ Դիտեցէք թէ  
ինչ հիանալի ընթացք մը ունի Յիսուս, ինչպէս կը յայտ-  
նուի վերոգրեալ հատուածներուն մէջ, և բաղդատութեան  
գրէք մեր անձնական վարմունքը։

Երկրորդ Շաբար, Վեցերորդ օր

Մարկոս Բ. 15—17:

Զէք փորձուած սահմանափակել ձեր բարեացակամու-

թիւնն ու եղբայրութիւնը մասնաւոր խմբակի մը հանդէպէ  
Դիտեցէք որ Յիսուսի բարեացակամութիւնն ու վեհանձ-  
նութիւնը չէ ճանչցած բնաւ ընդհանրապէս ընդունուած  
նեղ սահմանները։ Ան պատրաստ էր բարեկամը բլալու ամեն  
դասակարգի մարդոց։ Խորհեցէք ասոր վրայ, և անոր այս  
ընթացքը բաղդատեցէք այն եղբայրութեան հետ, զոր  
կը գործադրէք ձեր ընտանեկան շրջանակին, կամ ընկե-  
րային միջավայրին, կամ ձեր Եկեղեցիին մէջ։ Սահմանա-  
գիծեր գծեցէք, որոնց մէջ վահանձն և հիւրընկալ էք, բայց  
որոնցմէ գուրս մարդկային ոչ մէկ պարտաւորութիւն կը  
զգաք։ Ասիկա քրիստոնէական վարմունք մըն է։ Մէկը  
կրնայ ըլլալ Քրիստոսի հարազատ աշակերտը, երբ գիտակ-  
ցարար անձնատուր կ'ըլլայ այդպիսի ընկերային տարա-  
մերժութեան մը։

Երկրորդ Շաբար, Եօրներորդ օր

Եփես. Դ. 25—32:

Համակ սրտագին բարեացակամութիւնը, այնպէս ինչ  
պէս բացատրուած է այս հատուածին մէջ, նկարագրի որոշ  
գիծն է ճշմարիտ քրիստոնեային։ Ով որ իրապէս ունի  
զայդ, նշանաւոր անձնաւորութիւն մրն է ո եւ է ընկերու-  
թեան մէջ։ Ինչպէս ձօն Ելիքք ըսած է, ան սպաւորութիւնը  
կը գործէ Ս. Գիրեկն զեղեցիկ յիշատակութեան մը՝ լրագրա-  
կան պարզ հատուածի մը մէջտեղը։ Ան իրեն հետ կը բերէ  
երկրի վրայ լաւագոյն փաստը ի նպաստ Քրիստոնէութեան,  
շատ աւելի զօրաւոր քան ո եւ է իմաստասիրական խորհըր-  
դածութիւն։ Անկասկած ա՛յս ըսել կ'ուզէր Տանիէլ Ռւէպո-  
ղըր երբ կը յայտարարէր թէ կրօնքի ի նպաստ իրեն ծա-  
նօթ ամէնէն զօրաւոր փաստը իր ծերունի մօրաքոյրն էր  
որ ապրեցաւ նիւ-Հէմբըշայրի բլուրներուն վրայ։ Զեր կեան-  
քի օրինակը ո եւ է մէկուն համար կրցած է ըլլալ զօրա-  
ւոր ազդակ մը Քրիստոսի հաւատալու։

Ներքին ուրախութիւնը չի կրնար գոյութիւն ունենալ առանց հոգիի վեհանձնութեան։ Անոնք բնականօրէն միասին կ'ընթանան, ինչպէս կը թելազրէ Մարթէն Լուտերի գեղեցիկ ասացուածը։ «Ոմ հոգիս ո եւ և մարդու թեհամին ըլլալի տա աւելի ուրախ եւ մեծ է» Ի՞նչ որ Լուտեր կը զգար իր վսեմ պահերուն, յարատեւ յատկութիւնն էր Յիսուսի կեանքին և վարդապետութեան։ Ո եւ է հակակրական զգացում չէր կրնար վհատեցնել անոր անսպառ բարութիւնը։

Ցիսուսի վեհանձնութիւնը ամենն առաջ կր յայտնուի այն իրողութեան մեջ որ ներեց իր թեհամիներուն։ Անբարեացակամ մարդոց հանգէպ յայնասիրտ կեցուածք մը հիացումի առարկայ էր, բնականաբար, Ցիսուսի գալէն շատ առաջ։ Լուսամիտ մարդիկ վեհանձնութեան միշտ նայած են իրեւ նշան մը բարոյական մեծութեան։ Ելից Գրքին մէջ կը կարդանք, «Եթէ պատահիս թշնամիիդ մոլորած եղին կամ իշուն, պէտք է զայն անոր վերադարձնես»։ Պօլոս բառ առ բառ կը յիշատակէ Առակաց գիրքը, երբ առ Հոռմայեցիս իր թուղթին մէջ կ'ըսէ։ «Եթէ թշնամիիդ անօթի է, կերակրէ զայն։ եթէ ծարաւ է, խմելիք տուր անոր։ որովհետեւ այզպէս ընելով դուն կրակի ածուիներ պիտի գիզես անոր գլխուն վրայ»։ Ծննդոց գրքին քառասունը հինգերորդ գլխուն մէջ պարզուած վսեմ տեսարանը, որուն մէջ Յովսէփ կը ներէ իր եղբայրներուն, կը հաստատէ թէ հիները ո՛րքան խոր յարգանք ունէին վեհանձն սրաի մը հանգէպ։ Բայց Ցիսուս այս վսեմ առաքինութիւնը ամենօրեայ պարտականութիւն մը դարձուց, և ոչ թէ պատահական իտէալ մը։ Անիկա պարտաւորութիւն մը նկատեց

զայն, որովհետեւ մենք բնաւ չենք կրնար ներեւ այնչափ չաս որչափ ներուած է մեզի։ Անոր քով այս ազնիւ դգացումները կրաւորական չէին միայն, վրէժինդրութենէ պարզ հրաժարում մը։ իր ներումի գործը զրական է։ աղօթեւ թշնամիներուն համար, օրհնել զանոնք, և անոնց բարիքին աշխատիլ, յառաջ երթալով մինչեւ անձնազոհութիւն (Ղուկ. Զ. 27—28)։

Այս բարեացակամութիւնը՝ հանդեպ մարդկային չարականութեանց, Ցիսուսի եղակոն մեկ տուրքն է մեր բարոյական կեանեին, եւ Ան գիտակից եր այս իրողութեան։ Երբ Անիկա կ'ըսէր։ — «Լուր էք որ ըսուեցաւ, աչքի տեղ աչք, ու ակոայի տեղ ակռայ, լսեր էք որ ըսուեցաւ, քու ընկերդ սիրես ու թշնամիդ տաես։ Բայց ես ձեզի կ'ըսեմ, սիրեցէք ձեր թշնամիները» (Մատք. Ե. 38 43), Անիկա գիտակցարար կը հակագրէր հրէական ասացուածները իր նոր պատուիրանին։ Երբ Անիկա կ'ըսէր «Եթէ միայն ձեր եղբայրներուն բարեւ տաք ուրիշներէն ի՞նչ աւելի կ'ընէք։ Հեթանոսներն ալ միւնայն բանը չե՞ն ըներ»։ Անիկա որոշակի կը հակագրէր յունա-հռոմէտական բարոյականը իրեն յատուկ բարոյականին հետ։ Անա՛ մարդին հեղինակը մեզի կը յիշեցնէ որ Քանոնիօն, մին Սոկրատի սիրական աշակերտներէն և բարեկամ Պղատանի։ իր հերոսը կրտսերն Կիւրոսը ներբողելու ժամանակ կը խորհի թէ ամէնէն բարձր գովեստը կուտայ անոր՝ ըսելով։ «Ոչ մէկը աւելի բարիք ըրաւ իր բարեկամներուն և աւելի չարիք՝ իր թըշնամիներուն»։ Եռյնիսկ Կիկերն այնչափ կ'ատէր Քլոտիոսը իր թշամին և այնչափ քիչ կ'ամշնար այս մասին, որ Պովիյեայի ձակատամարտին մէջ իր թշնամիին սպաննուելէն երկու տարի վերջ։ իր նամակները կը թուագրէր սապէս։ «Պովիյեայէ վերջ 560րդ օր»։ Հետեւապէս Ցիսուսի կեանքը այս կէտին մէջ անհաշուելի փոփոխութիւն մը մտցուց մարդկային մտածումին մէջ։ Քրիստոսէ առաջ թըշնամիին ներելը բացառիկ, հազուադէպ բան մըն էր։ և

այնքան ալ առարկայ չէր հիացումի: Այսօր ոչ միայն Քսենոփոնի և Կիկերոնի համարժէք մարդիկ, այլ ամէնէն պարզ միտքերն ալ ըմբռնած են թէ թշնամին չներելը. ոխ պահելը անազնիւ բան մըն է, գծուձ ողիի մը յայտարար նշանը:

Այս առքիւ նկատի ոնեցեք որ չենք կրնար երեւակայել իտեալ նկարագիր մը առանց ներողամտութեան քրիստոնեական առաքինութեան: Երբ Պրառնինկ «Մանեակը և Գիրքը»ին մէջ կը գծէ գեղեցիկ նկարագիրը Պոմպիլիայի, պատկերը կատարեալ չէ մինչեւ այն ատեն որ Կուիտո անխնայորէն անիրաւութեանց խորապէս զիտակցելով հանդերձ, տակաւին անխախտ կը մնայ իր անայլայլ բարեացակամութեան և ներելու պատրաստակամութեան մէջ: Երբ Թէննիսըն կ'երեւակայէ Արքիւր Թագաւոր՝ կատարեալ ասպետը, պատկերը մեղի կ'երեւայ իր բովանդակ գեղեցկութեան մէջ այն ատեն միայն. Երբ իր թագուհի Կուինէ վէրէյի ընթացքէն խորապէս զիրաւորուած ըլլալով հանդերձ. սա խօսքերը կ'ուղղէ նոյն զզացող թագուհին, որ վանքին սալայատակին վրայ ծունկի եկած էր. ոտքերուն առջեւ.

«Իու իմ կեանես այնչափ չխաղցացուցիր

Որ ես՝ բազաւոր՝ տաւ հոգածու ըլլայի ապրելու,

Որովհետեւ դուն խորտակեցիր զոլութեանս նպատակը:

Բայց չկարգեն թէ կուզամ յանդիմանելու էու ոնիրներդ.

Ես չեկայ մեզ անիծելու, Կուինեվերէ.

Սիրս կը նկարանայ անհուն զբութեամբ.

Երբ կը տեսնեմ ուկեզոյն խարտեած զլուխտ հանգչած

գետի վրայ,

Երբ կը տեսնեմ ոսերուս տակ մեզ որ հապարտութիւնն էիր իմ հեռաւոր զարունիո:

Անցաւ այն ցասումը որ մղեց զիս իու մասիդ արտասանելու մատնութեան վնիոր եւ մահու դատապարտութիւնը, երբ գիցայ թէ պահուած ես այս պատերուն ետին: Այս՝ անցաւ այդ ցասումը:

Ամեն ինչ անցաւ . . . մեղքը ոչնչացաւ եւ ես, ահաւասիկ, կը ներեմ, ինչպէս յաւիտենական Աստուածը ներած է ֆեզի:»

Յիսուս իր կեանքով և վեհանձնութեան վարդապետութեամբ այնքան տպաւորած է աշխարհը. որ այժմ կարելի չէ երեւակայել բարձր նկարագիր մը՝ առանց այդ յատկութեան:

Թշնամիին հանդէպ այս ներողամիտ կեցուածքը, որ ամենօրեայ կեանքի մէջ անցործադիրելի կը թուի, հետզիետէ կը դառնայ կ'րլայ այն բնթացիր զոր պետութիւնը կ'ունենայ ոնրազործներուն հանդէպ: Բոլոր արդի ոճրագէտները կը մերժն. այն գաղափարը թէ պետութիւնը իրաւոնք ունի վրէժ լուծելու ոճրագործէն: «Աչքի տեղ աչք»ի հին տեսութեան յաջորդած է նոր մը. թէ ընկերութիւնը պէտք է պաշտպանուի իրեն համար վտանգաւոր անհատներու դէմ. բայց ատոնց արգելափակման ատեն պէտք է գործածուին այն ամէն միջոցները որոնք կ'օժանդակեն ոճրագործին ըգգաստացմանը: Արգիական սկզբունքը. որուն ի նպաստ շարժումը գեռ վերջերս է որ սկսած է լիովին՝ մեր հիմնարկութիւններուն մէջ. ոչ թէ չարագործին պատժուիլու է այլ անոր նկարագրի բարեփոխումը: Եւ սակայն բոլոր մանկական զատարանները. բոլոր բարենորոգչական մէթուանները բանակրուն մէջ. կը ցուցնեն թէ պետութիւնը կ'ընդունի Յիսուսի տիտուսի սկզբունքը և վեհանձն կը դառնայ իր թշնամիններուն հանդէպ: Նշանաւոր ոճրագէտ մը՝ Տօքդ. Սամուէլ Ճ. Պարրուս ըսած է. «Մենք կը խօսինք Հառուարտի, Լիվընկըսթընի. Պեքարիայի և ուրիշներու վրայ՝ իրեն մէծ պատժագէտներ որոնք խորապէս ազդած են արդի կեանքին վրայ. բայց Յիսուսի տարածած սկզբունքներն և ներկայացուցած մեթուանները կը մղեն զիս նկատել Զայն որպէս մեծագոյն պատժագէտը բոլոր զարերուն մէջ: Եւ սակայն պէտք եղաւ սպասել մօտաւորապէս քսան դար, տեսնելու համար թէ Անոր սկզբունքներն և մեթուանները

Ենդունուած են արդի օրէնքին և պատժախօսութեան մէջ։»

Կի Հունկ Զանկ անգամ մը կ'ըսէր թէ Յիոռուի իտէալ-ներուն նկատմամբ իր միակ առարկութիւնը աս է որ անոնք շատ բարձր են և անիրազործելի։ Այս խօսքով ան կ'ակնարկէր մասնաւորաբար Յիոռուի անյիշաչար ներողամտութեանը՝ թշնամիներուն հանդէպ։ Արդ նոյնինքն Յիոռուս ոչ միայն լիովին ապրեցաւ այդ իտէալ կեանքը, այլեւ այսօր չենք կրեար երեւակայիլ տղիր նկարազիր մը առանց հաշուի առնելու այդ իտէալը, ոչ ալ բարեկարգել բանտային դրութիւն մը՝ առանց այդ իտէալին։

Վեհանձնութիւնը զոր ցուցուց Յիոռու իր անձնական կեանքով իր ոգիին ամէնէն հրաշալի մէկ յայտնութիւնն է։ Յիոռուի չուրջ հին անվաւեր պատմութիւններու մէջ կը հանդիպինք հետեւեալին նման պատմութիւններու։ «Աւրիշ ժամանակ մը երբ Յիոռու տուն կը վերագառնար Յովոէփի հետ, իրիկունը, հանդիպեցաւ մանչու մը որ կը վաղէր իրեն դէմ այնչափ ուժով որ ինքը ինկաւ։ Ու Յիոռու ըստ անոր։ «Ինչպէս որ զու զիս վար ձկեցիր, այնպէս ալ զուն իյնամ և մէյ մըն ալ ոտքի չկանգնիս։ Եւ նոյն ժամուն մանչը ինկաւ վար և հոգին աւանդեց։» Պէտք է զգանք այդպիսի պատմութիւններու ստութիւնը, նոյնիսկ եթէ չգիտնայինք թէ անոնք անվաւեր և ին որովհետեւ անոնք կը հերքեն ամէն ինչ որ զիտենք Յիոռուի մասին։ Երբ սամարացի զիւղացիները այնչափ կոչտ կերպով անհիւրասէր զտնուեցան որ բարկացած աշակերտները կ'ուղէին վրէժ լուծել, Անիկա յանդիմանեց իր հետեւորդներուն ողին (Ղուկաս Թ. 51-56)։ Անիկա ո եւ է մէկէ աւելի կրեց անբարեացակամ մարդոց բրտութիւնը։ Զայն անուանեցին ստախօս, սաւանայի ծառայ, խելադար մը, և անյագօրէն փառասէր մը որ կը հետամտի աշխարհային թագի, ու բոլոր այս անիւրաւութեանց և զրպարտութեանց մէջ, Անիկա կը պատուիրէր իր աշակերտներուն՝ ընել ինչ որ ինք կ'ընէր, — սիրել իր թշնամիները. բարի ընել անոնց որոնք կ'ատէին։

Զինքը օրհնել անոնք որ կ'անիթէին, աղօթել անոնց համար որ Զինք կը հալածէին։ Նոյնիսկ երբ իր հին բարեկամնիրէն մին մատնից Զինքը, և մասնիչի համբոյր մը Անոր տալու վրայ էր, Անիկա ըստ «Բարեկամ», ինչո՞ւ համար եկար հոս» (Մատք. Իջ. 50)։ Իրաւ է որ ան չի գործածէր յունարէն Ֆիլոս (Philos) բառը որ մասնաւոր աղապատանք մը կը ցուցնէ և զոր կ'ուղղէր իր հաւատարիմ աշակերտներուն, բայց գործածեց բառ մը հիերէցու (hetairos) որ յայտարար նշանն էր իր անսպառ բարութեան։ Անոր ներողամտութեան խօսքերը ամէնէն աւելի ճոխ և իմաստալից կը թուին մեզի, երբ անոնց մէջ կը տեսնենք ակամայ յայտնութիւնը իր հոգիին։ Այսպէս, մէնք կը տեսնենք որ երբ Անիկա կ'ինքնամփոխուէր աղօթքի համար, իր սրտէն կը ներէր բոլոր իր թշնամիներուն (Մարկոս ԺԱ. 25), և առանձին խոկումի պահուն յաճախ կ'աղօթէր իր թշնամիներուն համար։ Այսպէս կ'ընէր ան իր կեանքի բովանդակ տեւողութեանը, կը յայտնէր իր հոգիին չքնաղ յատկութիւնը։ Գողգոթայի վրայ երբ կը խորհէր բոլոր անբարեացակամ մարդոց վրայ որոնք միշտ անիրաւութիւն գործած էին իրեն, կ'ըսէր սրտագին։ «Հայր, ներէ՛ ասոնց, չեն գիտեր ի՞նչ կ'ընեն» (Ղուկաս ԻԳ. 33-34)։ Անիկա անբաղացելիօրէն ամէնէն վեհանձն հոգին է որ երբեք ապրած ըլլայ։

Այս յատկութիւնը Տիրոջը մէջ կը զառնայ ամէնէն հրաշալին, և այս՝ այն իրողութեամբ որ երբ ո եւ է մէկը յսակ եւ բարձր զիտակցութիւն մը ունի իր եւ իր աշխատութեան վրայ, բնականաբար համեմատական չափով դառնութիւն կը զգայ երբ կ'անհետուին իր իրաւութեները։ Օր, համար, Մուհամմէտ որ ինքինքը Աստուծոյ ներկայացուցիչը կը նկատէր, սըրտմտեցաւ իր թշնամիներուն դէմ, երբ ասոնք զրպարտեցին զինքը և հակառակեցան իր ծրագիրներուն. նոյնպէս Տօվի բարկութենէն կարծես հատաւ, սպառեցաւ, երբ իր կոչերը կը

հեղուէին, իսկ ինքն ալ կը նախատուէր։ Ուրեմն, ի՞նչ պիտի սպասենք մէկէ մը որ, իր ուսուցած ճշմարտութեան վրայ խորհելով, կ'ըսէր, «Երկինք և երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս պիտի չանցնին բնաւ»։ Խորհելով իր գործերուն վրայ, կ'ըսէր, «Հայրը, որ կը բնակի իմ մէջս + ան կ'ընէ այս գործերը»։ մտածելով ինքինքին վրայ + կ'ըսէ, «Ան որ Զիս տեսաւ, տեսաւ Հայրը»։ ի՞նչ պիտի ըլլայ իր ընթացքը, երբ կ'արհամարհուի և կը մերժուի մարդոցմէ։ կը տարուի լերան մը արտեւանը իր հին ընկերներուն կողմէ սպաննուելու համար (Ղուկաս Գ, 27-30)։ կը կոչուի յիմար, նենդաւոր, զիւահար, կը մատնուի, կը ծեծուի, կը թշնամանուի, փուշերով կը պատկուի, ու վերջապէս կը խաչուի, մինչ Բարեբբա կ'արձակուի։ Մէկը որ բարձր գնահատանք մը ունի իր անձին և իր պաշտօնին վրայ, և որ սակայն արհամարհանքի և չարչարանին ենթարկուած է, այսպիսի մէկը երբ կ'ապրի մարդոց հանդէպ անսպառ բարեացակամութեամբ և սիրով, և կը մեռնի՝ իր թշնամիներուն ներումին համար ազօթելով, ասիկա աննման օրինակ մըն է վեհանձնութեան զոր ընծայեց Յիսուս, օրինակ մը որ կը գլէ կ'անցնի մարդկային բնութեան ամենաբարձր սահմանները։

Մարդոց հակալրութեան հանդէպ Յիսուսի կեցուածքը մասամբ կը բացատրուի սա կերպով։ Ամեն անզամ որ մէկը իրեն անիրաւութիւն կ'ընէր, Անիկա այդ անհատին ընթացքին մէջ կը տեսնէր անոր բարոյական կեանի խորոնկ մէկ պահանջին արտայայտութիւնը։ Թշնամանք մը կամ հարուած մը՝ թշնամին սրտէն ըխած յուսահատութեան ձիչի մը տպաւորութիւնը կ'ընէր իրեն վրայ։ Յիսուս այն ատեն կ'անտեսէր իրեն եղած անիրաւութիւնը, կը խորհէր միայն ներքին խղճալի վիճակին վրայ մէկու մը որ այս քան գէշ վարմունք մը ունենալու չափ տղէտ և ապականած էր։ Եթէ Սամարիոյ բնակիչները բիրտ ընթացք մը միայն կը ցուցնէին իրեն, այդ ընթացքին համար անոնց

վրայ կը վշտակրէ՛ր աւելի քան զայրոյթ կը զգար իրեն անձին համար։ Երբ Յուղա կը մատնէ զինքը, փոխանակ խորհելու այդ մատնութեան իրեն պատճառած անհուն անիրաւութեան վրայ, Ան յուղուած է խղճալի անկումին համար անոր որ կրնար առագեալ մը ըլլալ և ուրացող մը եղած է։ Իր վեհանձնութիւնը մէկ մասն է միայն բոլոր մարդոց հանդէպ Անոր ունեցած անշահամնդիր սիրոյն։

Մարդիկ շատ կերպեր ունին ի յայտ բերելու իրենց բարոյական խեղճութիւնները։ Կա՛մ այն է որ օգնութիւն կը ինդրեն, կամ իրենց ներքին վհատութեան նշանը ու եէ կերպով կը ցուցնեն ակամայ, բայց երբեք աւելի բացայացորէն երեւան չեն բերեր այդ խոր վհատութիւնը, քան այն ատեն երբ գառնացած են, թշնամալից, ապերախտ։ Մարդոց բոււառութեանց վրայ մտածենք միես, եւ ոչ թէ անոնց անիրաւութեանց վրայ։ Ա՛յս է վեհանձնութիւնը։ Հէնրի Ուարտ Պիչըրի համար ըսուած է թէ իր բարութեան ամբողջ տարածութիւնը ձանչնալու համար պէտք էր թշնամանած ըլլալ զայն։ «Աէրը չարութիւն չի խորհիր»։ ըսած է Ս. Պողոս (Ա. Կունք. Ժ. 5), այսինքն չարձանագրեր հշած իւրաքանչիւր թշնամանք, այլ կը մտնայ, կը ներէ և կը ջանայ օգնել։

Իր թշնամիներուն հանդէպ Յիսուսի վարմունքին մէջ պէտք է ի վեր հանել ուրիշ տարր մը։ Ան ինքնիրեն չի բոյլատրեն ներքնապես սնուցանել ոխակալութիւններ, որ պիտի կարենային Վրդովիլ իր ներքին խաղաղութիւնը կամ իր հաղորդակցութիւնը Ասոււծոյ նես։ Արրահամ Լէնքըլն ըսած է։ «Իր կեանքը կրցածին չափ յաւագոյն կերպով գործածել մտագրող ոչ մէկ մարդ՝ ժամանակ չի կրնար զոնել վատնելու, անհատական վէճերու համար։ Զարտի ուզէ մանաւանդ ենթարկուիլ ատկէ առաջ գալիք հետեւանքներուն, որոնց առաջին գծին վրայ կը գտնուին նկարագրի այլամերումը, և իր անձը հակակշուկու կորուստը։» Լինքըլնի նկարագրին մէջ իր հայրինակիցներուն ամէնէն աւելի

հիացումը հրաւիրող կէտն էր անոր անկարող ըլլալը ոխակալութեան։ «Դուք ինձմէ աւելի ձգում ունիք անձնական քինախնդրութեան», կ'ըսէր անդամ մը մէկու մը։ «Գուցէ ես ալ քիչ մը ունենամ ատկէ, բայց երբեք չեմ կրցած մտածել որ ատիկա ունենալ կ'արժէ»։ Ուրիշ անդամ մը կ'ըսէր։ «Ոչինչ ըրած եմ շարակամութեամբ։ զիս զբաղեցնող բաները այնքան մեծ են որ տեղ չեն ձգեր ոխակալութեան»։

Բացաւայտ է թէ երբ թոյլ կուտանք որ այլոց չարակամութիւնը մեր մէջ արթնցնէ համապատասխան գտնութիւն մը, այն աստիճան որ մեր գիշերներն ու ցորեկները վրդովին մեր ոխակալութեանց առթած ցասումով և յուղումով, այդ վայրկեանին իսկ թոյլատրած ենք մեր թշնամին՝ զալ հաստատուիլ մեր կեանքի միջնաբերդին մէջ։ Յիսուս երբեք իր սիրաը յանձնած չէ թշնամին, երբեք չէ հանդուրժած որ իր հոգին արատաւորուի և սրբապղծուի վրէժինդրութեան ծարաւով։ Ինչ որ ալ ըլլային այն ծրագիրները զորս ոչնչացուցած էին իր թշնամիները չէին կրնար ոչնչացնել կամ խանդարել զինքը։

Յիսուս հօրօպէս զգաց որ ներելու անկարող մարդ մը չի կրնար ապրիլ հաղորդակցութեան մէջ ներողութեան Աստուծոյն ինե։ (Մատք. Ժ. 21-35)։ Ի՞նչպէս որ հոգին բացարձակապէս մեկտեսացուած մէկը կրնայ ապահով կերպով բռնել ելեկարական թել մը (հոսանքը չի կրնար անոր մէջ մտնել, որովհետեւ չպիտի կրնար դուրս ելլել), այնպէս ալ աստուծային սիրոյ ճառագայթը չպիտի մտնէ մարդու մը մէջ, եթէ չկարենայ ճառագայթել դուրսը և հաղորդակցիլ ուրիշ կեանքերու։ Այս պատճառով՝ այն որ չուղեր ներել, ինք ալ ներում չի կրնար գանել (Մատք. Զ. 15)։ Պէտք է, ուրեմն, կ'ըսէ մեզի Յիսուս, որ աղօթքի սկսելէ առաջ հոգ տանինք որ ոխակալութեան ո և է զզացում զմեզ աններդաշնակութեան մէջ չզնէ Աստուծոյ հետ։ (Մատք. Ժ. 25)։ Վեհանձն ըլլալ իր թշնամիներուն հանդէպ, Յիսուսի համար

ապահովութիւն մըն էր իր հոգիի պահպանութեան։ որովհետեւ վրէժինդրութեան ոգին կը խզէ մեզ Աստուծոյ միացնող կապը, և կը քանդէ մեր հոգեւոր կեանքը։ Յասպէս, երբ Պուքը Ռւաշինկը կ'ըսէր։ «Ոչ մէկուն պիտի թոյլատրեմ որ իմ հոգիս իջեցնէ ատելութեան մակարդակին», Յիսուսի ոգին էր որ կը ցոլացնէր իր մէջ։ Իր հոգիին յարատեւ քաղցրութեամբ և իր ներքին հաղորդակցութեամբ Աստուծոյ հետ, Յիսուս իր կեանքը բարձր բոնեց մարդկային չարութեան հարուածներէն։

Իր հոգիին մեծութիւնը կը յայտնուի նաեւ եղբայրական սիրոյն մէջ զոր զգաց լիուած եւ արհամարհուած բոլոր արաւածներուն համար։ Յիսուսի ժամանակ Հրեաները այնքան անձկամիտ էին իրենց համակրութիւններուն մէջ, և այնքան սահմանափակ՝ իրենց ընկերային յարաբերութիւններուն մէջ որ իրենց նկարագրի այս գիծը ծանօթ էր ամբողջ Հռոմէական կայսրութեան մէջ, և Տոկիոս և Յորնաղ ծաղրեցին զանոնք իրբեւ «մարդկային ցեղին անողոք հակառակորդներ»։ Մասնաւորապէս Պաղեստինի մէջ Հրեաները՝ բոլոր հեթանոսները կը նկատէին անմաքուր, անարժան մասնակցելու իրենց ծէսերուն, և զլկուած Աստուծոյ շնորհքներէն։ Ոչ մէկ Հրեայ չէր կրնար մանել հեթանոսի մը տունը և ձաշել անոր հետ։ Երբ Գամաղիէլ համարձակեցաւ ուսուցանել թէ Հրեաները պարտաւոր էին, նայնիսկ հեթանոսական տօներու միջոցին, ողջունել հեթանոսները «խաղաղութիւն ընդ ձեզ» նուիրագործուած բառերով, և թէ հունձքի ատեն հեթանոս աղքատներն ալ պէտք է Հրեայ աղքատներու վայելած իրաւունքներուն տէր ըլլան ան վտանգաւոր կերպով աղատամիտ մէկը նկատուեցաւ։ Բայց Գամաղիէլի աղատականութիւնը սահմանափակուեցաւ մորգասիրական այս փոքրիկ զիջումներուն մէջ։ և ամէնէն անհաճոյ տարամերժութիւնը կը յայտնուի իր բերնին մէջ հետեւ եալին նման աղօթքներու միջոցին։ — «Ո՛վ Տէր, զուն ըսկի որ այս աշխարհը մեզի համար ստեղծուած է։ Պալով Աղամէն սերած միւս աղգե-

բուն, դուն յայտարարեցիր թէ ոչինչ էին անոնք, թէ տիլ-մին կը նմանէին, և անոնց բարգաւաճումը բաղդասեցիր անօթէ մը ինկած ջուրի կաթիլի մը:» (Բ. Եղբառ, Զ. 56):

Ճիշտ է որ հիացումի արժանի պատմութեան մը հիմը կը կազմէ հրեայ աններողութիւնը: Առոր չնորհիւ Հրեա-ները պահպանած են իրենց ազգային գոյութիւնը: Լաւա-գոյն լոյսով մը դիտուելով՝ այս տարամերժութիւնը գծուծ ովիէ մը առաջ չի գար, այլ Օրէնքին սերտ յարումէ մը և ամէն գնով ինքզինքնին պահպանելու բաղձանքէն անմա-քուր հպումէն անոնց որ այդ Օրէնքը չեն ձանչնար ու չեն գործազրեր: Շատ տագնապներու միջոցին, ինչպէս այն տագնապը որ նշանակելի եղաւ Մակարայեցւոց պատերազ-մով, Հրեաները ցուցուցին իրենց համոզումին լրջութիւնը, բուռն եռանգով պաշտպանելով իրենց կրօնական կեանքը՝ հեթանոսներու պիզծ հարուածներուն զէմ:

Հակառակ այս նեղմտութեան պատուաբեր շարժառիթ-ներուն, Յիսուս չկրցու սահմանափակուիլ անոր մէջ իր գիտութեան և սիրոյ զեղումներու ընթացքին: Իր եղբայրա-կան սէրը գուրս կը պոռթկար պարապրուած պայմանագը-րականութիւններէ: Նախ մաքսաւորներուն համար, որ ա-սելի էին Հրեաներուն, իբր գաւաճան իրենց ցեղին: Անոնց դրամը չէր ընդունուիր սինակոկաններուն, մէջ իբրեւ արա-տաւորուած: անոնց երգումները անարժէք էին, անոնք չէին կրնար իրեւ վկայ ներկայանալ ուեէ զատարանի առջեւ: Եթէ մէկը երգում ըրտծ էր բան մը ընելու մաքսաւորի մը, պարտաւորուած չէր հետեւանք տալու իր խոստումին: Յի-սուս իր կարեկցութեամբ, կ'անցնի պատուարները, և մաք-սաւորները կ'ընդունի իբրեւ աշակերտ: (Մատթ. Թ, 10-13): Սամարացիներն ալ Հրիաներուն համար առարկայ էին ժա-ռանգական առերւթեան մը, և խստակրօն փարիսեցի մը երբէք չպիտի հաւանէր ոտք կոխել Սամարացիներու հողին վրայ, որպէս զի մի՛ զուցէ աղտոտուի: Բայց Յիսուս հի-ացաւ Սամարացիներուն վրայ, (Ղուկ. Թ. 33-37) և կարելի

բարիքը ըրաւ անոնց: Հեթանոսներն ալ շրջապատեց շա-հազրպութեամբ և հոգածութեամբ, թէեւ կը նկատէր ինք-զինքը մասնաւորապէս զրկուած իսրայէլացիներուն համար, (Մատթ. Ժ.5-6, Ժէ 22 և շար.), և ծանոյց թէ ազգերը պիտի զան արեւելքէն և արեւմուտքէն, հիւսիսէն և հա-րաէն, և Երկինքի Արքայութեան մէջ սեղան պիտի նստին Արքահամի, Խսահակի և Յակոբի հետ, (Մատթ. Է. 11): Յիսուս խիստ մեծ էր և չէր կրնար կապուիլ իր ժողովրդեան տարամերժութեամբ: Իր սէրը կ'երթար այն ամէն բանի որ մարդկային են: Բարի Սամարացին առակին մէջ մեզի կը ծանօթացնէ բարոյական կամ կրօնական կացութիւնը իւ-րաքանչիւր անձի, բացի մէկէն: Գողերը գէշ մարդիկ էին. քանանան և Դեւտացին Հրեայ էին, և Սամարացին հերե-տիկոս մը: Բայց ձամբուն վրայ ինկած զո՞հը: Ո՞վ և ի՞նչ էր այս մարդը, Հրեայ, Հեթանո՞ս, թէ Սամարացի, բարի՞ թէ չար, երախտագէ՞տ թէ գաժանաբարոյ, ոչ ոք չի գիտեր: Մարդկային եակ մըն եր ան, որ օգնութեան պէտ ուներ: Յի-սուս անկէ ուրիշ բան չուզեր:

Ուր որ մարդկութիւնը կը տառապի, իր սէրն և գիտու-թիւնը առիթ կը գանեն ծառայելու՝ առանց զաւանանքի, ցեղի և նկարագրի խարութեան: Այսպէ՛ս եղաւ այն վե-հանձնութիւնը, որ նոր գարագլուխ մը բացաւ մարդկային կղբայրակցութեան պատմութեան մէջ:

Հոգի մը՝ այնքան ձառագյթարձակ ուրախութեամբ որ պարագաներէ չ'ընկճուիր, և այնքան զեղուն վեհանձ-նութեամբ որչի դառնանար ուեէ անիրաւութենէ, չի պպտիկ-նար ուեէ հակակրութենէ, անա՛ այն տապաւորութիւնը զոր մեր վրայ կը թողու Յիսուսի մարդկութիւնը:

ԽՈՐՀԱԿԱՑՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀԱԿԱՑՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1.— Օրինակներ փետուցեք հոգիի մեծութեան զոր կ'րնայէ Յիսուսի կեանքը, յսակ տպաւորութիւն մը. ունենալու համար անոր անձնաւորութեան վրայ:

2.— Ի՞նչ է որ կը զատորուէ Յիսուսի վեհանձութիւնը պարզ բարեացակամութենէ:

3.— Այդ վեհանձնութիւնը նկատի առէք իր կեանքին եւ իր ուսուցման մէջ, եւ բաղդատեցեք զայն մարդկային հետեւալ արտալայտութեանց նես.

Ա. Պատերազմը.

Բ. Դասակարգերու խորութիւններ,

Գ. Անհատական վեճեր.

Դ. Յանցապարտերու զապումը:

---

Ներկայ երրորդ պլադէն սկսեալ,  
սոյն գործին (Յիսուսի Մարդկութիւնը)  
թարգմանութիւնը կը կատարուի ուղղակի.  
Տ. ԶԱՐՄՄՅՅՐ Ա. ՔչՆ. ԿԵԶԻՒՐԵԱՆԵ

Գ. Լ. Ա. Խ. Պ.

Յ Ի Ս Ո Ւ Ի Ս Ի Ց Ա Ս Ո Ւ Ի Մ Ը

Երրորդ տարար, առաջին օր

Մարկոս Գ. 1-6

Նկարները որ կը ներկայացնեն Յիսուսը տժզոյն և տիսուր դէմքով, քարոզները որ կը ծանրանան անոր քաղցրութեան և խոնարհութեան վրայ. այն տպաւորութիւնը տարածած են թէ իր բնաւորութեան տիրող գիծը խաղաղ անդորրութիւն մըն էր: Կարգացեք ուրեմն վերի հատուածը, եւ տեսէք թէ ո՛րքան ուժգին կրնար ըլլալ իր զայրոյթը, եւ ի՛նչպէս իր ցասումը կրնար յառաջ տանիլ կուրծք տալու աստիճան թշնամուչեանը անոնց, որ իշխանութիւն ունիին զինքը մահուան մատնելու: Արդէն ցասումը մաս չի կազմեր մեծ նկարագրի մը յատկանիշներուն: Մաթիկ ըրեք Սաղմոսի գուին խօսքերը.— «Զայրոյթը կը պատէ զիս չարերուն պատճառով, որոնք թողուցին քու օրէնքդ:... Անօրէնները ատեցի և քու օրէնքդ սիրեցի:... Հեռու կեցէք ինձմէ, չարե՛ք, և քննեմ իմ Աստուծոյս պատուիրանները:... Յանցաւոր համարեցայ երկրի բոլոր մեղաւորները»:

Ցիշեցէք ձեր կեանքի առիթները, երբ զայրոյթ զգացած էք: Ձեր բարկութիւնը նոյն բնո՞յթն ունէր ինչ որ էր Յիսուսի ցասումը:

Երրորդ տաբար, Երկրորդ օր

Ղուկ. Ժէ. 2, ի. 45-47

Ինչո՞ւ յաճախ կ'ամչնանք մեր բարկութեան նոսպաներէն։ Քրիստոս պէտք՝ ունեցա՞ւ ինքինքը յանդիմանելու, այն զայրոյթին համար զոր իր մէջ կ'արթնցնէր մանուկներու խոշանգործ, կամ այրիներու իրենց ունեցաներէն կողպատուիլը քաղցրալեզու կեղծաւորներու կողմէ։ Ֆրետերիք Ռոպէրդըսնի մէկ բարեկամը կ'ըսէր անոր մասին։ — «Ճեսայ որ ակուները կը կձրտէր և կոռուփները կը սեղմէր՝ երբ կ'անցնէր մէկը որ գիտէր թէ որոշած է անմեղ աղջիկ մը կորուստի մատնել»։ Այս տեսակ բարկութիւն մը խզմի խայթ առաջ կը բերէ՞ բնաւ։ Մեր բարկութիւնը յաճախ առաջ չի՞զար մեզի եղած անիրաւութեան մը հանդեպ մեր զգացած ոխակալութենեն. եւ երէ յաճախ ամօր կը զգանք մեր բուռն շարժումներեն. պատճառն այն չի՞ որ շարժառիքը եապէս անձնասիրական է։ Յիսուս երբեք ընդլիպումի շարժում մը չոնեցաւ երբ ինքը անդմօրէն թշնամանուեցաւ։ Միայն ուրիշներուն եղած անիրաւութիւնը իր ցասումը կը գրգուէր։ Ասով չի՞ բացատրուիր Պօղոսի խօսքը։ — «Երբ բարկացած էք, մի մեղանչէք»։

Երրորդ տաբար, Երրորդ օր

Մատք. իԳ. 25—28

Բացայայտ է որ Քրիստոս խորապէս զայրացած էր այս խօսքերը ըսկու ատեն։ Ենթադրենք որ անիկա երեւար մեր եկեղեցիներուն կամ սովորական միջավայրին մէջ։ Այնազ պիտի չգտնուէին բաներ որ անոր ցասումին առարկայ դառնային։ Համարձակօրէն եւ բազութեամբ խորհեցէք մեզ շրջապատող ընկերութեան մոլութիւններուն, գձառութիւններուն, ապօինորթիւններուն եւ կեղծաւորութիւններուն, եւ այն ամէն բաներուն վրայ, որոնք Յիսուսի ցասում պիտի պատ-

ճառ էին։ Դուք ալ անձնապէս յանցաւո՞ր էք այս զանազան կէտերուն մէջ կամ թէ ներողամի՞տ էք այսպիսի տղեղութիւններու մասին։ Եւ կամ, ընդհակառակն ձեր արհամարհանքը կը յայտնէ՞ք ամէն անգամ որ այսպիսի տոփիթ մը ներկայանայ։ Եւ եթէ անիկա կ'ընէք, ձեր խօսքերուն համաձայն են ձեր գործերն ալ։

Երրորդ տաբար, Չորրորդ օր

Ղուկ. ԺԶ. 19 23

Այսուեղ ալ Յիսուս յայտնապէս զայրացած էր չար միաժամանակին անձնասիրութիւնն։ Այս վերջինը ի՞նչ չքմեղանք կրնար ներկայացնել։ Թերեւս սա թէ ինք չըլլալով պանոր Ղազարոսի ալքատութեան. պատասխանաւու չէ անոր ենթարկուած տառապանքին։ Շատ խախուտ չքմեղանք մըն է այդ։ Երե մարդ հրձիգ մը տեսնէ, բայց չուզէ վտանգի նրանք տանը տակի իրավունքին։ Երբ Բարի Սամարացիի առակին մէջ Քահանան և Ղեւացին ճամբուն անդիի կողմէն անցան՝ վիրաւորին օգնելու չպարտաւորուելու համար, Յիսուս իր գատումին մէջ զանոնք կը նոյնացնէ ոճիրը գործող աւազակներուն հետ։

Զեր բոլոր կրցածը կ'ընէ՞ք բարձրացնելու համար ձեր ապրած ընկերային շրջանակին բարոյական մակարդակը։ Եւ կրնա՞ք ձեր վրայէն նետել ուեւէ պատասխանաւուութիւն գործուած չարիքէ մը, այդ չարիքին մէջ գործոն մասնակցութիւն մը ունեցած չըլլալուդ համար։ Խարհեցէք այն բարոյական օժանդակութեան վրայ զոր կրնացիք ընծալել։

Երրորդ տաբար, հինգերորդ օր

Ցովի. Բ. 13-17

Այսուեղ հանդիսատես վկան ենք այն ցասումին զոր ունեցաւ Յիսուս, ընկերային մեծ չարիք մը տեսնելով,

այն է ընչաքաղցութիւնը օրինապէս հաստատուած Առատուծոյ տանը մէջ։ Ի՞նչ պիտի ըլլար այսօր իր ընթացքը՝ կառավարութեանց ապականութեանց՝ հանդէպ։ Ամէն գործ որ անկեղծօրէն կը ձգտի մաքրագործել մեր քաղաքային կեանքը, ուզդակի չի նպաստեր Աստուծոյ դատին։ Նկատի առէք ձեր կեանքի վարիչ շարժափիթները, և ինքինքնուղ հարցուցէք թէ ձեր ընտրութիւնները իրենց ազդակ ունեցած են մարդկութիւնը կործանող չարիքներու հանդէպ զգացուած վիշտը, և այդ չարիքներու բարձման օժանդակելու հաստատուն որոշումը։

Կարելի չէ այս ազնիւ դատին նուիրուիլ ունէ ասպարէզի մէջ, գործի կեանքին թէ ընտանեկան ներքին կեանքին մէջ։

Երրորդ ժաբար, վեցերորդ օր։

Մատք. Է. 1-5:

Ի՞նչպէս կարելի է Յիսուսի արտասանած խիստ դատապարտութիւնները հաշտեցնել ընկերին հանդէպ ներողամը տութեան հրաւերին հետ։ Խորիինք թէ ուրեան դիւրաւ կը դատապարտենք ուրիշները, ուս անգամ խիստ դիւրութեամբ չենք բորբոքիր զայրոլը մը, որ երբեմն իրաւացի կ'ըլլայ արդարեւ։ Յիսուսի ցատումը ինչո՞ւ այնքան խոր տապառութիւն կը գործէ։ պատճառն այն չէ որ մարդկը կը սիրէր, և կը ջանար անոնց մէջ երեւան հանել իրենց ունեցած բորոք բարիքը, դատապարտելէ առաջ անոնց սխալները։ Կծո՞ւ, խի՞ստ դաժա՞ն էք ձեր քննադատութեանց մէջ։ Վստահ եղէք որ չարիքին արհամարհնքը ունէ բարիք առաջ չպիտի բերէ, ուրիշ բան եթէ ձեր դրացին կարենայ հաստատել թէ գուշ ինքինքնիդ ալ նոյնքան խըստօրէն կը դատէք որքան ուրիշները, և թէ կը դնահատէք անոնց մէջ գտնուած բարիքը որքան կ'ատէք անոնց սխալները։

Երրորդ ժաբար, եօթներորդ օր

Մատք. Գ. 8-11, Մարկ. Ղ. 31-33

Դիտեցէք որ Յիսուս երբեք հաշտ ընթացք մը չէր բռներ զինքը փորձելու համար եղած գէշ թելագրութիւններուն գէմ։ Ատելի կը գտնէր զանոնք, կը գարշէր չարիքէն։ Ոչ ոք կրնայ ինքզինքը ապահով զգալ, երէ չէ սորված համաձայնութեան չգալ փորձութեան հետ, այլ մերժել զայն վայրկենաբար, բնազդաբար՝ խորշումի ուժգին մղումով մը։

Եսորհեցէք ձեր սովորական փորձութիւններուն, վատ թելագրութիւններուն վրայ, որ կը զգաք թէ վտանգներ են ձեզի համար։ Սովորութիւն ըրա՞ծ էք ձեզի՝ մերժել զանոնք այն վճռական գարշանքով որ կը յայտնուի Յիսուսի խօսքին մէջ։— «Եսիս գնա՛, սատանայ»։

ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԻՒՆԵՐ Գ. ՏԱԲԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Առաջին ակնարկով բարկութիւնը հակառակն ըլլալ կը թուի կատարեալ բարեացակամութեան։ Եթէ այսպէս ըլլար, ի՞նչ պէտք էր խորիիլ Քրիստոսի բարկութեանը վրայ։ Սինակոկային մէջ, ժողովի մը միջոցին, Յիսուս տեսնելով որ «ծերերը» աւելի՛ փափաքող են իրենց օրէնքին խստիւ, կէտ առ կէտ կատարման, քան թէ հիւանդ մը բժշկուած տեսնելու, զայրալից նայուածք մը կը պատցնէ անոնց վրայ (Մարկ. Գ. 5)։ Տեսնելով որ Տաճարին Գաւիթը կը պղծեն ամօթալից առուտուրով մը, չի վախնար չուանէ խարազան մը գործածելու, զայրոյթով վոնսելու համար լումայափոխները (Յովի. Բ. 13-17)։ Վերջապէս փարիսեցիներուն կեղծաւորութիւնը այնքան բուռն ըմբոստացում մը եւ գարշանք մը կը ներշնչէ իրեն, որ բառերը չեն բաւեր բացարեելու իր զայրոյթը։ Ի՞նչպէս հաշտեցնել Յիսուսը համա-

կող ցասումը՝ անոր անհուն բարութեան վրայ մեր ըսածներուն հետ:

Ընդհանուր կերպով կարելի է ըսել թէ Բոյոր մեծ առաջինքիները արդինեն են բարոյական երկու հակընդդեմ ձկումներու, ճիշտ ինչպէս որ երկրին հաւասարակշռութիւնը կախում ունի ծանրութեան երկու հակընդդեմ ուժերէ, այն է կեղրոնածիդ և կեղրոնախոյս ուժերը, Գաղափարներու թոյլատու ներողամտութիւնը՝ կը դանոնայ կ'ըլլայ ակարութիւն և անիմաստ հաճոյակատարութիւն, եթէ միտքը՝ լայն համակրութիւններու չի միացներ ձշմարտութեան հաստատուն և անձնական ըմբռնում մը։ Ընկալեալ հաւատալիքները՝ առանց լայն հասկացողութեան՝ սնապաշտութեան կ'առաջնորդեն, լայն հասկցողութիւնը՝ առանց զրական համոզումի՝ կը տանի զգացականութեան, այս երկու տարրերը միացած կը կազմին ձշմարտապէս ազատական միտք մը։ Նմանապէս, սիրելու կարողութիւնը կ'այլասերի կ'ըլլայ տարտամ զեղում մը համակիր զգացումներու, եթէ հակակշռուած չէ արդար զայրոյթի ընդունակութեամբ մը։ Առանց չարիքի երկիւղին, բարութիւնը մեղի է և զատողութենէ զուրկ, բայց չարիքի սարսափը՝ որ չէ մեղմացած ներողամտութեամբ, կը դանոնայ կ'ըլլայ անողոք և ատելավառ զգացում մը։ Այս երկու տարրերը միանալով կը կազմին վեհանձն մարդը, որ այն համեմատութեամբ իր որ սիրէ իր եղբայրները, կ'արհամարհէ չարիքը որ կը քանդէ անոնց հոգին:

Հնդկաստանը այսօր կը ցուցնէ մեղի թէ բարի կամեցողութիւն մը ո՛ր աստիճան, ակարութեան կ'ենթարկուի, եթէ առիթը եկած պարագային զայն չուժաւորեր զայրոյթի ուժգնութիւնը։ Հնդիկ մեծ կրօնքները սէր և բարեացակամութիւն կը քարողեն։ Պուտայական վաւերական սուրբ մը ինքզինքը արգելափակած է Պենարէս նութիւրական քաղաքի պատերուն մէջ։ Այնտեղ կ'ապրի իր խցարգել մենակեաց մը, զիտելով Անհունը և երանելի-

բարեացակամութեամբ մը զեղուն՝ ամբողջ ստեղծագործութեան հանգէպ։ Ոչ մէկ յուզում չի գար խանգարել իր քաղցր անգորրութիւնը։ Կը սիրէ բոլոր մարդիկը, բարի թէ չար, գիտնական թէ տղէտ, և բնաւ ու է ատելութիւն չի վրդովեր իր խոկումներուն խաղաղ ընթացքը։ Բայց ձկոյթ մատն իսկ վեր չպիտի առնէր օգնութեան համակու համար ու է մէկուն, իր հայրենիքին ենթարկուած չարիքները զայրոյթի փոքր շարժում մը իսկ առաջ բերած չեն իր մէջ։ Թող ձշմարին քրիստոնեայ մը այդ միեւնոյն երկիրը զայս, ո՛րքան տարրեր պիտի ըլլայ իր ըմբռնումը սիրոյ և բարեացակամութեան, որ իրեն պիտի ներչնչէ լուրջ ատելութիւն կարգ մը բաներու, Քրիստոնեան պիտի ատէ, այն զրութիւնը որ չուայտութիւնը կրօնական պաշտամունք մը կը զարձնէ, պիտի կանգնի այն անհոգութեան թմբիքին գէմ, որ կը թոյլատրէ միլիոնաւոր արարածներու ճացած մնալը տղիտութեան մէջ, չպիտի թոյլատրէ այն աւանդութիւնը որով մանկամարդ այրին գերի կը զարձնէ։ զայրոյթին պիտի բորբոքի սովաման ըլլալու մատնուած տեսնելով խեղճ մարդիկ, իրենց փարթամ զրացիներուն քովիկը։ Ճշմարիս բիստօնեայ մը, Հնդկաստան պարի թէ ուրիշ երկրի մէջ, բարկանալու կարողութիւնն ունեցող մարդ մըն է։ Ան հասկցած է Պօղոսի պատուէրը, որ կորնթացւոց Ա. Թուղթին ժդ. զլուխին մէջ սէրը փառաբանելով հանգերձ, ուրիշ տեղ կ'աւելցնէ։ «Դուք որ կը սիրէք Աստուած, վախցէք չարէն»։

Քրիստոնեային այս զիրքը Յիսուսի մէկ ժառանգութիւնն է։ Յիսուսի մէջ բարկութիւնը կրնայ բաղդատութիւնական ելեկտրականութեան մը որ առաջ եկած է իր եռթեան բեւեռներէն մէկուն վրայ՝ իր սիրոյն դրական ելեկտրականութեան միւս բեւեռէն, եւ յալիտենական անհրաժեշտութեան մը օրենքով, այս երկու ուժերը հաւասար են։ Աղքատներուն վրայ խորունկ գութ մը ունենալուն համար է որ իր զայրոյթն ալ նոյնքան խորունկ է, տեսնելով փա-

բիսեցի մը որ կը կողոպտէ այրիներու ունցածը և երկար աղօթքներ կ'ընէ մարդոց երեւալու համար (Մարկ. ֆԲ. 40): Անկեղծութեան պակասին չհանդուրժելուն համար է որ համը զայրոյթով մը կը զիտէ այն մարդիկը, որ իրենք ալ յանցաւոր են շնական գործերով, և որ երկերես բարոյական մը կը ցուցագրեն, դատապարտելու համար կին մը որ խղճակի զո՞ւ մը եղած է այր մարդոց ցանկութեանց (Յովի. Ը. 3-11): Եւ դարձեալ, ամրող մարդկութիւնը սիրելուն համար է որ իր բարկութիւնը կը բորբոքի ի տես անձնասէր մեծատունին որ իր պերճանքը կը վայելէ շոայլօրէն, մինչ թշուառութեան մէջ ինկած Ղազարոսը պառկած է նոյն իսկ իր տանը սեմին վրայ (Ղուկ. ՓԶ. 19-31): Ի ներկայութեան փարիսեցիներու և դպիրներու, որոնց աշքին Օրէնքին պատուիրած ամենափոքր ծէսը աւելի՛ կարեւորութիւն ունի քան արդարութիւնը, գութը, հաւատքը, Յիսուս կ'ըմբռատանայ մինչեւ իր հոգիին խորքը: Եւ ինչպէս ըսած է Տօքթ. Սիլի, «Թէեւ հին քարոզիչներուն մէջ որոնց խօսքերը պահպանուած են, Մուհամմէտ նկատուած է իրեւ տիպարը անողոք խսութեան, կրնանք Գուրանը ուսումնասիրել մէկ ծայրէն միւսը, առանց գանելու դատապարտութեան այնքան ուժգին խօսքեր որքան Քրիստոսի խօսքերը (Տես Մատթ. իդ. Գլուխը):

Հսկնք համարձակօրէն. Քրիստոսի սիրոյն նման սէր մը իր սոսկալի հակագիրն ունի: Եթէ կարեկցութեամբ լիցուն իր նայուածքը կը յառէ Ղազարոսի վայ, յետոյ խըստորէն կը դարձնէ անսիրտ մեծատունին վրայ: Եթէ գիտութեամբ կանգ կ'առնէ իրենց մահուկ հասակէն շահագործուող աղոց վրայ, անողոքաբար կը զիտէ այն մարդիկը որ կ'օգտուին անոնց աշխատանքէն, և այն ընկերութիւնը որ կը թոյլատրէ այս զայթակղութիւնը: Իր յստակածս նայուածքը կանգ կ'առնէ խեղճին վրայ որ կը պայքարի իր ամէն օրուան հացին համար, բայց նաեւ այն մարդոց վրայ որ արուեստական կերպով կը բարձրացնեն ապրուստի գինը,

լքուած աղջկան վրայ, բայց նաեւ զայն խաբողին վրայ, և այն մարդոց վրայ որ իրենց հաճոյքը կը վնտուեն ի հեծուկս անոր ամօթանարութեան: Ան կը խոնարհի կեանքի անժառանգուածներուն վրայ որոնք ինչպէս կ'ըսէ Սիանէյ Սմիթ, իրենց կեանքի վախճանին կը հասնին «հոգիով մը՝ այնքան ծակծկուած վէրքերով որքան զինուոր մը»: յետոյ կը դառնայ առանձնաշնորհեալներուն որոնք ճոխ համադամներ վայելած են այս սովահարներուն աչքին առջեւ, առանց խորհելու անոնց օդնել: Կրաւորական և մեղկ բարեացակամութիւն մը կրնայ ներկայ գտնուիլ այսքան անիրաւութեան, առանց անկէ յուզուելու: բայց բուռն և զրական սէր մը, ինչպէս է Քրիստոսի սէրը, կը դզրդի մինչեւ իր սրտին խորքը: Այն ատեն իր խօսքը կը պոռթկայ կիզիչ կերպով, սուր՝ հատու ուժով մը զոր կիրքը միայն կրնայ հաղորդել: Անշուշտ Յիսուսի մէջ կը գովինք սիրոյ ոգին, բայց յիշենք որ մարդիկ այս սիրոյն ներշնչած զայրոյթի արտայայտութեանց ենթարկուելի աւելի՛ լաւագոյն պիտի համարէին որ լեռները զան թաղեն զիրենք:

Դիմելի է քի այս ցասումը յատկանը զիծը այն է որ բնաւ առաջ եկած չէ անհատապէս Յիսուսի եղած անիրաւութենէ մը: Կատարելապէս զերծ է Ան անձնասիրութենէ: Բայց, ինչպէս որ ծովը ենթակայ է հզօր ծովախաղացքներու զորս չունին լիճերը, նոյնպէս Յիսուս ունէր ընդունակութիւնը մեզմէ անհունօրէն մեծ զայրոյթի մը: Սղէֆըն Հ. Թինկ, պատասխանելով երիտասարդ պաշտօնատարի մը որ զինքը կը քննադատէր բարկացած ըլլալուն համար, ըստու Շերիտասա՛րդ, իմ մէջս, տասնեւհինգ վայրկեանի մէջ կը զսպեմ աւելի՛ ցասում քան դուք ձեր ամբողջ կեանքին մէջ»:

Այսպէս, օժտուած ըլլալով հանդերձ ցասումի ուժգնութեամբ մը որուն վրայ գաղափար իսկ չունինք, երբ կը թքնեն երեսին, երբ կը ծաղրեն, կը գանակոծեն ու կը խաչեն, Յիսուս զայրոյթի ոչ իսկ մէկ բառ կը հանէ բեր-

նէն՝ պատասխանելու համար բիրտ արարքներուն, որոնց ենթարկուած է: «Կը նախառուէր և բնաւ նախառինքով չէր պատասխաներ, կը թշնամանուէր և երեք ո եւ է սպառնալիք չէր ըներ»: Անհատական ո եւ է թշնամանք չէր աղդեր իրեն վրայ: «Ով որ կը խօսի Մարդու Որդիին դէմ պիտի ներուի անոր», ըստ Ան (Մատք. ԺԲ. 32): Անհատական զայրոյթի բացակայութիւնը, մէկու մը քով որ այնքան մօտ էր բարկանալու, կը զի՞ւ կ'անցնի մարդկային ո եւ է բնաւորութեան ակնկալուած սահմանէն: Մաքի այս աննըման բարձրութեան հանդէպ մարդ դիւրաւ կ'ըմբռնէ Ճօրծ Մաթէսընի հետեւեալ խոստովանութիւնը: «Առիթներ կան որ լաւ պիտի ընէի բարկանալով, բայց յաճախ կը սխալիմ այդ առիթներուն մասին»:

Ըսդհակառակին, երբ Յիսուս կը տեսնէ մարդկային ուեէ անհատի թշնամանուիլը, անմիջապէս կը յուզուի խորապէս: Իր ժամանակը կ'անցընէր ոճրապարտները պատժելով, անոնց վիզը քար մը կապած խեղդելով: Յիսուս կ'ըսէր որ լաւագոյն պիտի ըլլար որ մարդ ենթարկուի այդ տիսուր բախտին, քանի թէ զայթակղեցնէ «այս փոքրիկներէն մէկը» (Ղուկ. ԺԷ. 2): Անսա քահանայապետ երուսաղէմ մտցուցած էր խարդախ, շահամոլ վարչութիւն մը՝ լաւագոյն կազմակերպութեամբ: Այսպէս, Հրեաները պարտաւորուած էին իրենց գրամը փոխելու մասնաւոր դրամի մը հետ, —որ տաճարի շրջափակին մէջ կ'անցնէր միայն—, վճարելէ առաջ իրենց տասանորդը, կամ զնելէ առաջ զոհի կենդանիները: Այս փախանակութեան վրայ ապօրէն շահ մը կ'առնուէր, և այդ շահը կ'երթար պաշտօնի վրայ գտնուող լումայափոխներուն և անոնց պաշտօնեաներուն: Ասկէ զատ ո եւ է կենացանի չէր կրնար զոհուիլ, առանց նախապէս անցնելու պաշտօնական քննիչներու առջեւէն, որոնք իրաւունք ունէին մերժելու անոնք որ Տաճարին գաւիթէն դուրս տեղէ մը գնուած էին: Ճարպիկ ընչաքաղցութեամբ մը, հետեւապէս, իշխանութիւնները կը շահագործէին ժողովրդային

քարեպաշտութիւնը: Տաճարը տառապէս «աւազակաց այր» մըն էր: Այս տեսարանին վրայ Յիսուսի զայրոյթը կը պայթի, աղդուորէն կը բողոքէ գայթակղութեան դէմ, ասպարէզ կը կարդայ այս «Ճարպիկ» դրութեան հեղինակներուն, և վաճառորդները դուրս կը վանտէ Տաճարէն (Յովի. Բ. 13—16):

Երբ անգամ մը Յիսուսի առջեւ անունը տուին Հերովդէսի, որ արհամարհելի մէկն էր անհատական կեանքին մէջ և բոնակալ մը՝ իր կառավարութեամբ, այն ատեն մեր Տէրը համարձակօրէն յայտնեց իր արհամարհանքը՝ զոչելով. «Գացէ՛ք, ըսէք այս աղուէսին» (Ղուկ. Ղ. 32): Յիսուսի զայրոյթը առաջ բերելու կարող միակ բաներն էին ուրիշին եղած անիրաւութիւնը, և ընկերային կարգ մը զեղծումներ որ պէտք է ուղղուին: Ռոպէր Լ. Սղիվէնուըն շատ լաւ կ'ամփոփէ այս նիւթը՝ ըսկելով, «Յիսուսի ուսուցման առաջին ձշմարտութիւնը այն է որ մենք պէտք է պատրաստ ըլլանք ընդունելու և ներելու ամէն ինչ որ կը վերաբերի մեր անձին և մեր շահերուն, մեր երեսն է որ պէտք է զարձնենք մեզ ապահովին, մեր հագուստը պէտք է տանք մեր քաձկոնը առնողին: Բայց երբ եղած թշնամանքը ուրիշին կը դպի, լաւ պիտի ընենք անշուշտ առիւծի փոխուելով: Անըմբոննելի և անբազմալի է անտարբեկ և անկարեկիր հանդիսատես ըլլալ մեր ընկերին ցուցուած գէշ վարմունքներուն»:

Հասկնալու համար Յիսուսի ցասումներուն ամբողջ տարողութիւնը, և հիանալի անձնազումը որուն գիտէր ինքինքը ենթարկել մեր Տէրը, զայրանալու այս կարողութեան դիմ յանդիման պէտք է դնել յսակատես հերողամտութիւնը զոր կը ցուցենք՝ երեւան նանելու համար իւրաքանչիւրին բարիբ: Ուրիշ մը զատապարտելը ժխտական զործ մըն է և իր մէջ չունի բարի բան մը: Բացայատ է ասիկա անհատական յարաբերութեանց մէջ: Ենթադրեցէք որ կծու գատողութեամբ և հատու խօսքերազ դատապարտած էք ձեր ընկերին մեղքը, վարուելով անոր հետ դժբախտ դպրո-

զականի մը նման, որուս քննութեան թուղթերը կ'արատաւ-  
ւորեն կապոյտ մատիտով եղած գիտողութիւններ, Եթէ այս  
է միայն ձերբոլոր ըրածը, որուք անոր օգնած չէք: Անիկա թե-  
րեւս ձեզմէ աղէկ գիտէ իր թերացումները. թերեւս կրնայ ձեր  
ձեռքէն առնել մատիտը, և աւարտել քննադատութիւնը,  
գրելով՝ գե, լուսանցքին վրայ այն մտերիմ հարցումներուն  
որոնց չէիք կրցած թափանցել: Շատ հաւանական է որ  
դիտելով իր կեանքի պատկերը, յաճախ պոռացած է Սիէն  
Նկարիչին նման որ իր պատկերին առջեւ կը գոչէր. «Աստ-  
ուած թո՛ղ գթայ ինծի, եթէ չյաջողիմ լաւագոյնը գծել»:  
Ուրեմն դատապարտութիւնը ինքնին անիրաւ և չար բան  
մըն է. ան յաճախ կը հաստատէ միայն վճատած մէկու մը  
իր անձին վրայ ունեցած կարծիքը, և կը կարծրացնէ անոր  
սիրտը՝ իր անողոք դատաւորին յաջորդ կոչերուն հանդէպ:

Պէտք չէ մոռնանք որ արդար զայրոյթը զոր կ'արտա-  
յայտէր Յիսուս, կը հակաշոռուէր իր ջերմ իղձով՝ երեւան  
հանելու և քաջալերելու բարեգործութեան ամենատկար  
կամեցողութիւնը բոլոր իր տեսածներուն մօտ: Յիսուս զիտ-  
ցաւ ուեւէ մէկէ աւելի զնանատել բարիեր ուրիշերու մօտ:  
Բուռն նկարազրի տէր և փոփոխամիտ Պետրոսի վրայ զիտ-  
ցաւ նշմարել կարելիութիւններ, զորս նոյն ինքն Պետրոս  
միտքէ չպիտի անցընէր: Տաճարին մէջ, զանձանակներուն  
դէմ նստած, կը դիտէր հարուստ Հրեաները, որոնք ցու-  
ցամոլ ձեւերով կուտային իրենց աւելորդը, երբ կը տեսնէ  
խեղճ այրի մը որ կէս մը ամչկու և կէս մը հպարտ իր ան-  
հան ընծային համար՝—որ սակայն իր անհրաժեշտը կը կազ-  
մէր—կ'անցնի անոնց մէջէն և կուգայ գանձանակ ձգել իր  
երկու լուման. այն ատեն Յիսուս, զգածուած անոր զոհողու-  
թենէն, զովեստներ կը հիւսէ անոր. «Այս խեղճ այրին՝ զան-  
ձանակը ստակ ձգողներուն ամենէն աւելին ձգեց» (Մարկ. ԺԲ.  
41—44): Երբ Մարիամ «կը վատնէ»—գործնական մտքի տէր  
մարգոց բառերով—խոչոր գումար մը, գնելով անուշահոտու-  
թիւն մը՝ Յիսուսի յայտնելու համար իր անհուն երախտա-

գիտութիւնը, Յիսուս այնքան լաւ կը գնահատէ շարժառի-  
թը այս զործին, որ կ'արգիլէ զայն քննադատել. «Թողու-  
ցէք, կ'ըսէ, ան ըրաւ ինչ որ կրնար» (Մարկ. ԺԲ. 3—9):  
Ան այնքան լաւ կը ճանչնայ անձնուիրական ամենափոքր  
շարժումները, որ յառաջ կ'երթայ հաստատելու չափ թէ  
«գաւաթի մը պաղ ջուրն անգամ չպիտի կորսնցնէ իր վարձ-  
քը» (Մարկ. Ժ. 42): Ան կը յայտարարէ թէ երկու քանքար  
միայն ունեցող մէկը երբ զանոնք լաւ կը գործածէ, պիտի  
իմանայ նոյնքան զովեստ, որքան այն որ արդիւնառորած է  
հինգ քանքար (Մարք. ԽԵ. 14—23). Թէ անոնք որ բարու-  
թիւն ցուցուցած են հիւանդներուն, աղքատներուն և բան-  
տարկեալներուն, դատաստանի օրը պիտի վարձատրուին  
իրենց այդ գործերուն համար, նոյնիսկ եթէ իրենք մոցած  
ըլլան (Մարք. ԽԵ. 37—40): Ան գնահատեց բարի զիտումը  
հարուստ երիտասարդին. որ քաջութիւն չունէր իրեն հե-  
տեւելու (Մարկ. Ժ. 17—22): Ան արգարացուց իր աշա-  
կերտները երբ ինքզինքնին անկարող կը զգային զիշերը  
հսկելու իրեն հետ (Մարք. ԽԶ. 36—41), և զինքը խաչող-  
ներուն անդթութիւնը տպիտութեան վերագրեց (Ղուկ. ԽԳ.  
34): Յիսուս բնաւ չէր յուսահատիր ուղիղ ճամքէն ամէնէն  
աւելի շեղած մարգոցմէն. իր ներբողներով և քաջալերանք-  
ներով ուժ կուտար զզնումի ամէնէն թեթեւ նշաններուն  
կամ դէպի բարին ձկտումներուն: Ինչպէս ինքն իսկ կը բա-  
ցարէ առակին մէջ, երբ տակաւին անսառակ որդին հեռուն  
է, «կը վազէ անոր առջին, վիզը կը պլլուի և կը համբու-  
րէ զայն» (Ղուկ. ԺԵ. 20):

Տքդ. Ռոպինսըն կը պատմէ պարսկական հին աւանդու-  
թիւն մը որ շատ գեղեցիկ կերպով կը բնորոշէ. Յիսուսի  
նկարագրին այս երեւոյթը.—Տէրը իրիկուն մը կը հասնի  
քարաքի մը զրան առջեւ, և իր աշակերտները առաջուրնէ  
կը զրկէ ճաշը պատրաստելու համար, մինչ ինքը՝ բարե-  
գործութիւն մը ընելու փափաքով՝ փողոցները կը պտտէր,  
այսպէս կը հասնի շուկային հրապարակը: Այնտեղ խումբ մը

մարդիկ հաւաքուած են առարկայի մը շուրջ որ գետնին վրայ տորածուած է: Կը մօտենայ և կը տեսնէ մեռած շուն մը՝ և վիզէն կապ մը, որով կը թուի թէ քաշքուած էր ցեխին և փոշիին մէջ. անկարելի էր երեւակայել աւելի աղտոտ, աւելի գծուձ, աւելի գարշելի առարկայ մը. «Բոււա՛ն, հրապարակը կ'ապականէ իր գարշահոտութեամբ», կը գոչէ դատարկապորտներէն մէկը: «Ո՞քափ ատեն այս անարդ կենդանին պիտի վիրաւորէ մեր նայուածքները», կը գոչէ ուրիշ մը: «Իր մորթէն կօչիկ մըն ալ չպիտի ելլէ, այնքան ծակծկուած է», կը դիտէ երրորդ մը: «Ականջները նայեցէք, աղտոտ և արիւնոտ», կ'ըսէ չորրորդ մը: «Ան շուշտ դինքը սատկեցուցած են, գողութիւն ըրած ըլլալուն համար», կ'եզրակացնէ հինգերորդ մը: Յիսուս մտիկ կ'ընէ ասոնց, կարեկցութեամբ դիտելով անչնչացած խեղճ կենդանին: Յիսոյ կ'ըսէ իր կարգին. «Մարդարիտները իր ակռանքներէն աւելի ձերմակ չեն»: Ներկաները զարմանքով աշնոր կողմը կը դառնան և կր փափասն իրարու. «Ո՞վ կրնայ ըլլալ այս մարդը. Յիսուս նազովրեցին է ապահովաբար. իրմէ ուրիշ ո՞վ պիտի գտնէր գութի կամ հիացումի արժանի բան մը սատկած շան մը վրայ»: Եւ ամօթահար, զլուխնին կը խոնարհեցնեն Յիսուսի առջեւ ու կը ցրուին:

Քարիքը նօմարելու եւ գնահատելու մասին Յիսուսի ունեցած ձիրքն է որ կը բացատրէ մեզի քէ ինչո՞ւ մարդոց մեծ մօրակող մը եղաւ: Առանց իր այս ձիրքին, Յիսուս՝ պատմութեան բոլոր հերոսներուն մէջէն մեղ ամէնէն աւելի վհատութեան մատնողը պիտի ըլլար. Անիկա ա՛յնքան անարատ է իր կատարելութեան մէջ, այնքան բարձր՝ իր պահանջումներուն մէջ, որ կը վերաբերին ոչ միայն գործերուն; այլ և մտածումներուն, այնքան կորովի և ուժգինն է անձնասիրութեան, հպարտութեան, կեղծիքի իր դատապարտութեանց մէջ, որ կրնար շատ դիւրաւ ընկճել մեզէ Բայց իր խոր յարգանքը մարդու մը մէջ ծածկուած բարիի ամենաանչան սերմին հանգէպ, վստահութիւնն և յարգը

զոր կ'ընծայէ միմիայն դիտումին՝ եթէ այդ դիտումը հաստատուն է և անկեղծ, խորաթափանց յստակատեսութիւնը որով կը գուշակէ նոր կեանքի կարելիութիւններ՝ հոն ուր կը յուսահատին ուրիշները, այս բոլոր յատկութիւնները զինքը կը դարձնեն հոգինները ուղղող մեծ մտրակիչ մը: Անիկա կը դատէ մարդիկը ոչ թէ պարզապէս իրենց ունեցածին, ոչ թէ իրենց բրածին, ոչ իսկ իրենց եղածին վրայ, այլ անոր վրայ զոր կրնային ըլլալ: Ան կը ջանայ բարին արթնցնել մարդուն մէջ՝ յարգանքի միջոցաւ, նախապէս գովելով անոր մէջ այն առաքինութիւնները որոնք տակաւին զարգանալու պէտք ունին:

Բարիին այս ներովամիտ եւ յստակատես գնահատումը այն ձիրքն է որ շատ գործնական կը դարձնէ Յիսուսի զայրոյթները: Մարդ կը զգայ թէ ան փութաջանութեամբ փընտուած է բարի բան մը ու եւ է անձի վրայ՝ զայն դատապարտելէ առաջ: Ան խստիւ կը յանդիմանէ Պետրոսը (Մարկ. Լ. 31—33), և Պետրոս աւելի՛ կը սիրէ զայն, որովհետեւ դիտէ թէ Տէրը հասկցած և սիրած է իր գեղեցիկ կողմերը, իր տկարութիւնները ցուցնելէ առաջ: Յիսուսի ցասումը կը պայթի հպարտ, անողոք և անզիղջ չարութեան վրայ միայն: Կը խարազանէ այն մարդը որ այրինները կը կողոպտէ և աղկէ ձեռք ձգած շահէն կ'օգտուի, կը կշտամբէ կեղծաւորները որ բարեպաշտական ձեւակերպութիւններ կ'ընեն: Լաւագոյն կերպով ծածկելու համար իրենց ցանկութիւնները, կը ձաղկէ այն հպարտները որ Աստուծոյ չնորհակալ կ'ըլլան ուրիշներու նման չըլլալնուն համար, կը դատապարտէ այն ապականեալ մարդիկը որ ապօրէն շահ մը հանեն ծիսակատարութիւններէ: Եւ սակայն մարդ կը զգայ թէ զղումի ամենաթեթեւ արտայայտութեան մը վրայ, Յիսուսի բարկութիւնը կը մեղմանայ, կը փոխուի խանդաղատանքի և յանցաւորին օգնելու բաղձանքի: Եւ յիրաւի, Մատթէոսի իդ. գլուխը որ կը պարունակէ Յիսուսի ցասումին ամէնէն բուռն արտայայտութիւնը, կը վերջանայ

սիրոյ ամէնէն հրաշալի զեղումով մը, զոր կարելի ըլլայ գտնել Աւետարաններուն մէջ. «Երուսաղէ՛մ, Երուսաղէ՛մ, որ կը կոտորէիր մարդարէները և կը քարկոծէիր քեզի զրկուածները, քանի՛ անդամներ ուզեցի ժողվել քու զաւակներդ, ինչպէս հաւը իր ձագերը կը ժողվէ թեւերուն տակ, բայց դուն չուզեցիր»: Ինչպէս փոթորկին կը յաջօրդէ ծիրանի գօտին, այսպէս Յիսուսի ցասումը կը վերջանայի սիրոյ մէջ: Եթէ միեւնոյն խօսքերը առնենք Դուկասի Աւետարանէն, կը տեսնենք որ հոն ալ Յիսուսի կարեկցութեան աղաղակէն առաջ կայ ամենախիստ կշամքանք: (Ղուկ. Ժ. 31—34): Յիսուսի վեհանձնութիւնը այնքան աւելի արժէք ունի, որքան աւելի խորապէս կրնար զայրանալ, և իր ցասումը այնքան աւելի տպաւորիչ է, որքան կուգայ սիրող և բարիքը տեսնել ցանկացող սիրտէ մը:

Ահա՛ ուրեմն ինչ որ կը բնորոշէ Յիսուսի մէջ զայրանալու յատկութիւնը: Յիսուս կ'ատէր չարիքը, որովհետեւ կը սիրէր ժողովուրդը, զոր կը մաշեցնէր նոյն չարիքը: Իր ցասումը անշահախնդիր էր բացարձակապէս, և ան երբեք չէր ճանչցած անձնական ատելութիւն: Երբեք ենթարկուած չէր ցասումի՝ փորձելէ առաջ գտնելու զովեստի արժանի բան մը իր դատաստանին ենթարկուած անձին կեանքին մէջ: Իր զայրոյթը միշտ պատրաստ էր տեղի տալու, յանցաւորին զզջումի առաջին նշանին վրայ:

Այսպիսի բնոյթ ունեցող ցասում մը կ'արդարացնէ ողջամիտ Անգլիացիի մը սա խորհրդածութիւնը. «Բարկութիւնը հոգիի ջիղերէն մէկն է. ով որ ատիկա չունի, հաշմանդամ միտք մըն է»:

ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀՈՒԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՔԵՐ

1.— Կարդացէք Մարկոսի Գլ. Գ. Եւ 5 համարը, եւ բաղացեցեք Յիսուսի բնբացիք՝ այն վարմունքին հետ զոր կը նկարագրէ Յովհաննեու Աւետարանը, Ը. Գլ. 1—11 համար:

2.— Ներելի՞ է դատապարտել իր բնկերը, երբ մարդ կը զիտակցի քե ի՞նք ալ ենթակայ է շատ մը տկարութիւններու:

3.— Ինչի՞ մէջ կը կայանայ արդար զայրոյթը:

4.— Ուս՞ն են Աւետարանի ոգւոյն հակառակ այն բաները, որոնք Յիսուսի ցասումը գրգուեցին:

Ա.— Մեր բնկերային կեանքին մէջ:

Բ.— Մեր բաղախական կեանքին մէջ:

Գ.— Մեր կրօնական կեանքին մէջ:

Գ. 1. Ա Խ Խ Գ.

## ՅԻՍՈՒԽԻ ՀԱԽԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ ԻՐ ԴԱՏԻՆ

Չորրորդ տաբար, առաջին օր

Մատք. Է. 21—25

Խորհած էք երբեք որ Յիսուս ո եւ է համոյք չզգաց լսելով ժողովուրդին զինքը «Տէր» կոչելը։ Մտածեցէք թէ ո եւ է մէկուն համար անարժան այս տկարութիւնը անկարելի է երեւակայել Յիսուսի համար, Համալսարանի ուսուցիչ մը արժանի պիտի ըլլա՞ր այդ անունին, երէ իր անհատական յաջողութեամբ մտանգուեր, փոխանակ բոլորովին նուիրուելու իր ուսուցումին։ Ինքինքնուդ կը հարցնէ՞ք թէ ի՞նչ է ձեր քրիստոնեայի անձնական կեանքը՝ համեմատելով այսօր յիշուած հատուածին։ ըստած է թէ Յիսուսը «Տէր» կոչելը ուղղափառութեան նշան մըն էր, թէ զայն «Տէր», տէր» կոչելը ջերմնուանդութեան նշան մըն էր, բայց այս երկու կերպերն ալ զինքը չէին գոհացներ, եթէ ատոնց չմիանար ճշմարիտ հաւատարմութիւն մը իր դատին։

Չորրորդ տաբար, երկրորդ օր

Մատք. Է. 47—50

Յիսուս կը յայտարարէ թէ Աստուծոյ կամքը կատարողները միայն մաս կը կազմեն անոր ընտանիքին, կը հա-

ւատաք անշուշտ թէ Աստուծած իր կամքը կը յայտնէ աշխարհի ընդհանուր կարգաւորման մէջ։ Բայց ինքզինքնուդ երբեք հարցուցած չէ՞ք լրջօրէն թէ ան մասնաւոր դիտաւորութիւն մը ունեցած չէ ձեր կեանքին համար։ Զի կրնար գոյուրիւն ունենալ ամբողջական նշմարիտ յատակազիծ մը, որ տեղ մը չյատկացնեն իւրաքանչիւր մասի համար։ Ասուած չի կրնար կամք մը ունենալ ընդհանուր աշխարհին համար, առանց կամք մը ունենալու մեր առանձնայանուկ կեանքին համար։ Կարգ մը մարդիկ, նման մեծ մարտանաւերու նաւապետներուն, զիտեն թէ որոշեալ ճամբայ մը նշանակուած է իրենց, և կը ճգնին չչեղիւ այդ շաւիդէն։ ուրիշներ՝ համոյքի համար նաւարկող պարզ նաւազներ՝ իրեւել զօսաշրջիկ կը նաւարկեն, թոյլ տալով որ զանազան հովեր և իրենց քմահաճոյքը տանի զիրենք ուր որ ուղեն։ Ապրելու այս երկու կերպերէն ո՞րն է ձերինը։

Չորրորդ տաբար, երրորդ օր

Յովի. Գ. 31—34, Է. 27

Փորձած էք երբեք ինքզինքնիդ գնել Յիսուսի ներքին զիրքին մէջ, որ շարունակ կը ջանար ճանչնալ Աստուծոյ կամքը և կատարել զայն։ Հետամուտ եղէք գիտակցելու թէ ի՞նչաէս մարդ կը յաջողի գիտնալ թէ Աստուծած ի՞նչ ընել կ'ուզէ իր կեանքը։ Առ այս պէտք է պատրաս ըլլայ հետեւելու այն նամբուն զոր Ասուած պիտի յայտնե իւնեն, հաւատարիմ ըլլայ աստուածային կամքին՝ այն բոլոր ձեւերուն մէջ, ուր կը նշմարէ զայն, եւ ոչ քէ միայն հազուադիւ առիբներու մէջ, այլ ամեն օր կարենալ ըսել. «Ի՞նչ կ'ուզես որ ընեմ, Ասուած իմ։» Իր բոլոր որոշումները պիտի տայնամածայն Յիսուսի օրինակին եւ սկզբունքներուն, եւ յանախարիալ աղօքներով. իր իմացականութիւնն եւ խիդեք պիտի մդէ հետզիետէ աւելի յատկորէն ըմբռնելու Ասուծոյ լեզուն։

Այս է նկարագրութիւնը ձեր սերքին կեանքին։

## Չորրորդ շաբաթ, չորրորդ օր

Մատք. Գ. 17, Դ. 33, Զ. 9—10

Պէտք է բաղդատենք Յիսուսը մեծ հայրենասէրի մը, որ սուրբ դատի մը նուիրուած է: Այս տեսակ ուղղամտութիւն մը առանձնայատուկ չէ՝ բոլոր ազնիւ բնաւորութեանց: Յիշենք Լիվինկաղընը, Ֆլորէնս Նայթինկէլը, Լինքընը: Բնաւ չէ եղած մեծ նկարագիր մը որ յառած չըլլայ գաղափարի մը, և իր անձէն դուրս ապրելու պատճառ մը չունենայ:

Ասուծոյ քաֆաւորութիւնը երկրի վրայ, արդարութեան սիրապետութիւնը անհատական կեանի մէջ եւ բնդիանուր մարդկութեան կեանի մէջ, ահա՝ այն դատը որուն կը ծառայէր Յիսուս. Խորհինք որ Անիկա ապրեցաւ, տառապեցաւ, ազօրեց, եւ վերջապէս մեռաւ այս դատին համար:

Դուք ալ անձնապէս ուղղամիտ կուսակի՞ց մըն էք Յիսուսի Ընդգրկած դատին. Ան կրնա՞յ վստահիւ ձեր ջերմ և անպայման հաւատարմութեան վրայ:

## Չորրորդ շաբաթ, հինգերորդ օր

Մատք. Ե. 13—16

Յիսուս կը յայտարաբէ թէ իր աշակերտները պարզ անհատներէ աւելի բան մըն են. կ'անձնաւորեն իր դատը, և զայն կը ներկայացնեն աշխարհի մէջ: Իր պատիւը, իր համբաւը, իր փառքը անոնց ձեռքն է:

Խորհեցէք. ո՞րքան ճշմարիտ է որ ամէն մարդ կը ներկայացնէ իր անձէն աւելի ընդարձակ բան մը զինք շրջապատողներու մտքին մէջ. ևւ վերջապէս կ'անձնաւորէ աշնոնց աչքին՝ մարդկային մասնաւոր նկարագրի մը կամ շահու մը տիպարը: Կրնա՞ք խորհիլ Պէթովէնի վրայ՝ առանց խորհելու երաժշտութեան վրայ, Վ. Լոյտ Կէրրիսընի վրայ, առանց յիշելու գերեվաճառութեան ջնջումը. Կրնա՞ք խոր-

հիլ Յիսուսի վրայ, առանց վերյիշելու Աստուծոյ և արդարութեան դատը աշխարհի վրայ.

Ձեր անունը ի՞նչ գաղափար պիտի արքնցնէ ձեր ծանօթներու մտին մէջ: Ի՞նչ պիտակի տակ կը դասաւորեն ձեր կեանիր. ի՞նչ կը ներկայացնէք ձեր ընկերային միջավայրին եւ ձեր եկեղեցին մէջ:

## Չորրորդ շաբաթ, վեցերորդ օր

Մատք. Զ. 24, Դ. 33, ԺԲ. 30

Լաւ թափանցեցէք առ իրողութեան: Դուք կը ներկայացնէք Աստուծոյ դատը, կամ ատոր հակառակը. որովհետեւ ինչ որ աւ ըլլայ, մարդ չի կրնար ներկայացնել երկուքն ալ միասին: Ով որ կը մեղանչէ, ներկայացուցիչը, դեսպանը, դաշնակիցը կ'ըլլայ մարդկային կեանքի քանդիչ ուժերուն: Տեսէք սոսկալի հետեւանքները զոր ցեղին առողջութեան վրայ ունի զգայասիրութեան մելքը: Ծանր և դժնդակ է խորհիլ թէ ան որ կը նետուի ատոր մէջ, ներկայացուցիչն է մոլութեան դատին. նոյնը չչ ուղղամտութեան պակասին, ստախօսութեան, խաղամոլութեան համար: Մեղանչելը՝ դաւադրել է մարդկութեան օգուտի դատին, այսինքն (Պենետիֆ Արնոլժի կարծեօֆ) անցնիլ է իր ցեղին քրենամբներուն կողմը: Ընել ինչ որ արդար է, նուիրուիլ է մարդոց փրկութեան մեծ դատին:

Զեք կրնար պատապանել երկու դասերը միանգամայն: Ուրեմն ատոնցնէ ո՞րը կը ներկայացնէք:

## Չորրորդ շաբաթ, եօրներորդ օր

Մատք. ԻԶ. 36—46

Դատի մը նուիրումը միշտ զոհողութիւններ կ'ենթադրէ. իրաւ է թէ վերջ ի վերջոյ աւելի սուզի կը նստի ծառայել Զարին դատին քանի բան բարութեան, բայց երբեմն ալ

ժանր յանձնառութիւն մըն է հսաւատարիմ գտնուիլ Աստուծոյ դասին: Պատրա՞ս եֆ, ձեր կեանքին մեջ, վնարել զինը որ ձեզի պիտի արժե Աստուծոյ դասին ձեր նուիրումը: Եթէ պատրաստ չէք, կը խորհի՞ք որ Յիսուսը «Վարդապետ» և «Տէր» կոչելը ու եւ է նշանակութիւն ունենայ: Անկեղծօրէն խոստովանեցէք այսօր թէ ո՛րքան առիթներու մէջ խուսափած էք ընելէ այն զոհողութիւնը զոր ձեզմէ պիտի պահանջէր Աստուծոյ կամքին ուղղամիտ հնազանդութիւն մը:

ԽՈՐՀՈՒՄՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. ՇԱԲԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Յիսուսի վրայ տեսական վիճաբանութիւններ ընել, կամ ճանչնալ զայն անձնապէս, ասոնք իրարմէ իմիստ տարբեր փորձառութիւններ են, և իրարմէ այնքան հեռու՝ որքան ծովային հոսանքներու, և կանոնաւորապէս փչող հովերու խնդիրը կը տարբերի ովկիանոսը իրապէս անցնելու փորձէն: Խնդիրներէն մէկը մտաւորական կարգէն է, իսկ միւսը՝ գործնական կարգէն. մէկը կը պահանջէ հանճարեղ մտածում մը, իսկ միւսը՝ անմիջական և արագ գործողութիւն մը: Մարդ նմանօրինակ հակադրութիւն մը կը զգայ երբ, աստուածաբանական ամէն խնդիրներէ և վէճերէ զերծ, կը բանայ Աւետարանը, և դէմ առ դէմ կը գտնուի նոյն ինքն Յիսուսի հետ: Այնտեղ կը գտնենք մարդ մը, որ չի հանդուրժեր իր վրայ ամենաբարձր գաղափար մը ունեցողներուն իսկ, եթէ գործնականապէս ուժ չեն տար իր ներկայացուցած գաղափարներուն. «Ինծի Տէր, Տէր ըսողը չէ» կը գոչէ, «այլ իմ Հօրս կամքը կատարողն է որ պիտի մտնէ երկինքի արքայութիւնը» (Մատք. է. 21): Երբեք չէր ընդունիր ու եւ է գովեստ, եթէ ատոր ընկերացած չըլլար իրական նուիրում մը իր դատին: «Բարի Տէրը, Աստուծմէ զրկուած հովիւ, Եղիա, ուրիշ մարգարէ, Յովհաննէս Մկրտիչ մեռելներէն յարութիւն առած» մակդիր-

ները գործածուած են հետզհետէ իրեն համար. իր աշաւ կերտները զինքը «Տէր, Մեսիա» կը կոչէին. բայց ամէնուն ալ հասկցուց թէ, ճիշտ կամ անձիշտ, իր վրայ կաղմուած կարծիքները բացարձակապէս անբաւական էին, եթէ զանոնք յայտնողները հոգիով և մարմնով չնուիրուէին իր պաշտպանած զաղափարին:

Սըր Ռոպէրդ Բիլ, որ պաշտօն ստանձնած էր թէննիւ սընի ընծայելու պսակաւոր բանաստեղծի տիտղոսը, խոստովանեցաւ այդ առթիւ թէ տող մը իսկ չէ կարդացած անոր քերթուածներէն: Հետեւապէս իր ներբողը զուտ պաշտօնական էր և արդիւնքը չէր յարգելի բանաստեղծին մասին զգացուած անհատական հիացումի մը, կամ անոր ներկայացուցած գեղեցկութեան:

Յիսուսի ընծայուած ո՛րքան զովեստներ այս ձեւական նկարագիրը միայն ունին: Այս կարգի յարգանք մը այնքան քիչ բաղձալի էր իր աչքին, որքան «Թագաւոր» մակդիրը զոր կը գործածէր Պիղատոս՝ խօսքը իրեն ուղղելու առթիւ: «Ասիկա քու անձնական համոզումով» զի կ'ըսես թէ ուրիշներ ըսած են ինծի համար», կը հարցնէ անոր Յիսուս (Յովի. Ժ. 34): Երբեք ան չէ ընդունած հիացումի ու եւ է արտայայտութիւն որ ուրիշներու կարծիքին արձագանդն ըլլար միայն. կը պահանջէր որ զինքը գովողները անհատապէս նուիրուած ըլլային իր դատին:

Յիսուսի այս ընթացքին բացատրութիւնը պէտք է վնասուի անոր էութեան խորքին մէջ: Ինքն իսկ բացարձակապէս եւ միակը նուիրուած եր այս դասին յառաջացման: Ինչպէս երկրի մը մէջէն անցնող մնաց գետ մը աջէն ձախէն ինչպէս երկրի մը մէջէն անցնող մնաց գետ մը մեծնայ, գետակներու և առուակներու ջուրերով աւելի կը մեծնայ, Յիսուս-Քրիստոսի նուիրումը կը կազմէ կեղրոնական և վարիչ գիծը իր կեանքին, և բոլոր ուրիշ մտածումները հարկատուներ են այս հիմնական մտածումին: Աննիրազ հաղիւ ինը տարեկան էր, երբ աստուածներու խորաններուն առջեւ յաւիտենական հակառակութիւն մը ուխտեց

Հռոմի դէմ: Այս որոշումը այնուհետեւ տիրապետող գարձաւ իր մէջ՝ մինչեւ իր մահը, և ո՞չ վիշտ, ո՞չ տառապանք և ոչ ալ ձախողուածներ չկրցան զինքը շեղեցնել անկէ: Յիսուս, աւելի բարձր սահմանի մը մէջ և աւելի ազնիւ շահերու ծառայելու համար, ապացոյցը տուաւ նոյնպիսի վճռական և անխոնջ անձնութիրութեան մը: Տասներկու տարեկանին արդէն նուիրուած է «իր հօրը գործերուն», (Ղուկ. Բ. 49), և ամբողջ իր գործունէութեան միջոցին բացայատ եղած է իր սրտին տեւական նպատակը: «Մինչ ցորեկէ է, պէտք է որ կատարեմ զիս զրկողին գործերը», (Յովի. Թ. 4): «Պէտք է նաեւ որ ուրիշ քաղաքներ ալ քարողեմ երկինքի արքայութեան աւետարանը» (Ղուկ. Դ. 43): «Իմ սունդոս է կատարել կամքը անոր որ զիս զրկած է» (Յովի. Դ. 34): Վերջապէս «որոշեց Երուսալէմ երթալ», լաւ գիտնալով ինչ որ իրեն կ'սպասէր այնտեղ, և Գեթսեմանիի մէջ ամենալսեմ ապացոյցը տուաւ անձնուրացութեան. «Թողքու կամքդ ըլլայ, և ոչ իմս»: Կը հիանանք Յիսուսի սրտի և մտքի բարձրութեան, իր յայտնած ճշմարտութեան և իր անհուն սիրոյն վրայ. բայց միակ կեղրոնական կէտը որ թոյլ կուտայ հասկնալ զինքը ամբողջովին, իր կամքին բացարձակ զոհաբերումն էր իր ծառայած դատին համար: Այս դիւցազնական հրաժարումը տիրապետող զիծն է իր կեանքին ամբողջ համանուագին, որ կ'ընծայէ հետզհետէ իր ուրախութեան հրաշալի շեշտերը, իր յուղումնալից կեանքին ողբերգական արտայայտութիւնները, իր ուսուցումին անբաղատելի խօսքերը, իր սիրոյն յուղիչ ներդաշնակութիւնները՝ որոնք մնացեալ մասին մէջ հնչելով ուժ կուտան ամբողջական գործին, զոհողութեան մեծ գաղափարականին:

Այն ըմբռնումը թէ Քրիստոս անվերապահ կերպով նուիրուած է Աստուածային Դատին և ուրիշներ ալ կը հրաւիրէ նոյն նուիրման, անհրաժեշտ է՝ սրբագրելու համար կարգ մը թիւրիմացութիւններ իր անձնաւորութեան մասին:

Յիսուսը ճգնաւոր մը կոչած են, օրինակի համար, իր թէ արհամարհած ըլլայ ընտանեկան պարզ երջանկութիւնը, և փորձած՝ մարդիկը դուրս քաշելու իրենց ընտանիքներէն, որպէսզի անոնց սովորական յարագերութիւններէն, որպէսզի անոնց հոգին ապրեցնէ: Յանձնարարած չէ՝ ատել իր հայրն ու մայրը (Ղուկ. Ժ. 26), աչքերը հանել և ձեռքը կտրել քան թէ իր հոգին վտանգի ենթարկել (Մատ. Ե. 29–30): Եսորհուրդ չառւած հարուստ երիտասարդին՝ վաճառել իր բոլոր ունեցածը և աղքատներուն տալ (Մատ. Ժ. 21): Այս զիծերը ապացոյցներ չե՞ն, կ'ըսուի, անոր ճգնաւորական ճգտումներուն:

Ասոր կարելի էր պատասխանել կարգ մը ուրիշ իրուգութիւններով. — Յիսուս յօժարակամ ներկայ կը գտնուէր հարսանեկան խնջոյքի մը (Յովի. Բ. 11): Իր թշնամիները զինքը կ'անուանէին «ուսող և խմող» (Մատ. Ժ. Ա. 19): Իր լաւգոյն ուսուցման մէկ մեծ մասը տրուած է իր բարեկամներու սեղանին վրայ: Ան սիրած է ծաղիկները, տղաքները, ընտանեկան կեանքը իրեն հետեւողներուն և բարեկամներուն: Ինչ որ ըսած ենք իր ուրախութեան ընդունակութեան վրայ, կը հերքէ ճգնաւորութեան ամբաստանութիւնը, բայց լաւագոյն պատասխանն է սա հաստատումը. — Երբ Յիսուս իր աշակերտներուն ընդնշմարել կուտայ անձնուրացութեան խստամբեր կեանքը, ուր ոչ հայր, ոչ մայր, ոչ զաւակ, ոչ հող, ոչ ինչք պէտք է մըտնէին իրենց և իրենց գործին բացարձակ նուիրման միջեւ, երբեք չի խորհիր անոնց հարկադրել վանքերու մէջ փակերեք չի խորհիր անոնց հարկադրել վաղդատել հոգեւոր կարիպալտի մը, որ կ'ըսէ հայրենասէրներու իր փոքրիկ խումբին. «Ձեզի կը խստանամ բռնադատեալ վազք, նիւհար օրապահիկ, արինալից ճակատամարտներ, վէրքեր, գերութիւն և մահ, որոնք որ իրենց երկիրը կը սիրեն թո՛ղ ինծի հետեւին»: Վտանգաւոր կոիւի մըն է որ կը հրաւիրէ զանոնք, և իր կոչը՝ աւելի՝ կը նմանի մեծ առաջնորդի մը

քան թէ ճգնաւորի մը կոչին երբ կը գոչէ. «Ի հեծուկս անոնց որ զիս սինակօկաներէ դուրս կը վւնտեն, հակառակ ժողովներու վճիռներուն, ինչքի և ընտանիքի կորուստներուն, արիւնի մկրտութեան մէջէն որով պիտի մկրտուիմ, ինծի՛ հետեւեցէք»:

Յիսուսը ճգնաւոր մը կոչողներուն առընթեր, կան անոնք որ Յիսուսի անձին մէջ բանաստեղծ մը տեսնեն. շիր բարեհամբոյր նկարագիրը, կը գոչէ Ռընան, և անշուշտ իր գրաւիչ դիմագծութիւնը, որուն նմաններուն կը հանդիպինք երեխն հրէական ցեղին մէջ, իրեն կ'ընծայէին կախարդիչ հրապոյր մը: Սրտի խանդաղատանքը իր մէջ կը յայտնուի արտաքին քաղցրութեամբ մը, անսահմանելի բանաստեղծութեամբ մը, տիեզերական հրապոյրով մը»: Յիսուսի այսպիսի դէմք մը ընծայելու դժուարութիւնը անոր մէջ կը գտնենք որ առաջին անդամ թելադրուած է մեզի՝ իր երեւումէն տասնեւինը դար ետքը: Զինքը մօտէն ձանցողներէն ոչ մէկը նշանակած չի թուիր իր անձնաւորութեան այս երեւոյթը: Ոչ լումայափոխները զորս կը ցրուէր իր մարակող խարազանով, ո՛չ Փարիսեցիները զորս կը պատճէր իր հատու խօսքերովը, տպաւորուիլ չին թուիր այս «Ճայր աստիճան քաղցրութեամբ» և այս «անսահմանելի բանաստեղծութեամբ»: Երբ Փարիսեցիներ զինուորներ կը զրկեն ձերբակալելու Յիսուսը, և այս կարծրասիրտ և չտպաւորուող մարդիկը փոխանակ անոնց հրամանը գործադրելու, կը միանան անոր ուկնդիրներու շրջանակին և կը վերադառնան յայտարարելով թէ «Երեւք մարդ մը չէ խօսած այս մարդուն նման» (Յօվին. է. 46), երբ նազարէթի բնակիչները սինակօկաներու մէջ անոր քարոզութենէն զայրացած, անոր վրայ կուզան մեռցնելու համար և ան «կ'անցնի անոնց մէջէն շարունակելով իր ճամբան» առանց որ ուեւէ մէկը համարձակի անոր դպչիլ (Ղուկ. դ. 14—30), երբ երբայցի ձկնորսներ անոր «ինծի հետեւէ» միակ բառերուն վրայ ամէն բան կը թողուն անոր ընկե-

րանալու, և երբ նոյն իսկ թերահաւատ թովմասը կը գոչէ «Մենք ալ երթանք անոր հետ մեռնելու» (Յովին. ԺԱ. 16), երբ հզօր մարդը՝ խստամբեր Յովիաննէս Մկրտիչը՝ անոր մօտենալու պահուն կը գոչէ. «Ահա մէկը որ ինձմէ աւելի հզօր է և ես արժանի չեմ անոր կօշիկին կապերը քակելու», այս բոլոր արտայայտութենները ի՞նչպէս կրնային ներշընչուած ըլլալ «անսահմանելի բանաստեղծութեան» մը հրապոյրէն:

Ազգի մը պետերը չին կրնար ատելութենէն այնքան մոլորի որ սուտ վկաներ գտնեն և խուժանը զրգուն պօպալու՝ «Ի խաչ հան զդա», պարզապէս ազատուելու համար մարդէ մը որ բարեհամբոյր նկարագիր մը և զրաւիչ զիմագիծ մը ունէր»: Բանաստեղծներու հակատագիրն էր ժամանակաւ՝ լքուիլ, անօթի մնալ, ծաղրուիլ: Բայց ատելութեան առարկայ ըլլալ իրեւ խոռվարար, ամբաստանուիլ թէ աշխարհը տակն ու վրայ պիտի ընէ, խաչուիլ «Հրեաներու թագաւորը» մակդիրով, ասիկա սովորական ձակատագիրը չէ անոնց որ կը բաւականանան պղատոնական երազանքներով, առանց յաջողելու զանոնք զործագրել: Փարիսեցիներու թշնամին երազող մը չէր, այլ հրաշալիօրէն հզօր հոգի մը. շրջապատուած էր տասներկու երիտասարդ մարդոցմէ, որոնց կը ծանուցանէր թէ իրենց դարաշրջանը տեղի պիտի տար իրաց նոր կարգի մը, թէ երուսաղէմը պիտի կործանուէր, թէ իրենք հալածանքներու պիտի ենթարկուէին, բայց երկինքի արքայութիւնը պիտի հաստատուէր, և թէ ամէն գնով իրենք պարտաւորէին հաւատարիմ մնալ Աստուածային Դատին: Յիսուս Հէկէլ մը չէր բնաւ որ իէնայի թնդանօթներուն տակ կը փիլմոփայէր անզգած. անիկա Պետ մըն էր որ կը ծրագրէր աշխարհը վերանորոգել, և ամէն մարդ կը հրաւիրէր խանդավառ կուսակիցը ըլլալ իր թագաւորութեան: «Աշխարհի վրայ կրակ ձգելու եկայ, կ'ըսէր ան, և ա՛լ ի՞նչ կը բաղնամ եթէ արդէն իսկ բորբոքած ըլլար» (Ղուկ. ԺԲ. 49),

«Մի խորհիք որ խաղաղութիւն բերելու եկայ աշխարհի վըրայ. ևս եկայ սերելու ոչ թէ խաղաղութիւն, այլ սուր» Մատք. Ժ. 34): իր զլխաւոր սպանիչներուն ըրած ամբաստանութիւնը՝ «ժողովուրդը ոտքի կը հանէ» (Ղուկ. իգ. 5), երազովի մը վրայ եղած ամբաստանութիւն չէ:

Յիսուսի նկարագրին այս կողմը անհրաժեշտորէն պէտք է տպաւորէր Նաբոլէսնի նման ժողովրդավար մէկը: Եթէ տղաք յօժարակամ Յիսուսի վրայ կը խորհին իբրեւ մանուկներու բարեկամը, եթէ ընտանեկան յարկի հրապոյրովը լեցուն մարդիկ կը տեսնեն զինքը նստած Մարթայի և Մարիամի տան մէջ, և տակաւին ուրիշներ եթէ կը սիրեն ուսումնամարել իր բարեկամական յարաբերութիւնները, Նաբոլէսն Յիսուսի անձին վրայ տեսաւ մնձ Առաջնորդը, հզօր դատի մը պաշտպանը՝ որուն վերջնական յաղթանակը կը հաստատուի անդիմադրելի խոչընդոտներու մէջն: Ս. Հեղինէ կղզիին մէջ Նաբոլէսն կ'ըսէ. «Ես ոգեւորեցի ահաղին բազմութիւններ որոնք ինծի համար կը մեռնէին, բայց անհրաժեշտ էր իմ ներկայութիւնս, իմ նայուածքիս եկեքտրականութիւնը, իմ շեշտո, իմ մէկ խօսքս: Յիսուս միայն յաջողած է մարդոց սիրտը բարձրացնել մինչեւ անտեսանելին, մինչեւ զոհողութիւնը ժամանակի, ինքը միայն, ստեղծելով այս անձնուրացութիւնը, կապ մը հաստատած է երկինքի և երկրի միջեւ: Տասնեւութ դարերու անդունդի մը մէջն Յիսուս կոչ կ'ուղղէ հազուադէպ այն իրողութեան, որուն ի զուր կը սպասէ փիլիսոփայութիւնը իր բարեկամներէն, հայրը իր զաւկէն, ամուսինը իր կնոջմէն, եղբայրը եղբօրմէն, այն է սրտին ամբողջական նուիրումը: Ան կը պահանջէ մարդուն սիրտը առանց վերապահութեան և առանց ու եւ է պայմանի: ան կը խօսի և սերունդներ իրեն կը պատկանին: Ժամանակներու և միջոցներու ընթացքին մարդկային հոգին իր բոլոր ձիրքերովը միացած է Յիսուսի թագաւորութեան: Բոլոր անոնք որ անկեղծօրէն կը հաւատան իրեն, կը զգան այս հիանալի, գերմարդկային

բարձրագոյն սէրը: Անբացատրելի երեւոյթ մը, մարդկային բանականութենէն և ուժերէն վեր նուիրական կրակ մը, որ երկրին տրուած է այս նոր Պրոմեթէսէսէն<sup>(\*)</sup>, և որուն ուժը սպառել անկարող է ժամանակը՝ այս մեծ քանդիչը, ոչ ալ սահմանափակել անոր տեւողութիւնը: Ես, Նաբոլէսն, ամէնէն աւելի ասո՛ր վրայ կը հիանամ, ասո՛ր վրայ խորհած եմ յաձախ, և այս է որ զիս կը համոզէ բացարձակապէս Յիսուս Քրիստոսի աստուածութեան վրայ»:

Յիսուսի կատարեալ նուիրումը գործի մը, որուն կ'աշխատի գտնել իր անձնուիրութեանը մասնակցող հետեւորդներ, կը նառագայրէ Աստուծոյ նկատմամբ ունեցած լիբոնումին մեջ: Մէնք միշտ կը պնդենք Աստուծոյ կատարեալ իմաստութեան և անսաման բարութեան վրայ: Աստուած իմաստութիւն է, Աստուած Աէր է: Յիսուս մեզի կը յայտնաբերէ աստուածային բնութեան ուրիշ մէկ երեսը իբրեւ էական.— Կամքը: Ան կը խօսի շարունակ Աստուծոյ վրայ, իբրեւ մէկու մը վրայ որ նպատակ մը ունի, որոշ ծրագիր մը աշխարհի համար, և մասնաւորապէս իւրաքանչիւր մարդկային կեանքի համար: «Իմ մայրս, եղբայրս և քոյրա ան է, որ Աստուծոյ կամքը կը կատարէ» (Մարկ. Գ. 35): «Իմ կերակուրս այն է որ ընեմ զիս զրկողին կամքը, և կատարեմ անոր գործերը» (Յովի. Գ. 34): «Ես իմ կամքս չեմ փնտռեր, այլ անո՛ր կամքը որ զիս զրկեց» (Յովի. Ե. 30, և Զ. 38): Երբ աշակերտները կը խնդրեն որ աղօթք մը սորվեցնէ իրենց, այդ աղօթքին մէջ կը մտցնէ իր սրտին ներքին խնդրանքը. «Եկեսցէ արքայութիւն քո, եղի-

(\*) Պրոմեթէս, ըստ հելլէն դիցարանութեան՝ կրակի չաստուածը, որ հողէն մարդը կաղմելէն ետքը, անոր կենդանութիւն տալու համար, երկինքի կրակէն գողցաւ: Արամազդ զայն պատճելու համար Կովկասի ժայռերուն վրայ շղթայել տուաւ, ուր անզ մը կը զիշատէ անոր լեարդը: Հերակլիս ազատեց զինքը: Դասական դիցարանութիւնը՝ մարդկային առաջին բաղաքակրթութեան մղիչ ուժը կը նկատէ Պրոմեթէսը:

ցին կամք քո, որպէս յերկինս և յերկրի» (Մատթ. 9. 10): Վերջապէս, երբ իր հաւատարմութիւնը գերազոյն զոհողութիւնը պարտադրելու կէտին կը հասնի, կ'ըսէ. «Ոչ թէ իմ կամքս, այլ քու կամքդ ըլլայ»: Յիսուսի մտածումին մէջ «իմաստութիւնն» և «ուշը» յաւելուածական և ոչ թէ էական ձիրքեր են աստուածային անձնաւորութեան: Աստուածային կամքը սէ ր է: «Իմ երկնաւոր հայրս չի կամիր որ այս փոքրիկներէն մէկն խոկ կորսուի» (Մատթ. 14): Եւ աստուածային կամքը իմաստուն է. «Զեր երկնաւոր հայրը դիտէ թէ ինչի՞ պէտք ունիք, ձեր խնդրելէն առաջ»: — Բայց Յիսուսի համար Աստուած ամէն բանէ առաջ գործոն Աստուած մըն է: «Հայրս մինչեւ հիմա կը գործէ, և ես ալ կը գործեմ» (Յովին. Ե. 17): Որոշ ծրագիր մը կայ որ իր իմաստն և իր նպատակը կ'ընծայէ Յիսուսի պատմութեան և փառքին, ա'յն է ճանչնալ այդ նպատակը և անոր նուիրուիլ անվերտպահ: Կը հաւատար թէ ինք և իր աշակերտները կոչուած են գծելու այն շաւիղները որոնց վրայէն պիտի յառաջանան Յաւիտենականին բանակները յաղթական: Ան կը հաւատայ թէ ինք ներկայացուցիչն է Աստուծոյ յաւիտենական դիտումներուն, — միակ բանը աշխարհի վրայ, որուն համար կ'արժէ նեղութիւնն յանձն առնել ապրելու կամ մեռնելու, —, և խանդավառ գոհարեռումը տիրապետող գիծն է իր անձին, սկսելով այն վայրկեանէն երբ Գալիլիոյ մէջ կը հոչակէ թէ «մօտեցած է Աստուծոյ թագաւորութիւնը», մինչեւ այն վայրկեանը երբ Խաչին վրայ կը մեռնի իր ընդգրկած դատին համար: Միստոնարներ կը տեղեկացնեն թէ ձարոնի մէջ ուր կեանքի զոհաբերութիւնը գերազոյն առաքինութիւնը նկատուած է, Յիսուսի հոգիին այս երեւոյթն է որ իր կրօնքին դարձուց հետեւորդներու ամենամեծ թիւ մը:

Թէ որքան եզական եւ աննախընթաց եր Աստուծոյ վրայ բլբնումը զոր բերաւ Յիսուս, կը հասկցուի՝ իիներուն կարծիք հարցնելով ի մասին աշխարհի ապագային: — Հին

փելիսովիայութեան կարծիքն ուզեցէք ամէն իրաց վերջնական ելքին մասին: մէկ պատասխան մը ունի ձեզի տալիք: — Իրաց յաւիտենական վերադարձ մը, շրջանակի պէս դարձող կեանք մը՝ լուծելու համար արդէն իսկ միլիոն անգամ լուծուած հին խնդիրներ: ոչ մէկ յառաջդիմութիւն, ոչ մէկ ելք, ոչ մէկ ընդգրածակում մարդկային եղերերգութեան հուսկ վախճան մը տալու ուզգութեամբ: այլ տակաւին, ու միշտ, շրջանակներ որոնց բոլորտիքը կը դառնայ կեանքը, ձիշտ անտառին մէջ կորսուած մարդու մը նման որ կը քալէ, կը քալէ... տղու մը պէս երեւակայելով թէ շուտով պիտի գտնէ ելքի ձամբայ մը, և հուսկ վերջը ինքինքը կը գտնէ դարձեալ իր մեկնակէտին վրայ: — Եւ եթէ ի վերջոյ մարդկային կեանքի խնդիրը ձեռք առնելով հարցնէք, — Սյապիսի տիեզերքի մը մէջ ինչպէս պէտք է ուրեմն զործէ մարդ, պիտի զարմանաք որ քրիստոնէութենէն ետքը գոյութիւն ունեցող ամէնէն աղնիւ բարոյականը, ստոյիկեան բարոյականը սա՛ կերպով կը խօսի իր լաւագոյն ներկայացուցիչներուն բերնով: — «Ան որ տեսած է ներկայ վիճակը, տեսած է ինչ որ եղած է և ինչ որ պիտի ըլլայ յաւիտենականութիւններու մէջ»: — «Քիչ մը խելք և մտացիութիւն ունեցող ու է մարդ որ քառասուն տարեկան եղած է, կերպով մը զիտէ ամբողջ անցեալը և ամբողջ ապագան»: — «Աշխարհ յաւիտենական փոփոխութիւն մըն է միայն, կեանքը՝ պարզ կարծիք մը, և մարդկային ամէն ինչ ծուխ մըն է միայն»:

Մէկ խօսքով, Յունաստանի և Հոռոմի նախաքրիստոնէական մտածումին մէջ, յոյսի նշոյլ մը չենք գտներ աշխարհի ապագային նկատմամբ: Տիեզերքը չունի ո եւ է պատճառ կամ ո եւ է նկատակ: ուր որ երթայ, կամ ուրկէ որ զայ, իր անդապետմ վազքին ոլորտները որոշուած են ձակատագրին կողմէ: անդիմագրելի ճակատագիր մը որուն առջեւ գլուխ ծոել միայն կը մնայ: Երբ մեր մտքին առջեւ կը դրուին մեր կեանքի իմաստին և գոյութեան պատճառնե-

բուն գերագոյն հարցումները, պարտաւոր ենք բաւականանալ՝ կրկնելով անջրդի ժայռի մը շղթայուած Պրոմեթէոսի<sup>(\*)</sup> հետ։

— Պարտաւոր եմ համբերութեամբ կրել ինձի զերապահուած ճակատագիրը, գիտնալով որ անհրաժեշտութիւնը կը ջախջախէ տիեզերքը՝ իր անպարտելի շարժումով։

Յիսուսի միջոցով, սակայն, նոր արտայայտութիւն մը կը տրուի մարդկային կեանքին, և այդ շեշոը կը հնչէ ամէն օր ուր հանդիպինք ճշմարիտ Քրիստոնէութեան։ Մարդկային տարեգրութեանց մէջ յաւէտ յիշատակելի օր մըն է այն օրը, երբ Յիսուս երեւցաւ Գալիլիոյ մէջ՝ Աստուծոյ թագաւորութեան Աւետարանը քարոզելով։ Յիսուսի վարդապետութեամբ, աշխարհ կ'ընթանայ դեպ ի ելք մը։ Անտեղիսալի պայքարը չի կրնար տեւել յաւիտենապէս. այս երկու անհաւս բաները, բարին ու ջարը, Աստուած եւ Սատանայ, կեանքը եւ Մահիր չեն կրնար մետնջենապէս գոյուրիւն ունենալ միեւնոյն տիեզերքին մէջ։ Աշխարհ, ըստ Յիսուսի, պատմութիւն մըն է որ կը ներկայացնէ, ծրագիր մը, աստիճանական բարգաւաճում մը, բարձրագոյն կէտ մը։ Փիլսոփայական շրջանակները պարոյրներ կ'ըլլան։ Անոր համար, որ փոխանակ անսահմանօրէն դառնալու իրենք իրենց վրայ, իրապէս կ'ելլեն հետզհետէ աւելի եւս դէպի բարձունք մը։ Այս է Յիսուսի ուսուցման խոր իմաստը։ Աստուած որոշած է իր թագաւորութիւնը հաստատել այս աշխարհի վրայ։ Մենք զինուարներ ենք որ կը կառւինք մեծ Զօրավարի մը հրամանին տակ, և՝ առանց ծանօթ ըլլալու անոր բոլոր ծրագիրներուն՝ կը վատահնք Անոր։ Մենք չենք հասկնար բարձրագոյն դիւանագիտութիւնը որ անհրա-

(\*) «Պրոմեթէոս ըլրայուած», յոյն հոչակաւոր բանասուղծ և ողբերգակ եսքիլսի հոյակապ և հզօր մէկ զործն է, որ վերջերս հայերէնի թարգմանուեցաւ ծանօթ զրածէտ Արշակ Զապահեանի կրոմէ, և հրատարակւեցաւ Բարիզ, Անահիտին մէջ։

ժեշտ կը դարձնէ այս պատերազմը մեր մէջ, բայց ատիկա մեր Պետին զործն է և ոչ թէ մեր։ Մեր դերն է պատերազմիլ իր հրամաններուն տակ, եւ աշխատիլ որ իւրաքանչիւր սերունդի կողմէ մղուած պայքարը նոր յաղթանակ մը ըլլայ Աստուծոյ մղած մեծ պատերազմին մէջ։ Մենք չէ որ պիտի տանինք վերջնական յաղթանակը, Աստուած է որ պիտի ընէ ատիկա, և պիտի ընէ՛։ Պիտի գայ օր մը, որ բոլոր գարերու այս պայքարին վերջակէտը պիտի դնէ վըճռական հարուածով մը, որ պիտի գողացնէ երկինքն ու երկիրը միանգամայն։ «Արթուն կեցէք», կ'ըսէ Յիսուս, «Դարձեալ կ'ըսեմ, արթուն կեցէք, Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է»։ Այս եղած է Յիսուսի կեանքին կեղրոնական և միակ իդձը։

Եթէ Վալէյ-Ֆորժի մէջ ո եւ է մէկը փորձէր փաղաքչել վաշինկունը, ի՞նչ պիտի ընէր մեծ զօրավարը։ Ապահովաբար պիտի հարցնէր։ — Ի՞նչ կ'ընէք այն դատին համար զոր կը պաշտպանեմ։ Նմանապէս, ամէն անգամ որ մարդիկ ուղեցին փաղաքչել Յիսուսը, զանոնք հրաւիրեց մտնել Աստուծոյ թագաւորութեան ծառայութեան մէջ։ Օր մը զգայուն կին մը որ զուցէ մակերեւութապէս զգածուած էր, զուցեց Յիսուսին։ «Երանի արգանդին որ կրեց քեզ, և ստինքին որ դիեցուց քեզ»։ Եւ Յիսուս փայլակի արագութեամբ կը գոչէր։ «Երանի մանաւանդ անոնց որ կը լսեն Աստուծոյ խօսքը և կը գործադրեն զայն» (Ղուկ. ԺԱ. 28):

Յիսուս զաղափարականի մը ներկայացուցիչ անձն էր, բառին ամենախոր իմաստով։ Ան նոյնացաւ դատի մը հետ, և աշխարհի մէջ ոչինչ կրնայ զինք գոհացնել, եթէ ոչ հոգիի մը ամբողջական նուիրումը աստուածային այն ծրագրին, որուն ծառայել փառքը ըրաւ իր կեանքին։

1.— Ո՞րն է ամենին փայլուն ապացոյցը Յիսուսի հաւատարմութեան իր դասին:

2.— Կրնա՞ն, առանց մեր խղճին հետ իրաւախոհութիւն մը փորձելու, ապրիլ անկրօն միջավայրի մը մէջ:

3.— Ասուծոյ եւ մարդոց հանդեպ ի՞նչ ընթացք պէտք է ունենան, ապացուցանելու համար մեր հաւատարմութիւնը Քրիստոսի դասին:

Գ Լ Ո Ւ Խ Ե.

ՅԻՍՈՒԽՈՒ ՀՈԳԵԿԱՆ ՈՒՃԸ

ԱՌՈՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հինգերորդ շաբաթ, առաջին օր

Ա. ՊԵՏՐՈՍ Բ. 21—24

Հոս կանդ կ'առնէ Պետրոսի վերջիշումը մասնաւորապէս հոգեկան անբազատելի ուժին վրայ, որուն ապացոյցը տուաւ Յիսուս։ Յիսուս գիտէր համբերութեամբ կրել տառապանքը, և Պետրոս յետահայեաց ակնարկով մը այնտեղ կը տեսնէ իր Վարդապետին նկարագրի ամենահիանալի մէկ զիծը։ Յիսուսի հոգեկան ուժին նուիրուած այս ուսումնասիրութեան սկիզբը՝ հաստատենք կարեւոր դերը զոր մեր գոյութեան մէջ կը կատարէ համբերատարութիւնն և քաջութիւնը։ Օր. համար, մենք ամէնքն կը տառապինք տեսնելով որ մեր կեանքը խոչընդուներու ենթարկուած է։ — ոմանց համար գրամական դժուարութիւններ, ուրիշներու համար խախուտ առողջութիւն մը, տակաւին ուրիշներու համար սուգ և առանձնութիւն, դժբախտ ժառանգականութիւն մը, կամ նեղացուցիչ շրջանակ մը, վերջապէս ամէնքն աւ կը տառապինք մեր աղատութեան ո եւ է մէկ սահմանափակումով։ և անցեալ շաբթու տեսանք թէ այն մարդը որ իր գաղափարականին կը հնազանդի, պէտք է վճարէ

ընկալեալ պայմանադրականութիւններէ իր ձերբազատման փրկագինը։ Մենք ամենքս ալ կոչուած ենք մեր կեանքը անցընելու ոչ այնքան իտէալ կացութիւններու մէջ, որ կը պահանջեն համբերութիւն, քաջութիւն, յարատեւ ու տուկուն հաւատաք, ու մեծ չափով չարքաշութիւն։

Այս կէտին մէջ ի՞նչպէս կրցած էք լուծել կեանքի առեղծուածը։

Հինգերորդ տարար, Երկրորդ օր

Մատր. Ժ. 41—42, Ժ. 13—15

Քրիստոս հարկադրուեցաւ իր գործը կատարել ամէնէն դժուարին պարագաներու մէջ, և կրնար յաճախ վհատութեան անձնատուր ըլլալ։ Ան ալ ստիպուեցաւ լուծել տիեզերական ինտիրը՝ ամէնէն աննպաստ պայմաններէն կարելի եղած լաւագոյն արդիւնքը ձեռք բերելու։ Դիտեցէք թէ ո՛րքան հակամէտ ենք զայրանալու մեր ունեցած դիրքին անպատեհութիւններէն, և շարունակ բաղձալու տարրեր կացութեան մը։ Ի բնէ տկար և ծոյլ մարդ մը կ'ըսէր. «Ինձի կը հաւասատեն թէ այստեղէն ուրիշ ո եւ է տեղ շատ լաւ պիտի կրնամ կորով ցոյց տալ»։ Կրնա՞ք երեւակայել Յիսուսը, որ կարելի նկատէ այսքան տղայական ընթացք մը կեանքին հանդէպ։ Ան կրցաւ ազնուօրէն դիմաւորել ամէնէն նուազ իտէալ կացութիւնը որուն մեծ հողի մը կարենայ հանդուրժել։ Փոխանակ պահանջելու աշխատութեան տարրեր ասպարէզ մը, գործի սկսաւ այնտեղ ուր կը զըտնուէր, և անկէ առաջ բերաւ այնպիսի հունձքեր որոնք աշխարհը սնուցին ցայսօր։ Իր կեանել՝ բաջարի կոչ մը կ'ուղղի մեզ ամենուս։— «Դադրեցէ ինձելի, դադրեցէ ձեր անձին վրայ խղնալէ, Տեսէ ի՞նչպէս՝ Ասուծոյ օգնութեամբ՝ պիտի կրնաք յարմարիլ այն դժուարին դիրքին, որուն մէջ անւուես չպիտի դնէր ձեզ, եթէ ան չպարունակէր ամենաբարձր կարելիութիւններ»։

Հինգերորդ տարար, Երրորդ օր

Մարկ. Ժ. 35—41

Դուք, եթէ Յիսուսի տեղը ըլլայիք, պիտի ունենայի՞ք այնքան անայլայլ համբերութիւն աշակերտներու հանդէպ որ ձեզ այնքան քիչ պիտի հասկնային, և որոնք անձնաւ սէր հարքներու կը դիմէին՝ առաջին տեղերը գրաւելու յուսով։ Եւ սակայն այս աշակերտներն էին զորս գործածեց Յիսուս, քրիստոնէութիւնը մացնելու համար աշխարհի մէջ։

Հինգերորդ տարար, Հորրորդ օր

Ղուկ. Ի. 39—44

Վայրկեան մը եղաւ երբ Յիսուս պէտքն զգաց բարոյական զօրացումի մը, երբ կատարելէ ետքը բոլոր ինչ որ իր կարողութեան սահմանին մէջ կը գտնուէր, ինքզինքը դէմ առ դէմ գտաւ անխուսափելի ելքի մը։ Մեզմէ իւրաքանչիւրին համար չկա՞ն ժամանակներ, երբ աննպաստ կացութեան համար հանդէպ կը զգանք ինչ որ կ'արպարագաներու հանդէպ հզօրապէս կը զգանք ինչ որ կ'արտայտէ ծանօթ առածը. «Մեր նաւակները պզտէկ են և ովկիանոսը ընդարձակ է»։ Արդ, զօրացումի այս պէտքը կնամարդի զգացում մը չէ. այդ բառը կուգայ միեւնոյն արմատէն, որմէ կը ծագին զօրութիւն, զօրեղ, զօրեղացնել. զինուորական բառ մը, որ կը թելազրէ կորով։ Զօրացումի, սրտապնդումի պէտքը՝ պէտքն է մեր անձին համար ներքնապէս շինելու միջնաբերդ մը կեանքի յարձակումներուն դէմ, Յիսուս զօրացած էր ներքնապէս, և ասոր համար է որ Գեթսեմանիէն իսկ յաղթական դուրս եկաւ։

Ճիշ չէ որ ուս կանուխ մենք ամենին ալ կ'անցնինք այնպիսի փորձերէ, որ կրնան երկու արդիւնք ունենալ մեր վրայ. կամ մեզ կը լեցնեն դառնութեամբ, կ'ըմբուսացնեն, կը վիատեցնեն, կը ստկացնեն մեզ, եւ կամ կ'ազնուացնեն

զմեզ, ու կ'ընեն մեզ աւելի խոնարհ, հեզ, քաղցր, աւելի խորությ տեսականով մը հոգեւոր իրաց վրայ, եւ աւելի հաստատուն վատահութեամբ մը Աստուծոյ վրայ:

Տարբերութիւնը չի՝ դանուիր նոյն ինքն մարդուն մէջ:

Հինգերորդ ժաբար, հինգերորդ օր

Յովի. ԺԲ. 23—25, ԺԲ. 27—28, Մատթ. Ե. 24—27:

Աղէկ կամ գէշ, մարդ օր մը կը տեսնէ իր զլխուն պայթիլը դժբախտութեան փոթորիկին: Զախորդութիւնը ճշմարիտ փորձաքար մըն է նկարագրի. վերը յիշուած երկու տուներէն մէկը պարտ էր ունենալ միւսին չափ զեղեցիկ երեւոյթ մը՝ ցորչափ կը շարունակէին գեղեցիկ օրերը: Բայց Յիսուս, արհեստով հիւսն, գիտէր թէ փոթորիկ մը ի յայտ կը բերէ այդ շնչքերու հաստատութեան աստիճանը: Թող դրամկան ձախորդութիւններ պայթին մարդու մը զլխուն, թո՛ղ իր ծրագիրները ձախողին, թո՛ղ մահը հարուածէ իրենները, թո՛ղ արկած մը խորտակէ երկար ատենէ ի վեր փայփայուած սնափառութիւններ, թո՛ղ առողջութիւնը պակռի իրեն՝ կատարելու համար ստանձնուած ջանք մը, — այն ատեն է որ այդ մարդուն բարոյական հիմերը երեւան պիտի գտն:

Չեր կեանքը հիմնուած է այն ապահովութեան վրայ քէ Ասուած ամեն բանէ առաջ հոգեւոր յաջողութեան կը նալի, որ ներին է, եւ կրեայ նոյն իսկ ձախորդութիւնը ծառայեցնել յօդու ձեր նկարագրին. ուԵթի՞ Մալդպի Պեպօքի կողմէ արտայայտուած սա համոզումը. «Անհաւատրիմ զըսնուիլ Ասուծոյ, ձախողիլ է կեանքի մէջ, ինչ որ ալ բլայ երկրային յաջողութիւնը. հաւատափմ գտնուիլ՝ յաջողիլ է կեանքի մէջ ինչ որ ալ բլայ երեւութական սնանկութիւնը:» Մէկ խօսով, ձեր կեանքը հիմնուած է առ Ասուած վրաստահութեան վրայ, որ կարենայ անխախտ մնալ փորորիկի օրը:

Հինգերորդ ժաբար, վեցերորդ օր  
Մարկ. ԺԵ. 29—37

Քրիստոսի խաչը որ կը խորհրդանշէ համբերատար զոհագործումը իր կեանքին, ուրիշ ո եւ է բանէ աւելի իրեն քաշած է մարդիկը. ոչինչ հզօր է այնքան, որքան սէրը որ յանձն կ'առնէ տառապիկ՝ իր նպատակին հասնելու համար: Յիշեցէք Մովսէսի աղօթքը՝ իր ժողովուրդին ի նպաստ. «Աստուած իմ, այս ժողովուրդը մեծ մեղք մը գործեց. ներէ հիմա իր մեղքին. հակառակ պարագային, կը խնդրեմ, ջնջէ անունս այն Գրքին մէջէն զոր զրեցիր»: Ամենաջերմ անձնութրութեան մէջ, որ անհատ մը կը նոյնացնէ դասի մը հետ, սրտի անձնութրութեան մէջ որ դուրս կը վանէ ո եւ է անձնական մտածում, անա՛ ասոնց մէջ կը կայանայ նկարագրի բացարձակ կատարելութիւնը:

Այս տեսակէտէն քննեցէք Յիսուսի կեանքը, և բազգատեցէք ձեր անձնական նութրումը իր սիրոյն, որ կազմուած է զուտ զոհովութիւնէ:

Հինգերորդ ժաբար, եօնիերորդ օր

Բ. Կորնիքացւոց, Դ. 7—10, Դ. 16—18

Այս հատուածին մէջ Պօղոս կատարեալ հասկցողութիւն մը չի՝ ցուցներ իր Վարդապետին ոգիին. Յիսուսի զիւցազնական համբերատարութիւնը՝ անբաղձալի պայմաններու մէջ և տառապելու անհրաժեշտութեան առջեւ, յառաջ կուգար Աստուծոյ նպատակներուն պատուականութեան վրայ ունեցած բացարձակ վստահութենէն: Իր դերն էր կատարել ին որ Աստուծոյ կամքն էր իր մասին, և երբեք չի թերանար արժանաւոր լրումը տալ անոր անունով ամէն ճիզի: Ասո՛ր համար է որ Քրիստոս չարչարուեցաւ համբերատարութեամբ, ամէն ինչ կրեց քաջութեամբ, աշխատեցաւ ուրախութեամբ, և յօժարակամ զոհեց ինքինքը, վստահ

ըլլալով որ Աստուած իր հետն է, և թէ վերջապէս ոչ ոք յաղթական պիտի ելլէ իրեն դէմ. իր ման իսկ, իր ըմբըս նումով, մաս կը կազմէր աստուածային ծրագրին, և վրա տահօրէն կը յայտարարէր. «Քու կամքդ և ոչ իմ»։

Այսքան հզօր նկարագրի մը անհրաժեշտ էր այսքան բացարձակ վստահութիւն մը. կարելի չէ նանդիպիլ հոգեկան այսպիսի ուժի մը որ կը զօրանայ այսպիսի յոյսով մը. Առանց Ասուծոյ վրայ վստահութեան, մարդ կրնայ արհամարհանք ցուցնել ընկերային պատշաճութեանց կամ ստոյիկեան համբերատարութիւն ունենալ, բայց չի կրնար ամեն ինչ կրել եւ ինքոյինք զոնել այն ուրախ ստուգութեամբ քե ամեն ինչ կը նպաստէ վերջնական բարիքին։

#### ԽՈՐԴՐԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Ե. ՇԱԲՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Յաղթութիւն մը շահիլ կամ պարտութեան մը հանդուրժել քաջութեամբ և մտքի անվրզով հանդարտութեամբ. այս երկու ձիգերէն ո՞րը աւելի դժուար կը թուի մեզի, ո՞րը աւելի լուրջ փորձ մը կ'ենթաղրէ մարդկային նկարագրի։

Ոչինչ կրնայ այնքան լաւ կերպով ի յայտ բերնել մարդկային էակի մը մտքի վիճակը, որքան այն կերպը զոր կը ցուցնէ թշնամութեանց հանդէպ, և կարգ մը յուսախաբութեանց և ձախողանքներու մէջտեղ։ Այդաե՞ղ է որ հոգի մը երեւան կը բերէ իր խորքը։ Մեծ ուրախութիւն մըն է յաջողցնել իր ձեռնարկները, բայց ազնիւ նկարագրի աւելի՝ գեղեցիկ ապացոյց մըն է, իր մեծ առաջաստին խլուելն երքը՝ ուրիշ առաջաստ մը բարձրացնել ցոկակայմին վրայ։

Կեանքը մեզի չի հարցներ միայն. — ի՞նչ գործ կատարելու կարող ես։ Այլ կը հարցնէ նաեւ թէ՝ ի՞նչի՞ կարող ես հանդուրժել առանց ընկճուելու։ Այս ձիրքը յաճախ կը նշանակենք «լաւ խաղացող մը ըլլալ» բացարութեամբ։ Երբ խաղացողներու խումբ մը, պարտութեան մատ մը

մնացած, կը պայյքարի և կը դիմադրէ մինչեւ վերջին բոպէն, երբ վազելու մրցումի մը մէջ արդէն ետ մնալող վազող մը կը յամառի շարունակել իր վազքը և մրցանակը կը շահի չնորհիւ իր աննկուն կամքին, մենք պատրաստ ենք ծափահարելու այս «լաւ խաղացողները»։ Կեանքի պայյքարին մէջ ալ այս ձիրքը էական մասը կը կազմէ մեծ նկարագրի մը։ Կարգալով կենսագրութիւնը պատմաբան Բրէսքոդի, որ արկածով կուրացաւ Հարվարտի մէջ քոլենականներու մրցախաղի մը միջոցին, և սակայն չուղեց վհատիլ, յարատեօրէն շարունակեց իր ուսումին և ընտրած ասպարէզին մէջ, մարդ հիացումի մէջ կը մնայ այս աստիճան քաջութեան հանդէպ։ Այս քաջութիւնը ամէն մարդու համար ձիրք մըն է՝ անհրաժեշտ օր մը չէ օր մը, առանց որու միւս բոլոր ձիրքերը աննշան տպաւորութիւն մը կը թողուն։ Զեր կեանքը կրնայ երջանիկ ըլլալ իր սկզբնաւորութեանը, բայց կուգայ ժամանակ մը որ ամէն գնով անհրաժեշտ կը զառնայ ցուցնել քաջութիւն, յանդքնութիւն և տոկուն չարքաշութիւն։ Օր կուգայ, ըստ Յիսուս, որ հովհերը կը փչին, անձրեւները կ'իջնեն և հեղեղները կը յորդին։ Երբ ուսումնասիրենք Ուալլըր Սքօթի կեանքը, կը տեսնենք որ սկզբները շատ երջանիկ եղած է։ Նշանաւոր բանաստեղծ մը, իր վէպերով ալ աննախընթաց յաջողութիւն կը գտնէր։ Իր անունը ամբողջ եւրոպայի մէջ հրապոյրի և խորհրդաւորութեան տպաւորութիւնը կը թողուր։ Էպուտովիպորտը շինեց, մեծահարուստ եղաւ, և Ասպետութեան կարգ ստացաւ թագաւորէն։ Յետոյ ձախորդութիւնները եկան. նախ իր հրատարակիչները սնանկացան, աւելի քան 120,000 սդերլին ոսկիի վլաս պատճառելով։ յետոյ կինը մեռաւ, և իր առողջութիւնը խանգարուեցաւ։ ինքն իսկ կը նկարագրէ կեանքին այս շրջանը, ըսելով թէ «Բացարձակ մութիւն մէջ, ծովուն վրայ կը ծփար, նաւակի մը մէջ որ ջուր կ'առնէր»։ Բոլոր անոնք որ ակարատես եղան այս դառնութեան օրերուն մէջ գրա-

գէտին արիութեան, իր պարտքերուն վճարումէն խուսափելու համար օրինական հնարք մը փնտռելէ մերժումին, իր համբերատարութեան և անվրդով հանդարտութեան, Աստուծոյ վրայ բացարձակ հաւատքին, և աշխատելու անխոնջ եռանդին, շատ աւելի բարձր գաղափար կազմեցին իր նկարագրի աղնուութեան վրայ, քան անոր յաջողութեան օրերուն մէջ։ Ո եւ ե նկարագիր չի կրնար վերջնական կերպով ապացոյցը տալ իր արձեկին, տառապելի առաջ։ Աւելի դիւրին է իր տաղանդին օգուտ քաղել քան իր կրած ճախողանքին, կատարել տաս մը զործեր յաջողութեան օրերու մէջ, քան համբերատարութիւն ցուցնել հակառակութեանց պահուն։

Յիսուսի նկարագրին՝ վրայ ալ կատարեալ գաղափար կազմելու համար, պէտք է նոյնպէս ուսումնասիրել զայն այս անկիւնէն եւս։ «Պէտք է որդին մարդոյ շատ չարչանքներ կրէ», ըստ ինքը (Մարկ. ፲. 31)։ Տեսնենք թէ ի՞նչպէս այս խօսքը իրականացաւ իր կեանքին մէջ։

Նախ եւ առաջ խորհինք այն հիմանալի յանդինութեան, եւ այն հաւատքին վրայ, զոր Յիսուս ցուցուց՝ հոչակելով իր մեծ դիտումը իրավեն վիատեցուցիչ պարագաներու մէջ։ Մեծ զործի մը ձեռնարկողին համար չկայ աւելի դժնդակ բան, քան հարկադրութիւն ամէն օր պայքարելու խոչընդուներու և ընդդիմութեանց դէմ։ Մարդ երբ քիչ մը մտածէ այն պայմաններուն վրայ որոնց մէջ աշխատեցաւ Յիսուս, շիոթած կը մնայ։

Նախ կայ իր աշխատութեան ասպարեզին փորբութիւնը։ Դանէն մինչեւ Բերսերա հաղիւ 139 մղոն կը հաշուուի, (129<sup>1/2</sup> քիլոմետր) և ամբողջ Պաղեստինը Նիւ-Հէմբշայրի կէսն իսկ չի ծածկեր։ Մը. Հիւկս, «Թօմ Պրաուն՝ դպրոցին մէջ» գրքին հեղինակը, չի սխալիր հետեւեալ բաղդատութիւնն ընելով. — Առնենք, կ'ըսէ, Հնդկաստանի մէկ նահանգը՝ որ կը կառավարուի Մահրաթ իշխաններով, ինչպէս կ'ըլլար Պաղեստին Հերովդէսներով, քանի որ այդ իշխան-

ներն ալ կը գտնուին անգլիացի ներկայացուցիչին հսկողութեան տակ, որ կը կատարեն Պիղատոսի դերը Երուսաղէմի մէջ։ Երեւակայեցէք Հիմալյայի ստորած գտնուող նահանգի մը մէջ ծնած մէկը, որ իր ատաղձագործարանի աշխատանոցէն կ'ելլէ, գալ և ինքզինքը հոչակելու համար յաւիտենական թագաւորութեան մը հիմնադիրը, աշխարհի օրէնսդիրը, և մարդկութեան փրկիչը։ Պիտի ունենանք կացութիւն մը՝ նման անոր որուն մէջ Յիսուս ձեռնարկեց իր աշխատութեան Պաղեստինի մէջ։ Այս արտաքին շրջանակին մէջ է որ անհաւասարելի հաւատքով մը Ան կը սկսի կատարել իր գործը։

Յետոյ կար անբաւականութիւնը այն օժանդակներուն զորս սիփուած եր զործածել։ Ոչ ոք կրնայ ըմբռնել համբերատարութիւնը այն քանդակագործին, որուն զործիքները կը կոտրին ձեռքին մէջ, և կամ չափազանց կոշտ են պատշաճօրէն երեւան բերելու համար իր մտածումը։ Նոյն ինքն աշակերտաներուն անկեղծօրէն պատմածին նայելով, անոնք այդ կարգի զործիքներ եղան Յիսուսի ձեռքին մէջ։ Անոնք լեցուն էին գծուած ոխակալութեան, վրէժինդրութեան ողիով (Ղուկ. թ. 54), որոնք կոյր յարում մը ունէին հրէական պատուիրաններու՝ մաքուր և անմաքուր ուտելիքներու մասին։ և նոյն ինքն Պետրոս չէր յաջողիր հասկնալու թէ Յիսուս այնքան կարեւորութիւն չէր ընծայեր այդ պատուիրաններու կատարումին, որքան ներքին մաքրութեան զոր Աստուած կը պահանջէ իր զաւակներէն (Մատք. կ. 14—19)։ Անոնք անձնասէր և սնափառ էին, և ամէն տեսակ հնարքներու կը դիմէին մէկը միւսէն վեր ըլլալու համար (Մատք. ի. 20—21, Մարկ. ֆ. 35—37)։ և Ղուկաս կը պատմէ թէ այս վէճը կը շարունակուէր տակաւին Յիսուսի հետ իրենց վերջին ընթրիքի միջոցին (Ղուկ. ի. 24—26)։ Յիսուս այնքան նեղութիւն կը կրէր իր մտածումը անոնց հասկցնելու համար, որ անգամ մը ըսաւ Պետրոսին։ «Դո՞ւն ալ անմիտ ես», և իրենց միասին անցուցած

կեանքին վերջին իրիկունը սա՛ խօսքն ուղղեց Փիլիպպոսի+ «Այսչափ ատենէ ի վեր ձեզի հետ եմ, և տակաւին չե՞մ ձանչնար զիս»։ Վերջապէս իրենցմէ մէկը մատնեց զայն, ուրիշ մը ուրացաւ, և բոլոր միւսները փախան, համաձայն այն պատմութեան զոր իրենք իսկ թողուցին։

Յիսուս, երկար ատեն աղօթելէ ետքը, իրեն օժանդակը ընտրած էր այս մարդիկը, զորս գտած էր ամէնէն կարող և ամէնէն հաւատարիմ։ և այսպէ՛ս էին իր ընտրած աշաւկերտները (Ղուկ. է. 12—13)։ Ի՞նչ անչափելի, անսպառ համբերութիւն պէտք է ունենար, ասոնց միջոցաւ կատարելու համար իր ստանձնած պաշտօնը։

Կային նաեւ շարունակական թիւրիմացութիւններ, զրպարտութիւններ եւ բացայայտ թշնամութիւններ, որոնց կը հանդիպէր իր փրկութեան զործը։ Սորվեցնել ճշմարտութիւնը երբ մարդ կը զգայ թէ տէրն է անոր, ծառայել ուսրիշներուն երբ մարդուն հոգին լեցուն է բարի կամեցողութեամբ, ոչ միայն զիւրին գործ մըն է, այլեւ աղբիւր մըն է ներքին գոհունակութեան։ Բայց խորհեցէք թէ ո՛րքան տառապած պէտք է ըլլայ Յիսուս, տեսնելով թէ կը ձեւափոխուի իր ճշմարտութիւնը, կը զրպարտուի, կը թշնամանուի իր բարի կամեցողութիւնը։ ինք որ կը բարձրացնէր հոգին՝ մարմինէն շատ վեր, որուն համար հոգին աւելի թանկագին էր քան աշխարհի վրայ ուրիշ ո եւ է բան, լսեց որ իրեն համար կ'ըսէին՝ «ուտող և արբեցող»։ իր յարաբերութիւնը Աստուծոյ հետ՝ ամենամտերիմ էր և ակնածալից, երեւակայուածէն շատ աւելի, և սա բառերը՝ «քու անունդ սուրբ ըլլայ», ինքնարուխ արտայատութիւննեն իր պաշտանքին։ Եւ սակայն «հայհոյիչ» կոչուցաւ ան (Մատք. թ. 3)։ Աշխարհային ո եւ է իշխանութիւն չէր փընտուեր (Մատք. դ., 8—10), և մերժեց թագաւորական պսակ մը, կամ պետը ըլլալ ըմբոստութեան մը (Յովի. զ. 15), հոգեւո՛ր կեանքի մը փրկիչը միայն ըլլալ բաղձալով։ Եւ սակայն Հրեաները զինքը ամբասանեցին թէ քաղաքական

փառքը կը փնտոէ, և սուտ վկաներ կաշառեցին այս զըրպարտութիւնները հաստատելու համար, ու խուժանը զըրպուեցին պոռալու։ «Մենք կեսարէն ուրիշ թագաւոր չունինք»։ Յիսուս իր կեանքը նուիրեց ճշմարտութիւնը տարածելու, և նոյն իսկ մահուան ստոյգ հեռանկարին առջեւքնաւ չտկարացաւ իր պաշտօնին կատարման մէջ։ Եւ սասայն Հրեաները զինքը ստախօս կոչեցին (Յովի. է. 12)։ Զարակամութիւն չունեցաւ մարդկային ո եւ է անհատի հանդէպ, նոյն իսկ իրեն ամէնէն աւելի թշնամի եղողին նկատմամբ, և սակայն, հակառակ ասոր, «սատանային ծառայող» կոչուեցաւ (Մատք. թի. 24), և նոյն իսկ իր ընտանիքի անդամները զինքը մողեգնած, խելքը կորոնցոցած կը նկատէին (Մատք. դ. 21)։ Հոգեկան ի՞նչ ուժի պէտք կայ՝ շարունակելու համար ճտմբան, յոյսով և հաւատքով լեցուն, երբ քու բարեկամներդ խելակորոյս կը կարծեն քեզ, երբ քու եկեղեցիդ կը բանադրէ քեզ, երբ քու հայրենիքդ կը դատապարտէ քեզ իբր դաւադիր մը։

Տակաւին կար այն ստուգութիւնը քէ երկրի վրայ իր կատարած զործը ընդ առաջ կը տանիք զինքը բուռն մահուան մը՝ խաչի՝ մահուան։ Փիլիպպեան կեսարիայի մէջ բացայայտորէն կ'իմացնէ իր աշակերտներուն թէ կը նախատեսէ որ շատ պիտի տառապի և պիտի խաչուի (Մատք. է. 31)։ Զմոռնանք որ հաւանաբար ներկայ գտնուած էր արդէն խաչելութիւններու։ Դիտենք խաչելութեան մէկ քանի մեծ նկարներ, ինչպէս Ռիւլէնսի նկարը Անվէրսի մէջ։ Երեւակայենք որ արդէն տեսած ենք մարդկային անհատի մը այս չարչարանքով չարչարուիլը և թէ գիտենք որ մենք ալ քիչ ատենէն ատոր պիտի ենթարկուինք, և այն ատեն տկար զաղափար մը պիտի ունենանք բարոյական պայմաններուն վրայ, որոնց մէջ կատարուեցաւ Յիսուսի պաշտօնին վերջին մասը։ Ռիւլէնսի նկարին մէջ, չարագործներէն մէկը վերջին չունեց տալու վրայ է, միւսը՝ սրունքէն զարնուելով հոռմայեցի զինուորէ մը, որ կ'ուզէր ապահովուիլ անոր մեռած ըլլա-

լուն վրայ, հոգեվարքի վերջին ճիչ մը կ'արձակէ և ջղա-  
ձգական պրկումով մը ոտքը կ'ազատէ գամէն որ զինքը  
խաչին կցած էր. Յիսուսի մայրը և Յովհաննէս կուլան-  
աչքերնին անդին դարձնելով խաչէն, և Մարիամ Մագդա-  
լինացի բուռն ցաւի մը մղումով ի զուր կը ճգնի մէկդի-  
ընել ճիաւոր զինուորը որ իր նիզակը կը խօթէ Փրկչին  
մարմինին մէջ: Յիսուսի մարմինը կախուած է ծոած դիր-  
քով և անկենդան:

Յիսուս զիտէր թէ պիտի խաչուի եւ հաւանաբար տեսած  
եր թէ ի'նչպիսի բան մըն է այս չարչարանէր: Քաջութիւն,  
վճռականութիւն, հոգեկան ուժ բառերը անկարող են բնու-  
րոշելու այսպիսի դիցազնութիւն մը:

Յիսուսի սրտին համար իր չարչարանէն աւելի՛ ծանր-  
քեռ մըն եր անօւուս այն սուզուրիւնը թէ իր աւակերտ-  
ներն ալ տառապանքի պիտի ենթակուիին իր պատճառով:  
Աւելի՛ հեշտ կը գտնէր չարչարանք կրել, քան թէ ուրիշ-  
ները ենթարկել ատոր: Դեթսեմանիէն դուրս ելլելուն երբ  
ընդառաջ կ'երթայ զինուորներուն և կ'ըսէ անոնց. «Զեղի  
ըսի թէ ես եմ, եթէ զիս կը փնտուէք, թողէք անոնք որ  
երթան» (Յովի. Ժ. 8), ասիկա իր սիրոյն բնազդական մէկ  
ճիչն էր որ կ'արձակուէր: Մոռնալով իր անձին վտանգը,  
իր բարեկամները ազատել միայն կը խորհի: Յաճախ կը  
պնդեն թէ իր մտերիմներու փոքրիկ շրջանակը մեծ արժէք  
կ'ընծայէր Տիրոջը բարեկամութեան. բայց չմոռնանք որ  
Յիսուսի աչքին պղտիկ բան մը չէր իր ընկերներուն բա-  
րեկամութիւնը: Զանոնք իր բարեկամները կը կոչէր (Յովի.  
Ժ. 13—15), իր կեանքին ամէնէն տաղնապալի ժամե-  
րուն անոնց ներկայութեանը և օժանդակութեանը վստա-  
հնցաւ (Մատ. 36—37), զանոնք կը սիրէր այնքան  
խորապէս որ առանձին գտնուած ատեն յաճախ անոնց հա-  
մար կ'աղօթէր (Յովի. իբ. 32), այնքան երախտագիտու-  
թիւն կը զգար անոնց անկատար օժանդակութեան համար,  
որ անոնց չնորհակալութիւն կը յայտնէ իր կեանքին վեր-

ջին պահերուն. «Դուք էք որ միշտ հետո էիք իմ փորձու-  
թիւններուս մէջ...» (Ղուկ. իբ. 28): Երբ կը մօտենայ  
վերջին տագնապը, բուռն պէտք մը կը զզայ անոնց եղ-  
բայրական բարեկամութեան: «Ճանկանալով ցանկացի այս  
պասեքը ձեզի հետ ուտել չարչարուելէ առաջ» (Ղուկ. իբ.  
15): Խորհելով իր գործին բարդաւաճման՝ իր մահէն ետքը,  
զմայլելի վստահութեամբ մը զայն կը յանձնէ: իր բարեկամ-  
ներուն: Յիսուս կոչուած է «գերազանց բարեկամը», և  
այնպէ՛ս ալ եղած է արդարեւ, այնպէ՛սի խոր յարումով մը,  
զոր գժուարաւ կրնանք ըմբռնել: Եթէ մեր բարեկամները  
սիրէինք այնպէս ինչպէս ըրաւ Յիսուս, ան որ կրցաւ ըսել.  
«Որպէսզի դուք իրար սիրէք այնպէս ինչպէս որ ես ձեզ  
սիրեցի», ի՞նչ պիտի զգայինք զանոնք զրպարտութեանց  
և հալածանքի ենթարկուած տեսնելով մե՛ր պատճառովը:  
Ասիկա՛ է Յիսուսի գլխաւոր տառապանքներէն մէկը, և  
ասո՛ր կ'ակնարկէ յաճախ. «Զեղ դատարաններուն պիտի  
յանձնեն, իրենց ժողովարաններուն մէջ պիտի տանջեն  
ձեզ... և ատելութեան առարկայ պիտի ըլլաք ի՛մ անու-  
նովս» (Մատթ. Ժ. 17—22, Մարկ. Ժ. 19 եւն.): «Մարդիկ  
պիտի ատեն ձեզ, պիտի վանեն, պիտի նախատեն, և չար  
անուն մը պիտի հանեն ձեր վրայ՝ Մարդու Որդիին պատ-  
ճառով» (Ղուկ. Զ. 22): «Զեղ ժողովարաններէն պիտի  
վոնտեն, և պիտի գայ ժամանակ, որ ձեզ սպաննող ո եւ է  
մէկը Աստուծոյ պաշտօն մատուցած պիտի համարուի (Յովի.  
Ժ. 2): «Իրաւ է որ իմ խմած բաժակս պիտի խմէք, և  
իմ մկրտուելիք մկրտութիւնս պիտի մկրտուիք» (Մարկ. Ժ.  
39): Ուրեմն Յիսուս ո եւ է պատրանք չունէր այն զոհո-  
ղութեանց վրայ որուն պիտի ստիպուէին ենթարկուել իր  
բարեկամները, Աւետարանի քարոզութեան հետեւանօք:  
Կրնա՞նք երեւակայել թէ այս պատճառով ո՛րքան ծանր  
եեռ մը կար իր սրաին վրայ:

Տառապանքի այս բոլոր պատճառներուն վրայ աւել-  
ցնենք անխուսափելի առանձնուրիւնը իր կեանքին, որուն

դեմ պիտի պայմարեր Մարգու Որդին։ «Մեծ ըլլալ՝ չհասկըցուած ըլլալ է», ըսած է իմըրսըն։ Լեռ մը որքան բարձր ըլլայ, այնքան առանձինն է իր գագաթը՝ որ կը բարձրանայ շրջակայ բոլոր սարերէն վեր։ Ասիկա ճիշտ է աշխարհի մէջ մարդուս ունեցած բարձր դիրքերուն մէջ եւս։ Թէնինիսըն, Անգլիոյ նշանաւոր բանաստեղծը, վիքորիա թագուհին հետ ունեցած վերջին մէկ տեսակցութենէն ետքը կը դոչէր։ «Այսքան բարձր և առանձին ըլլալ։ ի՞նչ սոսկալի բան»։ Մտածենք թէ բարոյական ի՞նչ բարձրութեան և հետեւապէս ո՛րպիսի առանձնութեան մէջ ապրեցաւ Յիսուս։ Գեթսեմանիի պարտէզին տեսարանը խորհրդանիչն է իր կեանքին։ Պարտէզէն անդին կը տարածուի աշխարհ, հեռաւոր և հակակիր։ Դրան առջեւ կը կենայ աշակերտներու խմբակ մը, Յիսուսի համակիր, բայց սահմանափակ մտքով որ զինքը չեն հասկնար։ յետոյ, Տիրոջը քիչ մը աւելի մօտիկ և անոր յօյսերուն և պայքարներուն քիչ մը աւելի մատչելի՝ Պետրոս, Թակորոս և Յովհաննէս, ու վերջապէս պարտէզին խորը, ծառերուն տակ, նոյն ինքն Յիսուս, որ կը պայքարի Աստուծոյ հանդէպ։

«Ճակաւին շատ ըսելիքներ ունիմ ձեզի, բայց հիմա չէք հասկնար զանոնք»։ ասոնք են Յիսուսի խօսքերը՝ ի զուր փորձելէ ետքը որ աշակերտները զինքը հասկնան։ Ո՛րքան հառաչած պէտք է ըլլայ երկրաւոր բարեկամի մը ետեւէն, որ կարող ըլլար մտնել իր խոր հայեացքներուն մէջ և մասնակցիլ իր հոգեւոր փորձառութիւններուն։

Մեր մտքին մէջ ամփոփենք այն բեռերը որ ծանր կշուցին Փրկչին կեանքին վրայ։ Սմէն կարգի խոչընդոտներ որ հրեայ ժողովուրդին կողմէ կը հանուէին իր գործունէութեան դէմ, իբրեւ օժանդակ իր ընտրած մարդոց անբաւականութիւնը, զրպարտութիւններ և թշնամութիւններ որով կը դիմաւորուի իր փրկչական պաշտօնը, ստուգութիւնը իր խաչուելուն և իր բարեկամներուն սպասող հալածանքներուն, և վերջապէս իր հոգիին բացարձակ

առանձնութիւնը։ ձանչնալով մարդկային բնութիւնը, ի՞նչ ազգեցութեան կը կարծէք որ ենթարկուի ո եւ է մէկը երբ տրտմութեան և բեռի այսպիսի ծանրութիւն մը կուտակուի իր վրայ։ Յիսուսէն ուրիշ ո եւ է մէկը բախծոն, տիուր չպիտի՞ ըլլար։ Եւ սակայն ինչ որ ըսինք Յիսուսի ուրախութեան վրայ, իրական է և հակառակ կուտակուած այսքան տառապանքներու, իր ճառագայթող ուրախութիւնը երբե՛ք պարտուած չէ։ Զէ՞ր սպասուիր նաեւ որ այսպիսի պայմաններու մէջ մարդ անձկուրեան եւ վրդովումի մասնուի իր զործին մասին որ սպառնալիքի տակ է միշտ։ Արդ, Յիսուսի վատահութիւնը երբե՛ք տկարացած չէ։ Մարիամ Մագդաղինացիի իր ոտքերը թանկագին անուշահոտութեամբ մը օծելէն ետքը կը յայտարարէ թէ ռատիկա իր թաղումին ի նշան ըրաւ»։ և կ'աւելցնէ։ «Ըւր որ քարոզուի այս Աւետարանը, ամբողջ աշխարհի մէջ, պիտի խօսուի ասոր ըրածն ալ՝ այդ յիշատակին համար» (Մատթ. իջ. 12—13)։ Կրնա՞ք դիւրաւ երեւակայել մէկը որ կրէ Յիսուսի կրած տառապանքը, առանց դառնանալու կամ վհատելու։

Տքդ. ձէֆէրսըն այս նիւթին վրայ կը յիշէ Լորտ Ռանտոլի Զըրչիլի հետեւեալ բառերը զոր իր կնոջը զրած է 1891ին։ «Բայտ ամենայն հաւանականութեան, կեանքիս երկու երրորդը սահած անցած է, և չեմ ուզեր կեանքիս մնացած տարիները անցընել գլուխս պատին զարնելով։ Ո՛չ յարդանքի հանդիպեցայ, ո՛չ ներողամտութեան, ո՛չ երախտագիտութեան։ այլ մի՛այն ատելութեան, չարութեան և թշնամանքներու։ Յոզնած եմ և մահու չափ զզուած այս բոլորէն, և որոշած եմ որ ա՛լ չլսեմ քաղաքականութեան վրայ խօսուիլն իսկ»։

Բացարձակապէս մարդկային այս պոռթկումին առջեւ, խորհինք Քրիստոսի համբերութեան, անխախտ հաւատքին և անպարտելի բարեացակամութեան վրայ։ Զպիտի՞ սպասուէր որ արդար դատի մը համար այսքան տառապանք կրող մէկը քիչ մը խախտէր Աստուծոյ վրայ ունեցած հա-

ւատքին մէջ։ Փորձութիւնները մարդը կը մերկացնեն իր փոխառիկ հաւատքներէն և զինքը կը թողուն իր անձնական միջոցներուն մէջ։ Երջանիկ օրերուն կրնայ կանգուն մնալ իր շուրջը գտնուողներուն հասարակաց եղող հաւատքներով, և գոհացում գտնել կրօնքի արտաքին պաշտամունքներով։ բայց փորձութեան օրուան մէջ բոլոր արուեստական նեցուկները կ'իյնան, և իր զուտ անձնական հաւատքին վրայ միայն կրնայ վստահիլ։ Ուրախութիւնը «մեճք» կ'ըսէ, բայց ցաւը՝ «իս»։ Ուրախութիւնը կը զոչ։ «Պաշտեցէք ինծի յետ Յաւիտենականը, և բոլորս ալ փառաւուրենք իր անունը»։ բայց վիշտը կը հառաչէ։ «Աստուած իմ, հոգիս ընկառուած է իմ մէջօս։ Խորհեցէք այն բազմաթիւ մարդոց վրայ, որ երբ ինքինքնուն կը թողուին, կը գիտակցին թէ իրական հաւատք չունին։ կը տեսնէք Քրիստոսը որ կատարելապէս վստահ է Հօրը վրայ, և նոյն իսկ իր խաչելութեան չարչարանքներուն մէջ կ'ըսէ անոր։ «Հայր, քու ձեռքդ կ'աւանդեմ իմ հոգիս»։

Ի՞նչ կը խորհիք այսպիսի անձնաւորութեան մը վրայ + պէ՞տք է զարմանալ որ եկեղեցին անյալթելիօրէն յարած է Քրիստոսի, իրերեւ կենդանի իրականացումը Եսայիի երեսունեւերեքերորդ զլիսուն մարդարէութեանց։

#### ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1.— Յիշեցէք աչքառու օրինակներ Յիսուսի նոգեկան ուժին։

2.— Յաջողութիւնը քէ ձախողանքն է նկարագրի լաւագոյն փորձը։

3.— Յիսուսի դիւցազնական համբերութեան տեսիլը ի՞նչպէս կ'օգնէ մեզի՝ հասկնալու տառապանքի խորհուրդը։

4.— «Փորձութեան ժամանակ մարդ մինակ պէտք է պայքարի»։ Քննեցէք այս ասացուածքը, եւ խորհրդակցեցէք անոր վրայ։

#### Գ Լ Ո Ւ Խ Զ.

#### Ի Բ Ա Ն Կ Ե Ղ Ծ Ո Ւ Թ Ի Ի Ն Է

ԱՌՈՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

Վեցերորդ շաբաթ, առաջին օր

Եսայի իթ. 13—15, Սատր. ԺԵ. 7—9

Դիտեցէք որ վերոգրեալ հատուածը, որուն մէջ մարդարէն կը ձագէկ կեղծաւորութիւնը, Յիսուսի սիրելի պարսերութիւններէն մէկն է։ Աչքի առջեւ կը բերենք Յիսուսը, որ կը կարդայ զայն, կը խորհրդածէ անոր վրայ, և չզոհանալով ըմբռնելէ անոր պատմական իմաստը, կը ջանայ անոր բարոյական կիրարկումին՝ օրուան դէպքերու մէջ։

Այս շաբթու պիտի ուսումնասիլինք Յիսուսի զգացումները՝ անկեղծութեան և կեղծաւորութեան մասին, և պիտի խորհրդածինք այն նոր ձեւերուն վրայ զոր կը ստանան անոնք մեր սերունդին մէջ։ Դիւրին է մեղի դատապարտել վարիսեցիները, քանի որ մեռած են անոնք։ Բայց պիտի ստիպուինք սոսկալի պայքար մը մղել մէկ կողմ նետելու մարդոց կածիքը որ «Երեւոյրներուն միայն կը նայի», եւ շանալու արժանի հանդիսանալ Ասուծոյ գնահատութեան որ «սիրտերը կը քննէ»։

Վեցերորդ տաբար, Երկրորդ օր

Մատք. իգ. 5—10

Ներկայ հատուածին վրայ խորհրդածելով, փորձենք սահմանել այն կեղծաւորութիւնը որմէ կը խորչի Յիսուս։ Ասիկա չի կայանար փոյք չընելու մէջ իր կեանքին իրական մարդութեան եւ իրական օգտակարութեան, ցորչափ կարելի կ'ըլլայ պահպանել փայլուն կամ զոնէ յարգելի Երեւոյթները։ Թ՛րքան նոր, ժամանակակից է այս մեղքը։

Մէկը գրած է. — «Ոտքի կը կենայ՝ մէջքը կրօնաւորութեան գօտին կապած, յարգելիութեան զրահը հագած, ոտքերը անցուցած է ցուցամոլ մարդասիրութեան մը կօշիկը, գլխուն վրայ ունենալով պարծենկոտ և սնամէջ հայրենասիրութեան սաղաւարտը, ձախ ձեռքին մէջ յաջողութեան վահանը, աջ ձեռքին մէջ ուժի և ազդեցութեան սուրը. հզօր է դիմադրելու համար գէշ օրերուն, և կրնայ յաղթել ամէնուն՝ մնալով ոտքի վրայ»։ Բաղդատեցէք այս պատկերը սկզբնատիպին հետ որ նկարագրուած է Եփեսացւոց ուղղուած թուղթին Զ. Գլուխին մէջ (համար 10 և յաջորդները) որ ճշմարիտ պատկերն է Քրիստոսի։

Վեցերորդ տաբար, Երրորդ օր

Մատք. Զ. 2—6

Կեղծաւորութեան հիմը կը կազմէ արդար Երեւալու բաղձանքը, առանց պատրաս զնուելու վճարելու արդար բլլալու համար պէտք եղած արժեքը։ Կը սիրենք բարձր գիրք մը գրաւել մարդոց մտքին մէջ։ մեր ընթացքը կը կարգադրենք անոնց գնահատութեան վրայ, և մենք սորվեցանք թէ այս գնահատութիւնը կրնանք ձեռք բերել — զոնէ ժամանակի մը համար — հոգ տանելով երեւոյթներուն։ Ասոր համար է որ Յիսուս կ'ըսէ Ղուկասի Ժ.Զ. զլուխ

15 համարին մէջ. «Դուք էք որ արդար կը ցուցնէք ինք զինքնիդ մարդոց առջեւ, բայց Աստուած գիտէ ձեր սիրտերը»։ Անկեղծօրէն խոստովանեցէք թէ առիթներ եղած են որ գիտակցօրէն ծածկած էք ճշմարտութիւնը արտաքին երեւոյթի մը տակ, որպէս զի ձեռք բերէք գնահատութիւնը ձեր ընտանիքին, ձեր ծանօթներուն, ձեր եկեղեցիննուն և անոր հետ բաղդատեցէք ազնիւ ու պատուաբեր ընթացքը այն մարդուն, որուն վրայ՝ զինքը լաւագոյն կերպով ճանչցողները կրնան ըսել ինչ որ Սբըրճըն կ'ըսէր Կլատութընի համար։ «Ոչ մէկուն համար կրնանք ըսել թէ անսխալ է, բայց ի՞նչ անդորրութիւն է բացարձակապէս վստահ ըլլաւ մարդուն մը ուղղամտութեան»։

Վեցերորդ տաբար, Հորրորդ օր

Մատք. Ե. 13—16

Ի՞նչպէս կը բացատրէք Քրիստոսի խօսքերուն առերեւոյթ հակասութիւնը։ Մեզի կը պատուիրէ այնպէս մը ապրիլ որ մարդիկ կարենան տեսնել մեր բարի գործերը. յետոյ մեզ կը հրաւիր ողորմութիւն չընել մարդոց առջեւ։ Ասոր բացատրութիւնն այն չէ թէ երկու տեսակ կեղծաւորութիւն կայ. Սովորական է այն կեղծաւորութիւնը որ մարդու մզէ իր եղածէն լաւագոյն երեւալու։ Բայց դիտենք որ կան մարդիկ ալ որ կը հաւանին իրենց եղածէն նուազ բարի երեւալ։ Եթէ մարդ ծածուկ կերպով աշակերտ է Քրիստոսի, բայց կը մերժէ հրապարակաւ խոստովանիլ զայն և պաշտպանել անոր դատը. եթէ մարդոց այնպէս հաւատացնել կուտայ թէ լուրջ համոզումներ չունի, մինչ հակառակն է ծիշդը, կեղծաւոր վատութիւն մը չէ այդ։ Կեղծաւորութիւն է եղածէն աւելի գէշ ցուցնել ինքզինքը, որովհետեւ իւրաքանչիւր ոք պարտաւոր է պրժեցնել իր

ունեցածը, յայտնաբերել ինչ որ կայ լաւագոյն իր մէջ, թողուլ որ դուրսն ալ փայլին այն բաները զոր Աստուածներքնապէս կատարած է մեր մէջ:

Վեցերորդ շաբար, հինգերորդ օր

Մատք. Ե. 33—37

Խորհեցէք այն պատճառներուն վրայ որ առիթ կ'ըլլան լեզուի անկեղծութեան այս ներբողին: Մտածեցէք թէ ի՞նչ կարեւորութիւն ունին բառերը մեր զրացիին հետ լաւ հասկացողութեան համար: Ո՞րքան մեծ հարուած մը կը տրուի մեր վստահութեան, և յարածուն կասկածներ կը պաշարեն մեր հոգին, երբ կը զգանք թէ մէկը մեզ խարած է: Շատ մարդիկ կը նմանին սեպ ժայռի մը զոր կը ծածկէ խօսքերու հարթ մամուռը. և այն ատեն միայն կը զգանք թէ ո՞րքան կարծր է այդ ժայռը, երբ կ'իյնանք՝ սահելով մամուռին վրայ: Այսպիսի մարդիկ կը խզեն փոխադարձ վստահութեան կապերը որոնցմէ կախում ունի մարդ անուան արժանի ամէն մարդկային կեանք: Այսպիսին մեր գաւաճաններ են մարդկութեան:

Զեր անձին հանդէպ անհոգ զտնուած էք կեղծաւոր և խարէական խօսքեր ընելու. ընդհակառակին կ'ատէ՞ք սուտը, ինչպէս ըրաւ ձեր Տէրը, այնպէս որ ձեր բարեկամները զիտնան թէ կրնան բացարձակապէս վստահ ըլլալ ձեր խօսքին վրայ:

Վեցերորդ շաբար, վեցերորդ օր

Մատք. Զ. 16—18

Այս հատուածը, ինչպէս նաեւ նոյն զլիսուն նրդ համարը, ի յայտ չի բերեր Յիսուսի կեանքին ներքին գաղտնիքը: Ան շարունակական յարաբերութեան մէջ կ'ապրէր

«Հօրը հետ որ բոլոր գաղտնիքները կը տեսնէ»: Այս մտերիմ դատաւորին առջեւ կը բերէր զինքը վրդովող բոլոր խնդիրները. ո եւ է զործ չէր կրնար գոհ թողուլ զինքը, եթէ արժանի չէր զնահատութեանը այն Աստուծոյն որ սահիրտը կը նայի»: Միակ բան մը կրնար խաղաղեցնել զինքը. — Ասուծոյ հետ լաւ յարաբերութեան մէջ ըլլալ: Խորհեցէք բարձր արժէքին վրայ ծածուկ աղօթքին, որ միջոցն է մեզի՝ յայտնելու ինչ որ կեղծիք և սուտ զրսերեւոյթ մըն է մեր կեանքին մէջ, դժոոն ձգելու զմեզ մեր անձէն իսկ, և այս կերպով մեզի մղելու խոնարհելու Աստուծոյ կամքին առջեւ և վերջապէս մեզ ընելու ծշմարտապէս անկեղծ և ուղղամիտ մարդիկ: Կեղծիքը չի կրնար ո եւ է ծառայութիւն ընել մեզի Աստուծոյ առջեւ, և ասոր համար է որ բացարձակ անկեղծութիւն ձեռք ձգելու համար յաճախ ինքնպինիս կ'ենթարկենք ինքնամփոփման և աղօթքի փորձին:

Վեցերորդ շաբար, եօրներորդ օր

Մատք. Է. 15—21

Այս հատուածը կարդալով աղօթք մը կը բարձրանայ քնականաբար մեր մէջ. «Ո՞վ Աստուծած, իմ մէջս ստեղծէ մաքուր սիրտ մը և նոր հոգի մը»: — Ամէն մարդ կրնայ, ժամանակ ժամանակ և իր կամքին ձիգով կատարել անձնասիրութենէ զերծ զործ մը: Բայց մարդ կրնա՞յ իրապէս զերծ ըլլալ եսասիրութենէ, առանց շարունակ փոխակերպուելու իր հոգիին նորոգութեամբ: Յիսուս կը յայտարակ բեր բարձր զործերը կամ բարի խօսերը որ բնականուն չեն բղիսիր մեր սրտին խորեն, վաւերական բարութիւնները չեն»: Այս պատճառով է որ Պօղոս առաքեալ կը գոչէ. «Եթէ բոլոր ինչքերս աղքատներուն բաժնեմ, եթէ սէր չունենամ, ատիկա ոչ մէկ օգուտ ունի ինձ»: Ով որ կ'ընդունի արդար և անկեղծ կեանքի մը իտէալը իր էութեան և իր արտայայտութիւններուն մէջ, անհրաժեշտորէն պէտք է

Աստուծոյ դառնայ: Ծառ մը պիտի կրնա՞ր զօրաւոր և առողջ ըլլալ առանց հովէն քաղելու իր աճումին անհրաժեշտ ուժերը. նոյնն է մարդուն համար որ անօգուտ փորձ մը պիտի ընէր բարի ըլլալու, առանց ընդունելու Աստուծոյ հոգիին օգնութիւնը:

### ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Զ. ՇԱԲԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Նախորդ զլիսուն մէջ տեսանք թէ Քրիստոս ինչե՛ր կը բեց իր դատին հաւատարիմ գտնուելուն համար. միայն ասիկա պիտի բաւէր հաստատելու իր բացարձակ անկեղծութիւնը: Զախորդութիւնը դժնդակ փորձի մը կ'ենթարկէ մեր անշահախնդրութիւնը, մասնաւորաբար երբ խնդիրը կը դառնայ դատի մը վրայ որ մարդկօրէն խօսելով, քիչ հաւանականութիւն ունի յաջողութեան: Բայց Յիսուս ամուր և անդրդուելի մնաց այն պահուն երբ միայն բացարձակ անձնուիրութիւն մը իր պարտքին հանդէպ՝ կրնար ներշնչալ զայն: Յիսուսի անկեղծութիւնը աւելի՛ բան մըն է քան անվերապահ նուիրում մը ընդգրկուած դատին. ատիկա առաքինութիւնն է իր ամբողջ կեանքին թափանցած: Կարդ մը առաքինութիւններ անջատ ծաղիկներ են որ կը գեղեցկացնեն հոգեւոր բնանկարը: Աւրիշներ կը նմանին մթնոլորտին որ յատկութիւնն ունի ծաղկեցնելու բոլոր միւս առաքինութիւնները: Անկեղծութիւնը Յիսուսի հոգեւոր մթնոլորտն եղաւ:

Ոչ մէկ բան ճիշտ կը հնչէ մարդու մը կեանքին մէջ որ ի բնէ անկեղծ չէ, որովհեաւ ստախօսութիւնը հիմնական մեղք մըն է: Մեղմէ ոչ մէկը իրապէս չի տեսներ իր մերձաւորը: Մենք անտեսանելի անձնաւորութիւններ ենք մարմինի մը մէջ ծածկուած, և ինքզինքնիս կը յայտնենք ուրիշներուն՝ խօսքով, նայուածքով և շար-

ժումներով միայն: Ով որ կը ստէ, կեղծ նշան մը կը պարզէ գիտակցօրէն. անվստահութիւն կը ներշնչէ այն բոլոր նշաններուն վրայ, զորս պիտի կրնար պարզել աւելի վերջը, և կը կազմալուծէ դրութիւնը փոխադարձ վստահութեան որուն վրայ կը հաստատուի մարդկային կեանքը: Եթէ ստուգիւ ստախօս մըն է, այսինքն երբ ստախօսութիւնը իր բնաւորութեան մաս կը կազմէ, այդ սուտը կը խեղդէ իր մէջ առաքինութեան ամէն կարելիութիւն: Ցիսուս յստակօրէն կը յայտնէ իր զաղափարը այս մասին, սա կերպով տալով սատանային սահմանը. «Երբ սուտ կը խօսի, իր էութենէն կը խօսի, որովհեաւ ստախօս է և սուտին հայրը» (Յովի. Բ. 44):

Ցիսուսի խոր յարումը ճշմարտութեան, և իր ատելութիւնը՝ ուեւ է կերպով իրաւախօն ըլլալու սուտին հետ, ի յայտ եկաւ այնպիսի առիթներու մէջ ուր սովորական մարդիկ սաստիկ պիտի փորձուէին կեղծիքի դիմելու:

Տեսէք Յիսուսը Պիղատոսի ատեանին մէջ, ի ներկայութեան շարմայեցի դատաւորին որ նպաստաւոր տրաւագրութիւններ ունի իրեն հանդեպ, մինչ դիւրը՝ խելմանը բարձրադարձակ կը պահանջէ Յիսուսի խաչուիլը: Ինքզինքնիդ անոր տեղը գրէք. խորհեցէք թէ այսպիսի պարագաներու մէջ ո՛րքան չքմեղացուցիչ պարագաներ պիտի կրնար գտնել մարդ՝ սուտ մը արդարացնելու համար: Ո՛րքան դիւրին էր Յիսուսի համար՝ տարտամ և ոչ-վտանգաւոր պատասխաններ տալ, որ կարող ըլլային մեղմացնել Պիղատոսը և ձեռքբերել իր աղատումը: Ընդհակառակն ի՞նչ համարձակութեամբ Յիսուս կը յայտնէ իր նողկանքը սուտէն, յայտնելով թէ ինք է Քրիստոսը, և սա քաջարի հաւատումը կ'ընէ: «Դուն կ'ըսնի թէ ես թագաւոր եմ, ասոր համար ծնած եմ արդէն, և աշխարհ եկոծ եմ վկայելու ճշմարտութեան համար» (Յովի. Ժ. 27): Ան չուզեց ստել, նոյն խոկանքի չարչարանեն ազատաւելու համար: Իր արաւամարհանքը սուտին — նոյն խոկանքի այն սուտին զոր տագնապալի պարզ:

րադաներ արդարացնել կը թուին — կը յայտնուի նաև այն յանդիմանական նայուածքով զոր ուղեց Պետրոսի, այս աշակերտին զինքը ուրանալէն ետքը (Ղուկ. ԻԲ. 55—62): Թրիստոսի դատուիլն ու խաչուիլը կը ներկայացնեն մէկը այն սոսկալի փորձերէն որուն կարելի ըլլար ենթարկել մարդու մը անկեղծութիւնը: Տեսնելով Յիսուսի վարմունքը՝ չափազանցութիւն ըրած կ'ըլլանք յայտարարելով թէ երեւակայելի ո եւ է պարագայի մէջ ան չպիտի կրնար խարիլ ո եւ է մէկը:

Այս բացարձակ ուղղամտութիւնը կը գտնենք իր յարաբերութեանց մէջ Հրեաներու զլսաւորներուն հետ: Եթէ խորհինք Յիսուսի ջերմ բաղձանքին վրայ՝ տեսնելու ժողովրդեան ընդունիլը աստուածային յայտնութիւնը և անոր սկզբունքները թափանցել տալու ընկերային և անհատական կեանքի մէջ, անմիջապէս կ'ըմբռնենք թէ անոր համար ո՛րքան մեծ պէտք է ըլլար փորձութիւնը՝ խոյս տալու վէճերէ այս ազդեցիկ մարդոց հետ: Եթէ կարենար իր կողմը շահիլ Ռաբբիները, կամ համոզել որ չէզոք մնան, ո՛րքան դիւրին պիտի ըլլար իր գործը, և Աւետարանը ո՛րքան արագօրէն պիտի տարածուէր ժողովուրդին մէջ: Ռաբբիները կարգ մը նախապաշարումներ կը սնուցանէին: Յիսուս պիտի կրնար իր խօսքերը քողարկել այնպիսի ձեւով մը որ անոնց հետ ընդհարում չունենար: Փարիսեցիներն և Սպալվեցիները նկարագրի որոշ տկարութիւններ և մոլութիւններ ունէին. Յիսուս կրնար անոնց հետ խօսիլ ուրիշ նիւթերու վրայ: Եւ ասոր համար կազմ և պատրաստ պատճառ մը ունէր արդարացուցիչ, այն թէ իր կատարած գործին օգուտը խոնեմութիւն կը պահանջէր: Ընդհակառակն իր հաստատուն սովորութիւնն էր ըսել ճշմարտութիւնը մերկապարանոց, առանց հոգ ընելու թէ այս կամ այն անձերը կը թշնամանուին, Խօսելով այնպիսի մարդոց որ չափազանց արժէք մը կ'ընծայէին կրօնական արարողութեանց և կ'անտեսէին ներքին իրականութիւնները,

կը յայտարարէ անոնց թէ իրենց կրօնքը կեղծիք է միայն (Ղուկ. ԺԱ. 42): Կը յարձակի անձուկ նախապաշարումներուն վրայ՝ շաբաթը սուրբ պահելու մասին, այդ կերպով իր վրայ հրաւիրելով կատաղի ատելութիւնը Փարիսեցիներուն և Հերովդիանոսեաններուն որ կ'ուզէին զինք սպաննել (Մարկ. Գ. 6): Իր խօսքերը հարուստներուն կ'ուզզէր այնքան հատու շեշտերով որ «Փարիսեցիները որ արձաթասէր էին, մտիկ կ'ընէին այս բոլորը և կը ծաղրէին զայն» (Ղուկ. ԺԶ. 14): Վերջապէ՛ս երբ պէտք կը տեսնէ դիմակազերծ ընել խստասիրտ կեղծաւորութիւնը, ո եւ է խոհեմութիւն չի չափաւորեր իր խօսքերը: Ավ որ կը հետեւի Յիսուսի՝ անոր կատարած քաջարի գործին մէջ, չի կրնար զերծ մնալ այն տպաւորութեան քէ բացարձակ անկեղծութիւն է ան. ոչինչ կրնար վախցել զայն, կամ հրապուրել. Երբեք չէր հաւանիր ստախօսութեան, նոյն իսկ երեք բարիք յառաջ զար անկի:

Այս բացարձակ ուղղամտութեան աւելի՛ աշքառու ուրիշ մէկ արտայայտութիւնը կ'ընծայուի մեզի իր ընթացքով զոր կ'ունենար անոնց հանդէպ որ կը փափաքէին իրեն աշակերտ ըլլար: Աւետարաններուն մէջ շատ անգամներ կը տեսնենք թէ Յիսուս ո՛րքան կը բաղձար հետեւողներ ունենալ, և ո՛րքան ուրտիս կ'ըլլար երբ ո եւ է մէկը տրամադիր կ'երեւար հաւատարմօրէն հետեւելու իր դատին: Այսպէս կ'ըլլար, օր համար, երբ Զաքէոս զլուումի զգացումներ կը յայտնէ (Ղուկ. ԺԹ. 2 եւն.), և երբ հեթանոսներ՝ Փիլիպպոսի միջնորդութեամբ՝ կը փափաքէին զինք տեսնել (Յովի. ԺԲ. 20—33): Ասոր հակառակ, կը տեսնենք թէ ո՛րքան կը տրամէր երբ նոր գարձի մը յոյսը խոյս կուտար իրմէ, ինչպէս հարուստ երիտասարդին պարագային մէջ, որ հրաժարեցաւ Յիսուսի հետեւելու համար անհրաժեշտ գործողութեանէն (Ղուկ. ԺԲ. 22—24). Մեծ պէտք ունենար ածակերտներու, եւ հազուագիւտ եին անոնք որ ինքոյնենին պատրաստ կը ցորցնեին օժանդակելու անոր՝ իր կատարած գործին մէջ: Եւ սակայն, երբ դպիր մը կ'ըսէ իրեն. «Վարդա-

պետ, քեզի պիտի հետեւիմ ուր որ երթաս» , Յիսուս առանց վարանելու կը պատասխանէ . «Աղուէսները իրենց որջը ունին, և երկինքի թուշունները իրենց բոյները . բայց Որդին Մարդոյ իր գլուխը դնելու տեղ չունի» (Մատք. Ը. 19—20): Զէր ուղեր այնպիսի աշակերտ մը որ պատրանքներով օրորուի, և յստակորէն կը հասկցնէր թէ ի՞նչ էին իր պաշտօնին ենթարկուելիք պատահարներն և դժուարութիւնները: Այն պահուն որ իր ժողովրդականութեան բարձրագոյն կէտին վրայ կը գտնուէր, և «քաղմութիւն մը կը հետեւէր իրեն», դառնալով իր մարդոցը՝ ըսաւ անոնց . «Եթէ մէկը ինծի կուգայ և չ'ատեր իր հայրը, իր մայրը, կինը, զաւակները, եղբայրները և քոյրերը, և նոյն իսկ իր անձը, չի կրնար իմ աշակերտա ըլլալ» (Ղուկ. ԺԴ. 26—27): Խորհեցէք թէ այսպիսի յայտարարութիւն մը ի՞նչպիսի սէր մը կը ցուցնէ ճշմարտութեան: Ան կը ներկայացնէ մէկը մեծագոյն զոհաբերումներէն զորս կատարած է Յիսուս . որովհետեւ Յովհաննէս մեզի կը պատմէ . թէ ատիկէ վերջը շատ մարդիկ հեռացան իրմէ, վախնալով այն զրկումներէն որոնց պիտի ենթարկուէին իրենց հաւատքին հետեւանօք . այնպէս որ երբ վերջապէս Յիսուս մինակ մնաց տասներկուներուն հետ, հարցուց անոնց . «Դուք ալ կ'ուղեք մեկնիլ» (Յովհ. Զ. 67—68): Ինչ որ ալ ըլլար, նշմարտութիւնը կ'ըսէր, ի հարկին յայտնելով իր ապագայ հետեւորդներուն՝ այն վտանգները որ անոնց կը սպասէին: Կարդացէք նախորդ գլուխին մէջ այն հատուածները ուր Յիսուս արդէն իսկ նուազած իր աշակերտներու խմբակին կ'աղդարարէ իրենց սպառնացող հալածանքները: Կը զգաս թէ որոշած է ան՝ ոչ մէկը սխալանքի մէջ ձգել իր լոռութեամբը, թէեւ վտանգի ենթարկուի իր գործին յաջողութիւնը և իրեններն սկսին լքել զինքը: Զափենք, եթէ կրնանք, թէ այսպիսի վարժունք մը ի՞նչ մեծ սարսափ կը նշանակէ սուտէն:

Բայց անուղղամիտ ըլլալու ամէնէն նուրբ ձեւը՝ ուրիշները խարելու գիտակից կամքը չէ . այլ՝ լաւ եւս թողուն

է որ արտաքին ձեւերու և երեւոյթներու սէրը՝ ներքին և ձշմարիտ կեանքին տեղը բռնէ մեր մէջ: Սուտ չխօսիլ բընաւ, անշուշտ բան մըն է. բայց ուրիշ աւելի՛ խորունկ բան մըն է անկեղծ ըլլալ: Առո՛ր վրայ կը խորհի Յիսուս, երբ կ'ըսէ . «Դուք կեղծաւորներուն պէս պիտի չըլլաք» (Մատք. Զ. 5): Արուեստակեալ կեանքին՝ որ արդիւնքին հետամտութիւնը կը փնտոէ փոխանակ ներքին իրականութեան, Յիսուս կը հակագրէ պարզ և ինքնաբուխ անկեղծութիւնը: Այս մտածումով պէտք է կարդալ Լերան Քարոզը, որ երբեք օրինագիրք մը չէ նոր սկզբունքներու՝ Յիսուսի կողմէ տրուած, այլ յայտնութիւն մըն է անոր ներքին կեանքին: Յիսուս մեզի կը սորվեցնէ թէ իր ընկերներուն դէմ յայտնի թշնամութենէ զգուշանալը կրնայ կեղծիք ըլլալ, և թէ ինք սրտի խորէն անկեղծ և գործօն սէր մը կը պահանջէ (Մատք. Զ. 21—26): Կը ցուցնէ նաեւ մեզի թէ մարդ կըրնայ իր կամքին վրայ ստիպում ընելով ետ կենալ «եւ է անմաքուր գործէ, բայց միակ մաքրութիւնը որ արժէք ունի իր աչքին, ներքին մաքրութիւնն է և անարատ մտածում մը» (Մատք. Յ. 27—28), թէ ճշմարտութեան յարգանքը կրնայ մակերեւութային ըլլալ, տրուած երդումներու տառական կատարումը միայն, բայց ինք՝ Յիսուս՝ գոհ կրնայ մնալ թափանցիկ անբժութեան կեանքէ մը միայն, որ ճշշմարիտ է իր ամենափոքր արտայայտութեանց մէջ: Յիսուս կը ցուցնէ մեզի տակաւին թէ մեր բարեգործութիւնը ցուցամոլութիւն մըն է — և այս բարեգործութիւնը իրեն արհամարհանք կը պատճառէ — եթէ այդ բարեգործութիւնը յառաջ չի գար մարդոց հանդէպ ճշմարիտ հոգածութենէ մը, և հաճոյք չ'զգար ծածուկ եղած ծառայութիւններէ (Մատք. Զ. 1—4): Աղօթքն անզամ, կ'ըսէ մեզի Յիսուս, կրնայ ցուցադրութիւնը ըլլալ բարեպաշտութեան մը որ մարդոց գովեստը կը փնտոէ: Հստ Յիսուսի, աղօթքը մարդը Աստուծոյ միացնող աներեւոյթ կապն է, և մարդոց աչքէն հեռու ծածուկ տեղերու մէջ է որ անոր կը հաղորդէ

իր ամենաթանկաղին կորովը ու քաջութիւնը (Մատք. Զ. 5—6): Յիսուս կը խորհի նաեւ թէ կրօնական պարտականութեանց կատարումը, ինչպէս ծոմը, կ'ըլլան յաճախ մեքենական, զուրկ հոգեւոր ո եւ է արժէքէ՝ ընդհակառակն իրեն համար կրօնական կեանքը խորունկ փորձառութիւն մըն է և իր հոգիին զուտ հաղորդակցութիւնը Ս.ստուծոյ հետ (Մարք. Զ. 16—18): Աերան քարոզը, որ իրաւամբ Քրիստոսի ամէնէն յատկանշական քարոզը նկատուած է, յայտնութիւնն է կեանքի մը, որուն տիրապետող կիրքն է ճշմարտութիւնը: Յիսուս՝ մանուկը կը նկատէ կատարեալ խորհրդանիը անսնենգ և ինքնարուխ անկեղծութեան, և զայն իրեւ օրինակ կ'ընծայէ իր աշակերտներուն (Մարկ. Փ. 16):

Եթէ տարրալուծենք ճշմարտութեան սէրը՝ Յիսուսի կատարած գործերուն և խօսքերուն մէջ, երկու տարրեր կը գտնենք հռն: Առաջինն է իր անձին յարգանքը: Մենիք ամենիս ալ կը սիրենք վայելի մեր բնիկերին յարգանիք. բայց Յիսուսի նկարագիրը կը բելադրէ մեզի՝ աւելի՝ բարձր ձրգում մը ունենալ. ներենապէս այնպէս ըլլալ որ կարենանք ունենալ մեր անձին յարգանքը. Աշակերտ մը որ խարդախութիւն կ'ընէ իր դասը արտասանած ատեն, կամ քննութեան պահուն, կրնայ բարձր նիշ մը առնել, բայց չի կը ռնար ինքզինքը յարգել: Գրող մը որ ուրիշի մը գործէն բանագողութիւն կ'ընէ, և կը ստանայ ժողովրդեան խանդավառ ծափերը, զիտակից է թէ ուրիշներու աչքին փոշի կը նետէ, և չի կրնար ինքզինքին վրայ հիանալ: Ապրիլ իր անձին յարդանքը վայելելու կերպով, կը նշանակէ ապրիլ բացարձակ անկեղծութեան մթնոլորտի մը մէջ:

Թո՛ղ ամէն մարդ ինքզինքը քննէ, և ինքզինքին հարցընէ թէ կեանքին մէջ քանի՝ առիթներով «լսողմտօրէն ջանացած է, ոչ թէ մեղքէն փախչելու, այլ զայն զաղտնի պահելու»:

Շատ մարդիկ պատույ ինդիր կ'ընեն խոյս տալ իրենց շուրջը գտնուողներու պարսաւին ենթարկուելէ, կամ աւե-

լի դրական կերպով խօսելով՝ ստանալ անոնց գովեստը: Այսպիսի չարժապիթ մը անշուշտ մեծ ազդակ մըն է բարոյական կեանքի բայց ձեզ անխուսափելիօրէն կը մղէ անուղղամտութեան, եթէ իր հիմին մէջ չունի աւելի աղնիւ ձգտում մը.՝ Ապրիլ այն կերպով որ երբեք կարմրելիք բան մը չունենանք մեր անձին մասին, մեր ըրածին և խորհածին մասին՝ երբ հեռու ենք ամէնուն աչքէն: Ռուքին կը պատմէ թէ վենետիկեան եկեղեցիի մը խորը անգամ մը երեւան հանեց գուքսի մը արձաննը: Արձանին ժողովրդեան կողմը գարձած մասը հիանալի կերպով չինուած էր, մինչ պատին կողմը գտնուած մասը անտաշ վիճակի մէջ մնացած էր: «Այս խարուսիկ կոթողը, կ'ըսէ Ռուքին, գոնէ ստուգապատում էր ինքնին, իրեւ վկայութիւն մը քանդակագործին նկարագրին. որովհետեւ — այս է հիմնական կէտը — այդ մարդը 1487ին արտաքսուեցաւ Վենետիկէն, կեղծարարութեան համար»: Այս մանրագէպը կը մղէ մեզի հաստատել թէ մարդու մը բարոյական անկումը ընդհանրապէս իրեն մեկնալիւ ունի իր անձին հանդէս յարգանք չունենալը, այսինքն ներքին անկեղծութեան պակասը:

Գանք այժմ Յիսուսի նկարագրին: Ան իր հոգեկան ձիրքը կը ցուցնէ մեզի՝ այն արհամարհանքին մէջ զոր կ'ունենայ իրենց ողորմութիւնը մարդոց առջեւ ընողներու մասին (Մատք. Զ. 1), և կամ երբ կ'ըսէ Փարիսեցիներուն. «Մարդոց առջեւ արդար կ'ուղէք երեւալ, բայց Ս.ստուած գիտէ ձեր սիրտերը» (Ղուկ. Փ. 15), կամ երբ կը յայտարարէ թէ մարդկային կեանքի բոլոր չարիքները՝ իրենց աղբիւր ունին սրտի թաքուն մտածումները և ոչ թէ արտաքին ձեւերու անձիշտ հետեւողութիւնը (Մատք. Փ. 19—20), և կամ երբ կը պնդէ թէ մարդ պէտք է մաքրագործէ իր ներքին կեանքը, իրապէս բարի ըլլալ կարենալէ առաջ (Մատք. Փ. 34—35): Յիսուս անկեղծ էր անով որ կ'ընդունէր այն մտածումները միայն, կը սնուցանէր այնպիսի փառասիրութիւններ միայն, կամ այնպիսի զգացում-

ներ, որոնց համար երբեք կարմրելիք բան մը չուներ իր անձին հանդեպ:

Միւս տարրը որ Յիսուսի անկեղծութեան հիմքին մէջ կը գտնուի, կը յայտնուի անոր սա՛ խօսքով. «Հայրը որ կը տեսնէ ի ծածուկ»: Մենք գրեթէ ամենքս ալ ուշաղիր ենք հանրային կարծիքին: Ան կ'ապրէր զիտակցութեանը մէջ կերպով մը տիեզերքին կողմէ ընծայուած գնահատութեան, և այս ներդաշնակութեան զգացումին պէտք ունէր ամէն բանէ առաջ: Ա. Գրական գեղեցիկ բացարութեան համեմատ, «Աստուծոյ նայուածքին տակ կ'ապրէր»: Արդ, ով որ իր բոլո՛ր մտածումները, բոլո՛ր ծրագիրները, սրտին բոլո՛ր շարժումները կը յանձնէ «ի ծածուկ տեսնող Հօրը» դատաստանին, անկեղծ և ճշմարիտ ըլլալէ տարբեր բան մը չի կրնար ըլլալ: Մեզմէ շատերը կը նմանին անտառներու մէջ գտնուած ժայռաքարերուն, որոնք ծածկուած են հաճոյատեսիլ մազլցիկ տունկերով. բայց դարձուցէք այդ քարը, ի՞նչ սոսկալի իրարանցում մը պիտի տեսնէք զազրելի զեռուններու որ կը փախչին դէպ իրենց ծակը: Ա.տիկա խորհրդանիշը չէ թէննիսընի սա մտածումին:

«Կը բաղձա՞նը իրապէս որ մեր մեռելները

Միւս մեր բովը մնան:

Չունի՞նք անոնցմէ ծածկելիք զձնուրիւն մը,

Տգեղուրիւն մը զոր կը դողանք բողազերծ ընել»:

Թէ Աստուծ կը քննէ մեր սրտին խորերը, ասիկա պարզ կարելիութիւն մը չէ, ինչպէս մեռելներու անմիջական ներկայութիւնը, այլ շատ ստոյդ իրողութիւն մը:

Իր ընկերին հետ խաղաղութեամբ ապրիլ, ասիկա կը ընայ անկեղծութեան ապացոյց մը ըլլալ. իր անձին հետ խաղաղ ըլլալ, ասիկա արդէն իսկ կ'ենթաղրէ բարոյական աւելի բարձր մակարդակ մը. իսկ հաշտ ըլլալ Աստուծոյ հետ, կը նշանակէ կեանքի բացարձակ մաքրութիւն մը: Նեղութիւն յանձն առա՞ծ ենք երբեք մեր կեանքը չափել այս

չափով: Առաւելապէս տրամադիր չե՞նք ինքինքնիս պահելու ճիշտ ու ճիշտ ընկերային պատասխանատութեանց սահմանին մէջ; և գոհանալու ատով: Խորհեցէք այն մարդուն վրայ, որ հանգիստ նոտած իր սենեակին մէջ՝ ուր ոչ մէկ օրէնք կրնայ հասնիլ իրեն և շուայտութեան ո եւ է աղմուկ չարձագանդեր, ինքզինքը յանձնէ ա'յնպիսի մտածումներու, և հաճոյքով հետեւի ա'յնպիսի ընթերցումներու որոնք իր գինովցած հոգին թաւալեն մէկ մոլութենէն միւսին մէջ, և երեւակայութեամբ զգայ այն բոլորը զոր ամէնէն զեղիս և ցոփ մարդիկ կը զգան իրենց ամենաբուռն շուայտութեան պահերուն մէջ: Խորհեցէք թէ ո՛քան մարդիկ, ըլլա՛յ խաղի մէջ, ըլլա՛յ զործի ասպարէզին մէջ, հազիւ երկու մատ հեռու կը գտնուին նենգութենէ և խարգախութիւնէ: Ո՛քան մարդիկ ճիշտ քովիկէն կ'անցնին պատասխանատութեան կանգնած պատուարներուն, և ընչաքաղց նայուածք մը կը նետեն ատոնցմէ անդին, բաղաձալով քաջութիւնը ունենալ սահմանազիծն անդին անցնելու: Շատ մարդոց ամբողջ արժէքը կը կայանայ իրենց համարձակութիւն ունեցածէն աւելի չար ըլլալուն մէջ, ու մենք ամէնքս ստիպուած ենք խոստովանիլ որ, թէ՝ իր անձին յարգանքին և թէ «ի ծածուկ տեսնող Աստուծոյց հանգէպ, մեր ներքին կեանքի քննութիւնը ոչինչի կը վերածէ մեր արժանապատութիւնը և ամօթով կը լեցնէ մեղի:

Հոս է Յիսուսի կեանքին հրաշալիքը: Ան բոպէ մը իսկ չունեցաւ շիկնելու Աստուծոյ առջեւ: «Ա.տիկա է իմ սիրելի Որդիս որուն ես հաճեցայ». այս եղաւ Աստուծոյ վկայութիւնը իրեն մասին: «Ես միշտ կը կատարեմ ինչ որ հաճելի է անոր» կրնար ըսել Յիսուս, գիտակից ստուգիւ որդիկան իր յարաբերութեան Աստուծոյ հետ: Մէկ խօսքով Քրիստոսի փառքը կը կազմէ իր կեանքին անարատ սրբութիւնը:

Հետեւապէս, Յիսուսի անկեղծութիւնը էապէս երկու

տարր կը պարունակէ : Ան ո եւ է պարագայի մէջ չխաբեց  
ո եւ է մէկը՝ իր կեանքը փրկելու, իր ստանձնած գործը  
զլուխ հանելու և կամ իրեն հետեւորդներ գտնելու համար :  
Այնքան խստապահանջ էր իր ներքին կեանքին հանդէպ,  
որ երեք պէտք չունեցաւ ինքզինքէն փախչելու կամ իր  
Հօրը նայուածքէն խուսափելու: Նկարագրի ի՞նչ բարձրու-  
թիւն հարկ է ունենալ, ոչ միայն այդպիսի իտէալի մը  
նուիրուելու, այլեւ աշխարհը համոզելու համար թէ այդ  
իտէալը ձեռք բերուած է իրապէս :

Այս բացարձակ անկեղծութեան ազգեցութիւնը Յիսու-  
սի հանդէպ մեր զգացումին վրայ՝ յայտնապէս կը տեսնուի:  
Երբ կը յայտարարէ թէ միակ կապ մը զինք կը միացնէ  
Աստուծոյ, թէ Ի՞նք միայն կը ճանչնայ ամբողջ ձմարտու-  
թիւնը անոր մասին և կրնայ սորվեցնել մեզի, եղած յայտ-  
նութեան մասին մեր վստահութեան հիմը կը կազմէ Յայտ-  
նողին անկեղծութիւնը: Թէ Յիսուսի բերած աստուածային  
ձմարտութիւնը կը հիմնուի ապրուած, իրական և արժա-  
նահաւատ փորձառութեան մը վրայ, ատոր հզօր ապացոյցը  
կը տեսնենք անոր հոգիին մաքրութեան և բացարձակ ան-  
կեղծութեան մէջ: «Եթէ ըսեմ թէ չեմ գիտեր զայն», կ'ը-  
սէր փարիսեցիներուն, «Ճեզ նման ստախօս պիտի ըլլամ»  
(Ցովի. Բ. 55):

#### ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1.— Մտածումի մաքրութիւնը անհրաժեշտ հիմը չէ  
նշմարիս քիսունեական կեանքի. ի՞նչ եղած է այս մասին  
Յիսուսի տուած օրինակը:

2.— Ի՞նչպէս հաջտեցնել ձեւականութեան յարգանքը  
անկեղծութեան հետ: Հարկ չէ անհրաժեշտ կարեւորու-  
թիւնը բնծայել այս վերջինին:

3.— Սուտը կրնա՞յ բնաւ արդարանալ:

#### Գ. Լ. Ռ Խ Խ Ե.

ՅԻՍՈՒԻՍԻ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ԻՐ ԱՆՁԻՆ ԻՇԽԵԼՈՒ

ԱՌՈՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

Եօքներորդ շաբաթ, առաջին օր

Եքր. Բ. 17—18, Գ. 15—16

Այս հատուածները կը սորվեցնեն մեզի որ եթէ Քրիս-  
տոսի նկարագիրը պէտք է կենսական նշանակութիւն մը  
ունենայ մեզի համար, եթէ կ'ուզենք անոր նայիլ իրեւ  
մեր իտէալին, և ընդունիլ իր Հոգին որ զմեզ իրեն նման  
պիտի ընէ, անհրաժեշտ է որ փորձառութիւնը ունենանք  
բարոյական պայքարի: Մենք չենք կրնար հասկնալ ու՝ մա-  
նաւանդ՝ մեզի տիպար առնել նկարագիր մը որ քրծուած  
ձութեան, օտար պիտի ըլլար մեր բարոյական կեանքին:  
Զանանք այս շաբթութափանցել այն իրողութեան թէ  
Յիսուս «ամէն բանի մէջ փորձուեցաւ ճիշտ մեզի պէս»:  
Ուրախութիւնը այն ատեն արժէք ունի երբ յաղթանակ  
մըն է ան՝ վհատութեան վրայ տարուած: վեհանձնութիւնը  
այն ատեն բարձր արժանիք մը կ'ըլլայ, երբ դիւցազնա-  
կան ճիզ մըն է վրէժիսնդրութենէն փորձուած հոգիի մը.  
հաւատարմութիւնը այն ատեն միայն արժանիք մը կ'ըլլայ,

երբ մարդ փորձութիւնը կ'ունենայ ո եւ է դատէ մը դասաւ-  
լքուելու . ուրեմն, երբ ներքին պայքարներու հնթար-  
կուած կը զգանք ինքզինքնիս, յիշենք թէ վարդապետին  
նկարադիրը որքան ալ մեծ էր, ատիկա արդիւնքն էր նը-  
ւազ աղնիւ տարրերու դէմ կորովի պայքարի մը :

Եօրներորդ ժաքար, Երկրորդ օր

Ղուկ. Դ. 1—8

Յիսուսի բարոյական պայքարի պատմութեան մեկնու-  
թիւնը նիւթը պիտի ըլլայ մեր այս շաբթուան ուսումնա-  
սիրութեան: Դիտեցէք այսօր թէ, ո՛քան յստակօրէն կը  
ցուցուին մեզի ճնշիչ փորձութիւնները որ կատարուեցան  
Յիսուսի վրայ: Մեծ հոգիները չե՞ն որ միշտ աւելի հզօրա-  
պէս կ'ենթարկուին փորձութեան: Աւստրալիոյ մացառուտ-  
ներուն մէջ ապրող մարդ մը կընա՞ք խորհիլ որ կասկածն  
իսկ ունենայ այն պայքարներուն զորս մղել հարկադրուած  
էր Մովսէս, եգիպտոսի արքունիքին հաճոյքները լքելով՝  
անապատին մէջ թողուելու համար Աստուծոյ ժողովուրդին  
հետ: Մովսէսի կաղապարին վրայ ձուլուած ըլլալու է, են-  
քարկուելու համար անոր կրած փորձութեանց: Գաւար մը  
զուրի մէջ փորորիկ չի կրնար ծագիլ: Այս պատճառով է որ  
կեանքին մէջ ներքին մեծ պայքարներ մղելու չսափուած  
մէկը՝ երբ իր խաղաղ առաքինութիւնը կը ցուցադրէ, աւե-  
լի՛ իր փոքրոգութիւնն է որ ի յայտ կը բերէ քան թէ բա-  
րոյական մեծութիւնը: Փորձութիւնը անպատուութիւն չէ,  
անիկա անանջատ մասը կը կազմէ բարիին և արդարութեան  
համար մղուած պայքարին: Յիսուս իր անձին մէջ ունենա-  
լով հնարաւոր մեծագոյն ուժերը և մեծագոյն կարելիու-  
թիւնները, անհրաժեշտաբար ամէնէն աւելի փորձութեան  
հնթարկուող մէկը պիտի ըլլար:

Եօրներորդ ժաքար, Երրորդ օր  
Ղուկ. Դ. 9—14

Այսաւել ծանօթագրեցէք մասնաւորապէս վերջին հատ-  
ուածը: Յիսուս փորձութենէն դուրս կ'ելլէ նոր ուժով մը  
ճոխացած՝ ամենաղմնակ պայքարներ մղելու համար: Ան  
փորձութիւնը փոխակերպած է վառայեղ փորձառութեան  
մը: Անիկա «Ս. Հոգիին կողմէ տարուած էր փորձուելու հա-  
մար»: Եւ յաղթելէն ետքը Գալիլիա դարձաւ «զօրութեամբ  
Հոգւոյն»: Խորինեցէք որ Եկարագրի իրական ազնուուրիւն  
մը անկարելի պիտի ըլլար, երեւ առաքինութիւնը փոխանակ  
յաղքական դիւցազնուրիւն մը ըլլալու, փորձի չենթարկուած  
անմեղուրիւն մը միայն ըլլար: Հոգիին պայքարը կեդրոնն է  
մարդկային կեանքին, եւ փորձութիւնը առիր մը յաղքա-  
նակի եւ բարգաւանման: Ահա՝ Յիսուսի կողմէ ներկայաց-  
ուած իշեալը:

Եօրներորդ ժաքար, Հորրորդ օր

Մատք. Զ. 9—13, Յակոբ. 2—4

Ինչպէս հաշտեցնել սա երկու խօսքերը. «Մի տանիր  
զմել ի փորձութիւն»: «Կատարեալ ուրախութեան արժանի  
համարեցէք, եղբայրներ, երբ տեսակ տեսակ փորձութիւն-  
ներու մէջ իյնաքք»:

Շատ մարդիկ յօժարակամ փորձութեանց մէջ կը նետ-  
ուին, «ինքզինքնին փորձելու համար» ինչպէս կ'ըսեն: Արդարանալի կը նկատէ՞ք ասիկա: Ո՛չ: Այն մարդը որ  
վտանգի սիրոյն համար առաջ կը բերէ բարոյական ուժերու  
պայքար մը, որմէ կրնար խուսափիլ, կրակին հետ կը խա-  
ղայ լիմարաբար: Այս ընելով ինքզինքը կը խաբէ. կ'երեւա-  
կայէ թէ գովելի է իր շարժառիրը, մինչ ներնապէս մրդ-  
ուած է գձուած հետաքրքրութենէ մը եւ նոր զգայութիւններու  
հիւանդագին պէտք մը: Փախինք փորձութիւններէն, ամէն

անդամ որ ատիկա կրնանք ընել պարկեշտօրէն։ բայց երբ մեր պարտականութիւնը կատարելու ատեն կը մղուինք փորձութեան մէջ, ուրախութեամբ քալենք ձեռք բերելու համար հոգիի կենսունակ յաղթանակը դոր կը նկարագրէ ծօրճ Մաքտոնալտ։ «Ահա՝ միակ հաւատքը՝ առողջ, զործնական, արդինաւոր։— Հաւատալ նախ թէ մարդուն միակ ջանքը պէտք է ըլլայ կատարել Աստուծոյ կամքը։ յետոյ հաւատալ թէ Աստուած մարդու մը կ'ընծայէ մասնաւոր հոգածութիւն։ Եւ վերջապէս հաւատալ թէ այս կերպով պահպանուած մարդ մը պէտք չունի վախնալու ոեւէ բանէ աշխարհի վրայ։»

Եօրներորդ շաբար, հինգերորդ օր

Ղուկ. ԺԱ. 21—25

Այս հատուածին պարունակած ճշմարտութիւնը բացայայտ է։ Զար կիրքերը մարդուն սիրտէն կը վտարուին աւելի զօրաւոր զգացումով մը միայն։ Դրական ո եւ է հաւատքէ ունայնացած մարդկային հոգի մը անհրաժեշտորէն ուշ կանուխ պիտի լեցուի չարին ոգիներովը։ Յիսուսի ապահովութիւնը փորձութեան դէմ՝ յառաջ կուզայ անոր բացարձակ նուիրումէն իր դատին. իր հոգիին մէջ չկար պարապ տեղ մը ուր չարը կարենար բնակիլ. ան կը նախնար ինչ որ Տքդ. Զալմրս կը կոչէ նոր հիւանդութիւն մը վտարող զօրութիւնը։ Երբ Ողիսեւս անցաւ Յուշկապարիկներու(\*) կղզիին քովէն, ինքինքը մեծ կայմի մը կապել տուաւ, և ականջները խցեց՝ չլուելու համար Յուշկապարիկներու երգը։ Ասիկա թելադրոլ պատկեր մըն է մարդկային ամուլ ճիգերուն՝ ժխտական յատկութենէ մը պահպանուելու համար։

(\*) Յուշկապարիկները, ըստ նելէն դիցարանութեան, առասպելական հրէներ էին, կէս կոչ և կէս ձուկի երեւոյթով, որ իրենց երգերուն բաղյութեամբ նաւորդները կը երապուրէին և ժայռերուն վրայ կը ձգէին զանոնք։ Ծ. Թ.

Բայց Որփէսս երբ միեւնոյն եղերքները քերելով կ'անցնէր, նստած էր կամրջակին վրայ, անտարբեր՝ Յուշկապարիկներու լարած թակարդին, գիտակցելով թէ ինք ալ մեծ երաժիշտ մըն է, և զօրութիւնը զգալով անոնցինէն անհունօրէն աւելի գեղեցիկ ներդաշնակութիւններ ստեղծելու, այնպէս որ անհերդաշնակ կը գտնէր անոնց թովիչ մնաղեղիները։ Ահա՝ դրական նկարագիրը Յիսուսի ապրած կեանքին, կեանք մը այնքան լեցուն, այնքան ուրախ, այնքան յաղթական, որ իր լեցունութիւնն իսկ կը հեռացնէ չարիքը։ Զեր կեանքըն ալ պիտի յալթէ՝ փորձութեանց, իտէալի մը խանդավառ նուիրումին դրական առաքինութեամբ։

Եօրներորդ շաբար, վեցերորդ օր

Մարկ. Է. 20—23, Մատթ. ԺԲ. 34—36

Խորունկ ճշմարտութիւն մը պարունակող այս երկու հատուածներուն մէջ Յիսուս կը ծանրանայ այն իրողութեան վրայ թէ թաքուն մտածումին մէջ պէտք է պարտութեան մատնուին փորձութիւնները։ Ինչ որ կը մտածէ մարդ իր ներքին կեանքի խորքին մէջ, ճգրիտ չափն է իր էութեան։ Զար գործը զոր կը հաստատենք արտաքուստ, մարդկային սիրտը արատաւորող մեղքին ձգած ստուերն է միայն։ Քննեցէք մէկ քանին այն գործերուն, որոնցմով ամէնէն աւելի ամօթապարտ կը զգաք ինքզինքնիդ, և տարէք զանոնք մտքի զէշ ունակութիւններուն որոնցմէ առաջ եկած են անոնք։ Ճշմարիտ պատերազմը մեր ներոն է, և տեսանելի գործը անոր արձագանգն և ցոլարձակումն է։ Մեղքը արմատախիլ ընելու միակ միջոցը՝ զայն եւ մղելն է մեր խղնի սահմանին մէջ մտնելու առաջին նիգերուն ատէն։ «Զեմ ուզեր ատոր վրայ մտածել»։ Ասիկա է ո եւ է չար փորձութեան տրուած մահացու հարուածը. որովհետեւ ոչ ոք յաջողած է զսպել զինքը չար գործի մը մղող ձգտումը,

եթէ գաղտնապէս իրաւունք տուած է անոր՝ գրաւելու իր հողին :

Եօրներորդ շաբար, Եօրներորդ օր

Մարկ. Գ. 13—14, Բ. Կորնք. Գ. 17—18

Լրջօրէն խոկացէք այս երկու հատուածներուն վրայ : Նկարագիրը կը փոփոխուի Շուրջը գտնուողներու ազդեցութեան տակ: Ոչ մեկ մարդ չի կրնար յաջողիլ բարի ըլլալ մինակ իր նիգովը, եւ մեր բարոյական անձին կատարելագործումք՝ ընդհանրապէս անգիտակից արդիւնքն է գիտակցուն ընդունելուած ազդեցուրիւններու: Բարեկամ մը գտէք, հաւատացէք անոր և սիրեցէք զայն. երեւան հանսցէք մեծ դատ մը և նուիրուեցէք անոր յառաջացման. իրականացուցէք գիրքի մը գեղեցկութիւնը, և անոր մթնոլորտը թող թափանցէ ձեզի. հոգիի եղբայրակցութիւն մը վնտուեցէք ձեր ձգումներուն համապատասխան, և միտցէք անոնց: Յետոյ, սիրելով ձեր բարեկամը, ծառայելով ձեր դատին, սնանելով ձեր գիրքով, աշխատելով ձեր հոգիի ընկերներուն հետ, մի՛ զբաղիք ձեր նկարագրով. ան իրեն հոգ պիտի տանի: Բայց դուք կրնաք Քրիստոսը ձեզի բարեկամ ընտրել, երկնքի արքայութիւնը ընտրել իրբեւ ձեր դատը, Աստուածաշունչը իրբեւ ձեր գիրքը, եկեղեցին՝ ձեր հոգեւոր միջավայրը, և գիտակցօրէն ընտրուած այս ազդեցութիւնները՝ առանց ձեր գիտակցելուն՝ պիտի փոխակերպեն ձեր կեանքը:

ԽՈՐՀԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Է. ԴԱԲԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Յիսուսի նկարագրին գեղեցկութիւնը, գեղեցկութիւն մը այնքան մաքուր և կատարեալ, որ չի կրնար ճանչնալ ամօթը կամ վախնալ Աստուծոյ նայուածքէն, առաջին ակ-

նարկով, զրթէ վատութեան տարր մըն է մեզի համար: Ան կը բարձրացնէ մեր անձնական փորձառութիւններէն վեր, և անոր նմանելու պատուէրը կը դարձնէ խորհուրդ մը որուն գրեթէ անկարելի է հետեւիլ: Անոր ամենէն առաջին աշակերտները տպաւորուեցան անոր կեանքին բացարձակ կատարելութենէն. «Անիկա բնաւ մեզք չունի», կը զոչէ Յովհաննէս: Պետրոս զայն կը կոչէ «Անարատ և անմեղ գառնուկ մը», և առ Եբրայեցիս թուղթին հեղինակը կը յայտարարէ թէ «սուրբ է ան, անմեղ, անարատ, մեղաւորներէն անջատուած»: Յիսուսի քողած տպաւորութիւնը բացարձակապէս եղական է մարդկուրեան հոգեւոր տարեգրութեանց մէջ: Իրմէ առաջ կամ ետք, ոչ ոք գործած է իրենին մօտեցող ազդեցուրիւն մը, եւ նոյն իսկ չէ համարձակած ատոր հետամշիլ:

Մովսէս, որ ակնածելի նախահայրը եղած է հրէական հաւատքին, ուր արդարութեան հիմնական գաղափարը տիրող ողին եղած է Աստուծոյ ըմբռնումին և մարդուն գնահատման, կը պատմուի թէ նոյն Մովսէսը մեռած է Նարաւլերան վրայ, իր անհնազանդութեան հետեւանօք: Իսլամութեան մէջ Գուրանը կը հրամայէ նոյն ինքն Մուհամէտին՝ իր մեղքերուն թողութիւնը ինգրել, և այնոեղ կը ներկայացուի Աստուած որ քանի անդամներ թողութիւն կուտայ անոր: Կամիկւկիոս, Զինացիներու ակնածելի փիլիսոփան և անոնց կրօնքը կազմողը, կ'ըսէ իր անձին համար: «Թերեւս հմտութեամբ հաւասար եմ ուրիշ մարդկաներու, բայց նկարագրին գալով, երբեք չեմ հասած կատարեալ մարդու աստիճանին, որ միշտ կը կատարէ ինչ որ կը դաւանի թէ է»: Պուտտայականութիւնը այնքան քիչ հաշուի կ'առնէ իր հիմնագրին անձնաւորութիւնը, որ ու և տեղ ակնարկութիւն եղած չէ անոր նկարագրին կատարելութեան. և իր հետեւորդները բնաւ խորհիլ չեն թուիր այս կէտին մասին ստուգուելու: Իրականութիւնն այն է որ ոչ միայն ու եւ է մարդ չէ յաւակնած բարոյական կատարե-

Տիրոջ Մարդկութիւնը.— 8

լութեան իտէալը իրականացնելու, և իր ետին չէ թողած այս տպաւորութիւնը, այլև նոյն իսկ այս կատարելութեան կարելիութիւնը ըմբռնել չէ թուած։ Եթէ, քրիստոնէութեան շրջանակներէն դուրս, յիշատակութիւն մը կը գըտնենք բարոյական անաղարտ կատարելութեան մը, ատիկա միշտ, ինչպէս Եպիկտետոսի մէջ, Հռոմի խորհող միտքերուն ամէնէն աղնիւին քով կը գտնենք որ կը ստորագծէ անոր անկարելի իրագործումը։ Կիկերոն յառաջ կ'երթայ նոյն իսկ յայտարարելու թէ՝ ոչ ոք իր կեանքով թելադրած է թէ ի՞նչ կրնայ ըլլալ կատարեալ մարդու պատկերը։ Արդ, այս աշխարհին մէջ ուր կ'երեւայ թէ ոչ մէկ մարդ, ո՞րքան ալ մեծ ըլլայ, երբեք չէ արթնցուցած, ոչ ալ յլացած՝ անարատ առաքինութեան մը կարելիութիւնը, կայ սակայն Մէկը, որ ապրած է այն կերպով որ համոզէ մարդիկը թէ կատարելութիւնն իրենց աչքին առջեւ կը զըտնուի։ Ի՞նչ կը խորհիք այսպիսի Անձնաւորութեան մը վրայ։

Եթէ ջանանք խորապէս թափս նցելու Քրիստոսի ներքին փորձառութեան, կը գտնենք թէ անոր մէջ կը տիրապետէ Աստուծոյ հետ հաղորդակցութեան անայլայլ զգացումը։ Բարիին վրայ ունէր ամենէն բարձր և ամենէն խիստ ըմբռնումը։ Անոր աչքին՝ ատելութիւնը սպանութիւն մըն է սրտին, և աղտոտ մտածում մը՝ չնութիւն։ Իրեն համար ստոյգ մեղք մըն է ատելութիւն սնուցանել սրտին մէջ, կեղծաւորութիւն՝ աղօթքին կամ բարեգործութեան մէջ։ Այս խոտապահանջութիւնը նախ և առաջ իրե՛ն վրայ գործադրած է անողոք կերպով։ Ինքն էր որ իր աշակերտներուն կը պատուիրէր տխուր սովորութիւնը չունենալ ընկերին աչքին շիշին նայելու՝ իր աչքին մէջի գերանը հանելէ առաջ։ Ի՞նքը բարոյականի հիմ դրաւ ներումը թշնամիներու, և խոտապահանջութիւն իր անձին հանդէպ, յառաջ երթալով մինչեւ ի հարկին ձեռքը կտրել կամ աչքը հանել յանձնարարելու՝ արդարութեան սիրոյն համար։

ունենալով անբաղդատելի իտէալ մը բարութեան, և չափիքի հպումէն ծայր աստիճան զգայուն սիրտ մը, Յիսուս, որ կ'անդիտանար ամօթի զգացումը, կեանքի առաջին կանոն դրած էր իրեն՝ աւելի՛ անողոք ըլլալ իր անձին քան ուրիշներու մասին։

Երբ երիտասարդ դպիրին կ'ըսէ։ «Ինչո՞ւ բարի կը գոչես զիս պարի մէկը՝ այլ Աստուած միայն» (Մարկ. Թ. 18), բնաւ չի խորհիր սակայն պղտիկցնել իր անձը։ բայց վսելով իր բարութեան առերեւոյթ գովեստը, ինք որ չարչարանքէն հնազանդութիւն սորվեցաւ, չարչարանքով կատարեալ եղաւ, մեզի նման ամէն բանի մէջ փորձուեցաւ, բայց առանց մեղքի (Եբր. Ե. 8, Բ. 10, Դ. 15), Աստուծոյ կ'ընծայէ — որուն բարութիւնն է միայն կատարեալ — երիտասարդին ըրած ներբողները։ Յիսուսի նկարագիրը մեծցաւ, խորացաւ, կոռուցաւ փորձութեան դէմ և յաղթեց, բայց միշտ էապէս սուրբ և ուղղամիտ եղաւ (Ղուկ. Բ. 52, Մարկ. Ա. 12—13)։ Աստուծոյ մասին իր տեսլականը յստակ եղաւ շարունակ, և անընդհատ յարաբերութեան մէջ գտնուեցաւ Անոր հետ։ Կատարեալ ներդաշնակութեան մէջ ապրեցաւ Աստուծոյ կամքին հետ։ Իր ամբողջ կեանքը ա'յդ կ'ապացուցանէ։

Որպէս զի այս իտէալ օրինակը չընկճէ մեզի, աւելի քան որչափ կարող է ներշնչել, հարցնենք ինքինքնուս թէ այս բարոյական կատարելութիւնը բարոյական ամենախիստ պայքարով մը չէ՝ որ ձեռք բերուեցաւ։ Եթէ պարագան այդպէս չըլլար, եթէ Յիսուսի բարոյական գեղեցկութիւնը անարատ անմեղութիւնը միայն ըլլար և ոչ թէ կրակի մէջ փորձուած առաքինութիւն մը, ի զուր պիտի անցնէին իրեն նմանելու մեր ճիգերը։

Ուրեմն Յիսուս իրապէս փորձուեցա՞ւ։ Իր մէջ կը զրենէ՞ր մեղքի կարելիուրիմը, չարիքի փորձուրիմը զգա՞ց, եւ ունեցա՞ւ ներիմն պայխարներ՝ բափանցելի եւ կատարելի առաջ Աստուծոյ կամքը։ Այս բոլոր հարցումներուն հաստա-

տական պատասխան կուտայ նոր կտակարանը։ «Ան մեզի նման փորձուեցաւ ամէն բանի մէջ»։ Ասիկա ստուգելու համար մօտէն ուսումնասիրենք Քրիստոսի հոգեկան պայքարները։

Ասոր համար տեղեկութեանց երեք աղբիւրներ ունինք։ — Մեր անձնական փորձառութիւնը՝ որ մեզի կը թելադրէ առաւել կամ նուազ ճիշտ հանգիտութիւններ։ Յիսուսի հետ ապրող աշակերտները մեզի կը բերեն իրողութեանց ստոյդ ծանօթութիւն մը։ Վերջապէս Յիսուսի յայտնութիւնները իր ներքին կեանքին վրայ՝ գերազոյն կարեւորութիւն պիտի ունենան մեզի համար։ Հարցափորձենք այս աղբիւրները, և եթէ անոնք մեզի տան միաձայն պատասխան մը, ա՛լ տարակուսիլ կարելի չպիտի ըլլայ։

Մեր անձնական փորձառութիւնը կը տեղեկացնի մեզի, նախ եւ առաջ, քի ոյ որ ո եւ է կարողութեան տեր է, միտե կը փորձուի անով զեղծանելու, եւ քի որքան աւելի մեծ է այդ կարողութիւնը, այնիան աւելի մեծ պետք է ըլլայ իւսուղութիւնը իր անձին վրայ։ Մեծ փորձութիւնները կը յարձակին մեծ կարելիութիւններու տէր մարդուն վրայ, երբ հասարակ, աննշան մէկը, իր խղճալի պայքարները մղելու համար, կը նախանձի մեծ մարդու մը ուժին վրայ, չի նշանը եր այդ մարդուն գտնուած բարձրութեան շուրջը պատող փոթորիկները։ Եթէ հասկնար, իր անհատական պայքարները աննշան պիտի թուէին։ Քանի մը չորցած տերեւ բաւական պիտի ըլլային դժուարացնելու նոր տնկուած խողկաղինի բոյսի մը աճումը։ բայց անգամ մը որ ան կաղնի ծառ դառնայ, խողկաղինը պիտի կրնայ դիմադրել զինքը շրջապատող սոսկալի յարձակումներուն։ Մեր անհատական փորձառութեանց բոլոր արդիւնքները կը ցուցնեն թէ մեր Տէրը մեզմէ նուազ փորձի չենթարկուեցաւ, այլ ընդհակառակն շատ աւելի մեծ փորձութիւններ կրեց։ Սնապատին մէջ յողնած և դժնդակ վիճակով, ինչպէս կը ներկայացնել թիւնթորէի նկարին մէջ, հարկադրուեցաւ մղել

պայքարներ, զորս մեր տկար իմացականութիւնները հազիւ կրնան ըմբռնել։ «Եթէ Աստուծոյ Որդի ես, հրաման ըրէ որ այս քարերը հաց ըլլան»։ — «Եթէ Աստուծոյ Որդի ես, ասկէ վար նետէ ինքզինքդ»։ — «Աշխարհի բոլոր թագաւորութիւններն և փառքը պիտի տամ քեզի, եթէ երկըրպագես ինծի»։ Յիսուսի մէջ գտնուած արտասովոր զօրութիւնը բաղխեցաւ բացառիկ փորձութիւններու։

Մեր տկա՞ր քի զօրաւոր կողմերուն վրայ կը խորհիք քի փորձութիւնը կ'ուղղէ իր ամենէն խիս նարուածները։ Տաղանդէ զուրկ փաստաբան մը զիտէ՞ թէ ի՞նչ տեսակ բան է իրեն հարիւր հազար տոլար ընճայուիլը ոճրագործի մը կողմէ, իբրեւ գին իր անպարտ արձակուելուն։ զիտէ՞ թէ ի՞նչ է աչքին առջեւ չողացուիլը իշխանական հարստութեան մը, որ իրենը պիտի ըլլայ եթէ հաճի ժամ մը ամբողջ պաշտպանողական խօսիլ ի նպաստ դատի մը որ զիտէ թէ դատապարտելի է։ Այսպիսի փորձութիւններ կը ինայուին անձարակ փաստաբանի մը, բայց փայլուն տաղանդով օժտուած ճարտար իրաւագէտ մը շատ անգամներ կ'ենթարկուի ատոնց։ Այո՛, փորձութիւնները կը ծնին մեր առանձնայատուկ ձիրքերուն շուրջը։ Ընկերացին դասակարգի մէջ տաղանդով օժտուած մարդիկ ամենէն աւելի հակամէտ են մսխումի։ անոնք որ զործի աշխարհին մէջ մեծ ձիրքեր ունին, ամենէն աւելի ենթարկուած են ընշաքաղցութեան։ Մեծ երկրի մը մէջ կրնայ պայթիլ մեծ պատերազմ մը։ Այստե՛ղ ալ մեր ողջամիտ իմաստութեան վկայութիւնը կը հաստատէ թէ փորձութիւնները ոչ քի կը նուազին, այլ կ'աւելինան մեր ուժերուն համեմատութեամբ։

Երե հիմա խորհուրդ հարցնենք մեր տեղեկութեանց երկրորդ աղբիւրին, աշակերտներու վկայութեան, պիտի տեսնենք քի ա՛ն ալ պիտի հաստատէ մեր փորձառութեան հաւասումը։ Յիսուսի պատկերին, այնպէս ինչպէս կը գծեն Աւետարանները, ձշմարիտ ըլլալը կը հասկցուի անով որ, թէեւ իտէաւը կ'անձնատորէ Ան, բայց ներկայացուած է ամենախոնարի

և ամենէն սովորական կացութիւններու մէջ։ իր կեանքը կը պարզուի խեղճ, արձակունակ, և անձուկ ծխամոլութեամբ մը համակուած միջավայրի մը յետին մակերեսին վրայ։ Առաքեալները ոչինչ կը հնարեն, գեղեցկացնելու համար այն շրջանակը որուն մէջ կ'ապրէր իրենց Վարդապետը։ Անոնք կը ցուցնեն մեղի թէ այս ամենասովորական պայմաններուն մէջ առանց բարոյական սոսկալի պայքարի չէ որ Ան հասաւ իր նկարագրի լրիւ կաղմութեան։ Աւետարաններու Քրիստոսը շատ իրական կեանք մը ապրեցաւ։ Քաղցր Յիսուսը չէ ան որուն դիմասուերը կը ներկայացնեն մեղ կրօնական պատկերները՝ անուշ ստուերագծումով մը, այլ մարդ մը որ ստիպուած է պայքարելու ամենէն հզօր և անդիմադերի փորձութիւններու դէմ, սկսեալ այն օրէն որ մինակ կը պայքարի անապատին մէջ, մինչեւ այն օրը որ Գեթսեմանիի մէջ ներքին խոռվքը՝ որ Հօրը կամքին հպատակութեան յանգեցաւ։ իր ճակատին վրայ կը փայլեցնէ արիւն քրտինքի կայլակներ։ Այն խօսքերը, որոնցմով Դուկասի մէջ կը վերջանայ փորձութեան պատմութիւնը, շատ թելադրող են։ «Այն ատեն ստանան վերջացուցած ըլլալով իր փորձութիւնը, քաշուեցաւ անկէ՝ ժամանակի մը համար» (Ղուկ. դ. 13)։ Զարը վերադարձաւ քանի՛ քանի անգամներ, ինչպէս կը պատմեն աշակերտները։ Պետրոս Ճեռնարկած ըլլալով համողելու իր Վարդապետը որ չընդունի տառապող Մեսիայի մը վիճակուած դժիսեմ բախտը, Յիսուս կը դառնայ իր աշակերտին և կը սաստէ զայն։ «Ետիս զնա՛, ստանայ, որովհետեւ գուն չես հասկնար Աստուծոյ փորձերը» (Մարկ. Ը. 33)։ Աշակերտները բնաւ չեն գրեր թէ Տէրը մեղքէ զերծ մնաց ներքին մասնաւոր զօրութեամբ մը։ Սփոփանքը զոր անոր մէջ կը գտնեն, լաւ եւս անկէ առաջ կուզայ որ «չարչարանքին փորձը առած ըլլալով, կարող է օգնական ըլլալ փորձանաւորներուն» (Եբր. Բ. 18)։ Յիսուսի կատարելութիւնը չի կայանար Անոր մեղի գործելու անկարողութեանը, այլ իր յաղբելո՛ւ կարողութեանը մէջ։

Երէ կ'ուզենի հասկնալ Քրիստոսի փորձութեանց բնութիւնը, պէտք է որ մեր անձնական փորձառութեան եւ առաքեալներուն ընծայած վկայութիւններէն ետքը, քննենք նոյն ինքն Յիսուսի բրած յայտնութիւնները։ Անապատին մէջ Յիսուսի փորձութեանց նկարագրութիւնը անհրաժեշտաբար պէտք է Յիսուսի ընծայել, որովհետեւ Ան եթէ նկարագրած չըլլար, ոչ ոք տեկեկութիւն պիտի ունենար ատոնց մասսին։ Զարին երրեակ ստիպումները կենդանի կերպով ի վեր կը հանեն — եղեկիէլի և երեմիայի նման — հոգեկան սեղմ և խոր պայքար մը։ Յիսուս յայտարարել կը թուի։ «Այսպէ՛ս եղան յատկանշական փորձութիւնները որոնք պաշարեցին զիս, որոնց հետ մասնաւորապէս հարկադրուեցաւ պայքարիլ իմ հոգիս, երբ անապատին լուսութեան մէջ կը փնտռէի իմ պաշտօնիս մէջ զիս առաջնորդելու կոչուող սկզբունքները»։ Ինչպէս որ Լեբան Քարոզը նմոյշ մը կ'ընծայէ մեղի Յիսուսի շարունակական ուսուցման եղանակին վրայ, նոյնպէս անապատին փորձերուն որոնց կ'ենթարկուէր շարունակ։ Աւապէս, մեր առջեւ ունենալով նոյն ինքն Յիսուսի կողմէ եղած պատմութիւնը, ինչ խոր շահագրգոռութեամբ պէտք է ուսումնասիրենք զայն։

Այս երեք տիպար-փորձութիւններուն մէջ հասարակաց տարր մը կայ։ բոլորն ալ կը վերաբերին սա կէտին թէ Յիսուս ի՞նչ կերպով պիտի գործածէր իր բացառիկ կարողութիւնը։ Մկրտութիւնը ստացած էր և վճռական վայրկեանի մը մէջ կը գտնուէր։ Մեսիական գործին ընդունելութիւնը, իր մեծութեան կրկնուած գիտակցութիւնը, իր աստուածային պաշտօնին ջախջախիչ զգացումը, լուրջ և յուզիչ կ'ընծայէին այդ վայրկեանը։ Եւ կարծես թէ իր զօրութեան փորձի ենթարկութիւնը կենսական կապ մը ունենար այդ զօրութիւնը նուիրագործող մկրտութեան հետ, Մարկոս կը պատմէ թէ «Նոյնժամայն Հոգին կը հանէ զայն յանապատ» փորձուելու համար։ Բոլոր իր պայքարները կը

մղուին միակ եւ նոյն փորձութեան դէմ. այն է զեղծանումը զոր կրնար ունենալ իր իշխանութեան մէջ: Տիրողը գոյութեան հարցը՝ ի՞ր անձին իշխելու կարողութիւնն էր:

Ո՞րքան յստակօրէն պատմուած է մեզի ներքին պայքարը զոր առաջ կը բերէ առաջին փորձութիւնը. «Եթէ Աստուած ես, հրամայէ որ այս քարերը հաց ըլլան» (Մատր. Դ. 1—4): Յիսուս կը փորձուեր անձնասիրաբար գործածել իր օրութիւնը: Խորհեցէք այն ուժերուն վրայ զոր իր մէջ ունէր, անձնութիւնութեան ներշնչելու այն կարողութեան վրայ որ Նախույնին նախանձի առարկան կ'ըլլար. չափեցէք ամբողջ աղղեցութիւնը իր անձնաւորութեան՝ աշխարհի վրայ, անձնաւորութիւն մը այնքան հզօր որ կարող է «կայսրութիւններ բարձրացնել և իր յատակէն տեղափոխել դարերու գետը»: Յետոյ կշուցէք թէ ի՞նչ կը նշանակէ այդ զօրութիւնը իր անձնական փառքին գործածելու փորձութիւնը: Անհուն հրասաւութիւններ դիզուած ունենալ, և զանոնք բնաւ չգործածել իր անձին համար: Յիսուսի նկարագրին հրաշալիքը չի կայանար միայն այն բաներուն մէջ որ ըրած է, այլ նաեւ այն բաներուն մէջ զոր ետ կեցած է ընելէ: Իր բացառիկ ձիրքերուն այնքան վերապահորէն և անձնասիրութենէ բացարձակապէս զերծ գործածութիւնը, իր մերժումը տառապանքի ամենակարծր քարերը անձնական գոհացումի համեղ հացին փոխելու — մինչ կարող էր այդ հրաշքը գործելու և բաղձանք ալ ունէր ատոր — ահա՛ աննախընթաց քաջագործութիւնը զոր կատարեց Յիսուս հոգեկան կալուածին մէջ: Ան կը պատմէ թէ պատիկա սոսկալի պայքար մը արքեց իրեն. բայց իր յաղթութիւնն այնքան կատարեալ է, որ երբեք չպիտի կրնայինք ենթադրել իսկ, առանց այս վկայութեան, թէ Ան փորձուեցաւ անձնասէր կեանք մը ապրիլ: Յիսուսի պատմութեան առջեւ ա՛լ այսուհետեւ կարելի չէ կասկածիլ թէ ամբողջ կեանքին մէջ Ան ստիպուած չըլլայ ներքնապէս գիմագրելու իր զօրութիւնը իր անձին համար գործածելու

բաղձանքին: Խորհեցէք թէ մենք ի՞նչպէս պիտի գործածէինք նմանօրինակ ուժ մը, կամ նոյն իսկ հիմա ի՞նչ կերպ գործածութիւն մը կ'ընենք մեր ձիրքերուն և կարողութեանց, և այն ատեն թերեւս պիտի կրնանք զգալ Քրիստոսի յաղթանակին այս հրաշքը:

Երկրորդ փորձութեան իմաստը նոյնքան բացայաց է: Սատանան կը թելադրէ Յիսուսի՝ ինքինքը վար նետել Տաճարին բարձունքէն, և իր Աստուծոյն վստահիլ՝ զինքը պահպանելու համար ամէն չարիքէ (Մատր. Դ. 5—7): Ինչ որ կրնայ մեկնուիլ սապէս.— Յիսուս փորձուած է սպասելու հպարտութեամբ, որ Աստուծ լինիատէ իր աստուծային օրենքները՝ իրեն խնայելու համար տառապանքը:

Փրկութեան գործ մը ստանձնել յոռի աշխարհի մը մէջ, ստուգիւ փոխաբերական իմաստով կը նշանակէ անդունդին մէջ նետուիլ. որովհետեւ այսպիսի գործ մը կ'ենթադրէ տառապանք և մահ: Բայց Քրիստոս, իր Հօրը անհուն սիրոյն վրայ բացարձակ վստահութեամբ, իր պաշտօնին աստուծային բնութեան վրայ ունեցած գիտակցութեամբ, փորձուած է հաւատալու թէ «հրեշտակները իրենց ձեռքին վրայ պիտի բռնեն զինքը որպէս զի իր ոտքը մի գուցէ քարին զարնուի», այսինքն կը յուսայ ապահովագրուիլ իր փրկչական գործին անխուսափելի հետեւանքներուն դէմ: Բայց այս ապահովութիւնը չէ ընծայուած իրեն. ոչ մէկ ցաւ ու վիշտ, որ այս անկատար աշխարհին մէջ անբաժան են մարդկութեան հանդէպ մեծ սէրէ մը, չէ խնայուած իրեն: Պէտք է դառն բաժակը քամէ ցմրուր, և իր կեանքը խորտակուի այնքան վախցուած քարերէն:

Եթէ Յիսուս խօսած չըլլար անոնց մասին, երբեք չպիտի կասկածէինք իր հոգեկան անձկութիւններուն վրայ: Ան ուրախութեամբ վճարել կը թուի մարդոց փրկութեան զինք, այնքան համարերպութեամբ ընդունիլ ապերախտութիւնն և հալածանքները, այնքան հաստատ քայլերով ընթանալ դէպի Գողգոթան, որ մենք չենք կրնար դուրսէն

գուշակել իր մէջ տառապանքէն խուօսափելու փորձիչ բաղաձանքը: Բայց այն վայրկեանէն սկսեալ որ Յիսուս մեզի կը յայտնէ իր պայքարները, մենք անոր նշանները կը նշմարենք իր ամբողջ կեանքի ընթացքին: Երբ Պետրոս կը պնդէ որ ան չխմէ զոհողութեան բաժակը, Յիսուս կը զգայ նորէն հին փորձութեան հարուածը, և այդ թելազըութիւնը սատանայական կը կոչէ: Գեթսեմանիի մէջ բուռն փորձութիւն մը կը համակէ զինքը, այն է խնդրել իր Հօրմէն որ խնայէ իրեն՝ Խաչին տանջանքը: Խնչո՞ւ ինքը, Աստուծոյ սիրելի Որդին, պարտաւորուէր ենթարկուիլ ամօթալի մահուան մը: Սովորական փորձութեան հետ այս վերջին հանդիպումին առժած խոռվքը արիւնք կը հոսեցնէ ճակտէն, մինչեւ որ հուսկ ուրեմն կարենայ ըսել: «Ոչ թէ իմ կամքս այլ քուկդ ըլլայ» (Ղուկ. Իթ. 39—40): Եթէ խորհինք թէ մենք ո՞րքան կը վախնանք տառապանքէ, նոյն իսկ երբ անոնք արդիւնքն են մեր սխալներուն կամ բաժինն են ընդհանուր մարդկութեան, ո՞րքան պիտի դժկամակէինք ընդունիլ ուրիշներու համար եղած թեթեւ զոհողութեան մը դառն հետեւանքները, և պիտի կրնայինք հասկնալ Քրիստոսի անձկութիւնները: Հետեւապէս, այսքան կատարեալ յաղթանակի մը, փրկչական զոհողութեան այսքան ամբողջական ընդունելութեան մը առջեւ, ինքինքնիս համակուած կը զգանք աննկարագրելի հիացումով մը:

Փորձութեան երրորդ տեսակը զոր ճանչցաւ Յիսուս, համեմատական էր գերազանցօրէն մեծ անձնաւորութեան մը ուժերուն: Աշխարհի բոլոր թագաւորութիւնները կ'ընծայուին իրեն, եթէ՝ զանոնք ստանալու համար՝ հաւանի հետեւիլ ստանային հայեացքին: Ուրիշ բառերով, Յիսուս կը բեղադրուի երկրաւոր արքայութիւնը նախընտելու հոգեւոր եւ ներքին արքայութենէն (Մատք. Դ. 8—10):

Մենք մեր անձին մէջ չունինք պէտք եղած ձիրքերը, ի վիճակի ըլլալու համար հասկնալու այսպիսի փորձութիւն մը, և երեւակայութեամբ միայն կրնանք ըմբռնել զայն:

Արդարեւ, ժողովուրդը Մեսիայէն կը սպասէր ստեղծել արդարութեան թագաւորութիւն մը, բայց ժամանակաւոր թագաւորութիւն մը, ի հարկին ուժի վրայ հիմնուած: Իրեն թագ մը ընծայելով, կը ստիպէր հնազանդիլ Զարին փորձութեանց (Յովի. Զ. 15): Փիլիպպեան կեսարիայի մէջ Պետրոս կը քննադատէ զինքը թէ ինչո՞ւ երկար ատեն կը մերժէ օգտուիլ զործելու առիթէն. և Երուսաղէմի մէջ անցուցած վերջին շաբթուն, ժողովուրդը ոտքի հանող աղմկալից յոյսերը՝ համոզում կը ներշնչեն կայեափայի թէ Յիսուս պէտք է մեռնի կամ կեդրոնն ըլլայ յեղափոխութեան մը (Յովի. ԺԱ. 47—50): Այն ատեն իսկ երբ Յիսուսի առջեւ կը պարզուէր խաչուելու հեռանկարը միայն, Ան կը դիմադրէ փորձիչին թելադրութեանց, այնքան արագ և վճռական կերպով, որ առանց անապատին մէջ ենթարկուած փորձութեան մասին իր իսկ ըրած պատմութեան, մենք չպիտի կասկածէինք անգամ թէ աշխարհային ո եւ է փառքէ հրաժարումը ներքին այսպիսի պայքարի մը առիթ պիտի ըլլար իրեն:

Դիտնալ թէ օժտուած է գերմարդկային զօրութեամբ և բնաւ չգործածել զայն իր անձին համար, աստուածային պաշտօն մը ստանձնած ըլլալ և բնաւ չյուսալ թէ Աստուած պիտի թեթեւցնէ կամ նուազեցնէ ատոր վտանգները, տեսնել որ երկրի տիրապետութիւնը կ'ընծայուի իրեն և հաւանիլ խաչուելու՝ հոգեւոր թագաւորութեան մը համար, ասո՛ր մէջ կայացած է Յիսուսի փորձութիւնը և յաղթանակը միեւնոյն ատեն: Ամէն բանի մէջ Ան փորձուեցաւ մեղինման, բայց մենք երբեք փորձութեան չենք ենթարկուած նոյն աստիճանով: Դիմակալելու համար այն փորձութեանց զէր կրեց Յիսուս, պէտք է կազմուած ըլլալ իր էութենէն: Նքեղ բարձունքներուն վրայ ուր ապրեցաւ, կը փէկին մեր ուժերուն համար շատ բուռն հովեր, որոնք պիտի քչէին տանէին մեղ:

1.— Ինչպէս փորձուեցաւ մեր Տէրը: Զանացէք կապ  
մը հաստատել իր փորձութիւններուն եւ իր նկարագրին եւ  
կատարած գործին կարգ մը երեւոյթներուն միջեւ:

2.— Փորձութեանց դիմադրելու ի՞նչ կերպ ցուցուց  
Յիսուս իր կեանքին մէջ:

3.— «Մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ  
ի Զարեն»: Ինչո՞ւ չըսեր. «Փրկէ մեզ փորձութենէ»: Ի՞նչ է  
փորձութեան դերը, եւ արժէքը հոգեւոր պայքարի մը:

Պ Լ Ո Խ Խ Ը.

ԻՐ ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ՔԱԶՈՒԹԻՒՆԸ



ԱՌՈՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

Ուրեցող շաբաթ, առաջին օր

Մատր. Ժ.Բ. 9—14

Դիտեցէք թէ ով որ կ'ապրի իր խղճին համաձայն,  
միշտ պէտք պիտի ունենայ կոռուկու կարգ մը ընդունուած  
սովորութիւններու դէմ: Յիսուս իտէալ կեանք մը ապրե-  
ցաւ, ոչ այնքան իտէալ աշխարհի մը մէջ. պայքարը ան-  
խուսափելի էր: Վերը յիշուած հատուածին մէջ կը տեսնենք  
թէ մարդոց վրայ ունեցած սէրը կը բաղնի շարաթի խիստ  
օրէնքներուն: Մեր կեանքին պատշաճեցնենք այս օրինա-  
կին մէջ գտնուած ճշմարտութիւնը. պիտի տեսնենք թէ  
մարդ երբ կ'ապրի իրապէս Քրիստոսի կամքին համաձայն,  
պէտք է դիմակալէ հաստատուած սովորութիւններու թշնա-  
մութեան, ըլլայ այն իր ուսումնասիրութեանց միջոցին,  
ընկերային կեանքի մէջ կամ իր անհատական գործերուն  
մէջ:

Դուք այն դասակարգին կը պատկանիք որ կ'ապրին  
սովորական կեանքը, ամեն մարդու բրածին պէս կ'ընեն  
եւ կը բողուն որ հոսանքը տանի զիրենք, քէ հաստակամ

կը հետեւիք ձեր իտեալի կոչին, վճռապէս խզուած ըլլալով  
բնկերային կեանքի կարգ մը արհամարհնելի սովորոյթներէն:

Երկրորդ շաբար, երկրորդ օր

Մասր. Ժ. 1—6

Քրիստոս հարկադրուած է յաճախ դէմ երթալ իր ժողովրդեան բարքերուն: Իտէալի մը համար ապրող մարդը պէտք է շատ պայքարի, իր անձը վեր բռնելու համար զի՞նք չոչապատող միջակութենէն: Ռամկավար ընկերութեանց մէջ մարդ շատ անդամ կը փորձուի հաւատալու թէ «ժողովրդեան ձայնը Աստուծոյ ձայնն է»: Կարելի՞ է իրապէս պնդել ատոր վրայ: Ի՞նչ արդիւնք կ'ունենայ քուէներու մեծամասնութիւնը, ժողովրդային քուէարկութեան մը միջոցին.— Շէքսֆիրի թատերախաղե՞րը թէ անհամ վօսվիլներ, ձօրձ էլիքթի գործե՞րը թէ զգայացունց թերթօնվէպեր, ամենէն ազնի՞ւ թէ միջակ նկարագիրները: Աւխարհ տակաւին տա հեռու և վերանորոգուած ըլլալի, եւ միւս կը ջանայ ժանդել ինչ որ կայ լաւագոյն մեր մէջ: Ով որ բարյական գերազանց մարդ մ'ըլլալ որուած է հաստապէս, պէտք է կորովը եւ քաջուրիւնը ունենայ դուրս գրսնուելու ռամիկ եւ սորենացնող ազդեցուրիւններէ: Ատոր վրայ խորհեցէք ի մասին ձեր միջավայրի սովորութեանց, — երիտասարդներու և երիտասարդուհիներու միջեւ յարաքերութիւններ, օր. համար —, այնտեղ տիրապետող խօսակցութեանց, ամենէն աւելի փնտուած գրականութեան, նաեւ ի մասին այնտեղ տիրապետող յարդանքի պակասին և թեթեւութեան, կրօնական իրաց նկատմամբ:

Ուրերորդ շաբար, երրորդ օր

Մարկ. Բ. 23—28

Ի՞նչ քաոցրութեամբ, բայց ի՞նչ հաստատամտութեամբ,  
Յիսուս այստեղ ալ կը մերժէ կապուած մնալ իր ժողո-

վրդեան սովորամոլութեան: Անհուն քաջութեան պէտք ունի մարդ, այսպիսի դիրք մը բռնելու համար անհասակցողութեան դէմ, նաեւ անխուսափելի կերպով ատկէ յառաջ գալիք քննադատութեանց դէմ: Այս դիմադրութիւնը Յիսուսի համար հետեւանք ունեցաւ մահը, իսկ մեղի համար յառաջ կը բերէ խեցեվծիո(\*) , կորուստը մեր բարեկամներուն, և կեզծ համեստութեան և արտառոցութեան համբաւ մը: Բայց, վերջապէս, ճշմարիտ չէ<sup>o</sup> թէ ով որ հանգարտ յարատեւութեամբ մը կը հետապնդի բարձրութեան և մաքրութեան իր իտէալին, հուսկ ուրեմն կը շահի յարգանքը ամէն անոնց որոնց համարումը նշանակութիւն մը ունի: Եւ ճշմարիտ չէ<sup>o</sup> նաեւ թէ մարդկային ընկերութիւնը կը յառաջդիմէ անո՞նց միջոցով միայն, որ կը համարձակին իրենց ժամանակի սովորութիւններէն յառաջ ընթանալ: Զեր բնկերային եւ կրօնական միջավայրին մէջ կատարելագործման աշխատաւո՞ր մըն էք, որովհետեւ որուած էք՝ առանց ցուցամոլուրեան եւ առանց արհամարհանքի, բայց միեւնոյն ատեն քաղցր հաստատութեամբ մը ապրիլ սովորապէս ընդունուած մակարդակին վեր:

Ուրերորդ շաբար, չորրորդ օր

Մասր. Է. 14—20

Զեւականութեանց պատճառով կործանելու վրայ գըտնուող կրօնական կազմակերպութեան մը մէջ, Յիսուս իր բոլոր ուժովը աշխատեցաւ ստեղծել հոգեւոր կեանք մը՝ աւելի՞ ճշմարիտ, և կրօնական ըմբռնում մը՝ աւելի՞ բարձր: Երբէ անդարմանելի չնկատեց գոյուրիւն ունեցող վիճակը.

(\*) Խեցեվծիո (ostracisme), յունարէնէ թարգմանուած բառ մը, օսդրաֆօն (խեցի) բառէն յառաջ եկած. որովհեաւ Աթենացիները իրենց բուէները խեցին մը վրայ կը գրէին: Աթենացի ժողովրդեան վիհռն էր ան, որով տասը տարուան համար կ'արսորէին կասկածելի բաղաքացի մը: Խեցեվծիո փոխաբերար կը նշանակէ հալածանք, արտաքում, տարագրութիւն: Ծ. Խ.

կը հաւատար լաւագոյն բանի մը, եւ նուիրուեցաւ ապագայի դասին:

կրօնական տեսակէտով, ի՞նչ են ձեր ապրած միջավայրի պայմանները: Անոնց թերութիւնները անխուսափելի՝ կը նկատէք՝ ըսելով թէ այսպէս եղած է միշտ և այսպէս պիտի ըլլայ: Կամ թէ արդեօք կը բաւականանա՞ք մէկ կողմ կենալով, քննադատելով հանդերձ կացութիւնը: Այդ պարագային Քրիստոսի հոգիովը զգեստաւորուեցէք: Այս կամ այն ընկերային խմբաւորումի կրօնական կեանքը կը բարնայ արմատապէս բարեփոխուէլ միակ մարդու մը միջոցաւ, որ բարեցակամ կը գտնուի, քաջ, յարատեւող, որ գիտէ հաւատք ունինալ յառաջդիմութեան վրայ, որուն կը յուսայ և որուն համար կ'աշխատի: Իրաւ է որ այսպիսի անձ մը յաճախ ընդդիմութեան պիտի հանդպի, բայց իր միջավայրին կրօնական կեանքը ոգեւորելու բաղձանքը, իր օժանդակութեան բաժինը բերելու հաստատ կամքը, որքան ալ համեստ ըլլայ այդ օժանդակութիւնը, մաս չի՝ կազմեր Քրիստոսի աշակերտ ըլլալու ձեր ջանքին:

Ուրերորդ շաբար, հինգերորդ օր

Մասք. իԱ. 9—13

Շատ մարդիկ իրեւ բնական բան մը կ'ընդունին տնտեսական և ընկերային պայմաններն այն սերունդին որուն մէջ ծնած են: Դասակարգի մը գերութիւնը, տղոյ շահագործումը, օրական տասներկու ժամ աշխատանքը՝ խաղի մը անփոփոխ կանոնները կը թուին իրենց: Երբեք չեն հարցներ իրենք իրենց թէ ո՞րքան ատենէ ի վեր կը տեւէ իրաց այս վիճակը, թէ արդա՞ր է ան, և թէ կրնա՞յ աւելի տեւել: Կացութիւնը կ'ընդունին պարզապէս, և կը ջանան մեծագոյն օգուտը քաղել անկէ: Յիսուս երբեք բնական չնկատեց իրաց վիճակ մը որ գէշ կը թաւէր իրեն, ո՞րքան ալ մեծ ըլլար անոր տիրականութիւնը և հնութիւնը. կը

հաւատար Ասուծոյ բագաւորութեան, որ պէս է հասանուեր, եւ որուն մէջ բոլոր ներկայ իրերը պէս է փոխուեին: Կը մասնակցի՞ք ձեր ցեղին ապագային վրայ այս հաւատքին, եւ ձեր սերունդին մէջէն պիտի ըլլա՞ք մէկը այն քաջարի և յառաջադէմ գաղափարներու տէր մարդոցմէն, որոնք արդէն զգացած են գալիք դարերու մեծութիւնը:

Ուրերորդ շաբար, վեցերորդ օր

Մասք. կԱ. 13—17

Ի՞նչ վսեմ ժամ Քրիստոսի մկրտութեան այս ժամը, ուր կը նուիրագործուի իրեն վիճակուած մեծ պաշտօնին գիտակցութիւնը: Բայց խորհեցէք այն դիւցազնութեան վրայ զոր կը պահանջէ այս պաշտօնին կատարումը, անձնուրացութիւնը զոր պիտի պահանջէ իրմէ: Բաւական բազուքին ունի՞ք ինքզինքնիդ բոլորովին յանձնելու Ասուծոյ ձեռքը, բողլով որ ձեզ գործածէ ինչպէս որ համոյ կը բուի իրեն, առանց վախնալու անոր հետեւանքներէն:

Քաջութեան այս հիմական գործէն կախում ունի ամբողջ մնացածը:

Ուրերորդ շաբար, եօթներորդ օր

Ղուկ. ԺԲ. 1—4

Յիսուսի բարոյական քաջութիւնը սերտիւ կապուած է իր վսահութեան թէ չարը չի կրնար վերջնական յաղթանակ տանիլ, այլ ընդհակառակն բարիին ամէնէն անշան սերմերն են որ հուսկ ուրեմն երեւան պիտի ելլեն: Գիտէ թէ Աստուծոյ և արդարութեան համար աշխատելով հուսկ յաղթականին կողմը պիտի գտնուի, ինչ որ ալ ըլլան անմիջական ընդդիմութիւնները որոնց զիմակալել հարկ է:

Չեր կեանքը ամրապնդուած է այսպիսի վսահու-

թեամբ մը : Զեր սրտին խորէն կը հաւատա՞ք թէ Աստու-  
ծոյ դատը պիտի յաղթանակէ , թէ Զարը արդէն իսկ պար-  
տուած է , թէ արդարութեան ի նպաստ ձեր իւրաքանչիւր  
ջանքը կը պատրաստէ յաղթանակի ճամբան , որուն վրայէն  
օր մը պիտի քալեն փառքով՝ Բարիին զօրքերը : Մտածեցէք  
որ գերութեան ջնջումը յառաջ բերողն եղաւ նզօր կամքը  
նեռուն տեսնող վեհանձն մարդոց , որ առաջուրնէ հաւատա-  
ցին ատոր : Այսօր ո՛րքան պէտք ունինք այնպիսի մարդոց որ  
իրապէս հաւատան թէ պատերազմի ջնջումը կարելի է , թէ  
տեսեսական անիրաւուրիւնը եւ բաղակական ապականու-  
թիւնը վերջ պիտի գտնեն , թէ մարդկային եղբայրակցուրիւնը  
իրազործելի բան մըն է , եւ թէ աշխարհ պիտի կրնայ ճըշ-  
մարտապէս երիստոնեայ դառնալ :

#### ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Ը. ՇԱԲԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Էմըրսօն կը նկարագրէ հերոսը իբրև այնպիսի մէկը ,  
որ ձեռքին մէջ ունի իր համբաւն և իր կեանքը , և անայ-  
լայլ ու կատարեալ քաղաքավարութեամբ կը դիմակալէ  
խուժանին և կախաղանին , իր խօսքին բացարձակ անկեղ-  
ծութեամբ և իր ուղիղ վարմունքով : Պէտք չկայ ըսելու  
թէ Քրիստոս ճանչցաւ այս զիւցաղնութիւնը , և սուզ գնով  
յառաջ տարաւ իր կամքը մինչեւ վերջին ծայրը : Բայց չենք  
կրնար ամբողջովին բնունել այս խորհրդածութեան իմաս-  
տը , եթէ համակիր ոգիով մը չջանանք թափանցել այն  
թանձրացեալ հարցերուն որոնց պիտի դիմակալէր Յիսուս :

Երբ կ'ըսէ . «Մի վախճար անոնցմէ որ մարմինը կը  
սպաննեն , բայց անկէ վերջը ուրիշ բան մը չեն կրնար ընելո» (Ղուկ. Ժ. 4) , կրնանք վատահ ըլլալ թէ այս խօսքերը  
յայտնութիւն մըն են իր կեանքի հարցին : Իր բերած պատ-  
գամին բնութիւնը և իր գործելու կերպը սկիզբէն կը խըրտ-  
չեցնեն իր սերունդին ուղղափառ և բարեպաշտ մարդիկը :

Եթէ ան իր հոգին վեր բոնած չըլլար մարդոց երկիւղէն ,  
բնաւ չպիտի կրնար չարունակել իր պաշտօնը : Կը քարողէր  
Աւետարան մը որ յեղափոխական կը թուէր Հրեաներուն :  
Իր խօսքերը լսելով կը հարցնէին . «Ի՞նչ է աս , ի՞նչ է այս  
նոր վարդապետութիւնը» (Մարկ. Ա. 27) : Եւ ի տես այն  
հիմնալի առաքելութեան զոր կը կատարէ ամէն դասակար-  
գի մարդոց մէջ , կը գոչեն . «Բնաւ չենք տեսած այդպիտի  
բան մը» (Մարկ. Բ. 12) : Յիսուսի նկարագիրն և գործերը  
այնքան նոր և գրգորիչ՝ վրդովիչ կը թուին , որ «Ի՞նչո՞ւ»  
հարցումը ամէն կողմ կը հետեւի անոր՝ իր ստուերին պէս :  
«Ի՞նչո՞ւ կ'ուտէք և կը խմէք մաքսաւորներու և մեղաւոր-  
ներու հետ» (Ղուկ. Ե. 30) : «Ի՞նչո՞ւ քու աշակերտներդ չեն  
հետեւիր ծերերու աւանդութեանց» (Մարկ. Է. 5) : Հրեայ  
քահանայապետներուն համար Յիսուս նեղացուցիչ մարդ  
մըն էր : Ան , չարտօնուած վարդապետ մը , օրէնքը կը մեկ-  
նաբանէր նոր և խառնակիչ կերպով մը : Օրէնքին որոշ  
պատուրաններուն տեղ , — ինչպէս Մովսիսական պատուի-  
րանը ապահարզանի մասին — կը գնէր ընդհանուր սկըզ-  
բունքներ , որոնք՝ կ'ըսէին՝ կը ցուցնեն ժամանակաւոր և  
ոչ թէ անփոփոխ բնոյթը այդ պատուիրաններուն (Մարկ.  
Ժ. 1—9) : Կ'արհամարհէր հաստատուած կանոնները , բա-  
ցայայտորէն կ'այպանէր Ռաբբիները , և Օրէնքին մէջ ի  
պատուի եղող կարգ մը հրահանգներու մասին կ'ըսէր .  
«Դուք կ'անտեսէք Աստուծոյ հրամանը ծեր աւանդութեան  
համար» (Մատթ. Ժ. 6) : Հրեաներու աչքին Յիսուս նորա-  
սէր մըն էր ի մասին կրօնի , և վատանդաւոր յեղափոխական  
մը՝ ընկերացին տեսակէտով :

Այդ վարիսեցիները , և անոնց ետին հրեայ ժողովուր-  
դը որուն վրայ անոնք մեծ ազդեցութիւն ունէին , եռան-  
դով և մեծ անկեղծութեամբ կապուած էին իրենց հին  
Օրէնքին : Այնպէս ինչպէս զրուած էր Հին կտակարանին  
մէջ կամ կ'աւանդէին բերանացի աւանդութիւնները որոնք  
իրենց համար մեկնութիւններն էին Ս . Գիրքերու , անոնք

կը ներկայացնէին Աստուծոյ կամքը։ Այսպէ՛ս, մարդկային  
կեանքի նոուիրական ընոյթը յարգելու վրայ ըլլայ խնդիրը՝  
կամ թէ Շաբաթ օրը ածուած հաւկիթ մը ուտելու վրայ,  
բժախնդիր ջերմեռանդութեամբ մը կը հետամտէին այդ  
օրէնքի կատարման։ Հոռմայեցի Պետրոն առաջարկած ըլալով  
կայսերական արձան մը կանգնել Տաճարի շրջափակին մէջ,  
Փարիսեցիներու պատասխանը վճռական եղաւ։ «Կը մեռ-  
նինք և չենք թոյլատրեր Օրէնքին հետումը»։ Մակարա-  
յեցւոց պատերազմին ատեն հազարաւոր հրեայ բարեպաշտ  
զինուրներ յօժարեցան կտոր յօշուուելու Շաբաթ  
օրը, քան թէ Օրէնքին դէմ գործելու՝ նոյն օրը պատերազ-  
մելով։ Կրօնից պատմութիւնը հազուադէպ կերպով տուած  
է, լաւ եւս բնաւ տուած չէ աւելի՛ անողոք, աւելի՛ միա-  
ձայն, աւելի՛ եռանդուն և յատկանշական օրինակ մը ուղ-  
ղափառութեան։ Զատկի շաբթուն երբ ամբոխը խոնուեցաւ  
Պիղատոսի առջեւ, «ի խա՛չ հան զդա» պոռալու համար,  
գրուած է թէ այս մարդիկը ապարանքը չմտան, չպղծուելու  
համար, (Յովի. ԺՈ. 28)։ Եւ շրջափակին բոլորափը կար-  
գով շարուեցան, ինչ որ բացայատ մէկ պապացոյցն էր իրենց  
խղճամիտ յարգանքին, հանդէպ պարտականութեան, իրենց  
ըմբռնած ձեւով, և անկէ պահանջեցին բարձրագոչ։ Մար-  
դու Որդիին մահը։ Երեւակայեցէք քէ իին օրէնքին անձ-  
նուեր ծողովուրդի մը ականջին ի՞նչ տարօրինակ, յեղափո-  
խական, ատելի կը ինչեր ձայնը Անոր որ կը քարոզէր։—  
«Ճին օրէնքին մէջ ըսուեցաւ... բայց ես ձեզի կ'ըսեմ»։

Ոչ ոք յարձակած է հին կարծիքներու դէմ — որոնք  
զօրացած են ընկերային սովորութիւններով, թանկագին  
եղած են հին յիշատակներով և մտաւորական ձշմարիտ  
գրութիւն մը կազմեն — առանց ընդհարելու զօրաւոր ընդ-  
դիմութիւններու։ Յիսուո՞նորոգող մը՝ ատելութեան ա-  
ռարկան կ'ըլլայ անոնց որ կը սիրեն հաստատուած կարգը,  
և այս ատելութիւնը այնքան աւելի անողոք է, որքան,  
ինչպէս կ'ըսէ Յիսուս, «Կը հաւատան թէ ատով պաշտօն մը

կը մատուցանեն Աստուծոյ» (Յովի. ԺՈ. 2)։ Գիտութեան  
մէջ նոր տուեալներ մտցնել, յեղացրնել ընդունուած տե-  
սութիւնները ֆիզիքական աշխարհին, կեանքի ծագման և  
բարգաւաճման վրայ, այնպիսի գործ մըն է այս որ միշտ  
յարուցած է վէճեր, ծաղը և հալածանք, և յաճախ մահ-  
ուանը պատճառ եղած է նոր գաղափար մը մտցնողին։ Բայց  
ո՛րքան մեծ պիտի ըլլայ ատելութիւնը, և ո՛րքան սուրբ  
պիտի թուի ատիկա անոնց, որոնց կրօնքին դպչիլ կը հա-  
մարձակին, մինչ ամենէն նուիրական զգացումները կ'ար-  
մատանան այդ ժառանգական վարդապետութեանց մէջ, և  
որոնց կը թելադրուի Աստուծոյ մասին նոր ըմբռնում մը,  
մինչ աինը խարսխած է իրենց հոգիին մէջ։ Որովհետեւ  
Յիսուսի բերած գաղափարները չեն կրնար պարզապէս միա-  
նալ միւսներուն, ինչպէս ցորենի հատիկներ կը միանան  
ուրիշ ցորենի հատիկներու։ Անոնք նման են քիմիական  
բաղադրութեան մը մէջ մտցուած օտար նիւթի մը, որ զայն  
անհրաժեշտորէն կը վերածէ նոր արտադրութեան մը որուն  
տարազը հարկ կ'ըլլայ վերակազմել։ Այսպէ՛ս է աւետարա-  
նական ձշմարտութեան ազգեցութիւնը, և Յիսուս անհրա-  
ժեշտորէն պիտի ենթարկուի ատոր հականարուածն եղող  
ատելութեան։

Երեկ Քրիստո յեղափոխական մը կ'երեւայ կրօնական  
խնդրոց մէջ, պէտք է սակայն զիսնալ որ Ան ինքինէր միւս  
ամբողջացնող մը կը նկատէ եւ ոչ քէ ջնջող մը խրայէլի  
հին Ասուծոյն յայնութեանց։ Հիներուն այնքան սիրելի  
աւանդութեանց մասին իր յանդիմանութիւնն այն է որ  
անոնք կ'այլափոխեն և կը մթագնեն աստուածային օրէն-  
քին ձշմարիտ նշանակութիւնը (Մարկ. Է. 8)։ Բատ Յիսուս-  
ի, Հին կտակարանը կ'ամփոփուի Աստուծոյ և ընկերին  
սիրոյն մէջ։ «Այս երկու պատուիրաններէն կախեալ են  
ամբողջ Օրէնքն և մարգարէները» (Մատթ. ԻԲ. 40)։ Ես  
եկած չեմ, կ'ըսէ, քանդելու, այլ իրականացնելու համար  
այս յայտնութեան խորունկ իմաստը (Մատթ. Ե. 17) Յիսուս

հեռու էր արհամարհելէ անցեալը . կը յարգէր Օրէնքն և մարզարէները , կը հասկնար , կը սիրէր զանոնք , և անոնց ներքին իմաստը կ'ըմբռնէր ո եւ է փարիսեցիէ շատ աւելիլաւ : իր մէջ ինչ որ կար եղական , կը խորամխուէր անցեալին մէջ . անկէ՛ կը քաղէր այն հիւթն իսկ որ նոր ածում մը առաջ պիտի բերէր : իր ուսուցումը կը նկատէր հաստատութիւնը , ամբողջացումը հին յայտնութեան որուն «մէկ յովար որ նշանախեց մըն է չպիտի անցնի» (Մատք. Ե. 18) : եռ կոչուած եմ , կ'ըսէր , լուսաբաներու ստուերի մէջ միացած ձմարտութիւն մը : Բայց , Լոյսի բոլոր պատգամաբերներուն նման , խաւարասէրներու ատելութեան առարկան եղաւ : ինչպէս որ ստուերին վարժուած աչքերը բնագդաբար կը գոցուին ցորեկուան ճառագայթարձակ լոյսին Հրեաներու հոգիներն ալ կը փակուէին Աւետարանի Լոյսին առջեւ , այն Աւետարանին որ քանդիչ կը թուէր իրենց : Ինչպէս որ Յիսուս կ'ըսէր տեսակ մը նուրբ հեգնութեամբ «ոչ ոք հին զինին խմելէ ետքը նորը չուզեր , որովհետեւ , կ'ըսէ , հինը լաւագոյն է» (Ղուկ. Ե. 39) :

Յիսուսի խոր յարդանքը մարգարէներու խօսքին , կը յայտնուի զանազան առիթներով : Երկիցս կը յիշէ Ովուէի սախօսքը . «Ողորմութիւն կ'ուզեմ և ոչ թէ զոհ» (Մատք. Թ. 13 և Ժ. 7) : Ի տես փարիսեցիներու կեղծաւորութեան , իր զգացումը կը յայտնէ եսայիի բերնով . «Այս ժողովուրդը շրթունքով կը պատուէ զիս , բայց իր սիրտը հեռու է ինձմէ՛ (Մարկ. կ. 6) : Տագնապի ատեններն է որ , երբ խորհրդածելու ժամանակ չի տրուիր մեղի , մեր խօսքերը կը մատնին այն ժամանումներ որոնցմով սովորաբար կը սահնին մեր հոգիները : Արդ , փորձութեան անձկոտ սեղմաւմին տակ , Քրիստոս վերջնապէս ետ մղելու համար Փորձիք , կը գործածէ Ս . Գրքին բացատրութիւններն իսկ (Մատք. Դ. 4 , 7 , 10) : Երբ իր բուռն զայրոյթին մէջ , Տաձարը կը մաքրէ զայն պղծողներէն . կը գոչէ եսայիի հետ «իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի» , և արագ անցու-

մով մը Երեմիայի , կ'աւելցնէ . «Բայց դուք անիկա ըրիք աւազակներու որջ» (Մատք. Ի. 13) : Խաչելութեան վերջին տագնապին մէջ , Սաղմոսներէն կ'առնէ իր անձկութեան , և յետոյ Աստուծոյ վրայ իր վստահութեան արտայայտութիւնները . «Աստուած իմ , Աստուած իմ , ինչո՞ւ թողուցիր զիս» , (Մատք. Ի. 46) : «Հայր , քու ձեռքդ կ'աւանդեմ իմ հոգիս» (Ղուկ. Ի. 46) : Յիսուսի միտքը սնած էր Հին Կտակարանով : Եթէ իր ժողովրդեան կրօնական կեանքին մէջ յեղաշրջում մը առաջ բերաւ , ատիկա անոր համար չէր բնաւ որ մարզարէները իրմէ նուազ յայտնութիւններ ըրած էին : կը յայտարարէ թէ փարիսեցիները նման են իրենց հայրերուն , որ կը սպաննէին մարգարէները և յետոյ անոնց գերեզմանները կը զարգարէին սին ձեւակերպութեան ոգիով մը (Մատք. Ի. 29—31) : Անոնք չստացան մարգարէներու ոգին , չգիտցան տեսնել ինչ որ մարգարէները տեսան , այսինքն թէ Աստուած կենդանի՝ Աստուած մըն է որ երբեք չէ արտասանած իր վերջին բառը , և սակայն ի պահեստի ունենալով մեր ըմբռնել կրցածէն շատ աւելի ձշմարտութիւններ , կը բաղձայ ամբողջացնել և բացատրել հին յայտնութիւնները՝ նոր յայտնութիւններով : «Աստուծոյ թագաւորութեան մասին ուսած ո եւ է վարդապետ» , կ'ըսէ Յիսուս , «նման է տանուտէրի մը որ իր գանձուն մէջէն կը հանէ հին ու նոր բաները» (Մատք. Ժ. 52) :

Յիսուսի մէջ խոռվարական ոգի մը տեսնելի հեռու պիտի գտնուին նաեւ այն իրողուրեամբ որ ան զանացած է նոր հեմարտուրին զնել ժողովրդեան մտքի հասպուրեան մօս , եւ դիւրին լինալի անոր բնդունելուրիւնը : Հրէական օրէնքին հետեւողութեան մէջ մեծցած , միշտ հաւատարիմ ֆեաց անոր՝ այն չափով որ իր խիզճը կը թոյլատրէր , և աշակերտներուն ալ պատուիրեց որ նոյնը ընեն : «Դպիրներն և փարիսեցիները նոտան Սովէսի աթոռը , ըսաւ անոնց , ըրէք ուրեմն և հետեւեցէք ինչ որ անոնք ձեզի կ'ըսէն» (Մատք. Ի. 2) : Երբ կը կշտամբէ փարիսեցիները

որ խղճմտօրէն կը հատուցանեն անանուխի, սամիթի և չամանի տասանորդը, և անհոգ կը գտնուին օրէնքի լուրջ պատուիրանները կատարելու, բնաւ միտքէ չանցըներ թէ տասանորդը պէտք է ջնջուի: Արդարութիւնը, ողորմութիւնը և հաւատքը կրնան գործադրուիլ, կ'ըսէ, առանց պէտք ըլլալու որ միւսները մոցուին (Մատք. իգ. 23): Երբ կը խօսի եղրօր մը թշնամանքին ներելու կարեւորութեան վրայ՝ Տաճարին զոհ մը մատուցանելէ առաջ, չի մոռնար աւելցնել. «Յետոյ եկուր և զոհդ ըրէ» (Մատք. Ե. 23—24), և երբ կը բժշկէ բորսու մը, անոր կը պատուիրէ հրէական օրէնքին համաձայն՝ երթալ ներկայանալ զոհագործին (Մատք. Ը. 4):

Քրիստոս յայտնապէս ջանաց իր գործը գլուխ հանել հնար եղածին չափ քիչ աղմուկով: Հոգ կը տանի ժողովարաններու շրջափակին մէջ աշխատելու: Հրեաներէն յարգուած հին բանաձեւեր կը գործածէ, ինչպէս «Աստուծոյ արքայութիւնը», «Մարդու Որդին», «Մեսիան»: Երբ կը պատահի որ անոնց մէկ Օրէնքին դէմ գործէ, ինչպէս շաքաթի պատուիրանը, հոգածու կը գտնուի արդարացնելու այսքան նոր ընթացք մը՝ Հրեաններուն դիւրահասկնալի փաստերով, անոնց կը յիշեցնէ թէ Դաւիթ, տագնապալի պարագայի մը մէջ, հակառակ գործեց պատուիրանին (Մարկ. Բ. 25—28): Դիտել կուտայ անոնց թէ, օրէնքին համաձայն, աղքատ մարդ մը իրաւունք ունի հորը ինկած իր եղը կամ էշը աղատելու շաբաթ օրը. ինչու ուրեմն ինքը, Յիսուս, իրաւունք չունենայ շաբաթ օր մը բժշկելու մարդկային արարած մը (Ղուկ. Ժ. 15—16, Ժ. 1—6): Հիանալի համբերատարութեամբ մը կը փորձէ աստիճանական և դիւրին գարձնել վերելքը զոր անոնք պէտք է ընեն իր մակարդակին հասնելու համար: Ան եկած է ոչ թէ լուծելու այլ ամբողջացնելու համար:

Այսու հանգերձ, երբ հին Օրէնքին հանդէպ իր յարգանքը, և ճշմարտութիւնը խաղաղօրէն տարածելու իր ճի-

գը անհասկցողութեան կը բախին, և փարիսեցիները վէճ յառաջ կը բերեն, կը յայտնուի իր անողոք և անվեհեր հոգին: Քանի որ այնպէս կ'ուղեն, թո՛ղ այնպէս ըլլայ, ուրեմն. ան եկած է ոչ թէ խաղաղութիւն այլ սուր բերելու համար» (Մատք. Ժ. 34): Յիսուսի ենթարկուելիք տառապանքի, թշնամանքի, մարտիրոսութեան անմիջական պատճառն այն է որ ան չի հաւանիր մանուածապատ բառեր գործածելու կամ երկդիմի ընթացք մը ունենալու, ոչ ալ բութաչափ մը ընկրկելու. ան որոշած է ինքզինքը լսելի ընել: Իաջութեան շատ տեսակներ կան, որսնք արժանի են մարդոց հիացումին.— Ֆիզիքական քաջութիւնը հեծելազօրաց գնդապետի մը որ կը հաւաքէ իր վարանոտ զինուորները՝ նետուելու համար յառաջխաղացութեան մը մէջ որ գիտէ թէ յուսահատական է. դիւցազնական հաւատարմութիւնը ոտքն ու ձեռքը կապուելով խարոյկին վրայ դրուած մարտիրոսին, որ զգալով հանդերձ թէ բոցերը կը շրջապատեն զինքը, լսելով հանդերձ իր զաւկին աղեկտուր աղաղակը և գահիձին կոչը՝ «ուրացի՛ր», կը մերժէ տակաւին ընկրկիլ իր հաւատքէն: Բայց Յիսուսի դիւցազնութիւնը շատ աւելի բարձր է և վգեմ:— Աշխարհին կը բերէ ճշմարտութիւն մը որ իր փրկութիւնը պիտի ըլլայ, և զայն կ'աւետարանէ քաղցրութեամբ և բարութեամբ. և սակայն կը հանդիպի անգութ հակարութեան մը, կը տեսնէ որ իր ունկնդիրները կը ցրուին հետզհետէ իր պատգամը լսելով, մինչեւ որ հուսկ ուրեմն կը մնայ տասներկուքներու խմբակ մը, որ ան ալ տատամոտ է տակաւին: Ան հարկադրուած է կոռուելու կրօնական կազմակերպութեան մը դէմ, որ երդմամբ որոշած է իր մահը. և հակառակ այս ամէնուն, միմիայն իր պարտականութեան զգացումէն մղուած, շիտակ դէպի Խաչ կը քալէ, մինչ քիչ մը իրաւախոնութիւն, քանի մը մտային վերապահումեր, կամ պարզապէս լուռթիւնը պիտի կրնային աղատել զինքը: Ու, վերջապէս, աղմղող խուժանի մը մէջ որ իր խաչուիլը կը պահանջէ, ան կը մնայ

հաստատուն, և կը պաշտպանէ իր դատը՝ անվարան, աներակիւզ, առանց կողմնակի ճամբաներու մէջ իյնալու։ «Մի՛ վախնար», այս խօսքը որ շարունակ կուգայ Յիսուսի շըրթունքին վրայ, յայտնութիւնն է զինքն ոգեւորող հոգիին (Մատք. Ժ. 26—31, Ղուկ. ԺԲ. 4—32)։

Քաջարի դիրքը զոր ունեցած է Հրեայ պաշտօնական եկեղեցին հանդէպ, կը յայտնուի մասնաւորապէս երկու կէտերու վրայ։ Նախ, պնդեց քէ մարդուն հաղորդակցութիւնը Աստուծոյ նիւս, կախեալ է հոգիկան պայմաններէ եւ ոչ քէ կրօնական ծեսերու կատարումն։ Խարբիները Աստուծոյ կամքը կը մեկնեն աւելի՛ ձեւական քան թէ բարոյական իմաստով։ Ոռանց ձեռք լուալու ուտել՝ ծիսական մեղք մը կը նկատուէր։ Եւ քահանան որ կը համարձակէր ուրանալ անոր իրականութիւնը, կը բանադրուէր, և կը թաղուէր չնուիրագործուած հողի մէջ։ Այս մասին պէտք չէ անիրաւ հանենք Փարիսեցիները։ Պէտք չէ մունալ որ իրենց խոր յարգանքը՝ Օրէնքին, բարոյական ըլլայ թէ ծիսական, առաջ կուգար խզմտօրէն և ամենափոքր մանրամասնութեանց մէջ Աստուծոյ ծառայելու բարեպաշտ բաղձանքէն։ Չմոռնանք նաեւ թէ դպիր մըն էր որ Օրէնքը ամփոխեց՝ իր բոլոր սրտովը զԱստուած, և իր ընկերն ալ իր անձին չափ սիրելու գեղեցիկ պատուիրանին մէջ, զոր Յիսուս եւս գնահատեց սրտագին։ բայց եթէ ընդունինք իսկ որ Փարիսեցիները տրամաբանօրէն կը գործէին այս կերպով, ստոյգ կը մնայ տակաւին թէ սիրոյ, արդարութեան, գթութեան պատուիրաններուն անտեսումը՝ խըլձմտօրէն վճարելու համար անանուխի, սամիթի և չամանի տասանորդը, ցաւալի և հարկեցուցիչ հետեւանքն է մարդուն և Աստուծոյ հաղորդակցութիւնը ծիսակատարութեան վրայ հիմնելու ըմբռնումին։ Խարբիական Օրէնքին կարգ մը նրբութիւնները, որ կը գտնուին Թալմուտի մէջ, ստուգիւանհեթեթ են իրենց փոքրոգութեամբ, և անշուշտ կը գործադրուէին Յիսուսի ժամանակ։ Մարդ մը որ Շաբաթ օր

մը թոչունի մը թեւէն փետուր մը կը փրցնէր, զայն կը փետրաաէր, յետոյ աղուամազը կը մաքրէր բոլորովին, երիցս հակառակած կը գտնուէր Օրէնքին, ինչ որ կը հարկադրէր զինքը՝ երեք անգամ քաւչական զոհ մատուցանել։ Նոյն իսկ հետեւեալ մեծ պատուիրանն ալ տրուած էր։ Արգիլուած էր սանդուխ մը մէկ աղաւնետունէն ուրիշ մը փոխադրել Շաբաթ օրը, բայց թոյլատրուած էր քելով տանիլ, առանց զայն վերցնելու գետնէն։

Քրիստոս կրօնական կեանքի ա՛յսպիսի ըմբռնումի մը դէմ է որ կը կանգնի վճռաբար։ Ինք իսկ կ'եղծանէ Շաբաթը, և նոյն օրը՝ իր աշակերտներուն աչքին առջեւ՝ արտի մը մէջէն ցորենի հասկեր կը քաղէ և կ'ուտէ, և չի վախնար բժշկութիւններ ընելէ (Մատք. ԺԲ. 1 եւն., Մարկ. Գ. 1 եւն.)։ Արհամարհանքով կը վերաբերուի մաքուր և անմաքուր սննդեղէններու հանդէպ (Մարկ. Է. 14—19)։ Կը մերժէ ծոմ բռնել Հրեական եկեղեցւոյ պատուէրներուն համաձայն, և զզջացող մաքսաւորը հոգեկան լաւագոյն վիճակի մէջ կը նկատէ քան խստակրօն փարիսեցին, որ շաբաթը երկու օր ծոմ կը բռնէ, և իր ամբողջ ունեցածին տասանորդը կուտայ (Ղուկ. ԺԲ. 9—14)։ Հրեաներուն լաւ հասկցնելու համար որ իր ընթացքը իմաստ մը և նպատակ մը ունի, անոնց կը յայտարարէ թէ չուզեր նոր կտոր մը ձգել (Ղուկ. Ե. 36—39), այսինքն թէ չի կրնար իր վարդապետութիւնը յարմարցնել հին գրութեան մը, և կ'ուզէ իր նոր ձշմարտութիւնը դնել նոր շրջանակի մը մէջ։ Կարելի՞ էր կասկածիլ այս աստիճան արմատական և անվեհեր կերպով գործող մէկու մը ենթարկուելիք բախտին վրայ։ Երբ ան կը յարձակէր ինքնավատան և հպարտ եկեղեցւոյ մը հաստատուն չէնքին վրայ։ Մարկոս կը պատմէ թէ առաջին անգամ որ Յիսուս իր կարծիքը կը յայտնէ շաբաթի օրէնքին վրայ, ոփարիսեցիները դուրս ելան և անմիջապէս խորհրդակցեցան Հերովդիանոսեաններուն հետ, զայն կորուստի մատնելու միջոցներուն վրայ (Մարկ. Գ. 6)։

Միեւնոյն բաջարի անկեղծութիւնը կը յատկանուի Յիսուսի թերքացին մէջ, փարիսեցիներու նեղմիս տարամերժութեան դէմ: Այն ատենուան ուղղափառներու կարծեօք, բարեպաշտ և Օրէնքին հնազանդ իսրայէլացիներէն ուրիշ ոչ ոք կրնար ո եւ է մասնակցութիւն ունենալ Աստուծոյ բարիքներուն: Եւ բազմաթիւ Հրեաներ, որ ժամանակ չունէին գաստիարակուելու, կամ իրենց արհեստին բերումով չէին կրնար զործադրել օրէնքին բոլոր նրբութիւնները, մերժուածներ կը նկատուէին (Յովին. է. 49): Ասմարացիները ա'յնպիսի արհամարհանքի մը առարկայ էին Հրեաներուն համար, որ իր անուան արժանի ո եւ է Ռաբբի չէր հաւանիր կոխելու անոնց գաւառին հողը, և Յիսուսի համար փնտուելով նախատալից բառ մը՝ «Դեւ» բառին համանակ, զայն «Ասմարացի» կոչեցին (Յովին. է. 48): Քրիստոս բացայաց պայքար կը բանայ այս նեղմիտ տարամերժութեան դէմ: Իր ծննդավայր քաղաքին մէջ առաջին քարոզութեանը միջոցին, մազ մնաց մահուանը պատճառ ըլլալու աստիճան թշնամութիւն արթնցուց իրեն դէմ, ըսկանով որ թէեւ Եղիայի ժամանակ իսրայէլի մէջ շատ այրիներ կային, Աստուած իր բարիքը յայտնեց Սիդոն հեթանոս քաղաքէն այրիի մը՝ անոր զրկելով իր մարգարէն. և թէ Եղիսէի ժամանակ շատ բորոտներ կային իսրայէլի մէջ, Աստուած նպաստաւորեց Նեէման Ասորին, իր մարգարէին միջոցաւ զայն բժշկելով (Ղուկ. դ. 16—30): Կը յայտարարէ հաւաքուած դպիրներուն և փարիսեցիներուն թէ Աստուած հեթանոսները պիտի հրաւիրէ երկնային խրախնանքին, քանի որ Հրեաները արհամարհեցին իր կոչը (Մատք. է. 11—12). և խօսելով ամէն անոնց վրայ զորս իսրայէլ կ'արհամարհէ և կը մերժէ, ձշմարտութիւնը կը յայտնէ աւելի ամուր և մերկապարանոց ոճով մը. «Մաքսաւորներն և պոռնիկները ձեղմէ առաջ պիտի ըլլան երկնքի արքայութեան մէջ» (Մատք. իԱ. 31): Երբ կը մօտենայ ճակատագրական ելքը, որուն կ'առաջնորդէ զինքը ճշմարտութեան

անպարտելի սէրը, Յիսուս չի տկարանար: Առւր հեղմութեամբ մը կը հաստատէ թէ «Զի կրնար ըլլալ որ մարգարէ մը մեռնի Ա. Քաղաքէն գուրսա (Ղուկ. ժ. 33), և գիտնալով թէ ի՞նչ կը պատէ իրեն, «Ճամբայ կ'նլէ, Երուսալէմ երթալու որոշմամբ» (Ղուկ. թ. 51): Հասնելով այս քաղաքը որ կերպոնավայրն է իր թշնամիներուն, զանոնք կը կատղեցնէ Տաճարէն գուրս վանելով յամառ վաճառորդները: Սանեղրիոնէն պատգամաւորութիւն մը իրեն եկած ըլլալով այս ընթացքին մասին բացատրութիւն պահանջելու, անոնց կը պատասխանէ թափանցիկ առակով չար այգեգործներու, որոնք այզիին տիրոջ կողմէ դրկուած ծառաները թշնամանելէ ետքը, նոյն ժամուն կը դաւադրեն սպաննելու համար իր Զաւակն ալ: Եւ կը վերջացնէ սա բառերով, որ միեւնոյն ատեն կոչ մը և ամբաստանութիւն մըն են. «Աստուծոյ արքայութիւնը պիտի առնուի ձեղմէ և պիտի առուի ազգի մը որ պիտի պտղաբերէ զայն» (Մատք. իԱ. 33—46): Այսպիսի քաջարի ընթացք մը, նմանօրինակ պարագաներու մէջ, միակ ելքի մը կրնար յանդիլ, և դէպի այս ելքն է որ կ'ընթանայ Քրիստոս հանդարտ հաստատամութեամբ մը, կրկնելով ճիշտ այն վայրկենին որ կը կըէր խաչին տակ. «Մի՛ լաք իմ վրայ, այլ լացէք ձեր և ձեր զաւակներուն վրայ» (Ղուկ. իԳ. 28):

Խորհելով Քրիստոսի կեանքին դիւցազնութեան վրայ, անոր վայրկեան մը իսկ տկարացում չունեցող զործունէութեան վրայ, չենք զարմանար տարիներ ետքը Պետրոս Առաքելի գրութեանց մէջ գտնելով ճառագայթացում մը մտքի միեւնոյն վիճակին: «Բայց նոյնիսկ եթէ տառապիք արդարութեան համար, երջանիկ պիտի ըլլաք. մի՛ վախնաք ուրեմն այն բաներէն որով ձեղի երկիւղ կ'ազդեն, և մի վրդովուիք բնաւ (Պետք. դ. 14): Մեր ազօթքի հաւաքոյթներուն մէջ սովորութիւն ունինք Աստուծմէ իսնդրելու՝ մեր կեանքերուն մէջ ներկայութիւնը բարութեան և քաղցրութեան այն ձիրքերուն որոնք, անգամ մը որ մըտ-

Նենք սովորական կեանքի մէջ, պիտի զգացնեն աշխարհի թէ Յիսուսի մօտ եղած ենք։ Այսպիսի ազօթքներ լաւ են անշուշտ։ բայց աշակերտներուն յատկանիշը, որոնք Յիսուսի աշխարհի վրայ գտնուելու միջոցին ամէնէն աւելի նմանեցան իրեն, ոչ թէ կրառորական այլ գործնական առաքինութիւնն մըն էր։ ոչ թէ քաղցրութիւնն էր այլ քաջութիւնը։ Այսպէս, Գործք Առաքելոցին մէջ կը կարդանք։ «Տեսնելով Պետրոսի և Յովհաննէսի վստահութիւնը . . . զարմանքի մէջ էին և կը հասկնային թէ անոնք Յիսուսի հետ գտնուած են» (Գործք Դ. 13)։

ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀՈՒԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1.— Յիսուս ո՞ւրկէ կը ստանար այն վստահութիւնը որ զինքը անբնդունակ կ'ըներ երկիրդի։ Նկատի առել այն պարագաները ուր ի յայս բերաւ այդ ինքնավստահութիւնը։

2.— «Ով որ ինձի հետ չէ, ինձի դեմ է»։

Ի՞նչ կերպ իրաւախութիւն պէտք է աններելի նկատել։ Սկզբունքներու հանդեպ անհաւատարմութիւնն է ան։

3.— Մեր օրերու քրիստոնեաները իրենց բազութեամբ կը յիշեցնեն Յիսուսը եւ իր առաջին աշակերտները։

Գ. Լ. Ռ Ի Խ Թ.

Ս Ր Տ Ի Կ Ե Ա Ա Ք Բ



ԱՌՈՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

Իններորդ շաբար, առաջին օր

Ցով։ ԺԵ. 9—15

Առաջին երեք Աւետարաններէն ոչ մէկուն մէջ չենք գտներ այս զմայլելի արտայայտութիւնը Յիսուսի սիրոյն՝ իր աշակերտներուն հանդէպ, թէեւ անոնք կը ներկայացնեն զինքը՝ ամենախանդակաթ և ամենահաստատուն սիրով մը կապուած իր բարեկամներուն հետ։ Նկատի առել քէ ո՞րքան անսովոր եւ դիւցանական բազութիւն մը, յեղարքող յանդնութիւն մը, բուռն զայրոյթի մը եւ խորագդեցիկ բաղցրութեան եւ աղապատանի խառնուրդ մը կը ներկայացնե Յիսուսի նկարագիր։ Միեւնոյն հակադրութիւնը կը նշամարենք Պօղոս առաքեալի քով երբ, հիացում յայտնելէ ետքը պետական մարդու իր փայլուն ձիրքերուն, իր իմացական նշանաւոր ուժին և իր աննկուն քաջութեան վրայ, սա տեսակ հատուած մը կը կարդանք։ «Հեզ և քաղցր եղանք ձեր մէջ, դայեակի մը նման որ մանուկները կը սնուցանէն. նոյնպէս գթասիրտ եղանք ձեզ նկատմամբ։ հաձելի էր մեզի՝ ձեզի տալ ոչ միայն Աստուծոյ Աւետարանը, այլեւ մեր անձը, որովհետեւ մեր սիրելիներն եղաք» (Ա.

թեւ. թ. 7—8): Շատ մարդիկ կեղծ ամօթ մը կը զգան խոռունկ խանդալատանքի այս շեշտը դնելու իրենց բարեկամութեան արտայայտութեան մէջ։ բայց ասոնք գձուձ հոգիներն են, որովհետեւ մեծ բնաւորութիւնները միեւնոյն ատեն սիրող բնաւորութիւններն են։

Իններորդ շաբար, Երրորդ օր

Մատր. Ժ. 1—6, 10—14

Մեր այս շաբթուան ուսումնասիրութեան մէջ պիտի տեսնենք թէ Յիսուսի ուսուցումը՝ միշտ կերպով մը կը պատկանի ընտանիքին։ Նկատողութեան առնենք որ ընկերային ո եւ է համախմբումի մը մէջ, որքան ալ բազմարիւ ըլլան զայն կազմող անհատեցր, իւրաքանչիւր անհատ կը ներկայացնէ անսահման արժեք մը, եւ թէ այս ընկերային համախմբումը կը կազմէ նշմարիս ընտանիքը։

Կերոզրեալ հատուածին մէջ Յիսուս ասիկա կը տարածէ ամբողջ մարդկային ազգին, որ իրեն կը թուի անհուն ընտանիք մը որ ունի Հայր մը, և Անոր աչքին իր զաւակներուն ամէն մէկը թանկագին է։ Ո՞րքան մեծ պէտք է ըլլայ սիրելու կարողութիւնը Անոր որ կը սիրէ ամբողջ մարդկութիւնը, իբրեւ թէ անոր իւրաքանչիւր անդամը մաս կազմէր իր ընտանիքին, և անոնցմէ ոչ մէկը պէտք չէ անտեսել։ Համարեցէք թէ այդ մեծ ընտանիքին մէջ կ'ապրիք, և սիրոյ մասնաւոր առարկան էք Անոր որ հայրն է ամէնուն։ Զեր կեանքը կը համապատասխանէ՝ այս սիրոյն։ Կ'ապրիք իրապէս այն կերպով որ դուք անսահման արժէք մը ունենաք Աստուծոյ աչքին, և բոլոր արարածները, նոյն իսկ ամէնէն խոնարհները, ունին ձեզի չափ արժէք։ Խորհեցիք անտեսուած, արհամարհուած, բարեկամներէ գուրեկ անձերու վրայ, եւ այսօրութիւն սկսեալ մասնաւոր յարգանօֆ վարուեցէք անոնց հետ, որպէս թէ բանկագին եղած ըլլային անոնք ձեր աչքին։

144

Իններորդ շաբար, Երրորդ օր

Դուկ. Ժ. 21—32

Բաւական մի սեպէք կարդալ Անառակը Որդիի առակին վերջին մասը միայն կարգացէք ամբողջ առակը։ Այսաեղ ալ կը տեսնենք թէ Աւետարանը կը կենայ ընտանեկան գետնի վրայ։ Ընկերային միակ համախմբում մը կայ, ընտանիքը, որուն կապեր անբակտելի են։ չար զաւակ մը զաւակ կը մնայ, չար եղբայր մը եղբայր է միշտ։ Քրիստոս այս ընտանեկան կապը կը տարածէ ամբողջ կեանքին վրայ։ Ինչպէս որ առակին անդրանիկ զաւակը կ'ուրանար անառակ որդին, փարիսեցիներն ալ, կ'ըսէ Յիսուս, կը մերժէին եղբայրական ո եւ է յարաբերութիւն այնպիսի մարդոց հետ զորս մեղաւոր կը նկատէին, մինչ բոլոր մարդիկ, նոյնիսկ չար, տղէտ, սպականած մարդիկ, մեր եղբայրներն են։

Մտածեցէք թէ աշխարհի մակերեսը որքան պիտի փոխուէր եթէ ընդունէինք Քրիստոսի սկզբունքները։ և եթէ բոլոր մարդիկը նկատէինք իրապէս մեր եղբայրներն և քոյրերը։ ի՞նչ փոփոխութիւն պիտի կրէր մեր ձարարագործական և առեւտրական կեանքը, ի՞նչ նոր ներշնչում պիտի ունենային առաքելական գործին և ընկերային ծառայութեանց նուիրուողները։ Խորհեցիք նաև այն փոփոխութեան վրայ որ յառաջ պիտի զար կարգ մը մարդոց նկամամբ մեր ունեցած դիրքին մէջ։

Իններորդ շաբար, չորրորդ օր

Մարկ. Զ. 30—34, Մատր. ԻԳ. 37—38

Քննեցինք Ընտանիքի գաղափարը, որ հիմը կը կազմէ Յիսուսի սիրոյն՝ մարդոց հանդէպ։ Աստուծ մեր Հայրն է։ մենք ամէնքս եղբայրներ ենք, և ինչպէս ընտանեկան յարկին տակ, զաւակներու իւրաքանչիւրը անչափելի արժէք

Տիրոջը Մարդկութիւնը.— 10

145

մը ունի Հօրը համար։ Հայրական, որդիական, եղբայրական այս յարաբերութիւնները անլուծելի են։ այնպէս որ ու է մարդկային արարածի մեղքը ազատ չի կացուցաներ զիս անոր եղբայր ըլլալէ՝ կարելիութեան սահմանին մէջ։ Վերի հատուածները քող մեզի հասկցնեն թէ Յիսուսի կեանքին հիմնական գաղափարները ո՞րքան կենսունակ եւ գործնական էին զեղուն սիրով մը, որ խոր եր եւ կարելցութեամբ լի բոլոր մարդկութեան համար։

Անշուշտ բարձր կը բոնէք քրիստոնէական սկզբունքը՝ մարդոց եղբայրութեան և Աստուծոյ հայրական միջամտութեան մեր կեանքին մէջ։ բայց այս գաղափարը կը կիրարկուի ձեր ամենօրեայ վարմունքին և ընկերին հանդէպ ձեր զգացումներուն մէջ։

Իններորդ շաբար, Հինգերորդ օր.

Յովի. ԺԳ. 1—5, 12—15

Կարելի՞ է երեւակայել, տրուած պարագաներուն մէջ, սիրոյ աւելի զմայլելի արտայայտութիւն մը քան այն զոր Յիսուս կուտայ իր աշակերտներուն։

Բարեկամութիւնը կը փոփոխի իր բնութեան մէջ։ ան կը նմանի տունկի մը որ կը բռւնի ամէն կլիմայի տակ, բայց նիհար և ազագուն կ'ըլլայ հիւսիսի մէջ, լսկ գեղեցիկ և ճոխ կ'ըլլայ հարաւի կողմը։ ուսւմնասիրեցէք Յիսուսի և իր աշակերտներուն բարեկամութիւնը։ Այս բարեկամութիւնը՝ մնած միեւնոյն հաւատքով, միեւնոյն յոյսով և միեւնոյն հաւատարմութեամբ մեծ Դատին, աճած է հոգեկան ներգաշնակութեան և փոխադարձ ծառայութեան մըթնողրտի մը մէջ։ Յիսուս բարեացակամ է ամենուն, բայց անոնց միայն բարեկամ կրեայ ըլլալ որոնի կը զանան իրեն միանալ իր գտնուած բարձրութեան վրայ։ «Դուք իմ բարեկամներու եք, երե կը կատարէ ամեն ինչ որ կը պատուիրեմ»։

Զեր բարեկամութիւններն այս բարձրագոյն տեսակէն են, եւ մաս կը կազմի՞ Տիրոջը բարեկամներու ընկերակցութեան։

Իններորդ շաբար, Վեցերորդ օր.

Ա. Յովի. Ա. 1—7

Քննեցէք քրիստոնէական կեանքին մեկնութիւնը որ կը թելադրուի մեզի այստեղ։ Բարեկամական հաղորդակցութեան քեանք մըն է ան մեր Հօրը հետ։ ձեր սրտին խորը չկայ մեկը որ ձեզ զգոււացնեն Զարեն, որ յանդիմանեն զձեզ մեղին համար, որ ձեր առջեւ դնե զեղեցիկ իտեալը թէ ի՞նչ պէտք է ըլլայ, որ ձեր աշխերուն ըողացնեն վերջնական յաղթանակը՝ ձեր ամեննեն վիատած վայրկեաններուն մէջ, եւ որ երբեք չի լիաներ ձեզ։ Այս ձայնը չէ՞ք բացատրեք «Խղձմըտանք» անուանելով զայն։ հնա մէկը կայ որ կ'ուզէ բարեկամի նման վարուփի ձեզի հետ։ Համերաշխ էք այս աներեւոյթ ընկերին հետ։ Կը լսէ՞ք անոր ձայնը։ Իրեն կը վերապահէ՞ք խաղաղ ժամեր որ այս ձայնը կարենայ ինքզինքը լսելի ընել։ և կ'աշխատի՞ք անոր հետ համաձայն կերպով, իրագործելով այն հաղորդակցութիւնը որու մասին Պողոս կը գրէր։ «Աստուծոյ հետ գործակից ենք»։

Իններորդ շաբար, Եօրներորդ օր.

Ա. Կորնիք. ԺԳ.

Հսուած է թէ Պողոս առաքեալ այստեղ ուզած է Յիսուսի պատկերը գծել։ Իր դիտումը այդ ըլլայ թէ ոչ, այս տողերը լիովին կը յատկանշեն Յիսուսի ոպին։ Վերստին կարգացէք նկարագրութիւնը այն զանազան եղանակներուն որոնց մէջ սէրը կը յայտնուի կեանքի ընթացքին։ «Սէրը

երկայնամիտ է, կը քաղցրանայ . . . . տեսէք թէ սիրոյ իւրաքանչիւր կերպը որքա՞ն կը համապատասխանէ Քրիստոսի կեանքին, ինչպէս որ ծանօթ է մեզի:

Այսաեղ նշանակուած առաքինութիւններէ մէկ քանին ընդհանրապէս հիացումի առարկայ եղած են աւելի, քան թէ գործադրուած. և լաւ պիտի ընենք, եթէ քննենք մեր ներքին կեանքը՝ բաղդատելով զայն Յիսուսի միջոցով յայտնուած սիրոյ «լայնութեան», երկայնութեան, բարձրութեան և խորութեան» հետ:

#### ԿՈՐՅՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Թ. ՇԱԲԹՈՒԱՆ ՀԱՄՍՐ

Յաճախ ուշադրութենէ վրիպած են Յիսուսի նկարագրին կորովի դիմաղծերը, իր քաջութիւնը՝ օրինակի համար, մինչ կը ծանրանային իր բնաւորութեան գորովալի կողմին վրայ: Աջնան կ'ըսէ Յիսուսի համար թէ անոր մէջ սրտի գորովը երեւոյթը կ'առնէր անհուն քաղցրութեան մը, բանաստեղծական հմայքի մը, տարտամ և տիեզերական. և Սթրառու կը դիտէ թէ «Յիսուս մեզի կ'երեւայ ընականէն համակրելի նկարագրի մը, որուն ոչինչ կը պակսէր՝ եթէ ոչ հասուննալ և գիտակցիլ ինքզինքին»:

Ինքզինքիս պահպանելու համար Յիսուսի նկարագրին այս խիստ քաղցր մեկնութենէն, օգտակար էր ի վեր հանել իր կորովի ձիրքերը՝ ուժգին զայրոյթը, քաջութեան, ուղղամտութեան, ինքզինքին տէր ըլլալու կարողութիւնը. բայց այս պատկերին էական զիծերը պիտի պակսէին, եթէ ի նկատ չառնէինք իր մէջ գտնուած ճառագայթող բարութիւնը, իր ընական ջերմ խանդապատանքը: Ուսումնափելու համար Տիրոջը նկարագրին այս երեսակը, մէկդի կը թողունք ինչ որ կը պատկանի իր տիեզերական առաքելու-

թեան, և կը մօտենանք իր անձնական և մտերիմ յարաբերութեանց, որոնց մէջ ի յայտ բերաւ իր բարեկամութեան առանձնայատուկ գեղեցկութիւնը:

Աստուածաբանները բնականաբար փառաբանած են յանձին Յիսուսի այն անսահման սէրը որ կ'ընդզրկէր ամբողջ մարդկութիւնը, և որով Աստուած իր չնորհքը արտայայտեց մարդկութեան համար: Բայց երբ կարգանք Աւետարանը, կը տեսնենք որ Յիսուս մասնաւոր խանդապատանքով մը կը զբաղի մէկ քանի աղոցմով. անօթութիւնն իսկ և իր սաստիկ յոդնութիւնը կը մոռնայ՝ բարութեամբ վերաբերուելու համար վատահամբաւ կնոջ մը հանդէպ (Յովհ. Գ. 6 ևն.), կը հաւանի հւրասիրուիլ ընտանիքէ մը զոր ուրիշներէն կը նախընտարէր (Յովհ. Ֆ.Ա. 5), և իր աշակերտներուն կ'ըսէ խորունկ սիրոյ անկեզծ շիշտով մը. «Զեղ ծառայ չկոչեցի... ձեղ բարեկա՞մ կոչեցի» (Յովհ. Ժ.Ե. 15): Ամէն տեղ Յիսուս ապաւորութիւնը կը թողու գորովոս բարութեան մը՝ ոչ թէ տարամմ, ցրուած, տիեզերական, այլ որոշ, վճռական, մասնաւորապէս շահագրգռուելով կարգ մը մարզոց և կարգ մը կիներու հետ հաղորդակցութեամբ. ապահովաբար իր ազօթքներուն մէջ յիշեց անուններ՝ Բարտիմէոս կոյրը, նախորդ իրիկունը հանդպած տղաքներ, և մասնաւանդ իր բարեկամներուն մտերիմ շրջանակը. եթէ, ինչպէս կ'ըսուի, մարդկութիւնը ընդարձակ զաշտ մըն է մշակութեան, իր անձնական յարաբերութեանց նեղ շրջանակը պարտէցն է ուր բարի կամեցողութեան և սիրոյ սերմերը, ծիլերը կը բարձրանան՝ յառաջիկային աւելի ընդարձակ գետնի մը վրայ վերստին տնկուելու համար: Ալիս-Ֆրիմէն-Բալմըրի խօսքերը հաւատարիմ արտայայտութիւնն են Յիսուսի զգացումներուն և անոր կիրարկած գործելու եղանակին. «Անհատներն են որ հաշուի կ'առնուին. ջանացէք անհատները շահիլ. անոնք ուրիշներ ալ պիտի շահին, այս վերջիններն ալ ուրիշներ, և այսպէս պիտի շարունակուի ձեր գործը անսահմանորէն»:

Յիսուսի սիրող բնաւորութիւնը կը յայտնուի նաեւ իր ընտանիքին մէջ։ Երուսաղէմ այցելութիւնէն ետքը (Յիսուս 12 տարեկան էր այն ատեն), ա՛լ չենք լսեր Յովսէփի վրայ խօսութիլը։ Անիկա ա՛լ չերեւար տւետարանական պատմութեանց մէջ, և ներելի է մտածել թէ մեռաւ երբ Յիսուս շատ երիտասարդ էր տակաւին։ հաւանական է ուրեմն որ եթէ իր առաքելական պաշտօնին սկսաւ 30 տարեկանին, ատիկա արդիւնքն է այն իրողութեան որ պատամսանաւուութիւն կը ծանրանար իր վրայ նիւթապէս ապրեցնելու իր ընտանիքը։ Նազարէթի մէջ, արհեստաւորի խոնարհ յարկի մը տակ, Յիսուս ատաղծագործութիւն կ'ընէր իր մօրը օգնելու համար։ իր փոխաբերութիւններուն և առակներուն մէջ կը աենուել բացայատ հետքը այս աղքատ և պարզուկ շրջանակին մէջ անցուցած աարիներու աշխատանքին։ Յիսուս կը դիտէ թէ տուն մը ի՞նչպէս պէտք է շինուի ամուր ըլլալու համար (Մատք. Է. 24 ևն.), կ'ըմբռնէ թէ որպան անհրաժեշտ է նախապէս հաշուել շինուելիք շէնքին ծախքը (Ղուկ. ԺԴ. 28), տեղեակ է աղուէներու և անոնց որջին և թոչուններու և անոնց բոյնին մասին (Մատք. Է. 20), իր ձագերը թեւին տակ ժողվելու հոգածու հաւերու մասին (Մատք. ԻԳ. 37), ծանօթ է երկրագործական աշխատութեանց, որոնցմէ կ'առնէ սովորաբար իր պատկերները։ գիտէ թէ ո՛րքան աժանագին կերակուր մը կը կազմեն ճնճղուկները, որոնք կը վաճառուին հրապարակին վրայ (Մատք. Փ. 29)։ իր տանը մէջ տեսած է որ իր մայրը կը կարկտէ հագուստները, մինչեւ այն աստիճան որ կարելի չըլլայ նոր կարկան գնել (Մատք. Թ. 16)։ Մասնաւոր համակրութիւն մը ունենալ կը թուի իր մօրը նման ընտանեկան հոգերով պաշարուած այրիներուն։ Կարելի է որ այս համակրութիւնը ունեցաւ ա՛յն այրիին մասին, որ տաճարին մէջ լումայ մը ձգեց գանձանակը, նուէր մը որ Յիսուսի աչքին աւելի մէծ երեւցաւ քան բոլոր մեծահաւրուանին նուէրները (Մատք. ՓԲ. 42), և իր զայրոյ-

թին մէջ կ'արտայայտուի անոնց գէմ որոնք «այրիներուն տունը կ'ուտեն և պատճառանքներով կ'երկարեն իրենց ազօթքը» (Մարկ. ՓԲ. 40)։ Տկարի մը՝ անձանձրոյթ օգնութիւն խնդրելը նկարագրելու համար տուած օրինակը այրի մըն է, որ անիբաւ զատաւորին կը գիմէ իր կարեւոր զատը տեսնելու (Ղուկ. ՓԲ. 1 ևն.)։ Այստեղ ալ Ան իր յիշողութեան մէջ կրնայ ունեցած ըլլալ իր մօրը կեանքէն ո եւ է գէպք։

Նկատի առնելով Յիսուսի գորովը փոքրիկ տղոց հանգէպ, մարդ կը տարուի մտածելու թէ այդ ձիրքը իր առաջին արտայայտութիւնը ունեցած է նազարէթի ընտանեկան յարկին տակ, ուր կերպով մը ընտանիքի հայր կը նկատուէր։ Մատթէոսի ԺԲ. զլրւիը մեղի կը պարզէ Յիսուսի աէրը փոքրիկներուն համար։ Տղուն հեղութիւնը, ամէն բանի հաւատալու հակամիտութիւնը և միամիտ անկեղծութիւնը անոր համար խորհրդանիշն են Երկնքի Արքայութիւնը մտնելու անհրաժեշտ հոգեկան վիճակին (համար 2—5)։ Այս անմեղութիւնը դայթակղեցնել այնքան վաս ոձիր մը կը թուի իրեն, որ զայն գործողին համար ո եւ է պատիժ խիստ չպիտի ըլլար, և ո եւ է զոհողութիւն — նոյնիսկ մէկ աչքը հանելը կամ մէկ ձեռքը կարելը — այնքան մեծ չպիտի ըլլար, «չդայթակղեցնելու համար այդ փոքրիկներէն մէկը (համար 6—10)։ Անոնց իւրաքանչիւրը թանկագին է Ապուծոյ աչքին։ իր սէրը կը հսկէ անոնց ամէնուն վրայ, որովհետեւ իր կամքը այն է որ այս փոքրիկներէն ոչ մէկը կորուսափ չմասնուի (համար 14)։ Մարկոսի Աւետարանին մէջ մանուկներու նկատմամբ Յիսուսի սէրը նկարագրուած է այնպիսի բառերով, որ անկարելի է երեւակայել Պղատոնի կամ Արքատուէլի քով, եթէ ծանօթ է հին ըմբռնումը տղոց վրայ։ «Եւ զանոնք գիրկն առնելով, անոնց վրայ դրաւ ձեռքերն և օրհնեց» (Մարկ. Փ. 16)։

Աւետարանի կարգ մը հատուածները, առաջին նայ-

ուածքով, հակասել կը թուին Յիսուսի սիրոյն՝ իրեններուն հանդէպ: Ընտանեկան խանգաղատանքը ի՞նչպէս կրնար նկարագրի գիծն ըլլալ անոր որ կ'ըսէր. «Եթէ մէկը կուզայ ինծի և չ'ատեր իր հայրը, մայրը, կինը, զաւակները, եղբայրներն և քոյրերը, և նոյնիսկ իր անձը, չի կրնար իմ աշակերտա ըլլալ» (Ղուկ. ԺԴ. 26): Յիսուս շատ անգամներ իրեններէն յօժարակամ բաժնուիլը ցուցուց իբրեւ կնիքը Յիսուսի աշակերտի կեանքին, այն աստիճան որ քրիստոնէութեան պատմութեան մէջ վանական-միանձական կեանքը շատերուն աւելի՛ աղնիւ թուեցաւ քան ընտանեկան բնականոն կեանքը, և ընտանիք մը հիմնելը ցաւալի զիշում մը նկատուեցաւ բնախօսական օրէնքներու: Յիսուսի խօսքերուն այս կերպ մեկնուիլը սիսալ մըն է: զիտացէք որ մեր յիշած ընազրին համաձայն մարդ իրենները պէտք է ատէ ձիշտ այն իմաստով որ իր անձը կ'ատէ: Ասով Տէրը այն կը հասկնայ որ մարդ նուիրուի իր դատին. և ատիկա կը պահանջէ ամէնէն վճռական և կտրուկ բառերով, մատնանշելով այն բաները զորս լքել ամէնէն աւելի զժուարին է, այն է մարդկային ամենաթանկազին բարիքները: Ան ըսել կ'ուզէ թէ ամէնէն աղնիւ համակրութիւններն և սէրերն անգամ կրնան մարդու մը արգելք ըլլալ նուիրուելու Սասուծոյ դատին, եթէ անոնք հակառակին այս նուիրումին: Ու խորհելով ամէնէն դառն զրկումներուն վրայ, որուն կրնայ հաւանիլ աղնիւ ծնունդ ունեցող մէկը, կ'ընտրէ ընտանեկան կատարը. հետեւաբար Սւետարանի այս խօսքը ի վեր կը հանեն եւ կը ներբողէ ընտանեկան յարկի զիլեցիկուրիւնը, եւ ոչ ք զայն կը վարկաբեկ: Յիսուս մասնաւոր զիտումով է որ անձին զոհողութիւնը կը ներկայացնէ ամենախիստ բառերով: Յիսուս ալանովաբար ինք ալ զգաց ինչ որ Մածծինի կը բացատրէ այսպէս. «Ով որ ճակատազրական պայմաններու մէջ կը զրկուի ընտանեկան վճիտ երջանկութենէն, սրտին մէջ այնպիսի պարապ մը կ'ունենայ զոր ոչինչ կրնայ լիցնել. և ես որ այս տողերը կը զրեմ, խիստ լաւ զիտեմ ատիկա»:

Եթէ, այս մեկնութեան լոյսին տակ, ուսումնասիրենք Յիսուսի հրապարակային գործունէութիւնը, իր խօսքերուն և գործերուն շարքը մեզի համար պիտի ստանայ նոր և աւելի ակնառու նշանակութիւն մը: Երբ կ'ըսէ թէ աղուէսները որչեր ունին և երկնքի թաջունները բոյներ, բայց Որդին Մարդոյ տեղ մը չունի զլուխը գնելու, անշուշտ կը հառաչէ ընտանեկան յարկի մը համար: Եթէ Բեթանիոյ մէջ Ղազարի և իր քոյրերու տունը փափաքելի հանգստավավայր մը կը թուի իրեն, պատճառն այն է որ այնտեղ կը գտնէ ընտանեկան յարկի մթնոլորտը որմէ զրկուած է տարիներէ ի վեր: Երբ խստիւ կը յարձակի իր ժողովրդեան բարքերուն մէջ ընդունուած ամուսնալուծման դէմ, և այց և կնոջ միջև անլուծելի կապի իտէալը կը դաւանի, ատոր մղուած է անազարտ ընտանեկան կեանքի մը մասին ունեցած սէրէն (Մարկ. Ժ. 5—9). Երբ խստիւ կը յանդիմանէ փարիսեցիները՝ այն աւանդութեան համար որու համաձայն մարդ կրնայ զանց ընել իր ծնողաց պէտքերը հոգալը՝ բաւական է որ ան յայտարարած ըլլայ կորբան (Սատուծոյ ընծայ) իր ինչքերուն համար (Մարկ. Է. 10—12). Երբ հինգերորդ պատուիրանը՝ «քու հայրդ ու մայրդ պատուէ»՝ կը դասէ այն պատուէրներուն մէջ զրոս պէտք է կատարել յաւիտենական կեանքը ստանալու համար (Մարք. ԺԹ. 19). Երբ տրտմութեամբ կը նախատեսէ թէ իր Սւետարանին հետեւանիքը պիտի ըլլայ ընտանիքներու խոռովութիւնն ու բաժանումը (Ղուկ. ԺԲ. 53). Երբ ջերմագին ներբող մը կը հիւէ անոնց որ իր սիրոյն համար լքած են տուն, եղբայր, քոյր, հայր, մայր կամ զաւակ (Մարկ. Ժ. 29—30), այս ամէնուն մէջ Ան կը յայնէ իր խոր սէրը ընտանեկան կեանքի համար: Ուստի ապահովաբար իր կեանքին ամէնէն զմնդակ մէկ պահը եղաւ, երբ իրենները եկան զինք փնտուելու, և աշխատելու որ զինքը ետ կեցնեն իր առաքելութենէն, և ինք չկրցաւ խուսափիլ ներքին պայցարէ մը (Մարկ. Գ. 21, և 31—35):

Աղկէ վերջը իր ընդգրկած դատին կատարեալ նուի-  
քումը կը նկատէ յօժարակամ լքումը ընտանեկան երջան-  
կութեան: Թէ որքան անդրդուելի խանդաղատանք մը զին-  
քը միշտ կը կապէր իրեններուն, զայտ կը յայտնէ մեղի  
հաչին վրայէն, երբ իր հոգեվարքի միջոցին կը մտահոգուի  
մօրը մասին, և անոր ապաստանարան մը կ'ընծայէ Յով-  
հաննէս Աւետարանիչին մօտ (Յովի. ԺԹ. 26—27):

Իրավես, Յիսուսի ամենեն յատկանեական ուսուցումը  
իր եզրերը կ'առնե ընտանիքն. ընտանեկան ոգին տիրապետել  
կը բուի իր գործունեութեան մերուներուն վրայ. Եւ մարդ-  
կութեան համար երազած իտեալը՝ ընտանեկան կեանին է: Աս-  
տուծոյ մասին գծած պատկերը թագաւորի մը կամ Դատա-  
ւորի մը պատկերը չէ, այլ Հօր մը պատկերը: Մարդոց ի-  
րարու հետ ունեցած բոլոր յարաբերութիւնները կ'ամփոփ-  
ուին միակ բառի մը մէջ ելլայրութիւն. և երբ Անտոնակ  
Որդիի առակին մէջ անդրանիկ որդին՝ անձնասէր և պաղ՝  
կ'ըսէ իր հօրը. «Ահա՛ քու որդիդ» (Ղուկ. ԺԵ. 29 Էն.),  
Յիսուս պատասխանել կուտայ հօրը. «Ահա՛ քու ելլայրդ»:  
Հայրութիւն և եղբայրութիւն կը համապատասխանեն իր  
ամբողջ ըմբոնումին, Աստուծոյ և մարդոց նկատմամբ: Ըն-  
տանեկան յարաբերութիւններէ ալ շատ մը գաղափարներ  
և գործելու կերպեր փոխ կ'առնէ: Սիրով միացած ընտանի-  
քի մը մէջ իւրաքանչիւր անդամ հաւասարապէս թանկագին  
է միւսներուն համար. և երբ գաւակներէն մէկը վատանգի  
մը ենթարկուի, միւսներուն առողջութիւնն ու ապահովու-  
թիւնը չի կրնար հանդարտեցնել ծնողքին սիրաը: Այս է  
ողին որով Քրիստոս կը սիրէ մարդկութիւնը (Ղուկ. ԺԵ.  
3—10): Իր անուան արժանի ընտանիքի մը մէջ, կատա-  
րելագործման ծշմարիա ազգակը անձնական ազդեցութիւնն  
է մէկը միւսին վրայ. և այս է նաև գործելու միջոցը զոր  
կ'ընտրէ Յիսուս, երբ «տաներկուքներ կ'որոշէ իրեն հետ  
ըլլարու համար» (Մարկ. Պ. 14), և անոնց ապագայ աշխա-  
տութեան ծրագիրը գծելու առթիւ կ'ըսէ իրենց. «Դուք աշ-

խարհի լոյսն էք», «Դուք երկրի աղն էք»: Մարդկային բոլոր  
յարաբերութեանց մէջ ընտանեկան կապերը միայն անքակ-  
տելի են: Այն աղաղակին մէջ զոր Դաւիթ կ'արձակէր՝ որ-  
բալով իր զաւածան և ըմբոստ զաւկին մահուան վրայ, «Ա-  
բիսողն՝ զաւակս, զաւակս Սրբաղողու»: կը յայտնէր ընտանիքին մասին առաջարկութեանը, որ շատ տարբեր է տի-  
րոջ և ծառայի, թագաւորի և հպատակներու, զատաւորի և  
ամբաստանեալի միջն գանուած յարաբերութիւններէն: Յի-  
սուս ուզեց ա՛յս կապը տարածել ամբողջ մարդկութեան  
վրայ: Միեւնոյն ատեն կը քարոզէ Աստուծոյ անսպառ զը-  
թութիւնը մարզուն հանդէպ, և մարզուն ներողութեան  
անսահման սննդնութեան ոգին՝ իր եղբայրներուն հան-  
դէպ: Մէկ խօսքով, Յիսուսի իտէալն էր աշխարհի մասին,  
զայն ընել անհուն ընտանիք մը. միակ հայր մը ամէնուն  
համար, բոլոր մարզիկ՝ եղբայրներ, և մարդկային բոլոր  
յարաբերութիւնները ներգանակուած՝ ընտանեկան կապի  
այս հոգեկան ըմբռնումին մէջ: Սրտի ո՛րքան խանդաղա-  
տանքէ, և յոյսի ո՛րքան մնծութենէ պէտք է պոոթկացած  
ըլլայ Յիսուսի այս իտէալը:

Յիսուսի սիրով կը յատենուի նաև իր բարեկամութիւն-  
ներու ուժգնութեան եւ յատկութեանց մէջ: Իր անհուն, ճա-  
ռապայթարձակ սէրը՝ վեհանձն բոլոր արարածներուն հան-  
դէպ, իր նկարագրին մէջ մեղի ամէնէն աւելի ընտանի  
տարն է, և ասիկա է անոր անձնաւորութեան այն կողմը,  
զոր քրիստոնէական նկեղեցին միշտ ի վեր հանած է, և կը  
ստորագծէ սա հոգեւոր երգին մէջ.— Ո՛վ աստուծալին բա-  
րեկամ բոլոր մարդուն որդիներուն: Բայց աւելի սահմանափակ  
շրջանակի մը մէջ իր խանդաղատանքի անձնական ձիրքը  
յայտնուած է իր մասնաւոր զորովանքին մէջ այն քանի մը  
անձներուն հանդէպ, զէպի որոնք կը զգայ թէ կը մզուի  
բոլորովին հոգեկան համակրութեամց մը: Իր հետեւորդնե-  
րուն մէջ տաներկուքները իր մօտիկն են. և անոնցմէ  
երեքը՝ Պետրոս, Յակոբոս և Յովհաննէս՝ իր անձնական բա-

բեկամներու մտերիմ շրջանակին պատկանեցան։ Անոնք թէ անկատար կերպով միայն գուշակեցին Յիսուսը, բայց առնոք էին որ ամէնէն աւելի հասկցան զինքը, և այս երեքը մասնաւորապէս նշանակուեցան իր կողմէ, ներկայ զըտնուելու իր հոգեւոր մեծ փորձառութեան, Այլակերպութեան լերան վրայ (Մարկ. 8. 2 ևն.), կամ երբ հրաշք մը կը գործէր ընտանեկան շրջանակի մը մէջ ուր մերձաւոր բարեկամներ միայն կրնային իրեն հետեւիլ, (Մարկ. 6. 37), և կամ երբ դիմեց իր կեանքի վերջին զերապոյն փորձին, Գեթսեմանիի մէջ (Մարկ. ժ. 32—33):

Թէ ի՞նչ կը նշանակէր Յիսուսի բարեկամութիւնը իր մերձաւորներուն համար, ատիկա կը հասկնանք առաքեալ ներուն վրայ գործած աղղեցութեան արդիւնքովը։ Յիսուս հաւատք ունէր անոնց անձին, և իրենց մէջ ունեցած կաշեկութեանց վրայ՝ շատ աւելի քան որչափ իրենք չէին հաւատար (Ղուկ. 6. 8—10). իր քով կը պահէր զանոնք, որպէս զի կարենան ընդունիլ իր հոգիին զրոշմը, անոնց կը վստահէր կատարուելիք գործերը՝ այս կերպով պատրաստելով զանոնք իր ծառայութեան (Մարկ. 9. 7 ևն.), նաև զանոնք կը տանէր խաղաղիկ առանձնավայրեր՝ այնաեղ խօսակցելու և ազօթելու համար (Մարկ. 9. 31): Առանձ նութեան մէջ կ'ազօթէր անոնց համար (Ղուկ. 11. 32), և երբ վերջին անգամ անոնց ամէնուն հետ հանդիսում մը ունեցաւ, բարձրացայն իր սիրելիներուն համար ուղղեց ազօթք մը, որուն մէջ անհնկարագրելի գորովով ու խանդաղատանքով կ'արտայայտուի (Յովին. ժ. 1): Այն բոլոր ձիբքերը որոնք սրբազն բան մը կը դարձնեն բարեկամութիւնը, կը գտնենք Յիսուսի սիրոյն մէջ իր աշակերտուն նկատմամբ։ — Հաւատարմութիւն՝ որ չի լքեր Յուղան իսկ, բայց եթէ այն ատեն միայն երբ սիրոյ վերջին բառ մը չի գորեր ետ կեցնելու զայն մասնութենէ (Մարկ. 10. 50), անվերապահ անկեղծութիւն՝ որ կը պարսսւէ չա-

րիքը բարեկամներու մօտ, մինչ աւելի դիւրին պիտի ըլլար անոնց ներել (Մարկ. 1. 33), շարունակական հոգածութիւն՝ որ պիտի հակէ անոնց վրայ, և պիտի պաշտպանէ զանոնք «ամէն օր, մինչեւ աշխարհի վերջը» Մարք. 11. 20), վերջապէս զոհողութեան ոգի՝ որ միայն բառերով չի զոհանար, այլ գործնական ապացոյցը կուտայ ամէնէն վսևմ սիրոյն, «որ իր անձը կուտայ իր բարեկամներուն համար» (Յովին. ժ. 13):

Յաճախ նկարագրուած է թէ Յիսուս ո՛րքան մէր ունէր իր աշակերտներուն վրայ, բայց այնքան շատ անգամ չէ խօսուած թէ անոնց բարեկամութիւնը ի՞նչ արժէք ունէր Յիսուսի աչքին։ Ատիկա Անոր միակ սիովիանքը եղաւ իր երկրաւոր պաշտօնին մէջ։ Դիտելով շուրջը հաւաքուած աշակերտները, զանոնք կը կոչէ «իր մայրը, քոյրերը և եղբայրները» (Մարք. 49-50). չի զոհանար զանոնք ունենալով իրեւ ծառայ և աշակերտ, կ'ուզէ իրեն բարեկամ ընել զանոնք (Յովին. ժ. 14—15), իրեն համար մեծ զոհուակութիւն մըն էր տեսնել որ անոնք կ'ըմբռնեն իր միտքը (Մարք. 15—17), կամ հաւատարմօրէն կատարած են իրենց վստահուած գործը (Ղուկ. ժ. 17—20):

Խոր երախտագիտութիւն կը գգայ, երբ անոնց նուիրումը կը տեսնէ իր զատին (Մարկ. ժ. 29—30), և մասնաւոր խանդաղատանքով կը խօսի «անոնց մասին, որոնք ինչ ծի հետ մնացին իմ փորձութիւններուս մէջ» (Ղուկ. 11. 28)։ Անոնց կը վստահի՝ շարունակելու համար իր գործը՝ երբ այլեւս այնտեղ չպիտի ըլլայ, և բացարձակապէս կախում ունենալով հանգերձ Աստուծմէ, երախտագիտութիւն կը զգայ մարդկային համակրութեան և ըմբռնումին համար։ Երբ հասած է իր վերջին իրիկունը, անբացատրելի հայրենաբազութեամբ մըն է որ կ'ըսէ անոնց։ «Յանկանալով ցանկացայ այս Պատեքը ձեզի հետ ուտել չարչարուելէ առաջ» (Ղուկ. 11. 15)։ Այդ գիշերը երբ ուրիշ ամէն ինչ

պիտի պակսի իրեն, իր բարեկամները իր հարատութիւնը կընկաւածէ. «Քուկդէ էին, կ'ըսէ Հօրը, և զուն ինծի տուիր զանոնք» (Յովի. ծէ. 6): Յիսուսի զգացումը իր աշակերտներուն նըշկատմամբ, մեր վրայ տպաւորութիւնը կը գործէ անձնական խոր աղապատանքի մը, այն տեսակ ջերմ և կենսանորոդ բարեկամութեան մը, որ ի փոխարէն կը հրաւիրէ ամէն փորձէ վեր հաւատարմութիւն մը և անձնուիրութիւն մը: Յիսուսի սիրած աշակերտը (Յովիաննէս) անոր «լանջքին փարած էր» վերջին ընթրիքի միջոցին. այս գեպքը ինքնին խորհրդանիշ մը չէ՝ այնքան գեղեցիկ և գրաւիչ սիրոյ մը:

Մարդկային ո եւ է յարաբերութիւն կատարեալ չէ, եթէ չէ պատկուած բարեկամութեամբ։ Աշխարհի մէջ շատ եղբայրներ և քոյրեր գտնուած են, բայց եղբայրական բարեկամութիւնը, իր ամենաբարձր ձեւին մէջ, խիստ բացառիկ է. հազուադէպ են այն ամուսինները, որոնց համար ամուսնութիւնը այն բաժակն է ուր կը մեծնայ բարեկամութեան ծաղիկը. խիստ յաճախ հայրը՝ ծննդագործող մը, հսկող մը և հոգացող մըն է միայն իր զաւակները. այդ հայրական կապը այն տաեն միայն կատարեալ կ'ըլլայ, երբ բարեկամութիւնը կը գեղեցկացնէ զայն և կ'ամրապնդէ. մինչեւ խսկ վեհապետներ և իրենց հապաւակներուն միջեւ, բարեկամութիւնն է որ կ'ազնուացնէ անոնց յարաբերութիւնը: Թէնիսան օր մը կը գրէր Վիքորիա թագուհիին. «Ձեզի չպիտի ըսեմ թէ ևս ամէնէն հաւատարիմն եմ ձեր հպատակներուն, և թէ ձեր վեհափառութիւնը ամէնէն շնորհին է վեհապետներուն մէջ, որովհետեւ ասոնք այնպիսի բառեր են զորս շատ գործածած և զեղծած են ձեր հպատակները. այլ պիտի ըսեմ թէ մեր խօսակցութեանց միջոցին զգացի շողալը ճշմարիտ բարեկամութեան կայծին որ իրարու կը կապէ մարգոց սիրտերը, թագաւոր ըլլան անոնք թէ հնակարկատ»։

Յիսուս սիրուած էր իր աշակերտներէն իրեւ իրենց

Տէրն ու վարդապետը, բայց այս նուիրական կապը անբաւական կը թուէր իրեն. անոնց մէջ բարեկամներ փնտոեց: Եւ անկէ ի վեր, քրիստոնէութեան սուրբերն և հաւատացեալները ճշմարիտ քրիստոնեային կեանքը նկատած են բարեկամական հազորդակցութիւն մը Աստուծոյ հետ, Յիսուսի քրիստոսով:

#### ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՃՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1.— Ավետարաններուն մէջէն ի վեր հանեցիք Քրիստոսի սեր յատկանուող ներողամտութեան եւ խորոնի խանդալաւանի գիծերը, եւ բաղդատութեան դրէի անոր խոսապահանջբարյականին նէս:

2.— Ի՞նչ պայմաններ անհրաժեշ են Յիսուսի բարեկամը ըլլալու համար:

3.— Մեր ընկերին հանդէալ մեր սիրելու կառողութիւնը կախում ունի Աստուծոյ հանդէալ մեր սերէն: Քննեցիք այս կէսերը:

4.— «Սիրեցիք ձեր քենամիները»: Նկատի առելք այս պատուեր նետեալ իրողութեանց լոյսովք.

Ա. — Յիսուսի դիրեք Յուդայի հանդէալ:

Բ. — Իր վարմունքը Սամարացիներուն հանդէալ, բաղդատելով ընդհանրապէս Հրեաներու ունեցած վարմունքին:

բեւութային կեանքի մը՝ ցանկութիւններով և իր անձին հանդէպ հաճոյակատարութիւններով լեցուն, և անշահա-խնդրորէն Աստուծոյ նուիրուած կեանքի մը՝ կարելի չէ գտնել գոհացուցիչ իրաւախորութիւն մը։ Մեր սիրաը միակ ձշմարիտ գանձ մը կրնայ պահել. ստիպուած ենք ընտրու-թիւն մը կատարել։

### ԳԼՈՒԽ Ժ.

## ԱՐԺԵՔՆԵՐՈՒ ԳԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒԽԻՆԸ

ԱՌՕՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

Տասներորդ տարար, Առաջին օր

Մատր. Զ. 19—24

Ո՞րչափ անգամներ կը հետամտինք երկու բաներու ու-  
րոնք փոխադարձարար իրար կը վանեն. վատառողջ հա-  
ճոյքներ և մաքուր խղճմանք մը, վասակար հակումնե-  
րու հետեւիլ և լաւ առողջութիւն մը, ծուլութիւն և յաջո-  
ղութիւն, անձնասեր և աշխարհիկ կեանք մը և աստուա-  
ծային գնահատութեան զգացումը։ Ամեն ենդ մարդիկ կը  
զանան ձեռք բերել առաւելուրիւններ որոնի չեն կրնար հաշ-  
տուիլ իրարու հետ, եւ մօժիցնապես կը ձախողին։ Պարտաւոր  
են զոհանապու մեկով կամ միւսով. կեանի մեծ դասը այն  
և որ պէտք է ընթրութիւն մընել։ Բնդ մէջ աշխարհիկ մակե-

Տասներորդ տարար, Երկրորդ օր.

Մատր. Զ. 25-33

Այն հաստուածները զոր նշանակեցինք, ուժգնութիւն  
կուտան այն ձշմարտութեան զոր պարզեցինք մեր երէկ-  
ուան խորհրդածութեանց միջոցին։ Մէկ բան մը պէտք է  
անհրաժեշտօրէն առաջնակարգ տեղ զրաւէ արժեքներու  
ձշումին մէջ։ Մարդկային տաները զանազան բնուրիւններ  
եւ կարեւորութեան աստիճաններ ունին։ Դիրական ապահո-  
վուրին, զրոսաններ, հանոյքներ։ «Մեր Երկնաւոր Հայր զի-  
սէ քէտէ ունիք այս ամեն բաներուն»։ Բայց ատոնց մէջ  
բան մը կայ որ անհրաժեշտարար միւսներէն տեղի տառ-  
նուրին ունի ձեր մժին մէջ։ Արդ, կ'ըսէ մեզի Յիսուս, այդ  
բանը պէտք է բլայ Աստուծոյ բազաւորութիւնը Երկրի վրայ,  
եւ միւս բոլոր տաները պէտք է սորտակութին անել։ Ասիկա  
չի նշանակեր բնաւ թէ չատ մը լաւ բաներ պէտք է դուրս  
հանութին մեր զոյութենէն։ Բնդհակառակն, առողջութիւնը,  
բարեկեցութիւնը, հաճոյքը, զրամը, համակրութիւնները  
թանկագին բարիքներ են զորս պէտք է ծառայեցնենք աս-  
տուածային զատին յառաջացման։ և այս զատին յաղթա-  
նակը, ի մէջ այլոց, արդիւնք պիտի ունենար մեզի ամէ-  
նուս հայթայթել առողջութիւն, բարեկեցութիւն և ընտա-

նեկան երջանիկ կեանք մը . բայց եթէ նոյն իսկ ասոնք  
պակսէին, Աստուծոյ թագաւորութիւնը առաջին տեղը գրա-  
ւելու է մեր կեանքին մէջ: Ամէն գէշ բաներ պէտք է զոհ-  
ուին անոր. ամէն աղէկ բաներ պէտք է ստորագասուին  
անոր: Խորհինք թէ ի՞նչ կը նշանակէ ասիկա մեղի համար:  
Փորձենք սովորական լեզուի թարգմանել թէ «Աստուծոյ  
թագաւորութիւնը առաջին կարգի վրայ դնելը» ի՞նչ կը  
պահանջէ մեղմէ մեր ամենօրեայ կեանքի զանազան գոր-  
ծերուն մէջ:

Տասներորդ ժաբար, Երրորդ օր,  
Դոկ. ԺԴ. 16—24

Բոլոր անոնք որ մերժեցին խնդրոյ առարկայ հրաւե-  
րը, գէշ բաներով զբաղած էին: Ընդհակառակն: Այն հուան-  
ու զոր այս մարդիկը կը ցուցնէին իրենց գործին մէջ և  
իրենց ընտանիքին համար, գովելի բաներ էին: Բայց այս  
զբաղումները ա'յնպիսի աեղ մը գրաւած էին անոնց կեան-  
քին մէջ, որ առաջին կարգի կարեւորութիւն ունեցող ար-  
ժէքները դուրս ձգուած էին:

Խորհեցէք որ մեր կեանքի օրերը և մեր կորովը սահ-  
մանափակ են, և եթէ մտահոգուինք պղտիկ բաներով,  
մեծերը պիտի կորսուին մեղի համար: Ուշքին կը  
դրէր ընթերցումներու համար. «Հաշուի առէք որ եթէ ա'յս  
գիրքը կարգաք, չպիտի կրնաք կարգալ միւսը»: Զեր կեան-  
քին մէջ առաջին տեղը կուտաք այն բաներուն որ իրա-  
պէս արժանի են ասոր:

Տասներորդ ժաբար, Գորրորդ օր.

Դոկ. ԺԴ. 19—23

Մասնաւորապէս խորհեցէք այն սերմին վրայ որ փու-  
շերուն մէջ ինկաւ, և որ կրնայ բացատրելու ծառայիլ երէկ  
պարզուած գաղափարը: Սերմը կ'ինայ արդէն գրաւուած  
հողի մը վրայ, և այս կերպով դուրս կը նետուի: Մեր բա-  
րոյական պարտութիւններու մէծ մասը անկէ առաջ չէ՞ն  
գար որ մենք կ'ապրինք տարապայման մտահոգութեան և  
զբաղումներու մէջ, մտահոգութիւններ այնպիսի բաներու  
համար որ ըստ ինքեան անարժան բաներ չեն, բայց նուազ  
արժանի են մեր ուշագրութեան, քան հոգեւոր իրերը: Եւ  
այսպէս, մեր ինքնամփոման կեանքը, Աստուծոյ վրայ  
մեր վստահութիւնը, մեր զաղափարապաշտութիւնը, մեր  
անշահախնդրութիւնը կը խզզուին և կը կորսուին: Շիլէր  
կը դիտէ թէ ձշմարտապէս արուեստապէտ նկարիչ մը անկէ  
կը ճանչուի որ դիտէ ընտրութիւն ընկէ: Իր զծած պատո-  
կերը չի ծանրաբեռներ խառն ի խուռն դիզուած հազար ու  
մէկ մանրամասնութիւններով, այլ կ'ընտրէ կեզրուական  
մօրիք մը և անոր կը ստորագասէ բոլոր միւսները:— Զեր  
կեաներ կանոնաւորուած և համեմատութիւններու նօրին  
զգացումով մը: Ո՛չ ժամանակ եւ ոչ ալ կարողութիւն ունիք  
ամեն բան յաջողական զլուխ հանելու: Առաջին ասինանին  
վրայ դրէի առաջնակարգ կարեւորութիւն ունեցող իրերը: Ա-  
սոր վրայ խորհեցէք դրամի սիրոյն, ընկերային դիրքի և հա-  
նոյներու երեւակ տեսակեներով, որոնք երեւ թենամինեւ են  
ձեր անհատականութեան և ձեր արժանապատութեան:

Տասներորդ ժաբար, Հինգերորդ օր.

Դոկ. ԺԲ. 16—21

Եթէ ջանանք ձանչալ թէ ի՞նչ էին այն բաները զորս

առաջին կարգի վրայ կը գնէր Յիսուս, պիտի տեսնենք թէ ամէնէն վերգնահատուած է բարոյական անհատականութիւնը, որով օգտակար, մաքուր և բարձր է կեանքը: Ո՞չ մէկ հարստութիւն կ'արծէ այս գերազոյն բարիքը: Եւ յիշաւի, յիշուած հատուածին մէջ, Յիսուս «անմիտ» կը հըոչակէ այն մարդը որ իր յոյսը կը գնէ իրեն համար միայն ամբարուած ինչքերու վրայ, և որ հարուստ չէ Աստուծով: Ինքինքնուղ հարցուցեք թէ ո եւ է կերպով փորձուած չէ՞ք դրամ զիզելը ձեր կեանքին նպատակ ընտրելու: Այս փորձութեան յաղթելու չկայ ուրիշ միջոց, եթէ ոչ ինքինքնիդ դրապէս նուիրել Աստուծոյ դասախն, և դրամը գործիք մը ընել ձեր հոգեւոր նուիրումին: Դրամին տուի ծառալի համազեսր, եւ օքտակար զործեր պիտի կատարէ: Բայց եր անիկա տիրական իշխանութիւն ձեռք բերէ, այն ատեն մարդասարուած է հոգեւորապէս:

Տասներորդ շաբար, Վեցերորդ օր.

Յովի. մ. 10—16

Այս հատուածը մեզի կը ցուցնէ թէ ի՞նչ եղած է Քրիստոսի համար արժէքներու ճշմարիտ զասակարգութիւնը: Անհատներու բարոյական կեանքը անհամեմատաօրէն մեծ կարեւորութիւն ունէր իր աչքին: Եւ ա՛յս պատճառով է որ ո եւ է զոհողութիւն մեծ չթուեցաւ իրեն՝ զանոնք փրկելու համար: Որովհետեւ մենք երկրորդական արժէքները կը զոհենք անոնց որ հիմնական կարեւորութիւն ունենալ կը թուին մեզի, անմիջապէս կը հասկնանք թէ ո՛րքան կարեւոր է մեզի՝ ճշգրիտ գաղափար մը ունենալ առաջնակարգ արժէք ունեցող իրերու վրայ: Յիսուս պատրաստ եր ամեն ինչ զոհելու, մարդոց փրկութեան գործը ի զորիս հանելու:

համար, դրամ, հանգստաւէս կեանք, հանոյի եւ նոյն իսկ իր անձին գոյութիւնը: Մարդուն հոգեւոր կեանքը նուիրական գետին մըն էր իրեն համար, և ինչ որ կը մեղանչէր անոր գէմ, սրբապղծութիւն մը կը թուէր իրեն: Ոչ մէկ զին շատ բարձր կը թուէր իրեն, երբ խնդիրը կը դառնար մարդկացին հոգիները պահպանելու կամ կորուսէ փրկելու վրայ:

Զեր կեանքը այս կամ այն կերպով կը ցուցնէ՝ թէ կը մասնակցիք Քրիստոսի ըմբռնումին՝ գերազոյն արժէք ունեցող իրերու վրայ:

Տասներորդ շաբար, Եօրներորդ օր.

Ղուկ. մ. 30—37

Ի՞նչ ըրած էին քահանան և զեւտացին որ Յիսուսի գնահատութեան արժանի չեղան: Բան մը ըրած չեին. և ձիչգ այդ էր իրենց մեղքը: Ուզեցին չեղոք մնալու փորձ մը ընել, մինչ իրենց առջեւ ունէին ակնառու օրինակ մը այն աւերներուն զորս Զարը կը գործէ մարդոց մէջ. պարզապէս ճամբռն միւս եղերքը անցան: Այս կարգի չեղոքութիւն մը ծանր թերացում մը չէ: Այսպէս, քահանան և զեւտացին, հանրային մտածումին մէջ, գործակից մնացին այն աւագակներուն որ կը կողոպահն իրենց եղբայրները. որովհետեւ կերպով մը ուժ տուին աշխարհի մէջ տիրող անիրաւութեան: Ոչ ոք կրնայ իրապէս չեղոք ըլլալ: Ինչպէս Յիսուս կ'ըսէ Գրքին յաջորդ գիխուն մէջ, «Ով որ ինձի հետ չէ ինձի հակառակ է. և ով որ ինձի հետ չի ժողվեր, կը ցրուէ» (Ղուկ. մ. 23): Մեծ կրիս մը կը մրդուի այսեղ Բարիին եւ Զարին միջեւ. հակասամարի դաշը ձեր մէջը եւ ձեր ուորջն է: Զեր իւրաքանչիւր մածումիր, իւրաքանչիւր զործը անխուսափելի կերպով դիրք մը բնել է:

Միանգամ ընկ միշտ հեղած է քլուր կողմին սլիքի պատկանիք: Արխաբար ինքինինի դրած է Ասուծոյ դաշին առաջին զիժին վրայ:

#### ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Ժ. ՇԱԲԹՈՒԱՆ ՀԱՍԱՐ

Յիսուս-Քրիստոսի վրայ հաւատքը պայմանն է քրիստոնէական կեանքին մէջ մտնելու: Ասիկա կերպով մը հաւատրակ տեղիքն է մեր կրօնական ուսուցումին: Դիտենք սակայն որ մեր օրերը կարելի է որ մարդ մը ինքինքը հաւատացեալ նկատէ, առանց իրավէս ունենալու ներքին փորձառութիւնը այն մարդոց որ Պաղեստինի մէջ ամէն ինչ կը լրէին՝ Յիսուսի հետեւելու համար: Այսօր կարելի է Յիսուսի հաւատալ զուտ վերացական մտածումով, և Անոր կեանքը դիտել իրեւ վսեմ բանաստեղծութիւն մը կամ շշքեղ նկար մը, բաւականանալով հաստատել թէ Ան ամէնէն գեղեցիկ նկարագիրն է որ երբեք գոյութիւն ունեցած ըլլայ. կամ թէ մարդ կը տարուի վարդապետական բանաձեւերով, և կամ զուտ մտաւորական հաւանութեամբ կը կրկնէ ինչ որ ուրիշներ զրած են Քրիստոսի անձնաւորութեան աստուածաբանական նշանակութեան վրայ: Բայց այս երկու տեսակ մարդիկ կրնան ոչ մէկ հիմնական փոփոխութիւն զգացած ըլլալ. զոր Յիսուս կը գործէ իրեն հաւատացհալ-ներուն նոզին վրայ: Ինչ որ Յիսուս կը պահանջէ անօնցմէ, յեղացրջում մըն է արժէքներու գնահատութեան, երկրորդական աստիճանի վրայ զրուիլը ընդհանրապէս էական նկատուած բաներու, և նոր գնահատում մը երկար ատենէ ի վեր անտեսուած իրերու: Յիսուս աշխարհի վրայ զտա մարդկային արարածներ որոնք տենդագին կը սպառէին իշենց ուժերը, դիզելու համար նիւթական ստացուածքներ,

և ջանաց անոնց կեանքին տալ իրենց ձգտումներուն աւելի՝ արժանի կեզրոն մը: «Ամէն բանէ առաջ գնատուեցէք Աստուծոյ արքայութիւնը և անոր արգարութիւնը» (Մաքր. Զ. 33): Յիսուս հանդիպեցաւ մարդոց որ շաբաթը պահելը աւելի՝ կարեւոր կը նկատէին, քան նեղութեան մէջ գրանուզ մարդու մը օգնելը, և փորձեց սրբազրել անոնց մէջ արժէքներու գնահատութեան սիսալ և զեղծ կերպը: «Ճարաբաթը մարդուն համար եղաւ և ոչ թէ մարդը շաբաթուն համար» (Մարկ. Բ. 27): Ուր որ կ'երայ, կը տեսնեն որ պատույ տեղ կուտայ կարգ մը զաղափարներու՝ իրեւ արժանի խոր յարգանիք, եւ իրենց յարմար երկրորդական դիրք կուտայ ուրիշներու: Ամէն կողմ կը տեսնեն քէ եսկան եւ երկրորդական իրերու մասին իր գնահատումը այնտան նոր եւ յեղացրջով բնոյր մը ունի, որ զայն ընդունիլ՝ ո եւ է մեկուն համար՝ իր կեանքը ենթարկել և ամբողջական փոխակերպութեան մը: Պետքան քրիստոնէական հաւատքի հիմները գնելէ շատ ստաջ, հաստատելով թէ իր Տէրը Քրիստոսն է (Մարկ. Բ. 29), զգացած էր թէ ի՞նչ կը պահանջէ Յիսուս իրեն հետեւելի փափաքողներէն, այն է հիմնովին փոփոխել կեանքի էական արժէքներուն մասին իրենց ըմբռնումը:

Մասնաւոր զիտումով և զիտակցորէն է որ Յիսուս այս գաղափարը տպաւորեց իր աշակերտներու մտքին մէջ. երբ կ'ըսէր թէ «Ո՞ւր որ է քու գանձգ հոն պիտի ըլլայ քու սիրադ ալ» (Մաքր. Զ. 21), պատճառն այն է որ զիտէր թէ այն կերպը որով մարդ կը գնահատէ իրերը, իր կեանքը վճռապէս որոշող ազգակն է: Հակառակ ո եւ է հրապարակաւ յին գաւանութեան զոր կրնայ ընել մարդ մը, իր որոշ տեղը ունի միշտ սա հարցումը. «Ո՞րն է այն բանը զոր այնքան թանկագին կը նկատէ որ շաբաթաս ըլլայ անոր ստորագաւառէ ուրիշ բոլոր իրերը»: Արդ, երբ Յիսուս կ'ուզէ փոխել մարդոց գնահատութեան ըմբռնումը, յստակ զաղափար մը կուտայ մեզի իր անձնական նկարագրին վրայ: Ի՞նչ լաւա-

գոյն միջոց կայ մարդու մը բնաւորութիւնը գիտնալու, քան  
երեւան հանելը այն բաներուն որոնց ամէնէն աւելի ար-  
ժէք կ'ընծայէ: Յիսուսի սկզբունքը կրնանք կիրարկել իրեն  
վրայ. երեւան հանելով թէ ուր է իր գանձը, պիտի գիտ-  
նանք թէ ուր է իր սիրաը:

Եշանակալից յայտարարութեան մը մէջ ԱՅ կը ցուցնէ  
մեղի թէ իրեն համար ո՞րն է գերազոյն գանձը: «Ի՞նչի՞ պի-  
տի ծառայէ մարդու մը համար ամբողջ աշխարհը չահիլը,  
եթէ կորսնցնէ իր անձը» (Մատ. ֆԶ. 26): Աւելորդ է ըսել  
թէ անձը որուն կ'ակնարկէ Յիսուս, փիզիքական չէ այլ  
հոգեկան, կը նշանակէ անձին խորքը և էութիւնը: Յիսու-  
սի համար, հոն է գերազոյն արժէքը, որուն ոչ մէկ քան  
կրնայ բաղդատուիլ: Զեռքը կարել կամ աչքը հանել՝ առանց  
վարանումի կատարուելիք զոհողութիւն մըն է, եթէ այդ  
կը պահանջէ հոգեւոր կեանքը (Մատ. Ե. 29—30): Այս ի-  
րական եսը, այս աներեւոյթ անձնաւորութիւնը՝ Աստուծոյ  
պատկերին վրայ շինուած, անոր հետ նոյնանալու ահման-  
ուած, և յաւիտենապէս ապրելու ասուգութեամբ, ասիկա՛  
անհուն արժէք մըն է Յիսուսի աչքին: Սն իր բոլոր խօս-  
քերով կ'ուզէ հասկցնել իր աշակերտներուն թէ աշխարհի  
վրայ ամէն քան պէտք է տառը սառուազասուի:

Աստուծ մարդկային էակը վեր կը բանէ բնութեան  
ամէն կենդանիներէն: «Եթէ Աստուծ այսպէս կը հագ-  
ուեցնէ վայրի խորը որ այսօր կայ և վաղը կրակը պիտի  
ձգուի, չպիտի՞ հագուցնէ ձեզ» (Մատ. Զ. 30): «Դուք ա-  
ւելի կ'արժէք քան շատ մը ձնձուկներ» (Մատ. Փ. 31):  
«Արդ, մարդ ո՞րքան աւելի արժէք ունի քան ոչխարը» (Մատ. ՓԲ. 12): Մարդկային հոգին շատ աւելի թանկագին  
քան մըն է քան ամէնէն նուիրական կրօն: Հաստատու-  
թիւնները. «Ճարաթը մարդուն համար եղաւ և ոչ թէ մար-  
դը շաբաթուն համար» (Մարկ. Բ. 27). այո՛, այնքան

թանկագին որ այս հոգիներէն մէկ հասին իսկ դարձը կ'ող-  
ջունուի հրեշտակներու երգերով. «Կ'ըսեմ ձեզի թէ ուրա-  
խութիւն պիտի ըլլայ հրեշտակներուն մօտ միակ մեղաւորի  
մը համար որ կ'ապաշխարէ» (Ղուկ. ԺԵ. 7—10):

Քրիստոս աւելի՛ իր անձին ամենօրեալ օրինակներով խնի  
քէ իր հաւասումներով ցուցուց քէ ի՞նչ արժէք կ'ընծայէ  
բարյալան անձնաւորութեան: Իր կեանքին հրայրքը եղաւ  
հոգիները փրկել: Եկեղեցին կերպով մը հաստատատիպ բը-  
նոյթ մը տուած է «Փրկիչ» տիազարին, և աստուծաբարա-  
նութիւնը տեսակ մը ցուրտ և պաշտօնական տեղ մը ըն-  
ծայած է անոր: Բայց Յիսուսի ժամանակ աստուծաբանու-  
թիւնը գոյութիւն չունէր, և փրկութեան զաղափարը կը  
ցայտէ իր կեանքէն իսկ, ինքնարերաբար և բուռն կեր-  
պով: Իր բացայաց և միշտ նորոգուող երջանկութիւնն է  
փրկել մարդիկը և անոնց ծառայել: «Որդին մարդոյ եկած  
է ոչ թէ ծառայութիւն ընդունելու այլ ծառայելու և իր  
կեանքը փրկանք ապրու շատերու համար» (Մարկ. Փ. 45):  
«Որդին Մարդոյ եկաւ վիճակներու և ապրեցնելու կորու-  
եալը» (Ղուկ. ԺԹ. 10): Այս խօսքերը պատահական և ան-  
շատ աստութիւններ չեն, այլ իր կեանքին ափրապեսող բնա-  
րանը: Հոգիներու կ'օգնէ՝ մարդինները խնամելով, և իր  
ժամանակին մեծագոյն մասը կը յատկացնէ հիւանդները  
բժիկելու (Մարկ. Զ. 54—56), մինչ իր քարտութիւններու  
շնորհիւ աւելի ուղղակի կ'ազդէ անոնց հոգեւոր էութեան:  
«Անձը». ա'յս է գերազոյն արժէքը որուն համար ապրեցաւ,  
որուն համար քարտութիւնը որուն համար զոհուեցաւ. յաձախ  
ինկած և Աստուծմէ հետացած անձ մը, բայց հակառակ այդ  
ամէնուն Հայր Աստուծմէ սիրուած անձ մը, որ քարիի և  
չարի անհուն կարելիստթիւններ ունի: Յիսուսի ամբողջ զո-  
հողութիւնը հիմնուած է արժէքներու զնահատութեան վրայ.  
մարդոց համար մեռաւ Ան, որովհետեւ խորապէս կը հաւա-  
սար քէ մարդիկ ունին պէտք եղած արժէքը՝ իրենց համար  
զնիուող մը ունենալու:

Յիսուս՝ էական արժէքներու ըմբռնումը մարդոց ընդունել տալու իր ջանքին մէջ ունեցաւ սոսկալի թշնամի մը. մամոնալ կը կոչէ զայն, արամերէն հին բացատրութիւն մը, որ կը նշանակէ «հարստութիւն»։ Մարդկի ունին իրենց գանձը աշխարհի մէջ, «ուր ցեցն և ուտիծը ամէն ինչ կ'ապականէն, և զողերը կը խորակեն ու կը գողնան» (Մատք. 9. 19)։ Անոնք այս նիւթական հարստութիւնները հոգեւոր հարստութիւններէն վկր կը զատեն, և նիւթական ինչքերուն աւելի՛ արժէք կ'ընծայեն քան նկարագրին։ Անոնց արժէքներու սանդուխին վերեւը կը զբանուի հարստութիւնը։ Այս աշխարհի ինչքերուն հանդէպ Յիսուսի բռնած զիրքը այն տակն միայն պիտի կրնանք հասկնալ, երբ ըմբռնենք թէ անոր աշքին «հարստութեան ցանկութիւնը» (Մարկ. 9. 19) զիխաւոր սոսին է որոն պէտք է յաղթել՝ համոզելու համար մարդիկը թէ հողիի կեանքը գոյութիւն ունեցող ամէնէն թանկագին բանն է։ Յիսուս կը տեսնէ արարածներ, որոնց մէջ զերազոյն կեանքի ամէն կարելիս թիւն խզգուած է նիւթականի զուր հոգերով (Մատք. 9. 31)։ Կը տեսնէ մարդիկ որ զբաղուած են անհշան բաներով, որոնց՝ արժէքներու մասին ունեցած հետանկարը սխալ է բացարձակապէս, և որոնք կը մերժեն արքայական հրաւերը որ իրենց կ'ըլլայ, մասնակցելու աստուածային կեանքին (Պուլ. ԺԹ. 18 եւն.)։ Յիսուս կը տեսնէ մարդիկ որոնք՝ հարստութիւն զիզելու անյագ տեսնչին մէջ կը մոռնան մարդկային եղբայրակցութեան ամենասուիրական իրաւունքները. մարդիկ որ իրենց հոգիին զիտեն ընծայել միայն զբամ, բարեկեցութիւն և հաճոյքներ (Պուլ. ԺԹ. 16 եւն.)։ Ան կը զայրանայ հպարտ փարիսեցիւնուն, որոնք ի ցոյցս մարդկան բարեգործութիւններ կ'ընեն փոխանակ սրտի իրական բարութեան (Մատք. 9. 2 եւն.)։ Ան կը տիսրի տեսնելով որ յաճախ հոգեւոր վերանորոգումի ծիլերը կը խզցուին, — փուշերու մէջ ինկած սերմերու նը-

ման, — այս աշխարհի հոգերով և հարստութեան տենչանքով» (Մատք. ԺԹ. 22)։ Տիմոթէսի ուղղուած Ա. թուղթին հեղինակը երբ կ'ըսէ թէ «Արծաթասիրութիւնը արմատն է ամէն չարիքներու» (Ա. Տիմոթ. Զ. 10), Յիսուսի հետ միւնոյն զիտողութիւնը կ'ընէ։ Ամէն անսակէտով արծաթասիրութիւնը զիխաւոր թշնամին է արժէքներու դասաւութիւնը կարգութեան զր հաստատեց Քրիստոս։

Կեսնքի երկու ըմբռնումներու միջեւ պայքարը երբեմն այնքան անլուծելի կը թուի Յիսուսի, որ հարստութեան տէր մարդոցմէն կը յուսահատի, «Ճշմարիտ կ'ըսեմ ձեզի», թէ հարուստ մը զմուարաւ պիտի կրնայ մտնել երկինքի արքայութիւնը, և զարձեալ կ'ըսեմ, աւելի զիւրին է ուղարի մը ասեզին ծակէն անցնիլը, քան հարուստի մը երկինքի արքայութիւնը մտնելը» (Մատք. ԺԹ. 23—24)։ Այս յուսահատ արտայայտութիւնը ընելու կը մղուի Յիսուս, անսնելով հարուստ և ազգեցիկ երիտասարդ մը, որ պատրաստակամ զանուելով հանգերձ լսելու իր խօսքին և հասկնալու և հաւասալու իրեն, չի կրնար յասաջ երթալ ընդունելու չափ արժէքներու զնահատութեան անոր կերպը, և զրամին երկրորդական զիրք մը տալ իր կեանքին մէջ։ Թերեւս նմանորինակ փորձառութեան մը հետեւանքն է սրտէ բիսած այն ազգազակը զոր Դուկաս միայն կը յիշէ. «Երանի ձեզի աղքատ էք, որովհետեւ ձերն է երկիքի արքայութիւնը... որ աղքատ էք, որովհետեւ ձերն է երկիքի արքայութիւնը... բայց, վայ' ձեզի, հարուստաներ» (Պուլ. Զ. 20—24)։

Այսպէս, Յիսուս կ'ատէ ընչափաղցութիւնը, ինչպէս մայր մը կ'ատէ իր զաւկին ասողչութիւնը աւերով չարիքը։ Եւ երբ զիպուածով կը հանգպի մարդու մը որ իր ինչքերուն աւերն է և ոչ թէ կերին, կը հրծուի և կը նիեկայացնէ զայն ափամը մը լսու հասկցուած կեանքի։ «Ազնի՛ւ, ծառայ' բարի և հաւասարիմ», պիտի ըսէ անոր որ իր հարստութիւնը Աստուծոյ կողմէ իրեն վասահուած աւանդ մը կը նկատէ (Մատք. ԻԵ. 21—23)։ Ո եւ է մէկուն իր

Հարստութիւնը գործածելու կերպը՝ կուտայ չափը այն վըսաահութեան որով Աստուած պիտի պատուէ զայն։ «Ուրեմն եթէ գուք հաւատարիմ չեղաք անիրաւ հարստութիւններու մէջ, ո՞վ պիտի վատահի ձեղի ձշմարիտ հարստութիւնը» (Պոլկ. ԺԶ. 11): Եր ամբողջ կեանիին մէջ Յիսուս. կը պեղէ քե «հեմարիս հարստութիւնը» նիւրական կալուածին մէջ չի զնուիր այլ բարոյականին մէջ, եւ քէ ո եւ է զնուղութիւն մեծ չի կրնար նկատուիլ պահպանելու համար հոգիին գերազանցութիւնը երկրորդական կարեւորութիւն ունեցող իրերու վրայ:

Հոգինք թէ մարդուն անձը կեանքի մէջ գերազոյն արժք մը ունի Յիսուսի համար, և անոր մասծումին մէջ այս բացատրութիւնը աւելի մեծ նշանակութիւն ունի քան անհատին ինքնիրեն զարգացումը։ Յիսուս անհատին կատարելագոծման համապատասխան կը նկատէ Երկնքի Արքայութեան գալուստը։ Ան կ'ըսէ մեզի. «Ի՞նչ օգուտ ունի մարդուն ամբողջ աշխարհը շահիլը, եթէ կորսնցնէ իր անձը»։ բայց կ'ըսէ նաև. «Ամենին առաջ վիճուեցի՛ Երկնի Արքայութիւնը եւ անոր արդարութիւնը»։ Այս խօսքիրուն առաջինը կը ցուցնէ թէ ի՞նչ է Յիսուսի համար խոէալ չափը անհատին բարգաւածումին՝ անոր անձին հետ համեմատելով։ իսկ Երկրորդը կը ցուցնէ թէ Յիսուսի աչքին ի՞նչ է անձի մը ամենակատարեալ արտայայտութիւնը ընկերութեան մէջ։ Բնիկերային ինչպէս նաև անհատական կեանիի մէջ Երկրորդական արժեք ունեցող բոլոր սարերը պէտք է լաւագասուին կամ նոյնիսկ զնուիր գանձերու ամենին բանկագինին, այն է արդարութեան տիրապեսութիւնը մարդոց մէջ։ «Երկնքի արքայութիւնը, կ'ըսէ Յիսուս, նման է առարակի մը մէջ թաղուած գանձի մը, զոր մարդ մը գտած և թաղած է. և իր ուրախութեան մէջ կ'երայ իր վանակ բոլոր ունեցածը և կը գնէ նոյն ագարակը (Մատթ. ԺԳ. 44): Կեանքի մէջ ոչինչ այնքան թանկագին է որ չկարենանք հանոքէ հանոնք երկնքին քանութեան հարստութիւնը համար։

Իր ուսուցումին մէջ այնքան յատակօրէն ողարզուած այս զատաղութիւնը կը հաստատուի Յիսուսի ամբողջ կեանքին մէջ, ուր ամէն բան գոհուած է աստուածային գաղափարին համար, այն է իր հանդիսար, իր ընտանեկան կեանքը, իր համբաւը և մինչեւ իսկ իր ժողովրդեան յարգուած Հաստատութիւնները։ Այս բացարձակ հաւատարմութիւնը հիմուած է արժէքներու իր զնահատութեան վրայ։ Կը մեռնի Ասուծոյ բազաւորութեան համար, որպինեւ կը նկատէ քէ այսպիսի զնուղութեան մը արժանի Դաս մըն է ան:

Ընկերային գետինի վրայ ալ Յիսուս կը հանդպի մամոնային, ահաւոր թշնամիին, որ կը զիմակալէ իր ջանքերուն՝ ժողովուրզին առջև բանալու նոր հայեցքներ կեանքի իրական իմաստին վրայ։ Ամէն կողմ հարստութեան հետապնդումը կը կործանէ ընկերային կեանքը, և կը թունաւորէ յարաբերութիւնը անոնց որ Աստուծոյ զաւակները պէտք է ըլլային։ Յիսուս կը տեսնէ հարուստներ որոնց մէջ եղբայրական զգացումը այն աստիճանն խղզուած է դրամին ընծայած հանգստաւէտութեան մէջ որ անզգայ կը միան ամէնէն պուացող թշուառութեանց հանդէպ, երբ նոյն խիկ անոնք հաստատուած ըլլան իրենց զրան առջև։ (Պոլկ. ԺԶ. 19 եւն.): Կը տեսնէ մարդիկ որ կը սոնքան թէ կրօնական ինդրոց մէջ հեղինակութիւններ են, և որոնք սակայն այնքան առաջականած են հարստութեան խայծով, որ «կ'ուտեն այրիներուն տունը», և իրենց անգիտութիւնը կը ծածկեն բարեկայտիկ երեւոյթներու տակ (Մատթ. ԺԲ. 40): Կը տեսնէ ուրիշներ, որ կը թուին հասկնալ և նոյնիսկ ընդգրկել արժէքներու իր ըմբանումը, և որոնք սակայն ընչափաղութեան հետեւանոք կատարեալ կոյլեր կ'ըլլան ասոր համար։ «Փարիսեցիները որոնք ազան էին, կը ծաղրէին զայն», ինչպէս կը կարգանք Պուկասի մէջ (ԺԶ. 14): Արծաթի ծարաւը կը մղէ նոյն իսկ կարգ մը մարդիկ՝ շահագործել հասարակ ժողովրդեան բարեկայտութիւնը, ինչպէս կ'ընէին Տաճարին լումայափոխները. և ընչափաղու-

թեան մղումով է որ չարագործները կիսամեռ կը թողահետինց դոհը երիքովի ճամբուն վրայ (Պուլ. Փ. 30 Եւն.): Յիսուս արծաթափափութիւնը կը նկատէ մեծ խոշընդոտը որ արգելք կ'ըլլայ մարդուն՝ ճիշդ գնահատութիւն մը ընելու արժէքներու:

«Զէք կրնար ծառայել Աստուծոյ և մամոնայի» (Մատք. Զ. 24). այս է այն երկայրաբանութիւնը որ յատակօրէն կը ներկայանայ մեր մարքին. իրաւ է որ մենք կրնանք մամունան գործածել Աստուծոյ ծառայութեան, զայն գործածել իրեւ Աստուծոյ կողմէ արուած ոյժ մը. բայց չենք կրնար այս երկու տէրերուն ծառայել միանգամայն: Հո՛ս է գաղտնիքը այն խիստ, զրեթէ հակակիր լեզուին զոր Յիսուս կ'ունենայ հարստութեան գէմ: Նոյն խկ իր աշակերտներուն մէջ կը տեսնէ մամոնայի աղետալի իշխանութեան՝ հետզհետէ ապականելլ հոգի մը ու զայն քշել տանիլը իր թագաւորութեան մէջ: «Ի՞նչ կուտաք ինձի որ զայն ձեզի մատնեմ»: կ'ըսէ Յուդա Յիսուսի թշնամիներուն: «Եւ անոր տուին երեսուն արծաթ» (Մատք. իջ. 15): Յիսուսի կարծիքը արծաթի վրայ՝ հիմունած է կեանքի նկատմամբ ըրած խոր ուսումնականութեանց և անձնական զան փորձառութեանց վրայ: Ոչ թէ իրեւ անտեսագէտ մը կամ յեղափոխական վարդապետութեանց կուտակից մը, այլ իրեւ մէկը որ մարդուն մէջ և մարդոց միջեւ արգարութիւնը ամէնք բանէ վեր կը գտաէ, Ան կը գոչէ. «Զաւակնե՛րս, որքան զըժուար է Աստուծոյ թագաւորութեան մէջ մտնել այն մարդուն որ յոյսը իր հարստութեան վրայ կը դնէ» (Մարկ. Փ. 24):

Եթէ նկատի ունենանք լճցունութիւնը այն կեանքին զոր ապրեցաւ Յիսուս իր յղացած բարձրագոյն, ափապար կեանքով, պիտի հասկնանք թէ գիտակցութիւնը ունէր թէ ինք անհունօրէն հարուստ մէկն է. «Ես եմ ձանապարհ, ձշմարտութիւն և կեանք»: — «Ես եմ կեանքի հացը»: — «Ես եկած եմ որ իմ ոչխարներս կեանքը ունենան և առելի

եւս ունենան»: (Յովի. Ֆ. 6, Զ. 48, Փ. 10): Այսպիսի յայտարարութիւններ տպաւորութիւնը չեն դործեր զոհողութիւններէն աղքատացած հոգիի մը, այլ մէկու մը որ զիտէ թէ տէր է աշխարհի բոլոր հարստութիւնները գերազանցող գանձի մը: Եւ այս չեշաը կը գտնուի առաջին երեք Աւետարաններուն մէջ ալ: «Ով որ կ'ուզէ իր անձը ապրեցընել, պիտի կորսնցնէ զայն, իսկ ով որ ինձի և Աւետարանին համար իր անձը կորսնցնէ, զայն պիտի ապրեցնէ» (Մարկ. Է. 35): Իր աչքին, ուրիշ կեանքերու մէջ ընկլուզուող և Աստուծոյ թագաւորութեան համար զոհաբերուող կեանքը մը՝ գտած է ամենաբարձր հարստութեան զաղանիքը: Ներքին անձնաւորութեան հարստանալը, ընկերացին արդարութեան գործազրութիւնը, ասո՞նք են Յիսուսի համար իրական ըստացուածքները, միակ անկորնչելի հարստութիւնը. և այն մարդը, որ այս կալուածին մէջ մեծ պահեստներ ունի, ա՞ն է ձշմարիս միլիոնատէրը: Ահա ա՛յս իմաստով է որ Յիսուս կը զգայ թէ ինք անհունօրէն հարուստ է: Յաւիտենական կեանքի մէջ չունի՞ անկորնչելի գանձ մը, և միակ վաւերական ստացուածքները իրեն չե՞ն վատահուած: «Աստուծմով հարուստ» չէ՞ ան (Պուլ. Փ. 21): Փորձառութեամբ զիտէ թէ ամարդ մը թէեւ առատ ստացուածք ունենայ, այդ ստացուածքները կեանք չեն տար իրենց, այլ կեանքը կը գտնէ իր ներքին գանձին մէջ, կատարուած աշխատութեան գոյունակութեան մէջ, յաւիտենական ծրագրի գործակցութեան մէջ, այն անսահման յոյսին մէջ որուն մասին կը խօսի Գիրքը: «Ով որ Որդին ունի, կեանքը ունի» (Ա. Յովի. Ե. 12) — «Յաւիտենապէս տեւող կեանքը» (Ա. Տիմոր. Զ. 19):

Դիտենք որ Յիսուս չէր անզիտանար և չէր ալ արհամարհներ զոյութեան նիւթական պէտքերը: «Զեր երկնաւոր Հայրը, ըսաւ, զիտէ թէ զուք պէտք ունիք այս բոլոր բաներուն» (Մատք. Զ. 32): «Երբ կ'ազօթէք, ըսէք, — Ով մեր Հայրը որ երկինքն ես, այսօր մեզի տուր մեր ամենօրեայ

հացը»: Ինքն իսկ կատարելավ ամձնութեռութեամբ կ'աշխատի սփոփել ֆիզիքական թշուառութիւնները. և բաւական է աչքէ անցընել Աւետարանները, հասկնալու համար թէ աղքատներու խայտարդէտ ամբոխ մը միշտ կը շրջապատէր զինքը: Թշուառ և լքուած բորոտ մը (Ղուկ. Ե. 12), Անը բուժելի հիւանդութեանց ենթակայ կիներ որոնք իրենց հարստութիւնը սպառած են բժիշկներու մօտ (Ղուկ. Ե. 43), ծոյլ մշակներ որ կը սպասեն որ զիրենք վարձող մը ըլլայ (Մատ. Ե. 7), մերկ, անօթի, բարեկամներէ զորկ արարածներ (Մատ. ԵԵ. 36 եւն.), մոլութեան դրհեր որ իրենց մարմինը ծախած են գոհացում տալու համար իրենց անօթութեան և մնափառութեան (Մատ. ԵԵ. 31), պարապաններ որ աղատ չպիտի թողուին մինչեւ որ չհատուցանեն վերջին նաքարակիաը (Մատ. Ե. 25—26), այս բոլոր դէմքերը իրարու կը յաջորդեն աւետարանական պատմութեանց մէջ, դրս Քրիստոս իրեն կը քաշէ իր համակրութեան հզօր ճառագայթումովը: Այն կը ճանչնայ նիւթական հոգերու ճնշող բեռը, անծանօթ չէ աղքատութեան սարսափներուն. բաւական է կարգալ տաղանդներու իր առակը, կամ՝ պատմութիւնը իմաստուն անտեսին, որ իրեն բարեկամներ շինած էր անիրաւ հարստութիւններով (Ղուկ. ՖԶ. 9), համոզուելու համար թէ ինչ որ մենք «ստացուածք» կը կը կոչենք, ան կը նկատէ իրապէս օգտակար և բարի: Բայց նիւթական հոգերէ զերծ գտնուիլը իրեն համար ճշշմարիտ հարստութիւնը չէ տակաւին: Այն կեանքը որ իրեն կեղրոն ունի անհատականութեան բարգաւառումը և արդարութեան գործադրութիւնը, ա՛յդ է միայն որ աղանդ զրամագլուխ մը կը կազմէ: Այն է միակ գանձը «զոր ոչ ցեցը և ոչ ուտիճը կ'ապականնեն», և ոչ ալ գողերը կը խորապես և կը գողնան»: և երբ երկրորդական արժեքեր պայքար կը մղեն բոլոր հարստութեանց ամէնէն մեծին հետ, Տէրը «կը վաճառէ ուրախութեամբ բոլոր ունիցածը, աղասելու համար այս վերջինը»:

Ո՞վ կրնայ նկատի ունենալ Քրիստոսի կողմէ ճշգուած արժեքներու զասակարգութիւնը, և ինքզինքը ստորնացած չ'զգալ: Ամենօրեայ կեանքի ամէնէն սովորական դէպքերը սելքմամբ կը հարկադրեն մեզ ընտրութիւն մ'ընել. և եթէ մենք ինքզինքնիս Յիսուսի աշակերտը կը նկատենք, այս ընտրութիւնը պէտք է համապատասխանէ Սնոր արժէքներու զասակարգութեան: Սոսաջին գծին վրայ գանուող էական բաները, ա՛յսէ որ կ'ուզէ Յիսուս. և ոչ մէկ կրօնական ձեւակերպութիւն, ոչ մէկ իմացական հաւանութիւն այս վարդապետութեանց և գաւանութեանց, չի կրնար զայն իսարել մեր գնահատումներու բոլորովին և, կրային բնոյթին վրայ: Հարցնենք ուրեմն թէ ո՞րն է մեզի համար հիմնական բանը, որուն կը ստորագասենք բոլոր միւսները:

#### ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1.— Ի՞նչ եղած է Յիսուսի համար արժեքներու նշմարիս դասակարգութիւնը:

2.— Գրուած է թէ «Երիսոնեկութիւնը քուառ իրաւախութիւն մըն և Ասուծոյ և մամնային միջեւ»: Բաղդասեցի մարդոց մէջ կը իմ ունեցող արժեքները՝ անեց նետ Քրիստոս դրաւ առաջին ասինանին վրայ:

3.— Ասուածային սեսեսութեան մէջ ի՞նչ տեղ յատկացուած է դրամին և այս աշխարհի գանձերուն:

ունենայ Աստուծոյ հետ սերտօրէնհազորդակից գտնուելու զգացումը, այնքան աւելի պիտի ունենայ հեղութիւն և սրաի խոնարհութիւն։ Հեղութեան ճշմարիտ փորձը յաջողութիւնն է։ Մեծ յաջողութեան մը առջեւ մարդ յաճախ կը փորձուի մոռնալ թէ իր ընդունակութիւնները տեսակ մը աւանդ են միայն զոր Աստուծ իրեն վստահած է։

#### ԳԼՈՒԽ Ժ.Ա.

## ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՈԳԻՆ

ԱՌՕՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

Տասներմեկերորդ շաբար, Առաջին օր.

Մարտ. Ժ.Ա. 25—30

Այսաեղ կը տեսնենք Հետաքրքրաշարժ հակազրութիւնն մը, Քրիստոսի երկու յայտարարութեանց միջև։ Մէկ կողմէ կը յայտնէ թէ կ'ապրի կատարեալ մասերութեան մէջ Աստուծոյ հետ, և միւս կողմէ իր անձին համար կ'ըսէ թէ հեղ և սրաով խոնարհ։ Է։ Բայց եթէ ձեզի այնպէս կ'երեւայ թէ հակասութիւն մը կայ այս ընթացքին մէջ, ինքնինուս հարցնենք թէ ի՞նչ է հեղութիւնը իրապէս։ Աժիկա յատկութիւնը չէ՝ այն մարդուն որ զԱսուած ակնալիքիւրը կը նկատի իր մէջ գտնուած բոլոր գեղեցիկ բաներուն։ այն պիս որ ինչ ալ կարենայ կատարել, ատկէ իրեն փառք չի հաներ, եւ ուեւ է պատճառ չի տեսներ հպատանալու։ Այս է հեղութեան ողին։ Ասո՛ր համար է որ մարդ որքան աւելի

Տասներմեկերորդ շաբար, Երրորդ օր.

Դակ. Ժ.Ա. 7—11

Հեղ և խոնարհ սիրաը մեր բնազրական համակրութիւնը չի վայելեր։ Մենք շատ աւելի կը յարզենք կլատութեն մը երբ կ'իմանանք թէ ծանր պատասխանատուութիւն մը ստանձնելու առթիւ ըսած է։ «Ո՛րքան աւելի կ'ապրիմ», այնքան աւելի կը պիտակցիմ իմ կատարեալ անկարողութեան Երեսփ. Ժողովին մէջ։ Բայց ինձի սկզբունքը ըրած եմ բնա չընկրկիլ պատասխանատուութեան մը առջեւ, երբ ան իմ վրայ կը գրուի ձեռնհաս անձի մը կողմէ»։— Մենք աւելի՝ կը սիրմաք թէնոնիսնը, երբ կ'իմանանք թէ «Առուակը» գրելէ եսքը զայն կողովը նետեց, որովհետեւ արպագութեան անարժան կը նկատէր։ Բնազդ մը մեզի կ'բան թէ լաւագոյն աշխատութիւնը կատարուած և խոնարհ մարդոց կողմէ, այսինքն ձկումներու եւ յառաջդիմութեան ընդունակ մարդոց կողմէ, այնպիսի մարդոց որ չեն վախնաւ ձկիլ ամենաբարձր իտելիին՝ գիտակցելով հանդերձ թէ անկէ շատ հեռու են, որ յատկուեն կը զգան թէ գործունեութեան լաւագոյն ուժը իրենցմէ չի զար, այլ իրենց սրուած և։

Տասներմեկերորդ շաբար, Երրորդ օր.

Մարկ. Գ. 26—32

Ուեւ է մահկանացու չպիտի կրնար ամեցնել հունձք

մը: Կենսական չունչը Աստուծոյ կը պատկանի և ոչ թէ մարդուն, և ամբողջ իր աշխատանքով ան ուրիշ բան չի կրնար ընել, եթէ ոչ առիթ առ Աստուծոյ՝ ի կիր արկանելու իր զօրութիւնը: Տիեզերական նույացութիւն մըն է թէ մարդուն ամբողջ կարողութիւնը կը կայանայ իւրացնելուն մեջ այն ուժերը զորս ինչ չէ ստեղծած բնաւ: Վայրենիներու շինած կոչանակի մը և մեծ շոգենասի մը ամբողջ տարբերութիւնը առաջ կուգայ՝ բնութեան ուժերը օգտագործելու մասին մարդուն ունեցած աւելի կամ նուազ ընդունակութենէն: Ծաղկաւէտ ծառին և չորցած վախտ ծառին տարբերութիւնը անոր մէջ է որ միեւնոյն կարողութիւնին իւրացնելու հողէն և արեւոն ճառագայթներէն ատացուելիք կենսական ուժերը: Ինչ որ կայ լաւազոյն մեր մէջ, Աստուծմէ՛ է որ կը գտնուի մեր ներսիզին, և մեր ամբողջ ձիզը պէտք է ըլլայ. աշխատիլ իւրացնելու իր աստուածային զօրութիւնը: Բոլոր մեծ հողիները Աստուծմէ կախեալ ըլլալու զգացումը ունին: Յիսուս կ'ըսէ. «Ես իմ անձէս ոչինչ կրնամ ընելո: Եւ Պօղոս կը յարէ. «Ես կ'ապրիմ, այլ ես չէ որ կ'ապրիմ. Յիսուս կ'ապրի իմ մէջս»:— Այսպէս հասկցուած հեղութիւնը ազնուական և բարձր նկարագիր մը կը ստանայ: Հեղութիւնը, «Ես ամէնէն մեծ մեղաւորն եմ» ըսելը չէ միայն. ան կը յայտնուի նաև Պօղոսի սա խօսքերուն մէջ. «Աստուծոյ

Տասնըմեկերորդ տաբար, Զորրորդ օր.

Դուկ. 9. 12, Մարկ. Ա. 32—35, Զ. 45—46

Այս հասուածները յստակօրէն երեւան կը բերեն ինքնամփուման սովորութիւնը զոր ուներ Յիսուս: Ինքն իսկ կ'ըսէ մեզի թէ իր գործերը կը կատարէ Աստուծոյ Հոգին:

ուժովը, և կը տեսնենք որ աղօթքի միջոցաւ ուժի նոր պաշարներ կը քաղէ իր աշխատութեան համար:

Խորհեցէք այն ինքնաբաւ վատահութեան վրայ որ կը վարէ ձեր կեանքը, և որ անհրաժեշտորէն նշան մըն է մակերեւութային կեանքի և հոգեւոր հպարտութեան. յետոյ բաղդատեցէք զայն Յիսուսի խոնարհութեան՝ իր Հօրը հանդէպ:

Տասնըմեկերորդ տաբար, Հինգերորդ օր.

Մարք. Է. 7—11

Ոմանք կը հարցնեն. ի՞նչ բանի կը ծառայէ աղօթքը, քանի որ Աստուծ մեզմէ աղէկ զիտէ թէ ի՞նչ բան օգտակար է մեզի, և քանի որ ինք արամագիր է զայն մեզի տալու: Պատասխանը պարզ է. «Աստուծ չի կրնար իր օրհնութիւնները բաշխել մեզի, եթէ մեր սիրու բացուած չէ զանոնք ընդունելու համար. ճիշդ ինչպէս որ հայր մը չի կրնար ուստումը բանի զլիխին մէջ խօթել ծոյլ զաւկի մը: Կենսական գործ մըն է Աստուծոյ կամքը ընդունիլ, և ասոր ատակ դարձնել մեր միտքը և զայն կատարելու ուժն ու կարողութիւնը. և աղօթքը՝ գործադրելի լաւագոյն միջոցն է աստուածային կամքի ընդունելութեան համար անհրաժեշտ ճիզին: Աստուծ կրնայ գործել աղօթող մարզուն միջոցաւ և անոր անձին վրայ, ինչ որ չի կրնար ընել աղօթքի համար փակուած սրաի տէր մարզու մը. ճիշդ ինչպէս որ ուսուցիչ մը կրնայ ընել լաւ արամագրուած աշակերտի մը, ինչ որ չի կրնար ընել հետո, ըմբռուս ոչաչկերտի մը:

Աղօթքը տեսակ մը գործակցութիւն և Աստուծոյ նետ, եւ առոր միջոցաւ առիթ կ'ընճայինք Անոր՝ մեր անձին վրայ կատարել ինչ որ բերեւս երկար ատենի ի վեր կը փափաքեր ընել:

Տասնըմեկերորդ տարար, Վեցերորդ օր.

Մարկ. 29—36

Անշուշտ Յիսուս երբէք, այս սոսկալի ժամուն չափ, բաղձացած չէր Աստուծմէ ընդունելու իրեն վիճակուած ճաշկատպին փոփոխութիւնը։ Եւ սակայն տեսէք իր աղօթքին եղրակացութիւնը։ «Բայց ոչ թէ ինչպէս որ ևս կ'ուզեմ, այլ ինչպէս որ գուն կ'ուզես»։ Աղօթքը պէտք չէ ըլլայ խնդրանք մը Աստուծմէ՝ ընել մեզի համար բոլորովին առանձնայատեկ բաներ։ Հաւատացեալը չ'սպասեր որ աստուծային ծրագիրները փոփոխութեան ենթարկուին իր քմահաճոյքներուն գոհացում տալու համար։ Աղօթքը, բառին բարձրագոյն խմատով, այն ճիզն է զոր հոգին կ'ընէ ընդունելու համար Աստուծոյ կամքը։ Մենք աղօթքեւ համար չենք փորձեր ցշարժել այն թեւը որ աշխարհը կը վարէ», այլ ինքզինքնիս այն աստիճան ներգաշնակիլ իր զիտումներուն որ Ան աշխարհը վարած ատեն մեզ ալ վարէ։

Աղօթքը ձևպի համար եղած է սա խորունկ փորձառութիւնը. այն է մտերիմ յարաբերութիւն Անոր հետո որ հեռու չէ մեզմէ ոչ մէկէն, նրբին լողութիւն Անոր ձայնին, անկեղծ բաղձանք ոչ մէկ կերպով չդպչիլ մեր կեանքին հանգէպ անոր ունեցած ծրագիրն. այնպէս որ ինչ ալ ըլլայ ձեր մասնաւոր և ջերմ բաղձանքը, ձեր աղօթքը վերջանաց միշտ Յիսուսի խօսքերով. — «Ոչ թէ ինչպէս որ ևս կ'ուզեմ, այլ ինչպէս որ գուն կ'ուզես»։

Տասնըմեկերորդ տարար, Եօրներորդ օր.

Գաղաս. Ե. 19—24

Ուշադիր եղէք Հոգիին պատ զներուն զորս կը թուէ

Պօղս, և դէմ առ դէմ զրէք Յիսուսի նկարագրին։ Դիտեցէք որ այս առաքինութիւնները աւելի՛ դիւրաւ կը զգացուին քան թէ յօտակօրէն կը բացատրուին։ Անոնք կատարումը չեն կարգ մը զրական պատուէրներու, այլ հոգեկան ճառագայթումը որ կը թափանցէ կեանքի բոլոր գործերուն, կը լուսաւորէ զանոնք, և բարձր արժէք մը կուտայ անոնց։ Ինչ որ աշխարհը չահցուց Յիսուսի Դատին, միայն անոնք չեն ինչ որ ըրաւ Յիսուս, այլ անոնք մանաւանդ ինչ որ եղաւ Ան, ինչ որ կ'արտացոլար իր գործերու իւրաքանչիւրին մէջ։ Որովհետեւ զործի մը արժէքը կը կայանայ զայն կատարող մարդուն ներքին ձիրքին մէջ։ Մեր աշխար ը մեծ պէտք ունի հոգեկան արժէքներով հարուստ մարդոց։ Հոգիի բարձրութիւն և խորութիւն, ներքին հըզօր կեանք, ուրկէ զործերը կը ցայտեն ուժգին, ինչպէս հեղեղ մը կ'իջնէ լեռներէն։ Այս է Յիսուսի աղգեցութեան գաղանքը։ Ասոր աղբիւրները պէտք է փնտուել իր աղօթքի և Աստուծոյ հետ մտերիմ կեանքին մէջ։

Արդեօք կ'անտեսէ՞ք հոգեկան ուժի և հարստութեան այս աղբիւրը։

ԽՈՐՀՈՒԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ԺԱ. ՇԱԲԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Մի առ մի ոսումնասիրելով Յիսուսը յատկանշող առաքինութիւնները, տակաւին չհասանք անոր անձնաւորութեան խորքը։ Աղամանդի մը երեսակներուն նման, այդ առաքինութիւնները՝ իրենց ճառագայթումով ուրիշ բան չեն ըներ, եթէ ոչ զգացնել զոյութիւնը այն լուսաւոր կորիզին ուրկէ ցայտած են իրենք։ Ասոնցմէ ոչ մէկը իր մէջ չունի իր փայլին աղբիւրը, մակերեսին ցոլքին նտին կը ծածկուի աղամանդին սիրով. և մինչ մարդ կրնայ նկարագրել անշատարար այդ երեսակներուն խրաքանչիւրը, ո՞վ պիտի

կրնայ գաղափար մը տալ այն աւելի նուրբ իրին վրայ, այն է յատկութեանը վրայ այն լրյախն որ ատոնց բոլորին մէջէն կ'անցնի և ատոնց ամէնուն կ'ընծայէ շքեղ ձառագայթում մը:

Յիսուսի անձին վրայ, մասնաւորապէս, անհրաժեշտ է այդ առաքինութեանց աղբիւրը փիտուել այն ոզիին մէջ որ կը քափանցէ անոնց, եւ որուն փոխադրիչն են անոնք կերպով մը: Ոչ ոք իր գործերը կը նետէ աշխարհի զանձուն մէջ, դրամի միութիւններու նման որոնց արժէքը՝ որոշուած է կանխաւ. մեր գործերը, մեզմէ անցնելով ուրիշ կեանքերու, մեզմէ բան մը կ'ընծայեն անոնց. հոգեւոր մթնոլորամը, կիմայ մը ունին անոնք: Խւրաքանչիւր անհատ, իր հոգեկան ձիրքերուն համեմատ, իր գործերուն կը հազորդէ լւա կամ յոսի բոյր մը, որ զայն կը զատորոչէ ուրիշ անհատներու կատարած նմանօրինակ գործերէն: Ճիշդ այսպէս, Յիսուսի ոզին իր ունեցած առաքինութիւններուն վրայ կը տարածէ գերրնական լուսապսակ մը: Անոնք մեզի կ'երեւան, Մովսէսի նման, Սստուծոյ ներկայութեամբ տակաւին ձառագայթող դէմքով մը: Երբ Յիսուս խոնարհ մեալը կ'ընէ զենջակ մը կապելու և իր աշակերտներուն ոտքերը լուալու, այդ ընթացքը՝ իր կոզմէ կատարուած՝ կը ստանայ բացառիկ նշանակութիւն մը, և կը լուսաւորուի այնպիսի ձառագայթումով մը, զոր միեւնոյն գործը կատարող ուրիշ մարդիկ ի զուր պիտի փորձէին հազորդել անոր:

Ամենեն ուղիղ համբան որուն կրնանի հետեւիլ Յիսուսի ոզին ուսումնասիրելու համար, թերեւս բնելին և անոր վարիչ շարժառիթները: Ինչպէս բոլոր լրյակը չունին միեւնոյն բնոյթը, բոլոր կատարելաթիւններն աւ չունին միեւնոյն իսկութիւնը: Արդ, այս տարբերութիւններն ընդհանուրապէս կը բացատրուին շարժառիթներու տարբերութեամբ: Ասոնք ոչ միայն հիմն են նկարագրին, այլ և անոր կը հաւդրդեն իրենց բնոյթը, ինչպէս ակունքներու ջուրերը՝ այն

գետերուն որոնց մէջ կը թափին. ինչ որ կը մզէ մարդ մը բարին փնտուելու, իրեն վրայ ազդող պատճառները, զինքը ետ կեցնաղ պատճառանքները, զինքն ատոր համոզող նկատողութիւնները, բոլոր ասոնք իր նկարագրին հիւսուածքին մէջ կը մտնեն և անոր բնաւորութիւնը կ'որոշեն:

Հոգեկան կերպար որով հիւսուած է մարդու մը նկարագիրը, մեծ մասամբ կախում ունի ուրեմն այն շարժառիթներէն որոնցմով առաքինի եղած է ան: Օրինակի համար, քննենք Յիսուսի կեանքը. յստակօրէն կը տեսնենք թէ պատիմի վախր ոչ մեկ դեր ունի իր վարմունքին մէջ, մինչ շատ մարդիկ մանրակրկիտ խոհեմութեամբ կ'ուսումնասիրեն բարոյականի կանոնները, ճիշդ այն նկատումով որ կը գործադրեն քաղաքներու փողոցի առեւտուրի կանոնները՝ այն է վախնակով պատիմներէն որոնց պիտի կրնային ենթարկուի այդ կանոններու բոնաբարումով: Այս բնոյթը ունեցող առաքինութեան մը և Յիսուսի առաքինութեան միջև տարբերութիւնը շատ մեծ է և աչքառու: Երկրորդ կարգին վրայ կրնանք զանել այն առաքինութիւնները որոնք հիմնուած են բարի համբաւ մը, ինելու բաղանքին, կամ այն համոզումին վրայ թէ «ապարկեշտառթիւնը լաւագոյն քաղաքականութիւնն է»: Յիսուսի առաքինութիւնը շատ գեղեցիկ է, շատ խորունկ, և չէ ազգուած այսպիսի նկատողութիւններէ: Զի մերժեր փարիսեցիններուն ընծայել ակասկ մը առաքինութիւն, բայց պիտի թէ շատ խեղճ որակ մը ունի ան: «Եթէ ձեր արդարութիւնը, կ'ըսէ, աւելի չէ քան զպիրներուն և փարիսեցիններունը, բնաւ չպիտի մանեւք երկինքի արքայութիւնը» (Մաքր. Ե. 20):

Ասունոյ նես հաղորդակցութեան մէջ գտնուելու գիտակցութիւնը, զոր ուներ Յիսուս, ուրիշ ո եւ է բանի աւելի լաւ կը բացատէ իր բարոյական կատարելութեան բացառիկ ճիրեր: Այս հաղորդակցութեան իզձը աիրապետող շարժառիթն էր իր կեանքին: Սա խօսքերը, զոր լսաւ Յովհ. Աւետարանչին

Յիսուս ըստւ. «Հա՛յր արդար, աշխարհ բնաւ չճանչցաւ բայց ևս ճանչցայ քեզ» (Յովի. ԺԷ. 28), Մատթէոս կը յիշէթէ լսած է անկէ տարրեր ձեւով մը՝ ըսկըզվ իր աշակերտաներուն. «Ոչ ոք կը ճանչնայ Որդին, եթէ ոչ Հայրը, ու ոչ ոք կը ճանչնայ Հայրը, եթէ ոչ Ոշղին» (Մատթ. ԺԱ. 27): Իր ամբողջ կեանքը լեցուն է սա գիտակցութեամբ թէ անքակտելի կապ մը զինքը կը միացնէ Աստուծոյ: Այստեղ կը յանդինք Հօր և Որդոյ միւթեան յայտնի գաղափարին. ասոր վրայ չենք խօսիր իրրեւ աստուածաբանական վարդապետութիւն մը, այլ իրրեւ, անձնական փորձառութիւն մը Յիսուսի կեանքին:

Հօր և Որդոյ այս ներքին ներդաշնակութիւնը, Յիսուսի հաստատ վատահութիւնը թէ Աստուծ իր մէջ կը բնակի, կը խօսի իր խօսքերովը, կը գործէ իր բազուկներովը, թէ ինք և Հայրը մէկ են, և թէ բան մը չի կրնար ընկել առանց անոր (Յովի. Ե. 30, ԺԹ. 9, 10, 14), ասիկա՞ որ կը տպաւորէ իր աշակերտաները՝ Յիսուսի անձնաւորութեան մասին: Ասինք կը ճանչնան ու կը ներբողին Անոր առաքինութիւնները, Անոր սիրոյ և ներողամառութեան ոգին, Անոր արդարութիւնը, համբերութիւնը. բայց այդ առաքինութիւնները անոնց աչքին արբանեակներն են միայն կեդրոնական առաքինութեան որ արեւի նման կը ճառագայթէ իրենց մէջ. Աստուծ Քրիստոսի մէջ է: Անոնք չեն կրնար իրենց մտքին մէջ զայն անջատել Աստուծմէ, որուն շարունական վկայութիւն մըն է Անոր կեանքը, որուն կը միացնէ զինքը որդիական կապ մը և որ անոր կը հագորդէ իր զօրութիւնը: Բայց նկարազրելով այն ապաւութիւնը գոր Յիսուս կ'ընէ իր աշակերտաներուն վրայ, տակաւին չենք հապիր մեր ներքին կորիզին. ասոր համար պէտք է ընկղմինք Քրիստոսի ներքին կեանքին խորքը: Եւ յիրավի, Հօր եւ Որդոյ միուրինը աստուածաբանական վարդապետութիւն մը չե միայն, ոչ ալ առանձիներուն վրայ

յառաջ բերուած սպաւորութիւն մը. ամեն բանէ առաջ Քրիստոսի անձնական մէկ փորձառութիւնն է: Խոր յարգանքով ըսենք. իր էութեան խորհրդաւոր խորքին մէջ Յիսուս զգացած է այս կատարեալ հաղորդակցութիւնը: Ի վեր հանել իր կեանքին մանրամասնութիւններ՝ հաստատելու համար թէ որքան կատարեալ և անընդմիջական եղած է Հօր և Որդւոյ միութիւնը, ասիկա ծովէն լեցուն ամանով մը չուր առնել չպիտի՝ ըլլար՝ ապացուցանելու համար թէ ծովը թրչած է: Անոր խորունկ կեանքը ծովն է՝ կազմուած միաձեւ միակ տարրէ մը: Քրիստոսի ոգին իր միակ նկարազիրը իր վեր կը հանէ ան իրողութենէն թէ շարունակ գիտակից է ան՝ իր մէջ աստուածային ներկայութեան:

Հօրը նես հաղորդակցուրեան այս կեաներ բացայացօրենք երեւան կուզայ այն կերպին մէջ որով Յիսուս կը խօսի Աստուծայնութեան մեր ըմբռնումին տկար մէկ մասը միայն յայտնուեցաւ անմիջական փորձառութիւնն զոր մենք կ'ունենանք իր ներկայութեան նկատմամբ. (ինքնամփոփումով կամ աղօթքով, խղճի ձայնով կամ իսէալի ձայնով, և հաղուաղէպ կերպով ներողամառ թիւն ի գործ զնելով): Բայց Յիսուս, ինքը, պէտք չունի փոխառիկ գաղափար մը ունենալու Աստուծոյ վրայ: Ինքը, անմիջական յայտնատեսութեամբ մը, սկիզբէն միացած է Աստուծոյ. Աստուծ իր մտքին մէջ վարկած մը չէ որ աշխարհը կը բացարէ. անիկա բնաւ փաստ մը չէ զոր մէջ կը բերէ վիճաբանութիւն մը եղրակացնելու համար, մէկ խօսքով Աստուծ չի բնակիր այնքան իր մըտքին՝ որքան իր ներքին էութեան մէջ: Յիսուս չի տարմեզի ուել նոր փաստ ինպաստ Աստուծոյ, եթէ ոչ սա թէ Աստուծ իր մէջ կը տեսնուի շարունակաբար: — «Ես մինակ չեմ, այլ Հայրը որ զիս զրկեց, ինձի հետ է» (Յովի. Լ. 16): «Ով որ զիս զրկեց իմ հետ է, և Հայրը զիս բնաւ մինակ չձգեց, որովհետեւ կը կատարեմ ինչ որ համելի է

իրեն» (Յովի. թ. 29): «Ես և Հայրս մէկ էնքը» (Յովի. ժ. 30): «Որպէս զի ամէնքն ալ մէկ ըլլան, ինչպէս որ գուն, Հա՛յր, իմ մէջս ես, և ես քու մէջդ. որպէս զի անոնք ալ մէկ ըլլան մեր մէջ» (Յովի. ժ. 21): Յովհաննու Աւետարանի այս համարները առաւել քան երբեք կը շեշտեն ինչ որ ի յայտ կուգայ նախագոյն կենսագրութիւններէն, թէ աստուածային ներկայութեան այս ներքին գիտակցութիւնը եղած է Յիսուսի կեանքին գոյութեան շարժառիթը, անոր փառքը:

Հօր եւ Որդւոյ հոգեկան հալորդակցուրիւնը՝ յայտ եկած է նաև ալօրեով, Յիսուսի կեանքին մեջ: Առ կ'աղօթէր այնքան բնականորէն որքան կը չնչէ տղայ մը, յաղթական աղօթք մը, ինչպէս պայծառակերպութեան օրը, երբ «աղօթած միջոցին իր գէմքը այլակերպեցաւ» (Ղուկ. թ. 29), կամ ցաւազին կոչ մը, ինչպէս Գեթսեմանիի մէջ, որու մասին զրուած է թէ օրհասական տագնապի մէջ ըլլալով մտադիւրութեամբ կ'աղօթէր, և քրայնքներ՝ արիսի կայլակներու նման կը հասէին երկրի վրայ (Ղուկ. թ. 44): Ամրոջ գիշերներ կ'անցընէր խոկումով, արշալյաէն առաջ կ'նլէր աղօթելու համար, արեւամուտին կ'առանձնանար, մինակ ըլլալու համար իր Աստուծոյն հետ (Ղուկ. թ. 12, Մարկ. Ա. 35, Զ. 46—47): Կ'աղօթէ իր կեանքի մեծ տագներէն առաջ, և իր գժուարին և անձկոտ աշխատանքներէն ետքը: Երբ խաղաղ տեղ մը չի կրնար գտնել, գոնէ կը քաշուի իր հոգիին սրբարանին մէջ: Ղուկասի մէջ (թ. 18) կը կարդանք թէ «Եւ եղաւ որ երբ առանձին կ'աղօթէր, աշակերաններն իրեն հետ էին»: Յիսուս այնքան լայն հասկացողութիւն մը ունէր հոգեւոր իրերու, որ այս մասին ո եւ է ներբող զայն նուազեցնել կը թուի. և սակայն իր աղօթքները պարզ են, ինչպէս տղու մը աղօթքը: «Հա՛յր, քու ձեռքդ կ'աւանդեմ իմ հոգիս»: Այս խօսքերը որ արտասանուեցան Խաչին վրայ իր հոգեկարքի միջոցին, ի յայտ կը բերեն անվերապահ ապաւինում մը Աստուծոյ: Բայց

հակառակ իրենց պարզութեան, այս աղօթքները այնքան տպաւորիչ են որ առաքեալներէն մէկը ուզելով նշանակել որոշ քաղաք մը, կը խօսի անոր վրայ իրբեւ «այն տեղը ուր հաց կերած էին Տիրոջը գոհութիւն մատուցանելէն նուքը» (Յովի. Զ. 23): Իրենց պատմութեան համաձայն, աշակերտները Յիսուսի խնդրամ էին մէկ բան միայն, աղօթել սորվեցնել իրենց Արդ, Յիսուս գիտակցութիւնը ունենալով Հօրը հետ իր միաւթեան, այն աստիճան վստահութիւն ունի որ գիտէ թէ «ի՞նչ պէտք է մեզի, մեր աղօթելէն առաջ» (Մար. Զ. 8): Վստահ է թէ Աստուծած աւելի՛ կը բաղձայ բարի բաներ առաջ իր զաւակներուն, քան առնոց այդ բարիքը ընդունելու փափաքը, զրուած է իրեն համար, «այնքան բացարձակօրէն ինքվինքը կը յանձնէ Աներեւոյթին, և այնքան ապահով է թէ ուրիշ վախճանն է ամէն բանի», որ կ'աղօթէ այնքան բնականորէն, որքան կը չողայ արեւը կամ ինչպէս մայր մը կը սիրէ իր զաւակը: Աղօթքը ինքնարուխ լեզուն է Աստուծոյ հետ հայրոգակցութեան Իր կեանքին:

Այսպիսի կեանքի մը մէջ ոչ մէկ գործ, ոչ մէկ առաքինութիւն զուրկ կը մնայ իր աղքերին մէջ իսկ աչքառու ըլլալէ: Իր կատարելութիւնը կաղմող տարրերը՝ զիտուրախութիւն, բարոյական քաջութիւն, յարատեւութիւն, հոգիի մեծութիւն՝ կը չողան մեր հոգիին առջեւ, մէկը միւսէն անջատաբար բայց միեւնոյն հուրը կը բորբոքէ ամենքն ալ: Ասիկա կը բացատրէ մեզի թէ ինչու համար ուրիշ կեանքերու մէջ քաջութեամբ և մինչեւ ինքնազնութիւն առաջ ասրաւած զոհողութեամբ լեցաւ, այսինքն այնպիսի առաքինութիւններով որ Անորինին հաւասարիլ կը թուին, բնաւ չենք կրնար գտնել գերմարդկային այն բանը որով կը թափանցէ Յիսուսի գիտազնութիւնը, և իր զոհաբերութիւնը խորհրդանիշը կը գարճնէ աստուածային սիրոյն: Ինչ որ եղական բարձրութեան մը վրայ կը դնէ Քրիստոսը, իր առանձին՝ անջատ ձիրքերը չեն զորս կարելի ըլլայ նկարա-

գրել, այլ ազգիւրը Աստուծոյ միացած իր խորունկ կեանքին, ուրկէ ինքնաբերաբար կը ճառագայթեն այնպիսի առաքինութիւններ որոնք բոլորն ալ կը պահեն բոյը իրենց աստուծային ծագութին:

Այն առաջինուրիւններուն մեջեն որ բացայալսօրէն կը բխին Աստուծոյ նետ միացած իր կեանքին, մասնաւորապէս յիշատակին իր խոնարհութիւնը: «Ես ինքնիրմէս բան մը չեմ կրնար ընել» (Յովի. Ե. 30): Այսպէս էր, ըստ Յովհաննու, Յիսուսին ներքին դիրքը: Թերեւս ատոր մէջ պիտի գտնենք պատճառը առերեւոյթ ճակասութեան որ գոյութիւն ունին երբեմն. զարմանալի իր յանձնապաստանութեան և միւս կողմէ խոնարհութեան իր յորգորներուն, և թողած այն տպաւորութեան միջեւ թէ «ան քաղցր էր և խոնարհ սրտով»: Յիսուսի շատ խօսքերուն մէջ չի հնչեր խոնարհ շեշտը. «Երկինք և երկիր պիտի անցնին բայց իմ խօսքերս չպիտի անցնին» (Մարկ. Փ. 31): «Երբ Որդին Մարդոյ գայ իր փառքովը և իրեն հետ բոլոր հրեշտակներովը, այն ատեն պիտի նատի Իր փառքի աթոսին վրայ. և անոր առջեւ պիտի ժողովուին բոլոր ազգերը» (Մար. Ի. 31): «Ով որ իր հայրը կամ մայրը կը սիրէ ինձմէ աւելի, ինձի արժանի չէ» (Մար. Փ. 37): «Բայց ան որ զիս ուրանաց մարդոց առջեւ, պիտի ուրացուի Աստուծոյ հրեշտակներուն առջեւ» (Ղուկ. Փ. 9):

Այս յայտարարութիւնները և նմանօրինակ ուրիշներ, — միանալով այն իրողութեան թէ ընդունած է Մեսիա տիտղոսը (Մարկ. Բ. 29) և թէ իրեն համար կ'ըսէր թէ «միակն է որ ձշմարտապէս կը ճանչնայ զլաստուած» (Մար. Փ. 27), — առաջին ակնարկով բացարձակապէս հերքել կը թուին խոնարհութեան ոգին Յիսուսի մէջ: Եւ սակայն շարունակ այդ առաքինութիւնը կը քարոզէ ան. «Երանի հեղերուն, որովհետեւ անոնք երկիրը պիտի ժառանգեն» (Մար. Ե. 5): «Ով որ ինքինքը կը խոնարհեցնէ այս մանուկին նման, ան է մէծ երկինքի արքայութեան

մէջ» (Մար. Փ. 4): «Որովհետեւ ով որ իր անձը կը բարձրացնէ պիտի խոնարհի, և ով որ իր անձը կը խոնարհեցնէ պիտի բարձրանայ» (Մար. Ի. 12): Այս ձշմարտութիւնը կը հաչակէ նաեւ առակներով. ատոնցմէ մէկուն մէջ գովեստը կ'ընէ մարդու մը որ խնջոյքի մը հրաւիրուելով ամէնէն վար տեղը կ ընտրէ, փոխանակ հրաւիրեալներու բարձրագոյն տեղը բազմելու (Ղուկ. Փ. 7 Եւն.): Ուրիշ առակի մը մէջ կը գովէ մաքսաւորը որ կը խոնարհի Աստուծոյ առջեւ (Ղուկ. Փ. 13 Եւն.): Եւ աւելի զարմանալին, այս անձը որ իր վրայ այնքան բարձր գաղափար մը ունենալ կը թուի, կ'ըսէ նաեւ. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս, ոչ մէկը բարի է, բայց միայն Աստուծ» (Մարկ. Փ. 18). Ինքինքը կը կոչէ «Տեղ և խոնարհ սրտով» (Մար. Փ. 29), և քրիստոնէութեան առաջին սերունդին վրայ այնքան անտարակուսելի կերպով ապաւորութիւնը թողած է խոնարհ էակի մը, որ Ս. Պողոսի Յիսուսի կեանքին և նկարագրին վրայ հազուազէպ կերպով ըրած խօսքերուն մէջ կը գտնուի սա նախագասութիւնը. «Ես, Պողոս, ձեզի կ'աղաւեմ Քրիստոսի հեղութեամբ և բարութեամբ (Բ.Կորնը. Փ. 1):

Այս առերեւոյթ անհամաձայնութեան լաւագոյն բացարութիւնը տուած է Ծըսքին, և միեւնոյն նիւթին առթիւցատակուած է Տքդ. Սբիրի «Յիսուս-Քրիստոս մարդը» գործին մէջ. «Կը կարծեմ որ, կ'ըսէ, մեծութեան առաջին նշանը խոնարհութիւնն է»: Ասով չեմ հասկնար այն զգացումը, որով մարդ կը տարակուսի իր իսկ ուժերուն վրայ և վարանսու կ'ընէ զայն իր կարծիքը յայտնելու, այլ կը հասկնամ ձշգրիտ ըմբանումը այն յարաքերութեան որ կայ անոր մէջ զոր կրնայ ըսել և կատարել, և աշխարհի միացեալ մասին ըսածին և կատարածին միջեւ: Բոլոր մեծ մարդիկը ոչ միայն խորապէս ունին իրենց սեփական կալուածը, այլ և զիտակից են իրենց գերազանցութեան. ոչ միայն ձիշդ կը գատեն էական խնդիրները, այլ և կը զգան

թէ ձշմարտութիւնը իրենց կողմն է. և ասոր համար աւելի բարձր գաղափար մը չունին իրենց անձին վրայ: Արնոլֆ զիտէ թէ կարող է ինքը Ֆիորէնցա,ի մէջ կառուցանել հոչակաւոր գմբէթ մը: Ալպէո Տիւոէ կատարեալ հանդարտամութեամբ կը գրէ իր գործին մէկ քննադատելի կողմը գտնող մէկու մը թէ «անիկա լաւազոյն կերպով չէր կրնար կատարութիւ»: Խսահակ Նեւտոն գիտէ թէ ինքը լուծած է մէկ երկու խնդիրներ որոնք պիտի վհատեցնէին իրմէ ուրիշ ո եւ է մէկը: Եւ սակայն այս մարդոցմէն ոչ մէկը չ'սպասեր որ աշխարհ ծունկի գայ իր առջեւ և պաշտէ զինքը: Անոնք բոլորն ալ իրենց սրտին խորը հետաքրքրաշարժ գիտակցութիւնը ունին իրենց անկարողութեան: գիտեն թէ զիրենք ոգեւորող կարողութիւնը իրենց անձին մեջ չէ, այլ կը գործէ իրենց միջոցաւ, և թէ իրենք չպիտի կրնային ըլլալ կամ ընել ուրիշ բան մը, եթէ ոչ այն զոր կը հրամայէ ընել աստուածային ազդակ մը: Այս պատճառով է որ անոնք իրենց հանդպած ո եւ է էակի մէջ կը տեսնեն աստուածային բան մը, և իւրաքանչիւրին հանդէպ կը ցուցնեն անհաւատալի, յոդնութիւն չգիտացող և երբեմն անիւ մաստ ներողամտութիւն մը:

Այս խօսքերը անստարակոյս կուտան բանալին Յիսուսինկարագրին. մէկ կողմէ բացարձակ վստահութիւն իր անձին վրայ, և միւս կողմէ մեծ խոնահութիւն մը սրտի: Որովհետեւ իր զօրութիւնը ինքը չէ իրբեւ մարդ, այլ աստուածային շունչը որ կը գործէ իր մեջ: Յովհաննէս Աւետարանիչ մասնաւորապէս կը շեշտէ մաքի այս վիճակը, որուն մէջ կ'ապրէր Յիսուս. համոզուած էր թէ ինք բան մը չըներ ինքնիրմէ, թէ արտասանած խօսքերը իրը չէին, թէ իր անձնական ուժը չէր որ կը գործածէր, և թէ անոնք որ իրեն կը հաւատան, կը հաւատան զինք զրկող Աստուծոյն (Յովի. Ե. 30, ԺԳ. 10 Եւ 24): Մարդոց յայտնելով աստուածային կեանքը և ծրագիրները, Յիսուս կերպով մը նկատողութեան չէ առած իր անձնականութիւնը. և ասո՞ր հա-

մար է որ միեւնոյն ատեն արտասովոր կերպով համոզուած է իր գերազանցութեան և իր պատգամին ստուգութեան, և զարմանալի կերպով ներքնապէս խոնարհ է իր գործին վրայ որ զուտ միջնորդութիւն մըն է:

Հայտն երբ Ստեղծագործութիւնը կը գրէր, գոչեց օր մը. «Այս ամէնը ինձէ չի գար, այլ Բարձրէն»: Ամիէլ իր ներշընչուած մէկ ժամուն կը գրէր. «Խորապէս կը զգամ թէ մարդ ինչ որ կ'ընէ կամ կրնայ ընել գեղեցիկ, մեծ ու բարի, գործիքը կամ փոխագրիչն է միայն իրմէ աւելի բարձր բանի մը կամ անձի մը»: Այս գիտակցութիւնը թէ Աստուծով միայն է ինչ որ է, պատճառն է միեւնոյն ատեն Յիսուսի թէ՛ հաստատ ինքնավստահութեան, և թէ իր խոնարհութեան, որ չէր ընդունիր նոյն իսկ «վարդապետ բարի» մակղիրը:

Բացարձակապէս խոնարհ այս ոգին, որով ապրեցաւ Յիսուս մարդոց սիրովն համար՝ իր բոլոր խօսքերն ու գործերը նկատելով կատարումը աստուածային զօրութեան իր անձին միջոցաւ, այս ոգին է որ եղական արժէք մը կուտայ իր առաքինութեանց խրաքանչիւրին: Ինչպէս որ աշբեւը յանկարծ լուսաւորելով արքայական գոհարատուփ մը, իւրաքանչիւր ազամանդի կ'ընծայէ մասնաւոր շող մը և լոյսի աղբիւրներ կը ժայթքեցնէ, Յիսուսի ոգին ալ գերեր կրային ճառագայթումով մը լուսաւորած է իր կեանքին բոլոր զործերը: Այս առաքինութեանց նմանիլ ուզել բացարձակապէս զուր պիտի ըլլար, եթէ ջանայինք թափանցել մինչեւ խօրքը անոր հոգիին, որ միայն կրնայ կատարել մեր անձին մէջ Աւետարանին խոստումը. «Կատարեալ եղէք, ինչպէս երկինքին մէջ գտնուող ձեր Հայրը կատարեալ է»:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

1.— Յիսուսի նկարագրի ուսումնասիրութենեն կրնայի բաղել նօմարիս խոնարհութեան ասրերը,

2.— Խորհեցէք քէ աղօրքը ինչ տեղ կը բռնէ Տիրողը կեանքին մեջ, և ինչ դեր կատարած է անոր մեերմութեան մեջ Աստուծոյ հիես.

3.— Ինչ է աղօրքին նպատակը:

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆԸ

ԱՌՕՐԵԱՅ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

Տասներկուերորդ տարաք, Առաջին օր  
Ղուկ. է. 6—9, ԻԳ. 44—47

Այս գլուխին մէջ կը փափաքինք ուսումնասիրել Յիսուսի թողած տպաւորութիւնը զանազան դասակարգի անհատաներու վրայ: Այն հատուածներուն մէջ զորս վերը արձանաւդրեցինք, կը տեսնենք թէ երուսաղէմի հարիւրապետը, ինչպէս Կափանառումի հարիւրապետը ենթարկուած՝ են ազգեցութեանը այն հզօր հեղինակութեան, որ կը բխի Յիսուսի անձէն, իր ամենօրեայ գործունէութեան պահուն ըլլայ թէ նոյն իսկ իր վերահաս մահուան հանդէպ: Յիշեցէք նաև Յիսուսը ձերբակալելու համար զրկուած զինուորները, ուրոնք պարապ ձեռքով ետ դարձան՝ ըսելով. «Երբեք ուեւէ մարդ մը խօսած չէ այդ մարդուն նման»: Այս վկայութիւններուն վրայ շահազրգուական է աւելցնել նաև վկա-

յութիւնը Նախոլէոն Ա.ի, որ հոռմայեցի հարիւրապետին տիպարէն մարդ մըն էր. «Մեծն Աղեքսանդր, Կեսար, Մեծն Կարոլոս, և ես իսկ հիմնեցինք միծ կայսրութիւններ: Բայց ինչի՞ վրայ հաստատուած էին մեր հանճարի այս ստեղծագործութիւնները. — Ուժի՛ վրայ: Յիսուս միայն իր կայսրութիւնը հիմնեց սիրոյ վրայ: և տակաւին այսօր, հազարաւոր մարդիկ յշար են իրեն համար մեռնելու: Կը կարծիմ թէ քիչ շատ կը ճանճամ մարդկային բնութիւնը. և կր հռչակեմ թէ անոնք մարդ էին, և ես ալ մարդ եմ: Բայց Յիսուս-Քրիստոս մարդէն աւելի բարձր բան մըն է: Ուրիշ ոչ մէկը կը նմանի անոր»:

Խնդիրներուդ հարցուցէք թէ Յիսուս ի՞նչ միջոցով կոչում կ'ընէ ձեր մէջ զնուած ամեննեն արի եւ կորովի ձիրքին: Տասներկուերորդ տարաք, Երկրորդ օր:

Մարկ. Փ. 13—16:

Ի՞նչ խոր հակասութիւն հարիւրապետի մը և փոքրիկ տղու մը միջնէ: Եւ սակայն Յիսուս իր անձին մէջ միեւնոյն ատեն կը կրէ այն առնական կորովը որով կը շահի պայքարի մարդոց համակրութիւնը, և անկեղծ պարզութիւնը որ իրեն կը քաշէ մանուկները: Խորհեցէք թէ Յիսուսի գալուստը ի՞նչ նշանակութիւն ունեցած է պատիկներուն համար. խորհեցէք իր ծննդեան տարեղարձին վրայ, որ արդարապէս նկատուած է մանկութեան տօնը. խորհեցէք անհունօրէն աւելցող յարգանքին վրայ զոր կը ներշնչէ մանկութիւնը ամէն ուր որ թափանցած է Աւետարանը, և ղիտեցէք որ այս բոլոր յառաջդիմութեանց ակնաղբիւրը կը գտնուի Քրիստոսի անձնապէս բռնած գիրքին մէջ: Նկատեցէք իր անձին վրայ նկարագրի այն գիծերը որոնք զինքը սիրցնել կուտային փոքրիկներէն, և խորհեցէք այն բազմաթիւ առիթներուն վրայ ուր ձեզի իբր օրինակ կը ներկայացնէ ինչ լաւագոյն բան որ կայ տղուն մէջ. — Անկեղծութիւն, պարզութիւն, քաղցրութիւն, խոնարկութիւն:

**Տասներկուերրդ տաբար, Երրորդ օր.**

Ղուկ. Ե. 27-32, Մասք. Դ. 18-22

Այն մարդիկը որոնց վրայ կը խօսուի վերոգրեալ հատուածներուն մէջ, իրենց նկարագրով և մտազբաղութիւններով շատ կը ատրբերին պղտիկ տղոցմէն որոնց ինքինքը սիրելի կ'ընծայէ Յիսուս։ Եւ սակայն իր գործած տիրական ազգեցութիւնը այնքան մեծ է որ անոնք իրենց համար առանձնաշնորհում մը կը նկատեն ամէն բան թողուլ, և Անոր նուիրել իրենց կեանքը։ Քանի՛ անզամներ Յիսուս իր ծառայութեան լծած է Զերեթիայի որդիներուն նման մարդիկ, և զանոնք մղած է իրենց բոլոր կորողութիւնները և երբեմն նոյնիսկ իրենց հարստութիւնը յատկացնել երկինքի արքայութեան դործին։ Քանդէն Հօկի կենսազրութիւնը, խօսելով այն բոլոր բարեփին վրայ, զոր ան ըրած է Լոնտոնի խեղճ աղոց՝ հիմնելով իր արհեստական վարժարանը, առ կերպով կը շարունակէ։ «Այս Հաստատութիւնը իրապէս իր կեանքի նպատակը եղած էր, իր ապրելու շարժուռիթը. բընաւ երեսի վրայ չգեց իր գործերը. բայց ատոնցմէ գուրս, իր մարդասիրական աշխատառութիւնը կը զրաւէր իր բոլոր ձիրքերը և կը տիրապետէր իր բոլոր մտածումներուն. այն աստիճան որ իր մէջը այլապէս տեղ չէր մնացած անձնական ուեւէ մտազբաղութեան, չունէր ուեւէ փառասիրութիւն, ուեւէ բաղձանք որ չվերաբերի իր գործին գոյութեան և կատարելագործումին»։ Եւ նոյն ինքն Հօկ սապէս կը յայտարարէ. — «Յիսուսոնէութիւն մը որ անհատը չի մղեր միրկելու իր նմանները, շատ հեռաւոր ազգական մըն է Քրիստոսի».

Թողուցած էք որ Յիսուս գրաւէ ձեր կործունէութեան բոլոր ընդունակութիւնները :

Տասներկուերորդ տաբար, Պարրորդ օր,

Դուկ. Ը. 1-3, Ժ. 38-42: Մասք. ին 55-56

Այրելու և կինելու փոխադարձ մտանութեաց ժա

տարբերութիւններ կան, որ առածի կարգ անցած են: Եւ սակայն Քրիստոս, իր երկրային կեանքի ասպարէզին մէջ կոչ ուղղեց լաւ տրամադրուած կիններու, ինչպէս նաև գործի մարդոց: Կնոջ հոգին յայտնատեսութիւն մը ունի հոգեկան իրերու, ինչ որ յաճախ զլացուած է այր մարդոց, և ընդունակ չաւելի նուրբ և փափուկ ազդեցութիւններու: Կնոջային հոգիի այս կարողութիւնը զիտցած է թափանցել Յիսուսի մէջ այնպիսի ձիրքեր, զորս այր մարդը առանձին գուցէ անտեսէր: Ա.մէն պարագայի մէջ, ինչ որ կայ բարձր՝ կնոջ մէջ, և ինչ որ կայ լաւագոյն՝ այը մարդուն մէջ, Յիսուսին կը նայի իբրև իր իտէալին, և կը պատասխանէ անոր կոչին, նու իրուելով անոր դատին:

Մասձեցէք այն ձիբքերուն վրայ որոնք նշանակելի կ'ընծայեն կիներուն մէջ ամէնէն ազնիւները, և ըսէ՛ք դուք ձեզի թէ Յիսոս իր ամենակատարեալ մարդկութեան մէջ զանոնք վստահաբար ունէր իր անձին վրայ:

Տասներկուերորդ օպբար, Հինգերորդ օր

Ղուկ. է. 40-48

Կարգացէք վերոգրեալ հատուածներէն անմիջապէս առաջ գտնուած պատմութիւնը։ Հոն կը խօսուի այն կիներէն մէկուն վրայ, զորս մարդիկ կ'արհամարհեն և մասնաւորապէս առաքինի կիները կը մերժեն։ Ի՞նչ կայ ուրիշն Յիսուսի մէջ որ իր ոտքը կը բերէ այս կինը՝ ամօթահար, զղջացող, երախտապարտ և լաւագոյն կեանք մը ապրելու ձգոտող։ Դիտեցէք որ Յիսուսի առաքինութիւնը ոչինչ ունի խօսապահանջ և ժխտական։ ատիկս առաքինութիւն մընէ որ ինքինքը կը սպառէ, ինքինքը կը զոհէ, որ կ'ուզէ փրկել և ոգեւորել ինկած կինը նոր յօյսով մը, և որ մօլորած մարդուն ընդուշմարել կուտայ մաքուր կեանքի մը կարելիութիւնները։ Ո՞րքան բազմաթիւ են այն այրերն և կի-

Ները զորս Յիսուս մացուցած է բարիքի շաւիղին մէջ որ  
իրենցմէ անհունօրէն բարձր և անմատչելի կը թուէր անոնց :

Խորհեցէք հրաւէրին վրայ զոր Յիսուս կ'ուղղէ ձեզի,  
գուցէ կայ մեղք մը որ կ'ապականէ ձեր գոյութիւնը և կը  
ջլատէ ձեր կամքը : Վայրկեան մը լոկ կրնա՞ք հաւատալ որ  
Յիսուս ջախջախիչ դատաստան մը ընէ ձեր մասին, եթէ  
տեսնէ զձեզ անկեղծօրէն զլջացող՝ մեղաւոր կնոջ նման :

Տասներկուերորդ տաբար, Վեցերորդ օր :

Ղուկ. 8. 7—8, 15—17

Յովհաննէս Մկրտիչի անձը ո՞րքան խոշոր հակասու-  
թիւն մըն է անոնց հետ զորս նկատի ունեցանք այս հատ-  
ուածներուն մէջ.— հարիւրապետներ, տղաք, մեղաւորներ,  
մաքսաւորներ, կիներ, զղջացողներ : Յովհաննէս եռանդուն  
պաշտպան մըն է արդարութեան, ու ջերմապէս կը դատա-  
պարտէ մարդոց մեղքերը : Մատթէոսի ժԱ. գլխուն 7—19 հա-  
մարներուն մէջ կարդացէք Յիսուսի կարծիքը անոր մասին :  
Նկատի առէք խստամբեր կեանքի այն ձիրքերը զորս կը  
տեսնէ անոր անձին վրայ, և ամէն բանէ առաջ անոր խըս-  
տապահանջութիւնը և անխախտ հաստատամտութիւնը :  
Մարդ գժուարաւ կրնայ երեւակայել որ Յովհաննէս օրհնէ  
պզտիկ տղաքները և գնահատէ կնոջային նկարազրի փափ-  
կութիւնները : Եւ սակայն Յիսուս, որ տղու մը քաջցրու-  
թիւնը և կնոջ մը զգայնութիւնը ունի, տէր է նաև այն ա-  
ռաքինութեանց որ իրեն կը հրաւիսեն ջերմ պաշտանքը այս  
խստամբեր և ճգնակեաց մարգարէին : Բարոյական կորովը  
Յովհաննէսի նկարագիրը բնարոշող զիծն է, և սակայն ան է  
որ Քրիստոսի վրայ խօսելու ատեն կ'ըսէ . Ակուզայ մէկը որ  
աւելի հզօր է ինձմէ, և ես արժանի չեմ ծռելու և անոր  
կօշիկին կապերը քակելու :

Խորհեցէք Յիսուսի նկարագիրը կազմող իրարու ներ-  
հակ ձիրքերու հիանալի ներդաշնակութեան վրայ :

198

Տասներկուերորդ տաբար, Եօրներորդ օր .

Մատթ. Ել. 1—6, Ղուկ. Ժն. 1—2

Այս հատուածները կրնան գաղափար մը տալ այն տը-  
պաւորութեան մասին զոր Յիսուս կը թողուր նոյն իսկ իրեն  
անհաւատարիմ և թշնամի եղողներուն վրայ : Խորհեցէք իր  
թշնամիներուն ըրած ամբաստանութեանց . ջերմ բարեկամ  
մը յառաջդիմութեան՝ հրէական կին աւանդութիւններուն  
տեղ Ան կը հաստատէր իր հոգեւոր Սւետարանը . ջերմապէս  
ապատական՝ կ'ընդունէք ընկերութենէն վտարուածները .  
Հափաղանց գթասիրտ՝ կը ներէր ամենածանր մեղքերուն,  
բաւական է որ զզային : Յիշեցէք որ Պիզատոս կը պնդէր  
թէ անոր վրայ ոեւէ յանցանք չի գտներ, և Յուղա կը  
խղճահարուի մինչև անձնասպան ըլլալու աստիճան, անմեղ  
մը մատնած ըլլալուն համար : Սւետարաններուն մէջ չեն  
յիշուիր Յիսուսի բարեկամներու ներրողները, բայց լեցուն  
են իր թշնամիներու ամբաստանութիւնները : Եւ սակայն  
կրնա՞ք գտնել տառնց մէջ միակ ամբաստանութիւն մը,  
որ ուղղուած չըլլայ Յիսուսի ոեւէ մէկ առաքինութեան  
դէմ :

Ոհա՛ ուրեմն մարդ մը որ հեղինակութիւն ունի պա-  
տերազմիկներու վրայ, որուն քաղցրութիւնը կը հրապուրէ  
տղաքները, որուն բարոյական բարձրութիւնը իր դատին  
անձնուէր կ'ընէ կիները, որուն խանդակաթ գթութիւնը կը  
վերաբծարձէ մեղաւորներու յոյսը, որուն արդարութեան  
անվեհեր սէրը կ'արթնցնէ մարգարէի մը խանդակառու-  
թիւնը, և զոր իր թշնամիները մեղցնել կ'ուզէին, բայց կը  
դատապարտէին զիւքը այն բանին համար որ մեղի իր կա-  
տարելութիւնը կը թուէ :

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ԺԲ. ՇԱԲԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Յիսուսի նկարագիրը ուսումնասիրելու միջոցին քա-

199

Նիցս արձանագրեցինք հիանալի հաւասարակշռութիւնը որ գոյութիւն ունի անոր հակընդդէմ ձիրքերուն միջև, զորս զուգազրել անկարելի կը թուի մեզ; Երբ ի վեր կը հանուի անոր ձիրքերէն ուեւէ մէկը, օրինակի համար անոր ինքնավատանութիւնը, պէտք կ'ըլլայ անմիջապէս պնդել անոր հակընդդէմ ձիրքին, այսինքն անոր մեծ խոնարհութեան վրայ: Մենք նշմարեցինք իր դատողութեանց խստապահանջութիւնը, իր բարոյական պահանջներուն տնողոքութիւնը, և միւս կողմէ իր ներողամիտ գնահատութիւնը անկեղծ հոգիի մը մէջ գտնուող բարիքի ամենաթեթև կամահաճութեան հանդէպ. մէկ կողմէ իր սրտին ծայր աստիճան զգայունութիւնը որ այնքան արտօրէն կը զգայ ուրիշներու և նոյնիսկ իր ցաւր, որքան աչք մը զգայուն է օտար մարմայ մը ներկայութենէն. միւս կողմէ իր զուարթութիւնը և ներքին անսպառ ուրախութիւնը: Արձանագրեցինք իր մեծ եռանդը Աստուծոյ գիտումները կոտարելու աշխարհի մէջ, և միւս կողմէ իր անհուն հոգածութիւնը խոնարհ անձերու հանդէպ: Իր ձիրքերու այս հիանալի հաւասարակշռութիւնը ուշադրութիւնը գրաւած է բոլոր անսնց որոնք ուսումնասիրած են Քրիստոսի անձնաւորութիւնը:

Տոքո. Պէտք է դասական դարձած էջի մը մէջ ցուցուցած է թէ ո՛րքան գժուարութեամբ ձեռք կը բերուի այս հաւասարակշռութիւնը մարդոց կողմէ. «Մարդիկ կը ջանան ձգտիլ դէպի հոգեպաշտութիւն, և կ'իյնան ճգնակեացութեան մէջ, ուր կ'ուզեն յայնօրէն ընդունակ ըլլալ կեանքի ուրախութեանց, և կը սուզուին աշխարհիկ հաւաքներու մէջ. գերի զառնալով անոր նորոյթներուն, Խղճմարէն կ'աշխատին հեռու կենալ ամէն մեղքէ, և կ'իյնան օրէնքի լուծին տակ, անտիսելով մարդկային ազատութիւնը, և կամ՝ ընդհակառակն՝ տարուելով այս ազնիւ ազատութեան հրապոյթէն, անձնատուր կ'ըլլան անոր հակամիտութիւններուն, և կ'իյնան անկարգ կեանքի մը մէջ. լրջամիտները բուռն, ցասկոտ կ'ըլլան, խանդավառները մոլեռանդներ կը

դառնան, չափաւորները՝ վարանոտ, համոզուածները՝ սնապաշտ, ազատամիտները սկեպտիկութեան մէջ կ'իյնան, և գթասիրանները ցուցամոլութեան մէջ. խեղճ, տկար մարդկութիւն, որ ոչ մէկ բանի մէջ հաստատուն կրնայ ըլլալ. ուր որ արդարութեան նժարը սխալ է, առաքինութիւններու հաւասարակշռութիւնը սնկարելի է».

Մեր վերջին ուսումնասիրութեան մէջ մօտէն պիտի զննենք Յիսուսի նկարագրին հիանալի կատարելութիւնը, և իր բոլոր ձիրքերուն ակնառու ներդաշնակութիւնը:

Անձին զարգացումը եւ անձին մոռացումը երկու իշեալներ են զօրս գուցե ամենեն դժուարին բանն է հաւատեցրնել: Լավագէսի ուզզուած նամակի մը մէջ, կէօթէ սապէս կը բացատրէ այս ձգտումներու առաջինը. «Իմ գոյութեանս բուրգը, որուն հիմերը դրած եմ, երկինքին մէջ հնար եղածին չափ բարձրացնելու բաղանքը՝ իմ մէջս կ'ոչնչացնէ ուրիշ ուեւէ բաղանք և բնաւ չի հեռանար ինձմէ»: Միւս զգացումը պարզուած է Թօմաս Քէմբիսի սա խօսքովը. «Ինչո՞ւ կարգ մը սուրբեր այնքան կատարեալ եղած են իրենց հայեցողական կեանքին մէջ. որովհետեւ ճիդ ըրած են մեռնելու երկրաւոր ամէն բաղանքի համար, և այսպէս կրցած են իրենց բոլոր էութիւնը կեդրոնացնել Աստուծոյ վրայ»: Այստեղ կը տեսնենք մէկ կողմէ ձկտումը զարգացման, նրացման, եսին իրականացման, և միւս կողմէ առաքինութիւնները անձնուրացութեան, անձը ոչնչացնելու, զերագոյն անձնաղոհութեան: Բացայատ է որ Քրիստոս կը ճանչնար այս երկու իտէալներու անհրաժեշտութիւնը: Երբ կ'ըսէ. «Սիրէ ընկերդ քու անձիդ պէս» (Մատթ. 19) մեզի կը յանձնարարէ արժէք ընծայել մեր եսին, և յետո՞յ սիրել ուրիշները մեր անձին պէս: Երբ կ'ըսէ. «Ինչ որ կ'ուզէք որ մարդիկ ընեն ձեզի, դուքք ալ անոնց ըրէք» (Մատթ. 5, 12), մեզի կը յանձնարարէ մեր անձին համար բաղալ լաւագոյնին: և ամէնէն փափաքելիին, և յետո՞յ վինտուել զայն

ուրիշներու համար Բայց հաստատել ճշգրիտ կշիռ մը ապրելու բաղձանքին և ուրիշներու անձնուէր Ըլլուլու միջև, ասիկա՛ է ամէնէն դժուարին խնդիրը։ Յիսուս ի՞նչպէս լուծեց այս երկսայրաբանութիւնը։

Գաղտնիքը այն հաւասարակշուռութեան որ տիրած է Յիսուս կեանքին մէջ՝ անձին բարգաւաճումին և անձին մոռացումին միջև, թելազրուած է իր հուսկ աղօթքին սարառելուն։ «Ես ինքինքս կը սրբեմ անոնց համար», (Յովի. ԺԷ. 19). այսինքն թէ փոխանակ կէօթէի նման միմիայն իր անձին բարգաւաճման նույիրուելու, կամ միջին դարու ճգնաւորներուն նման մէկի նետելու բոլոր ինչ որ կը վեասէ իր անձին բացարձակ չքացումին և մոռացումին, Յիսուս այս երկու հակադիր ձգումները զուգուցած է հարուստ և լեցուն կեանքի մը միութեան մէջ, ապրելով հնարաւոր ազնուագոյն կերպով՝ ուրիշներու բարիքին համար։ Իր միուքը կը սնուցանէ իր ժամանակի լաւագոյն բնմիրցումով, այն է չին կտակարանը, և կը ջանայ թափանցել բնութեան գաղտնիքներուն և իոր իմաստին, այս կերպով իր կեանքը հարստացնելով ուրիշներու համար, յարաժամ աղօթքով իր հոգին կը պահէ սրբութեան մթնոլոիտի մը մէջ, որ իրեն կը թոյլատրէ միշտ օրինակ ըլլալ իր աշակերտներուն։ Կը տեսնէ թէ այս աշխարհը պէտք ունի իր մէջ գտնուած ազնուագոյն բանին, և թէ՝ հետեւաբար՝ անձին բարգաւաճման իրականացումը և ընկերին հանդէպ ծառայութիւնը երկու երեսներն են սիակ իրողութեան մը իր բարեկամներուն, ինչպէս նաև իր անձին համար, և որպէս զի իր կեանքին սրբութեամբը անոնք ալ սրբանան, Յիսուս կը յաղթէ փորձութեան, կը սրտապնդուի, կը զօրանայ աղօթքով, և իր հոգին կը նորոգէ իր արամագրութեան տակ գտնուած բոլոր հոգեւոր աղբիւրներէն։ Եթէ կը բաղձայ հարուստ և լեցուն կեանք մը, իրեն կոչ ընողներու սիրոյն համար է։ «Ինքինքը կը զոհէ անոնց համար։ ինք ալ կը ձկտի այնպիսի գոյութեան մը որուն մէջ իր անձը պիտի

ելլէ կարելի եղածին չափ բարձր։ Բայց այդ կեանքը կը գտնէ ուրիշներու ծառայութեան համար խոնարհելուն մէջ (Մատք. Ժ. 39)։ Հետեւապէս, իրեն համար, անձին բարգաւաճումը և անձին ուրացումը երկու անջատ և անհաջա իրողութիւններ չեն, այլ երկու երեսակները ընկերին հանդէպ բռնուած միեւնոյն ընթացքին։ Յիսուս զանոնք կը միացնէ կատարեալ հաւասարակշուռութեան մը ներդաշնակութեան մէջ։

Դիտենք հիմա որ խանդավառ նույիրումը դատի մը՝ գրեթէ անհաջա է համբերատարութեան և հոգիի հանդարտութեան հետ։ Արդ, բաւական է Աւետարանները թղթատել, տեսնելու համար թէ Քրիստոս միեւնոյն տաեն քարոզեց խանդավառութիւնն և համբերատարութիւնը։ Ան աշակերտներ կ'ուզէ այնքան եռանդուն երկնքի արքայութեան համար, որ անգամ մը արօրին ձեռք զարնելէ ետքը, ա'լ բնաւ ետչեն նայիր (Ղուկ. Թ. 12), և սակայն անոնց կը յանձնարէ տեղի չտալ անհամբերութեան, եթէ արքայութիւնը կը յապազի գալու (Մարկ. Դ. 26 և .), չվրդովիլ հալածանքներէ (Մատք. Ժ. 9. 12–13), անձկութեան չմատնուիլ, նոյն իսկ եթէ սատանան որոմ ցանէ ցորենին մէջ (Մատք. Ժ. 9. 25 եւն.), Ոեւէ մէկուն համար դիւրին է կրել դատի մը ձախողուածը, երբ անով շատ չի շահագրգոռուիր. բայց եքած ըլլալ ընտանիք և սատացուածք՝ այդ դատին նույիրուելու համար, և առանց տենդոտ վրդովումի զիտել անոր յառաջդիմութեան գանդաղութիւնը, և երբեմն ալ անոր վերահաս ձախողանքը, ահա՛ ատոր մէջ է որ պէտք կ'ըլլաց հիանալի կերպով հաւասարակշուռուած կորով մը։

Աւետարանները բացայայօրէն կը ցուցնեն թէ Յիսուս գիտցած է պահպանել այս հաւասարակշուռութիւնը։ Եռանդով նույիրուած է գաղափարի մը, և ինչպէս ըսած է Տքդ. Սիլի արդարապէս, կրնար ներել ամէն յանցանքի և թերութեան, բայց բնաւ չէր ուզեր գործ ունենալ խանդավառութեան անընդունակ մարդոց հետ։ Երբ նոր հետեւորդ

մը իրմէ հրաման կը խնդրէ, իր ետեւէն երթալէ առաջ, հրաժարիլ իր տունէն (Ղուկ. Թ. 61–62), Յիսուս ատիկա շատ գէց նշան մը կը նկատէր իր կոչումին համար: Իրենցմէ մէկը թոյլտուութիւն ինդրած ըլլալով երթալ նախ թաղեւու իր հայրը, Յիսուս կը պատասխանէ: «Թողէք որ մեռել ները (այդ բառով) կը հասկնայ եռանդի և խանդավառութեան անընդունակ սիրտերը) թաղին իրենց մեռեալները» (Ղուկ. Թ. 59–60): Վերջապէս օր մը տեսնելով որ իր ունկընդիրները՝ ազգուած իր ներկայութեան և իր խօսքերուն հրապոյրէն՝ պատրաստ են յայտարարելու թէ բոլորն ալ Վարդապետին աշակերտները պիտի ըլլան, Յիսուս վրդովուելով այն գաղափարէն թէ շրջապատուած պիտի ըլլայ այնպիսի ամբոխէ մը, որ կազմուած է ոգեւորուած բայց մակերեսային և աշխարհիկ զգացումներէ տարուած մարդոցմէ, անոնց կը հասկցնէ վրդովիչ կորովով մը (ինչպէս կ'ընեն քուրով վերանորոգիչները այդպիսի առիթներու մէջ) թէ ով որ չատեր իր հայրը, իր մայրը. և նոյն իսկ իր անձը, չի կրնար ընդունուիլ իր կողմէ (Ղուկ. Փ. 26):

Յիսուս՝ խանդավառութեամբ ու եռանդով յեցուն բայց գերազանցօրէն համբերատար ոգիով մը՝ Աստուծոյ թագաւորութեան յառաջդիմութիւնները կը բաղդատէ բնութեան գործելու եղանակին հետ, որ «ինքնին կը բերէ նախ խոտը, յետոյ հառկը, յետոյ անոր մէջ կազմուած ցորենը» (Մարկ. Գ. 28 եւն.): Ահ վստահ է թէ մանանեիի հատիկին նման, Արքայութեան տկար սկզբնաւորութիւնները պիտի մեծնան, յանդելու համար յաղթական արդիւնքի մը (Մատթ. Փ. 31–32), թէ Աւետարանի համեստ խմորը պիտի խմորէ ամբողջ երեք գրիւ ալիւրը (Մատթ. Փ. 33): Ոչ մէկ ընդդիմութիւն չի կրնար կասկած ներշնչել իրեն՝ իր կատարած գործին ելքին մասին (Մատթ. Ե. 12–14). իր ամբողջ կետերը ի վեր կը հանէ անձկոտ երկիւղէ զերծ ոգին, որուն կը հրաւիրէ կերան Քարոզի իր ունկնդիրները (Մատթ. Զ. 25 եւն): Եւ աւելի՛ զարմանալի իրողութիւն մըն է թերևս

որ իրը ոճրագործ խաչուելու մօտ, հացը կարելով և բաժակը լեցընելով, կ'ուղէ հանդիսաւոր ընծայել իր մահը, և խորհրդաւոր նկարագիր մը տալ անոր ինչ որ ապացոյց է անոր խաղաղ վստահութեան՝ ապագայ յաղթանակին մասսին (Մարկ. Փ. 1. 22):

Մենք պէտք եղածին չափ տպաւորուած չենք այն հրաշալի իրողութենէն թէ նոյն ինքն ծերունիներուն համբերութիւն սորվեցնողը երիտասարդ և խանդավառ մեկն է, որ ջերմեռանդ հրայրքն ունի մեծ գաղափարի մը, պատրաստ անոր համար մեռնելու, ի հարկին հետը տանելով իր աշակերտները անձնազրութեան ճամբուն մէջ. ան միենոյն ատեն բացարձակ և խաղաղ վստահութիւնը ունի վաղուան համար, նաև գերազոյն համբերատարութիւն նեղութեան մէջ, իր ստանձնած գործը գլուխ հանելու համար, և սիրով կրելով տառապանքները:

Քրիստոսի ներդաշնակ ձիրքերուն այս ուսումնասիրութիւնը կրնայ յանհունս երկարիլ: Կարելի է զմազիլ քաղցրութեանը վրայ այս անձին, որուն կը բերէին մայրերն իրենց զաւակները, որպէս զի ձեռքերն անոնց գլխուն վրայ դնէ և օրհնէ. բայց միեւնոյն ատեն պէտք է արձանագրել բուռն զայրոյթը որով լումայափոխները կը վոնտէր տաճարէն. կարելի է զովի մտքի և սրտի լայնութիւնը, որով գաւանութեան և ցեղի պատուարներուն վրայէն իր եղբայրական ընդունելութիւնը կը տարածէ հեթանոսներուն վրայ. բայց պէտք պիտի ըլլայ ի վեր հանել նաև իր անողոք խըստութիւնը, որ երբեք չի հաւանիր, նոյն իսկ կարեկցութեան մզումով, անտեսել արդարութեան պահանջները, և որ իրեն ըսել կուտայ. «Կեանքին առաջնորդող գուռը անձուկ և ճամբան նեղ է, և քիչեր կը գտնեն զայն» (Մատթ. Է. 14): Եւ ինչ որ լաւազոյն կերպով ի վեր կը հանէ Քրիստոսի անձին այնքան կատարեալ նկարագիրը, այն հաստատուած իրողութիւնն է թէ իր գործը տիեզերական է, և թէ իր կոչը կ'ուղղուի ամէն ժամանակներու մէջ և ամէն անձի,

վեր գնու ելով մարդկային կեանքին բոլոր փոփոխութիւններէն և բաժանումներէն, և սակայն հասկնալով անոնք ամէնքը (\*):

Դիտենք, օր. համար, խոր տարբերութիւնները որ իրարմէ կը բաժնեն մարդկային յաջորդական սերունդները: Մարդ թուէն իր «Բոննէքզիքը» Եանքին՝ Արթուր թագաւորի արքունիքին մէջ» գործով զուարթախոհ ոճով մը կը նկարագրէ տարօրինակ և ծաղրելի կացութիւնները որոնց առիթ կուտայ ներկայութիւնը մարդու մը, որ կ'երեւակայէ թէ կ'ապրի իրենինէն տարբեր գարու մը մէջ: Սերունդներու միջն գտնուած այս աննմանութիւնները հազրելի են յաճախ: Եթէ ունէ մէկը ունենար բաւական հմտութիւն և երեւակայութիւն՝ իրը թէ համայնապատկերի մը մէջէն նրամարելու համար այն փոփոխութւնները որ երկրի վրայ կատարուած են Յիսուսի երկրաւոր կեանքի ժամանակէն ի վեր, մտքի առջև բերելու համար ոչ միայն արտաքին դէպքերը՝ (անհամար արքայական հարստութիւններ, շարունակ կրկնըւած պատերազմներ ևն.) այլ և իրաքանչիւր գարու մէջ տիրապետող մտածումը, իր ընկերային ձկտումները, իր զիտական եզրակացութիւնները, իր քաղաքական հայեացքները, իր աստուածաբանական և փիլիսոփայական զազափարները, ինչ վրդովիչ փոփոխութիւններ չպիտի պարզուէին անոր առջև, արագ տեսիլի մը մէջ: Ինչ հեռաւորութիւն ինքնակալութեան և ուամկալարութեան միջև, հրաշքին և կանոնաւոր օրէնքին միջև, տափակ երկիրը երկինքի կորութեան տակ և նոր տիեզերքը իր անչափելի անջրափաներով, յոյն բնազնցութիւել և ժամանակակց փիլիսոփայութիւնը, եւ սակայն այս բոլոր փոփոխութիւններուն կը տիրապետէ Յիսուսի գէմքը և կը ծառայէ անոնց, ու քսաներորդ գարուն մէջ աւելի շատ են այն անձերը որ անոր կը նային իրենց իտէալը, մինչ մեր թուականի առաջին դարերուն մէջ իր անունը գիտազներ չկային նոյն թիւով:

(\*) Տես «Յիսուսի տիեզերականութիւնը» կ. Ա. Հօնսթըն Խօսի:

Յիսուսի նմանիլը՝ ինքնին կը հասկցուի թէ չի կը նար իր մէջ պարունակել անոր կեանքին բոլոր մանրամասնութիւնները: Իր տարազը, իր խօսած արամերէն գաւառաբարբառը, և՝ աւելի կարեւոր մարզի մը մէջ՝ իր մըտածելու և արտայայտուելու կերպը անհրաժեշտօրէն համաձայն են իր ժամանակի ոգիին, և մենք չպիտի կրնայինք մինչեւ այդտեղ հետեւիլ իրեն: Բայց իր նկարագիրը կը միայն տիեզերական. այնքան տիեզերական որ Ունան կը գոչ. «Ենչ որ ալ րլան ապագայի անակնկալ երեւոյթները, Յիսուսը գերազանցող մը չպիտի ըլլայ»: Եւ յիրաւի, բոլոր սերունդներու մարդիկը իրենց գերագոյն տիպարը գտած են այս հոգիին մէջ, որ կազմուած է Աստուծոյ վրայ վստահութեամբ, իտէալի յարումով, մարդոց համոդէպ սիրով, կինդանի յոյսով. այն յատիտենական և տիեզերական ձիրքերով ուր կը թափանցէ սստուածային յունչը: Կարգ մը սերունդներու համար գերագոյն առաքինութիւնը եղած է իշխանութեան առջև հպատակութիւն. սսոնք Յիսուսի մէջ կը տեսնէին Այն որ ըսած է: «Բու կամքդ ըլլայ և ոչ թէ իմսօ: Ուրիշ գարեշրջաններու յատկանշող զիծը եղած է ըմբռոստութիւն ամէն արտաքին իշխանութեան դէմ, և անոնք լսած են Յիսուսի սա խօսքերը, «Աստուծոյ խօսքը կ'անարգէք ձեր աւանդութեամբ» (Մարկ. Է. 13): Ուրիշ գարեր ձկտած են մարմինի ճգնաւորական հպատակութեան, և այս մարդոց ըսած է Յիսուս. «Ներքինիներ կան որ ինքնինքնին ներքինի ըրած են Աստուծոյ արքայութեան համար» (Մատթ. Փթ. 12): Եւ տակաւին ուրիշ ժամանակներու մէջ մարդիկ պանծացուցած են կեանքի ուրախութիւններն և անոր գեղեցկութիւնները. և Քրիստոսը որուն տկանջ կը գնէին, այն է որ ըսաւ. «Սոլոմոն անգամ իր ամբողջ փառքին մէջ չէ հագուած այս չուշաններէ մէկուն պէս» (Մատթ. Զ. 29): Անհատին փրկութեան մտահոգութիւնն ունեցող շրջաններուն Յիսուս ըսած է. «Չեր հայրը չուզեր որ այս փոքրիկներէն մէկ հատն խկ կորսուի» (Մատթ. Փթ. 14): Անոնց որ

ընկերային երջանկութեան յարած կը մնան, իր աղօթքը կը պատասխանէ . «Քու թագաւորութիւնդ գայ . քու կամքդ ըլլայ երկրի վրայ ինչպէս երկնքին մէջ» : Իւրաքանչիւր սերունդ, անկատար և կոտորակային՝ ինչպէս է ամէն անհատ, կ'անտեսէ կարգ մը ձիրքեր, այս կերպով յառաջ բերելով՝ յաջորդ շրջանին՝ բուռն հակազդեցութիւն մը դէպի հակընդդէմ ձիրքերը : Ընդհակառակն Յիսուսի մէջ իրարուներհակ այդ առաքինութիւները զիրար կը հակակշնեն : Եւ ի՞նչ բարձրութեան մէջ պիտի դնենք այս բացարձակապէս կատարեալ նկարագիրը, եթէ խորհինք թէ առաջին դարու Պալեստինին մէջ ծնած, այդ գաւառական տարամերժ և ազանդաւոր Պաղեստինին մէջ, ան ամբողջ վաթուուն սերունդներու վրայ գործած է իր հոգեկան տիրապետութիւնը, և այս ժամուն իսկ զգալի ըրած է տակաւին քսաներորդ դարու մարդոց թէ զայն ամբողջազին հասկնալ ուզելը երկինքը թիզով չափելու ջանալ կը նմանի :

Քրիսոսի տիեզերական կոչ լեցուցած է ցեղերը իրամէ անջատող խորունկ անդունիները : Բըտեարա Քիրիլինկ որ Արեւելքը կը ճանչնայ այնքան լաւ որքան Արեւմուտքը, սա երկտող զրած է . — Արեւելքը Արեւելք է և Արեւմուտքը Արեւմուտք, և երբեք Արեւելքը և Արեւմուտքը իրարու չպիտի հանդիպին» :

Եւ սակայն անոնք իրարու հանդիպեցան . ի՞նչ կոյ աւելի յատկանշական արեւելեան մտածումին մէջ զոր չըլլանկինք նաև Յիսուսի մէջ : Հնդիկ բարձրագոյն տիպարը մեզմէ շատ աւելի լաւ կ'զգայ ներկայ կեանքի ոչչութիւնը և հոգիի գերակշռութիւնը : Արդ Յիսուս ըստ . «ի՞նչ օգուտ է մարդուն ամբողջ աշխարհը շահիլը» : Հնդիկը կը զգայ, ինչպէս մենք երբեք չենք կրցած զգալ, թէ կրօնական փորձառութիւնը ամբողջական չէ առանց կատարեալ հաղորդակցութեան մը անոր հետ որ է Բացարձակը : Արդ, Յիսուսի կեանքը իր հաղորդակցութիւնն եղած է Աստուծոյ հետ : Հնդիկը կը սիրէ, ինչպէս հազուադէպօրէն կը պատահի մեր

մէջ, աղօթքի և հայեցողութեան կեանքը : Արդ, Յիսուս ճիշտ նոյն կերպով ամբոխէն կը հեռանար, նուիրուելու համար առանձնական աղօթքի (Մատք. ԺԴ. 23) : Եւ արդէն Յիսուս արեւելքի մըն է և գմուարութիւն չունի իր կեանքը պատշաճեցնելու խորհրդապաշտ և հայեցողութեան կեանքով մը ապրող ցեղերու : Միւս կողմէ միեւնոյն Յիսուսն է որ ըսած է . «Ոեւէ մարդ որ ինձի Տէր Տէր կ'ըսէ, չպիտի մտնէ երկինքի թագաւորութեան մէջ . այլ իմ Հօրս կամքը կայարողն է որ պիտի մտնէ երկինք» (Մատք. Է. 21) : «Ուրեմն ով որ իմ ըսած խօսքերս կը լսէ և զանոնիք կը գործադրէ, զիրենք կը բաղդատեմ խոհեմ մարդու մը որ իր տունը ժայռի մը վրայ շինած է» (Մատք. Է. 24) : «Որովհետև ով որ երկինքի մէջ գտնուող իմ Հօրս կամքը կը կատարէ, ան է իմ եղբայրս . քոյրս և մայրս» (Մատք. ԺԲ. 50) : «Քանի որ ցորեկ է պէտք ե որ կատարեմ զործերը Անոր որ զիս զրկած է» (Յովի. Թ. 4) : Արեւելքը ինքինքը հայեցողութեան տուած է՝ բոլորովին մոռնալու աստիճան գործնական կեանքը . Արեւմուտքը ընկղմած է գործնականութեան մէջ, բացարձակապէս մոռնալով ինքնամփուփումը : Բայց Յիսուս կատարեալ ներդաշնակութեան մը մէջ միացուցած է երկու աշխարհներու ամենաբարձր առաքինութիւնները : Անոր մէջ կը մարմնաւորին ամենաընտիր բաները զորս ստեղծած ըլլան ամէն լեզուներու, ամէն տոհմերու, ամէն ազգերու և ամէն ցեղերու պատկանող մարդիկ : Պրահման մը առաջին անգամ լսելով Յիսուսի պատմութիւնը կը զոչէր . «Ով Քրիստոս, դուն միակ Պուտուան ես» :

Տեսնենք հիմա թէ Յիսուսի իրագործած բարոյական իտէալը ի՞նչպէս կրնայ լեցնել այն հեռաւորութիւնը որ կը բաժնէ առնական հոգին կնոջային հոգիէն : Երկու սեռերը կը ներկայացնեն նկարագրի երկու բեւեռները . իրենց փոխադր խունուածքով անոնք կը չարթին երկու տարրեր շրջագիծերու մէջ, ուստի և իրենց լաւ հասկցողութեան իտէալ պայմանը պաշտօնակատարութեան նոյնութիւն մը չէ .

այլ տարբեր ձիրքերու ներդաշնակ համադրութիւն մը : Արդ, մենք ապահովութիւնը ունինք թէ երկու սեռերը կրնան իւրենց իտեալը գտնել Քրիստոսի մէջ : Ուր որ այր մարդը հարկադրուած կ'ըլլայ մինակ ապրելու, զրկուած կնոջ քաղաքակրթիչ ազգեցութենէն, իր ուժը այլասերելով խստութեան կը փոխուի, և իր անկախութիւնը վայրագութեան և բրտութեան : Ուր որ կինը մինակ է, զրկուած այր մարդու ուժաւորող և առնական ազգեցութենէն, իր գաղափարապաշտութիւնը զգայականութեան կը փոխուի և իր ուղղամիտ անձնութիւնը ձիրքը կը մեռնի, առարկայ չգտնելով : Իրենց էութիւնը կատարելագործելու համար անոնք փոխադարձար պէտք ունին իրարու : Հոն է իտէալը . բայց ո՞ւր կը գտնուի իրականացումը այս միութեան որ հակընդդէմ ձիրքերու իրարու մէջ ձուլումէն առաջ կուգայ : Քրիստոնէութիւնը բաւականացած չէ զայն երեւակայելով, այլ իւրացուցած է Քրիստոսով, որուն մէջ համադրուած են խանդաղատանքը, սիրալիր յարումի ընդունակութիւնը և անձնութիւնը, որոնք կնոջ գեղեցկութիւնը կը կազմին : Կնոջ սիրտը չի ձգտիր դէպի մանուկը, ինչպէս կողմացոյցի մը ասեղը դէպի բեւեռ : Եւ սակայն ո՞ր կինն է որ Յիսուսէն աւելի գորովանքով և չնորհալիութեամբ արտայացուած է երբ կ'ըսէ . «Թողէք պզտիկ տղաքները որ ինձի գան և մի արգիլէք» : Այր մարդուն սիրտը հրամայողական կերպով մղուած է դէպի յանդուգն պայքարը : Եւ սակայն ո՞վ է այն մարդը որ Քրիստոսի չափ դիւցազնօրէն դիմադրած է իր թշնամիներուն՝ այն աստիճան որ երբ անոնք յաղթեցին իր մարմինին, իր հոգին հեռու էր ընկնուելէ և կրցաւ անոնց պոռալ . «Մի լաք իմ վրայ այլ լացէք ձեր վրայ» (Ղուկ. ԻԳ. 28) : Կինը ունի գուրգուրանքի և անձնութիւնութեան ուժ մը որ անծանօթ էրիկ մարդուն . արդ, Յիսուս իրենները սիրելով երբեք չէ դադրած զանոնք սիրելէ մինչև վերջը : Այրը կը սիրէ պաշտպանել և վարել . արդ, Յիսուս ըսաւ . «Դուք մէկ վարդապետ մը միայն ունիք, Քրիստո-

ը, և ամէնքդ եղբայրներ էք» (Մատք. ԻԳ. 8) : Իր անձին մէջ, հաւատարմութեան և տառապանքի հանդուրժելու առաքինութիւնները, որ կնոջ յատկանիշն են, հրաշալի կերպով զուգակշռուած են քաջութեան և գործունէութեան ուժերով, որոնք այր մարդը կը յատկանչեն : Իր անձին մէջ, ինչպէս կ'ըսէ Պօղոս, ոչկայ ոչ այր ոչ կին» :

Դիտենք տակաւին թէ Քրիստոսի օրինակը եւ նկարագիրը կը խօսին կեանքի ամեն հասակներուն : Երիտասարդութիւն, չափանասութիւն, ծերութիւն, — ո՞րքան տարբեր են իրենց փոխադարձ յատկութիւնները և իրենց պէտքերը : Մանկութեան համար պէտք է զորովալի հոգածութիւն . երիտասարդութեան առաջնորդ մը որ զինք տանի գէպի ասպետական արկածներ . չափահատ տարիքին անհրաժեշտ է իմաստութիւնն և կորովը զոր կը պահանջէ կեանքի լիցուն պայքարը . և վերջապէս ծերութիւնը պէտք ունի համբերատրութեան և խաղաղ համակերպութեան : Այս զանազան յատկութիւնները, որոնք կը համապատասխանեն անհատի պէտքերուն, իր զարգացման յաջորդական շրջաններուն մէջ, բոլորն ալ կը գտնենք Քրիստոսի մէջ : Մանկութիւնը քաղցրութիւնը ունի առանց ուժի . երիտասարդութիւնը ունի յանդգնութիւն առանց համբերութեան, չափահատ տարիքը կորովի է բայց յաճախ անպատկառ է և հայթափ . ծերութիւնը համբերատր է բայց յաճախ յոյսէ զուրկ : Սրդ Քրիստոս հազիւ 33 տարիներու փորձառութիւնը ունեցող մարդկային էակի մը համար անհասկնալի ըլլալու աստիճան ունեցած է բոլոր ձիրքերը այս յաջորդական հասկներուն՝ առանց անոնց համապատասխան թերութեանց . քաղցր և հզօր, յանդուգն և համբերատր, դիւցազն և զըւարթ, հարուստ՝ չարքաշութեամբ և յոյսով : Տարիներութիւը երբեք չի փոփոխեր մարդուն իտէալը զոր կը ներկայացնէ Յիսուս :

Բոլոր դարերը, բոլոր ցեղերը, բոլոր հասակները Յիսուսի մէջ կը գտնեն կատարելագործումը իրենց ամենա-

Ժաքուր առաջինութեանց։ Անիկա սպիտակ լոյսն է որ կը միացնէ և իր մէջ կ'ընկլուզէ բոլոր մասնակի երանգները մեր փոքրիկ արեգակնային ծիածանին։ Թափանցենք այս էշմարտութեան, և հետեւեալ բառերը պիտի արձագանգեն մեր մէջ բոլորովին նոր ձեւով մը՝ անհունօրէն թելագրող։ «Չիս Տէր և Վարդապետ կը կոչէք, և աղէկ կ'ընէք, որով հետեւ այնպէս եմ»։

#### ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՃՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԻՔԵՐ

1. Յիսուսի նկարագրին ո՞ր երեսակն է որ ձեր մէջ ամենեն աւելի կը տեսէ բարիքի ուժերը։

2. Երեւ աւետարանշական գործին մէկ մէծ մասը կը մընայ ապարդիւն, պատճառն այն է որ անկատար զաղափար մը կուտայ Քրիստոսի անձնաւորութեան վրայ։ Տնեցէք այս հաւասումը մեր վերջին ուսումնասիրութեան լոյսով։

3. Յիսուսի նկարագիրը կը յայտնուի տարբեր երեւոյթներով՝ զանազան ցեղերու եւ յաջորդական ցրջաններու մէջ։ Այս իրողութիւնը ի՞նչ դեր ունի առամելակոն գործին մէջ։

4. Կարելի՞ է բաել թէ կատարելութեան երկու իտէալներ կան, մէկը կնոջ եւ միւսը այր մարդուն համար։ Եւ կամ չկա՞ միակ զաղափարական մը, «կատարեալ քրիստոնեալի» իտէալը։

#### ՎԵՐԶԱԲԱՆ՝ ԹԱՐԳՄԱՆԻՉԵՆ

Ներկայ աշխատութեան վերջին պրակը ընթերցողներու մատուցանելու առթիւ, ինքզինքնիս անկարող կը զգանք ծածկելու մեր գոհունակութիւնը՝ այն հոգեւոր զեղեցիկ ազգեցութեան համար զոր այս զործը ունեցաւ Հայ հաւատացեալ Քրիստոնեաներու վրայ։ Բերանացի թէ գրաւոր գնահատութիւններ եղան մեզի զայն կարդացող բարեպաշտ այրերու եւ մանաւանդ կիներու կողմէ, որոնք խորապէս տպաւորուած մնացին, Մարդ-Յիսուսին հոգեկան նկարագրի անհասանելի բարձրութեան ուսումնասիրութեամբ ամրապնդուելով իրենց հաւատքը Ծիրոց աստուածութեան վրայ, եւ զիտակցելով թէ քրիստոնէական ճշմարիտ կեանքը կը կայանայ գործնականացնելուն մէջ Աւետարանով յայտնուած մէծ ճշմարտութիւնները, ապրուած կեանքի մէջ կիրարկելով անոր պատզամները։

Ամերիկացի Հովիւին ներկայ երկասիրութիւնը՝ Մարդ-Յիսուսի աննման նկարագրի ուսումնասիրութեան նուիրուած՝ թնաւ չի հակասեր Հայ։ Առաքելական Ս. Եկեղեցւոյ անսաներիւր վարդապետութեանց, Հայ։ Ս. Եկեղեցին, Քրիստ. ընդհ. Եկեղեցւոյ հետ միասին, զՔրիստոս կը դաւանի «Աստուած կատարեալ եւ մարդկատարեալ»։ Եւ Պողոս առ Տիմոթէոս Ս. Թուղթին մէջ (Բ. գլ. 5 համար) կը գրէ։ «Չի մի է Աստուած, եւ մի միջնորդն Աստուծոյ եւ մարդկան, մարդն Յիսուս-Քրիստոս»։ Քրիստոսի մարդկային նկարագրի ամենաբարձր գիծերը ի վեր հանելով, զրբին հեղինակը առանց ոչինչ վերցնելու Փրկչին աստուածային բնութենէն, ընդհակառակն կը հաստատէ թէ մեր Փրկչը իբրեւ մարդ սոյն աննման ծիրքերը ի՞ն անձին մէջ կը կրէր, որովհետեւ Աստուած էր միեւնոյն ատեն, շարունակական սերտ հաղորդակցութեան մէջ էր իր երկնաւոր Հօրը

հետ որ մեր ալ Հայրն է, նոյնացած էր անոր հետ (ես եւ հայր իմ մի եմք). եւ հետեւապէս բոլոր այն ծշմարիտ Քը-  
րիստոնեաները որոնք կը ծգտին անխզելի պահել իրենց  
հաղորդակցութիւնը Աստուծոյ հետ, հետեւելով Անոր պատ-  
ուէրներուն, յոյսը եւ հաւատքը ունին տիրանալու Յիսու-  
սի անձին մէջ յայտնուած մարդկային ամենաբարձր կա-  
առելութեան:

Տիրոջ մարդկութեան ուսումնասիրութիւնը այս  
երջանիկ արդիւնքին կը մզէ հաւատաւոր ընթերցողը. եւ  
մենք վարձատրուած կը զգանք ինքզինքնիս, առիթ ընծա-  
յած ըլլալուս համար ընթերցողներուն՝ աւետարանական  
սուրբ կեանքով մը ապրելու, եւ ձկտելու Աստուծոյ որդի-  
ները, Յիսուսի եղբայրները ըլլալու, փրկչական անսուտ  
խոստումին համածայն:

\* \*

Ընթերցողները տեսան թէ գործիս երրորդ պրակէն  
սկսեալ անոր թարգմանութիւնը մենք ստանձնել հարկադ-  
րուեցանք. առաւելապէս հետեւեցանք Երիտասարդաց  
Քրիստ. Ընկերութեան կողմէ կատարուած Փրանսերէն  
թարգմանութեանը: Բայց չնորհակալութեան պարտք մը  
ունինք սոյն գեղեցիկ հատորը առաջին անգամ մեզի ծա-  
նօթացնող բարեպաշտ անձնաւորութեան՝ Տիար Միհրան  
Թորոսենցի:

Փափաքելի էր որ սոյն գործը լայն ծաւալ մը գտնէր  
Հայ-քրիստոնեաներու մէջ, որոնք հոգեւոր կեանքի, բա-  
րոյական բարձր կեանքի եւ գործնական կեանքի գեղեցիկ  
դասեր պիտի քաղէին անկէ: Փափաքելի էր՝ մասնաւորա-  
պէս՝ որ մեր քահանայ Հայրերը մտադիւր ուշադրու-  
թեամբ վերծանէին զայն, իրենց խնամքին յանձնուած բա-  
րեպաշտ ժողովրդեան մէջ ծաւալելու համար Ս. Աւետա-  
րանով յայտնուած բարձր գաղափարականը:

ԶԱՐՄԱՆԻ Ա. ԿԱՇԱԽԻՐԵԱՆ

## ՑԱՆԿ

Երկու խօսք		Երես
Հեղինակին յառաջարանը		Գ.
Դ. Ա. — Տիրոջ ուրախութիւնը		Է.
Բ. — Յիսուսի վեհանձնութիւնը	24	
Գ. — Յիսուսի ցառումը	41	
Դ. — Յիսուսի հաւատարևութիւնը իր դասին	58	
Ե. — Յիսուսի հոգեկան ուժը	75	
Զ. — Իր անկեղծութիւնը	91	
Է. — Յիսուսի կարողութիւնը իր անձին իշխելու	107	
Ը. — Իր բարոյական բացութիւնը	125	
Թ. — Սրտի կեանը	143	
Ժ. — Արժեկներու դասակարգութիւնը	160	
ԺԱ. — Աստուծային ողին	178	
ԺԲ. — Յիսուսի բացարձակ կատարելութիւնը Վերշարան՝ բարգմանյին	198	
	213	





ՀՀ Ազգային գրադարան



NL0158324

